

9(395.5)

4-75







9(395.5)

up.

L 2 SEP 2006

ԱՍՈՐԵՄՏԱՆԵԱՅ ԵՒ ՊԵՐՍԻԿ 30 MAY 2011

~~400~~  
~~60-uu~~

ՍԵՊԱԳԻՐ

# ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

913

ՆՈՅԻՆ ՔԵՐԴԱԿԱԳՖ

DEC 07 1988

## ԵՐԵՐԵ-ՈՒՐԱՐՏՈՆ

卷之三

ՊԱՏՄՈՒԹՅԵՐՆԵՐԸ ԿԲ ԳԵՐԱԲԵԿ ՀԵԿԻ

Թ.Ե.Հ.Գ.ԱՐԱԿՈՒՐՅԱ

## ՅՈՎԱՆԻ Վ. ՍԱՆՏԱԼՅԵԱՆ



四庫全書

Մ Խ Ե Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ո Ւ Յ Ա Ն

1901.



## ՅԱՅԻ ԱՅԱՅՆ ՈՒԹԻ ԻՒՆ

Լեզուագէտք եւ պատմագէտք տեղեակ են  
քաջ թէ ինչպէս Եւրոպայի մէջ հմուտ անձինք  
ժօն. դարուն սկիզբներն պարսիկ, մարական եւ  
ասորեստանեայ - բարելոնական արձանագրու-  
թիւնները սկզբնաւորեցին առեղծուլ, անոնց  
ընթերցումը տակաւ յառաջացուցին անհնարին  
տաժանօք եւ վերջապէս զայն ի կատար ածին:  
Լեզուագիտաց կաճառն նոյն արձանագրու-  
թեանց լեզուներն եւս ճշգրտելով, հասաւ յայն  
աստիճան կատարելագործութեան, որով հնա-  
գոյն ժամանակաց երեք լեզուն՝ բազմադարեան  
լութենէ վերջ, անյայտ վիճակէ յայտնի դրից  
բարձրացաւ, եւ յիշեալ արձանագրութեանց  
մէջ բովանդակեալ պատմական, աշխարհագրա-  
կան, կրօնական եւ այլ կարգի իրաց նիւթերն  
լուսաւոր կերպով ծանօթացան հնակրկիտ գիտ-  
նական արանց եւ իմաստասէր համբակաց: Խա-  
ղաղ եւ գովասանաց արժանի յեղաշրջութիւն  
մըն էր այն ամենայն, որ մինչեւ այն ժամանակ  
ընդունուած դաղափարներն ընդարձակեց, ուղ-  
ղեց եւ մաքրեալ յարդարեց: Արեւելից կարգ  
մ'ազգաց հին ժամանակներու պատմութիւնն  
լուսաւոր կերպիւ յերեւան եկաւ. եւ այն աղ-

գաց պատմութիւնն՝ որ կամաւոր կեղծեօք, կամ լոկ հայրենասիրական փութով այլայլեալ էր, ուղղեցաւ, պակասաւորն լցաւ, իսկ անյայտն՝ զոր օրինակ խատեաց պատմութիւնն, յայտնուեցաւ ուսումնասէր աշխարհին:

Պատմութիւն մերոյ հայրենեաց՝ որ Ասորեստանի եւ Պարսկաստանի դրացի էր, մեծապէս պէտք էր որ օգտուեր այս երկու երկրաց մէջ գտնուած արձանագրութիւններէն։ Իրօք ալ ասորեստանեան արձանագրութիւններէն ցարդ ի յայտ եկածներն մեզի կը ցուցընեն թէ տանեւինն ասորեստանեայ թագաւորք, հնագոյն Հայաստանի ժողովրդոց հետ ինչպիսի քաղաքական աղերս ունէին։ Այս թագաւորներէն ոմանք իրենց արձանագրութեանց մէջ՝ իրենց երկու նախնեաց Հայաստանի մէջ գործածները կամ ամբողջովին եւ կամ մասամբ մեզի կ'աւանդեն, այնպէս որ այս վերջնոց գործերն իրենց յաջորդներուն միջոցաւ մեզի կը յայտնուին։ Իսկ Անուանակիր կոչուած տարիներու ցանկն մեզի ուրիշ երեք թագաւորաց անունները կը յայտնէ, որոնցմէ, թէ եւ տակաւին արձանագիր մը մեզի Հասած չէ, սակայն նոյն ցանկէն կ'իմանանք թէ որպիսի էր անոնց աղերսն մերնախնեաց հետ։ Այս երեք թագաւորներն են Սաղմանասար Գ. (Ք. ա. 783—771), Ասորգան Գ. (Ք. ա. 771—753) եւ Սաղմանասար Դ. (Ք. ա. 727—722)։ Պարսկաստանի եւ կամ պարսիկ արձանագրութիւններն՝ որոնք թուով քան զառաջնուն խիստնուազ են, այնու մանաւանդ նշանաւոր կը

Հանդիսանան՝ որ անոնցմէ մին եւ դլխաւորն՝  
այս է Գարեհին Ա. պիսիդունեան արձանագիրն՝  
Հնագոյն Հայաստանի ժողովրդոց վրայ տիրող  
Հարստութեան՝ նոյն թագաւորին ձեռքով  
կործանուած ըլլալը մեզի կ'աւանդէ:

Մինչդեռ մենք մեր ազգային արձանա-  
գրութեանց ուսման կը պարապէինք, բնակա-  
նապէս չէինք կրնար անտես առնել յիշեալ  
երկու ազգաց արձանագրութիւնները: Թէ  
առաջնոց եւ թէ այս վերջնոց միաւորութենէն  
պիտի յառաջ գար մեր ազգին Հնագոյն ժա-  
մանակաց պատմութիւնն: Եւ որովհետեւ եւրո-  
պացի դիտնականք ասորեստանեայ եւ պար-  
սիկ արձանագրութիւնները կատարեալ ձեռն-  
հասութեամբ թարգմանած էին, մեզի կը մնար  
անոնց շաւղին հետեւիլ, անոնց թարգմանու-  
թիւններէն օդտիլ, եւ յորում անոնք իրենց  
լեզուաւ ըրած թարգմանութեանց մէջ ի հարկէ  
պակասաւոր կը գտնուէին, մենք զգուշանայինք  
նոյն պակասաւոթեանց մէջ չիյնալ: Յայսմ կար-  
ծենք թէ յաջողած ենք մանաւանդ այն նկատ-  
մամբ՝ որ բնագրաց տողերուն ամբողջութիւնը  
պահելու ջանացինք յաշխարհիկ բարբառ թարգ-  
մանութեամբ, եւ ուր որ հարկ էր դիմել գրա-  
բառ լեզուին՝ մեր այն նպատակին հասնելու  
համար, թարգմանեցինք ի գրաբառ լեզու: Եւ-  
րոպական լեզուներով եղած թարգմանութիւն-  
ներն՝ այս նկատմամբ հայերէն թարգմա-  
նութենէն նուազ յաջող վիճակի մէջ կը  
գտնուին:

Թե՛պէտ ասորեստանեայ արձանագրութիւնքն բազմաթիւ հմտւտ ասուրագէտներէն թարգմանուած են, սակայն միայն Եբերհարտ Ըրատէր ուսուցչապետն եղաւ որ 1889 և 1890 տարիներուն մէջ անոնց ընթերցումներուն հետ թարգմանութիւնները հրատարակել ձեռնարկեց ի Պերլին։ Իրեն գործակից առաւ հինգ քաջ ասուրագէտ ուսուցիչներ, որոնց անուններն են Լ. Ապէլ, Կ. Պեցոլտ, Պ. Ենսէն, Փ. Է. Բայսէր եւ Հ. Վինքլէր։ Իւր ասորեստանեան արձանագրութեանց հաւաքածոյն երկու հատորի մէջ ամփոփելով, զայն Սեպադրական Մատենադարան (Keilinschriftliche Bibliothek) կոչեց։ Ըրատէրեան հաւաքածոյն վստահութիւն կ'ընծայէ թէ ասուրագիտաց եւ թէ պատմագրաց՝ այնու որ նոյն ինքն ուսուցչապետն յասուրագիտութեան հոչակաւորագունից մէջ երեւելի դիբք մը գրաւած, եւ իւր գործակիցներն ընտրանօք իւր բոլորտիքը կոչած է։ Այսպիսի պայմաններով հրատարակուած հաւաքածոյ մը՝ մեր կատարեալ վստահութիւնը գրաւած ըլլալով, աներկիւղ հետեւեցանք այն համբաւաւոր անձանց թարգմանութեանց, միշտ մեր աչաց առջեւ ունենալով բնագրաց ընթերցմունքը, որոնց աջակողման էջերը կը դրաւեն թարգմանութիւնքն։ Այս ընթերցմունքն եւ անոնց թարգմանութիւնըն իրերաց հետ միշտ բաղդատելով է որ մեր իսկ թարգմանութիւնները կատարեցինք։ Եւ որովհետեւ յիշեալ հաւաքածոյին այլեւայլ անձինք գործակցած են, անհրաժեշտ

էր որ ոճերու եւ նոյն իսկ բառերու թարգմանութեանց մէջ միօրինակութիւն չտիրէր միշտ։ Այս անպատեհութեան դարման տանել ջանացինք մենք՝ որչափ մարդ էր։ Միւս կողմանէ՝ Ծրատէրեան հաւաքածոյն չուներ քանի մ'արձանագրութիւններ, որոնք մեր ազգային պատմութեան կատարեալ յօրինման անհրաժեշտ հարկաւոր էին։ Մենք զասոնք ժողվելով կարգեցինք իրենց պատշաճ տեղերը, նշանակելով անդէն թէ բնագրաց տեղերը, եւ թէ թարգմանչաց անունները՝ այս վերջնոց երկասիրութեամբքն հանդերձ։

Ասորեստանեայ արձանագրութիւնք հնագոյն Հայաստանի աշխարհագրական անուններով խիստ ճիխ են։ Մինչդեռ ազգային արձանագրութիւնք չունին ընդհանուր անուն մը, որով այս ժամանակաց ժողովրդոց բնակած երկիրները միահաղոյն բովանդակէ, ասորեստանեայ արձանագրութեանց մէջ երկու անուն մեր աչաց առջեւ կ'ելլեն։ Եւ նախ՝ սեմական լեզուաց հաւասարնորու գետ, բառէն՝ նէրէ, նարէ, նա՛րէ, նա՛նրէ, նա՛րէ այս է գետոց երէր ու անուամբ կոչած են Մեծ Հայոց գրեթէ բովանդակ տարածութիւնը։ Նախ Սաղմանասար Ա. (Ք. ա. իրը 1330—1310) Նիրի անունը գործածած է իւր ուխտական Ափսէի արձանագրութեան մէջ։ Նիրի՝ հաւանականագոյնն միւս ձեւերուն սղեալն եւ այլափոխն է, եւ յատկապէս Տիգրիսի արեւմտեան Ճիւղոյն աղբերականց մօտաւոր տեղուանքը կը ցուցընէ։ Սակայն Թագ-

Ղաթփաղսարաւ Ա. (Ք. ա. 1108 իր 1080) Նախիքի անունը կը սկսի “Երկիրք” (Հայոց) բառին հետ ստէպ միանալ, որով “Նախիքեայ Երկիրք” լայնածաւալ տարածութիւն մը մեզի կը հանդիսացընեն: Այսպէս նոյն թագաւորին Հատուածակողմանց արձանագրութեան մէջ (սիւն դ. տողք 83, 96—97) կը տեսնենք թէ բազմաթիւ երկիրներ նոյն անուան տակ կը բովանդակին, եւ բազմաթիւ վիճակաց արքայիկներն Նախիքեայ երկրաց կը պատկանէին: Այս երկրաց մէջէն Դահիախինի կոչուածն՝ որ ազգային արձանագրութեանց Դիմուխինի երկիրն է, Կարնոյ գաւառին հարաւոյ արեւմտակողմն էր: Դարձեալ՝ նոյն թագաւորն Սուբնատ գետոյ այրին արձանագրութեան մէջ (տ. 9) “Նախիքի ծով”, մը կը յիշէ, որ անտարակոյս Բղնունեաց ծովն էր, որուն հիւսիսակողմն ի Կօճանլու գըտնուած է յիշեալ թագաւորին մէկ արձանագրութիւնն, յորում (տ. 4) իրեն համար կ'ըսէ թէ “Նախիքի երկիրներուն տիրեց”:: Ասուրնաձիրաբաղայ (Ք. ա. 885—860) Տարեգրութեանց մէջ (Ա. 103—113, Բ. 1—3) կը տեսնենք թէ այս թագաւորն Մեծ Ծովաց հիւսիոյ մասին եւ յետոյ Աղձնեաց արեւմտեան կողմերն արշաւեր է: Այս կողմերն Ասուրնաձիրաբաղ (անդ, Բ. 6) “Նախիքի երկիրներ”, կը կոչէ: Միւս կողմանէ Սաղմանասարայ Բ. (Ք. ա. 860—825) առ Լէյարտայ 12 արձանագրութեան մէջ (Ա. 14—15) կը կարդանք որ նոյն թագաւորն “Նախիքեայ երկրին վերին եւ ստորին

ծովերէն՝ մինչեւ Ասորիք տիրեր է։ Ասոնց  
առաջինն Բղնունեաց՝ եւ երկրորդն կապուտան  
ծովերն են։ Կահրի անունն Սարգոնի (Ք. ա.  
722—705) ժամանակ՝ ամփոփուած կը տես-  
նենք Վասպուրականի Հարաւոյ արեւելակողմը  
գտնուող գուկան գաւառին վրայ, <sup>1</sup> որուն  
գլխաւոր քաղաքն նոյն թագաւորին Տարեգրու-  
թեանց (տողք 78—112) եւ Խորսապատայ  
պալատին մեծ Արձանագրին (տղ 54) Համեմատ՝  
Խորսուակիա էր։ Սակայն այս անունն Ազագնի-  
րարեայ գ. ժամանակ՝ Անուանակիր տարիներու-  
ցանկին 784 տարւոյ ծանօթութեան մէջ նոյն  
իսկ այն քաղաքին վիճակին անունն էր։ Ըստ  
այսմ՝ Մեծ Հայոց մեծագոյն մասն Կահրի կը  
կոչուէր։ Որովհետեւ Ասորեստանի թագաւորք  
Երասխն ու Կուր գետոց մէջ եղած երկիրներուն  
վրայ արշաւանք մը գործած չեն, չենք կարող  
որոշակի ըսել թէ զատոնք ալ Կահրեայ երկրաց  
կարգը կը դասէին թէ ոչ։ Սակայն կարի Հաւա-  
նական է որ այս երկիրներն եւս այն ընդհանուր  
անուամբ կը յիշուէին։ Կահրի անունն աշխար-  
հագրական ըլլալէն զատ՝ ազգագրական ձեւ  
մ'ալ կ'առնու ըստ իմիք երբ մէկն կը խորհի թէ  
բովանդակ ծանօթ Նահրեան երկրաց եւ քա-  
ղաքաց անուններն առանձինն տիպար մ'ունին,  
եւ շատ մ'անուններ յունական եւ կամ տեղա-  
կան լեզուի բառերով յօրինեալ են։ Սոյնպիսի  
անուններ կը գտնուին միջին Երասխայ ձախա-

<sup>1</sup> Գոււկան = Խորսուակիա. տես ի մասնաւորի Սար-  
գոնայ Տարեգր. 78, 121—122.

կողմը, գեղամայ ծովուն բոլորտիքն եւ կուր  
գետոյ աջակողմը: Կարի հաւանական է որ Նախրի,  
Նահրի՝ այլովքն հանդերձ, անունն նաև քանի  
մը սեմական ազգաց մէջ գործածուած ըլլալով.  
Ասորեստանի թագաւորներն յատկապէս նոյն  
անունը կու տային հնագոյն Հայաստանի: Այս-  
չափ համառօտիւ Նախրի անուան վրայ ասորես-  
տանեայ արձանագրութիւններէն: Իսկ մեր աղ-  
գային արձանագրութեանց մէջ կը տեսնենք թէ  
Շարիդուր Ա. (Ք. ա. իրք 835—820) իւր  
միակ արձանագրութեան մէջ (մեր թիւ 1)  
կ'ըսէ. «1 Տախտակ Շարիդուրայ՝... 2 Նախրեայ  
արքայի, . . . . 4 ալքայ արքայից, այն ամէն թա-  
գաւորներէն 5 հարկեր առի . . . . : Թէպէտ այս  
խօսքերն կը ցուցընեն թէ Շարիդուր Ա. ընդար-  
ձակ երկրի մը վրայ կը տիրեր, սակայն իրմէ  
գործածուած նոյն անուան զօրութեան վրայ  
որոշ գաղափար մը չենք կրնար գոյացընել,  
մանաւանդ որ իւր ժամանակը Նախրեայ բովան-  
դակ հարաւային մասն Ասորեստանեայց իշխա-  
նութեան տակն էր: Մինուաս Ա., որ իւր հօրն  
Խսպուխնեայ գահակիցն էր (Ք. ա. իրք 805—  
800), զիսպուխնիս «Նախրայի թագաւոր», կը կոչէ<sup>1</sup>  
առանց այս երկրին զրից վրայ բառ մ'ըսելու:

Արգոնէն վերջ Նախրի անունն կարծես  
կ'անյայտանայ. վասն զի ուրիշ անուն մը՝ որ  
կանխաւ ծանօթ էր, գամ քան զգամ կը զօ-  
րանար, կը տարածուէր եւ առաջնոյն տեղը կը  
գրաւէր: Այս անունն էր Աւրարտու, որ յու-

նարէն օ՞ր(η) (= ս-ը-է Հերինք եւ ՚արտա  
 (= սբում) ՚բարձունք ոծ, բարձրացեալք բա-  
 ռերէն բարդեալ է:<sup>1</sup> Այս անունն՝ որ բուն  
 տեղական ժողովրդոց Լեզուէն յառաջ եկած է,  
 նախապէս կարնոյ գաւառին կը տրուէր: Ասուր-  
 նաձիրաբաղ (Ք. ա. 885—860) առաջինն է  
 որ իւր Առաջնակերպ (Standard) արձանագրու-  
 թեան մէջ Ուրարտու անունը կը յիշէ. իսկ իւր  
 որդին Սաղմանասար Բ. (Ք. ա. 860—825)  
 անոր գիրքը կը յայտնէ երբ իւր Մենաքարի  
 արձանագրութեան մէջ (սիւն Բ. տղք 45—48)  
 կ'ըսէ. «Ինզիսիէն<sup>2</sup> ելայ, Արձանիային<sup>3</sup> վրայէն  
 անցայ, Սուխմի երկրին մօտեցայ . . . . Սուխմիէն  
 ելայ, Դահիաինի երկրին վրայ իջայ . . . . Դահիաի-  
 նիէն ելայ, Ուրարտացի Արրամիին թագաւո-  
 րական քաղաքն Արզասկուին<sup>4</sup> մօտեցայ:» Ապա  
 ուրեմն՝ Ուրարտու յառաջագոյն հասարակ փոքր

<sup>1</sup> Այս սառւգարանութիւնը նախ մենք յօրինած  
 ենք: Ասուրագետք ոմանք կ'ըսեն թէ Ուրարտու անունն  
 երկու բառէ բարդեալ է, որ եւ սբում, որոնց առաջինն  
 Հեռաց եւ երկրորդն «բարձունք ոչ», բարձր-երկիր, Երինքո  
 կը նշանակէ: Անյարիր բառեր են ասոնք: Թողովլ ոմանց  
 անձաւ մեկնութիւնները, ըսենք թէ այսօր հասարակաց  
 աեսութիւնն է թէ Ասորեսաանեայք նախապէս որ-Ուր-  
 տու եւ յետոյ պիտակաբար ս-ը-սբում կոչած են հա-  
 գոյն ժամանակաց հայացի երկիրները: Տես Հենրիկոս  
 Ռաւլինսընի մեկնութիւնն ի G. Ronbinson, Herodotus,  
 t. IV, essay III. Eb. Schrader, Die Keilinschriften  
 und Geschichtsforschung, 1878, էջ 30. Fr. Lenormant, Les origines de l'histoire, 1882, 2<sup>o</sup> édit.,  
 t. II, 1<sup>re</sup> partie, էջք 38—40.

<sup>2</sup> Ծափաց Հանձիթ դաւառն:

<sup>3</sup> Արածանի, արդի Մուրաստ-Հայ:

<sup>4</sup> Այլուր՝ Արզասկուն, Արզասկունու:

վիճակ մը, Արածանւոյ կամ արեւելեան Եփրա-  
տայ աջակողմը կը գտնուէր, եւ իւր գլխաւոր  
քաղաքն Արզասկու Դահաբինի երկրէն անդին էր:  
Յիշեալ երկիրներուն յաջորդութեանց զյու ըն-  
թացընելով մեր հետազօտութիւնը՝ կը հասնինք  
կարնոյ գաւառին հարաւոյ արեւելակողմը, ուր  
կը գտնենք Արծն քաղաքը, որ անտարակոյս նոյն  
խկ Արզասկու կամ Արզասկունու քաղաքն էր:  
Ըստ հետեւորդի՝ Ք. ա. Թ. դարուն առաջին  
կիսոյն մէջ Ուրարտու նոյն խկ կարնոյ գաւա-  
ռին դիրքը կը գրաւէր, հաւանականօրէն քիչ  
մ'աւելի տարածութեամբ: Սաղմանասարայ Բ.  
Նիմրուտայ կոթողին Տարեգրութեանց համե-  
մատ՝ այս թագաւորն 857 տարին կ'արշաւէ  
յՈւրարտու, որուն թագաւորն էր Արամիս:<sup>1</sup>  
Դարձեալ՝ յիշեալ Տարեգրութեանց (տղք 141—144) համեմատ՝ Սաղմանասար Բ. 833  
տարին իւր բանակին սպարապետն այս Ուրար-  
տուին վրայ կը ղրկէ, ուր կը թագաւորէր Շա-  
րիդուրիս<sup>2</sup> Ա.: Նոյն Սաղմանասար՝ Ըստ նոյն  
Տարեգրութեանց (տղք 174—176, 179—  
180) 829 տարին՝ կրկին անդամ իւր բանակը  
հանդերձ իւր սպարապետաւն Ուրարտուին վրայ  
կը խաւրէ: Թուրի ստոյգ թէ ուրարտացին Ասո-

<sup>1</sup> Ասորեստանեայք օտարազգի յատուկ անուանց  
վերջի ս տառը դրեթէ միշտ կը կրծաւան: Ըստ այսմ՝ փո-  
խանակ “Արամի” ձեւոյն՝ ինչպէս ունին Սաղմանասարայ Բ.  
արձանագրութիւնքն, ուրարտեան ձեւն պէտք էր որ  
ըլլար “Արամիս”, Արամէական լեզուաւ ո՞ւա՞մ կը նշանակէ  
“բարձր”:

<sup>2</sup> Շիդուրի՝ Ըստ ասորեստանուոյն:

բեստանեայց սպարապետին վրայ նշանաւոր յաղթութիւն մը տարած է. որովհետեւ այս ժամանակէն վերջն է անտարակոյս որ Շարիդուրիս Ա. իջած է բզնունեաց ծովուն արեւելակողմն եւ Տուսպաս (Վան) քաղաքն ընտրած է յիւր նոր մայրաքաղաք, ուր մեր ազգային թագաւորաց մէջէն առաջինն եղած է (ասորեստանեան լեզուաւ) սեպագիր արձանագրութիւն մը կանգնելու. Այս փոխադրութիւնը կրնանք 828 տարին դնել: Այսպէս՝ զլւրարտու երկայնեալ տարածեալ կը գտնենք Բարձր Հայոցմէդէպ ի հարաւ արեւելից՝ բզնունեաց ծովուն արեւելեան եզերքը:

Այս ժամանակէն վերջ մինչեւ Սաղմանասար Գ. (Ք. ա. 783—771) ասորեստանեայ արձանագրութիւնք Ուրարտու անունը չեն յիշեր: Այս թագաւորին ժամանակ՝ Անուանակիր տարիներու ցանկին մէջ Ուրարտու անունը վեց անգամ յիշուած կը գտնենք. յորմէ դժբախտաբար կարող չենք ըլլար իմանալ յատկապէս Նաիրեայ որ կողմանց կ'ակնարկուի: Թագղաթփաղսարայ Գ. (Ք. ա. 745—727) Կիմրուտայ Տախտակի արձանագրութեան մէջ (տղք 20, 24) կը տեսնենք թէ մէրս Շարիդուրիս Բ. (Ք. ա. իբր 755—730) [“ուրար”]տացի,, եւ իւր երկիրն “լայնատարած Ուրարտի,, կը կոչուին. զՏուսպաս՝ Շարիդուրեայ Բ. արքայանիստ քաղաքը, Տուրուսպա կը կոչէ Ասորեստանեայն, եւ մեզի իմանալ կու տայ որ այն քաղաքն Ուրարտուայ մէջ էր: Դարձեալ՝ Ուլլուրա վիճակն

(ո՞ւ՞՝ տղք 28—29) որ Ծռոփաց աշխարհին արեւելակողմն էր, Աւրարտիայ պատկանեալ կը ձանչցուի: Այս Շարիդուրիս թագաւորին ժամանակէն Աւրարտու անունն Կափրի անուան հետ մրցիլ կը սկսի: Սարդոնի Խորսապատայ պալատին Մեծ Արձանագրէն (տ. 43) կ'իմանանք թէ Աւրարտացի Ուրշա, ըստ մեր տոհմային արձանագրութեանց Ռուշաս Ա. (Ք. ա. իբր 730—714) ութ երկիր ունէր, որոնց մէջ 55 ամուր եւ պարսպապատ քաղաք, եւ 11 բերդաքաղաք կային: Ասոնք արդարեւ ընդարձակ երկրի մը մէջ պէտք էր որ ըլլային: Դժբախտաբար անհնարին է յականէ յանուանէ որոշել այն երկիրները, որոնք անտարակոյս Աւրարտու անուան տակ կը բովանդակուէին, եւ հաւանականագոյնս անոր մէկ մասը կը կազմէին: Յառաջ ժամանակաւ՝ Մինուաս Ա. (Ք. ա. իբր 805, 800—780) որուն արքայանիստ քաղաքն Տուսպաս էր, իւր բանակներովն Վասպուրականի մէջ Մանաս թագաւորութեան վրայ, եւ դէպ յարեւելս հարաւոյ՝ մինչեւ Կապուտան ծով հասած եւ Ռուսի քաղաքին մօտ արձանագրութիւն մը կանգներ էր<sup>1</sup>: Անոր որդին՝ Արդիստիս Ա. (Ք. ա. իբր 780—755) աւելի եւս յառաջելով՝ Պարսուակամ Բարսուա<sup>2</sup> երկրին եւս տիրած էր: Մինուաս Ա. դարձեալ՝ իւր իշխանութիւնը զինու զօրու-

1 Մեր հաւաքածոյին մէջ թիւ 2<sup>2</sup>:

2 Պարսկահայք նահանգին անունն անտարակոյս ոյս երկրէն յառաջ եկած է:

թեամբ գեղ յարեւմուսս մինչեւ Ալզինի<sup>1</sup> երկիրն, Չուպաս<sup>2</sup>, Խուզանա<sup>3</sup> եւ անդր եւս քան զԵփրատ տարածած էր: Շարիխուրիս թ. (Ք. ա. իրը 755—730) իւր իշխանութիւնը մինչեւ Երասխ ու Կուր գետոց ստորին կողմանքը տարածեց<sup>4</sup>, եւ Ռուշաս Ա. (Ք. ա. իրը 730—714) մինչեւ Ալզիրա<sup>5</sup> վիճակը՝ յարեւելեան եղերս Եւքսինեան Պոնտոսի տիրած էր<sup>6</sup>: Կարի հաւանական է որ Երասխ ու Կուր գետոց մէջ գըտնուած երկիրներն եւս Ուրարտու անուան մէջ կը փակուէին՝ այնու որ ի Տօւսպաս նստող թագաւորներն Ուրարտուի թագաւորք կը ճանչցուէին եւ այն երկրաց վրայ կ'իշխէին: Ասոր դրական մէկ օրինակն ունինք արեւմտակողման մէկ մասին համար: Սարգոնի Տարեգրութեանց մէջ կը կարդանք որ այս թագաւորն Ք. ա. 712 տարին Միլիդ<sup>7</sup> քաղաքին վրայ գործած արշաւանեն վերջ, անոր մօտաւոր Տուլգարիմմի քաղաքը նորէն շինել տուաւ: Զայս յիշելով՝ կը յաւելու (անդ, տղք 191—193): “Լուխսու, Բուրդիր, Անմուրու, Կի . . .”, Անգուարասլիս քաղաքները Ուրարտիայ դէմ ամրացուցի, պահակներ ըրի:

1 Ըստ ասորեստանեայ արձանագրութեանց Ալզի, Եկեղեցեաց գաւառու:

2 Մեծ Ծոփք, սակայն նուազագոյն տարածութեամբ:

3 Ծոփքաց Խոզնայ գաւառն:

4 Տես մեր հաւարածոյին մէջ արձգը. թիւ 28:

5 Աճարա գաւառ Կողքիսի:

6 Կոյն հաւարածոյին մէջ արձգը. թիւ 86:

7 Մելիտինէ, որ արդի Մալաթիա քաղաքին բարձրացնելու հեռու դէպ յարեւելս շինուած էր:

ԳԱՏԹ. ՆԵՐԻՒ-ՌԵՐԵՏԱՆԻ

7/1--1922

Հ. ԱՌԱՄԵԿՅԱՆԻ ԱՎԱՆ  
ԱՂՋԱԿԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Ուսի, Ուսիլու<sup>(\*)</sup>, Ուարդին քաղաքները Մոսոքի  
երկրին սահմաններուն վրայ շինեցի: Միլիդ,  
Տուլգարիմիթ եւ Մոսոքայ երկիրն Եփրատայ ա-  
րեւմտակողմն էին: Եթէ Նինուէացին Կապպա-  
դովկիոյ մէջ քաղաք մը Նորէն շինել կու տայ, եւ  
Ուրարտիայ դէմ չորս քաղաք ամրացուցած ըլ-  
լալը կը յիշէ, յայտ է թէ այս ամենայն շինու-  
թիւնք եւ կարգաւորութիւնք Ուրարտուայ մէջ  
չէին. այլ անոնց մեծ մասն Ուրարտուայ մօտ՝ եւ  
ապահովապէս անկէ գալիք ապագայ հնարաւոր  
յարձակմանց դէմ զգուշանալու համար շինել  
տուած է Ասորեստաննայն: Ուստի կրնանք ստու-  
գութեամբ ըսել թէ Սարգոն՝ Հայոց Մեծաց ա-  
րեւմտակողման ծագաց գոնեայ վերին կէսը՝ Ու-  
րարտուայ եւ ասոր սահմանագլխոց երկիրներ կը  
ճանչնար: Այս սահմանագլխուիք կից էին սահ-  
մանագլխոց Մոսոքայ երկրին, որ դարերով յե-  
տոյ Փռքը-Հայք կոչուեցաւ: Թէ վերոյիշեալ սահ-  
մանագլխոց երկիրներն Ուրարտուայ կը պատ-  
կանէին՝ կը հաստատուի նաեւ Ա. Գրքէն, որ  
Սենեքերիմայ Հայրասպան որդւոց համար կ'ըսէ  
թէ “զերծան յերկիրն Արարատայ,, (Դ. Թագ.  
ԺԹ. 37): Այս բառերուն բացատրութիւնը կը  
դանենք Արիւդենեայ քով, որ Հայրասպան  
եղբարց զօրաց համար կ'ըսէ թէ Բիւզանդացւոց  
քաղաքը մղուեցան<sup>1</sup>. յորմէ եւ կ'իմանանք թէ այս  
քաղաքն արեւմտեան Եփրատայ ստորին կողմը՝  
Եկեղեց գաւառին Աժան քաղաքն էր: Արա-

<sup>1</sup> Առ Եւսերեայ, Քրոն., Հրատ. Աւգերեան, Մասն  
Ա. Էջ 53:

բատ անունն աստէն եւ այլուր՝ Ուրարտու անուան հետ նցյն է, առաջինն երկրորդին երրայական ձեւն միայն ըլլալով:

Այս ժամանակներէն վերջ՝ Ուրարտու անունն Պահիր-Բէլայ առ թագաւորն Սենեքերիմ (Ք. ա. 705—682) նամակին մէջ (տղ. 6) եւ Ասուրբանիրազայ (Ք. ա. 668—իրը 638) Ուսասամայ Գլանին Տարեգրութեանց մէջ (սիւն Փ. տղ. 40) գործածուած է. սակայն երկրին տարածութիւնը ցուցընելու որոշ նկարագիր մը չունի:

Դարեհի Ա. (Ք. ա. 521—485) Պիսիդունի երեքեղուեան արձանագրութեան բարելոնական խմբագրութեան մէջ (տղ. 49, 53) Ուրարտու անուան տեղ Ուրաստու գործածուած է: Սոյն բարելոնական ձեւը կը գտնենք Կագըշի-Ծ-Ա-Ռուստամայ NR a) արձանագրութեան բարելոնական խմբագրութեան 16<sup>րդ</sup> տողին մէջ: Ուրարտու եւ Ուրաստու անուններն Պիսիդունի արձանագրութեան պարսկական խմբագրութեան մէջ տեսնուած (Ա. 15. Բ. 32—34, 39, 44, 50, 52, 59, 63) Արմէինա եւ Արմանիյա անուանց համազօր են ըստ ամենայնի: Արդ՝ Արմէինա աշխարհին տարածութիւնն էր այն պիսի՝ որ Քսենոփոն Ք. ա. 401 տարին՝ արեւելեան եւ արեւմտեան մասերու բաժնուած գտաւ զայն<sup>1</sup>, ուոց առաջնոյն կուսակալն էր Որոնտաս, եւ երկրորդին՝ Տիրիբաղ: Այս գրութիւնն ինք-

1. Քսեն., Արմանակ Ավարոսի, Պ. 3. 4:

X

Նին բաւական է մեզի իմացընելու թէ Արմէինա  
կրնար ունենալ եւ պէտք էր որ ունենար այն  
տարածութիւնը, զոր Ուրարտուի թագաւորն Մի-  
նուաս Ա. Ք. ա. Խններորդ դարուն վերջերն եւ  
Ութերորդին սկիզբներն իւր հայրենեաց տալու  
ձեռնարկեց, եւ զոր Տրդատ Գ. Ք. Ե. Երրորդ  
դարուն վերջին քառորդին մէջ նորէն ստանալ  
յաջողեցաւ. այս է տարածութիւն մը՝ որ կը  
սկսէր Կապուտան ծովուն արեւելեան կողմերէն,  
եւ կը ձգէր մինչեւ Եփրատայ աղեղը։ Այս  
դրութեան հակառակ որ եւ իցէ խորհրդածու-  
թիւն թէ պատմական փաստերէ զուրկ կը մնայ,  
եւ թէ իրաց բնական վիճակին անհամաձայն կը  
գտնուի։

Կման մեր ազգային արձանագրութեանց՝  
ասորեստանեայ արձանագրութիւնք Կահրի-  
Ռուրարտու աշխարհին վրայ բաւական գոհացու-  
ցիչ աշխարհագրական տեսութիւններ մեզի  
կ'ընծայեն. այնպէս որ Երկրաց եւ քաղաքաց ա-  
նուններուն նկատմամբ՝ Ք. Ե. Հինգերորդ դա-  
րուն աշխարհագրական վիճակին շատ եւ շատ  
աւելի նմանութիւններ ունի ուրարտեան-ասո-  
րեստանեայ ժամանակաց աշխարհագրական վի-  
ճակին հետ, քան զոր չունի յիշեալ Հինգերորդ  
դարու տախտակին մեր ժամանակաց աշխարհա-  
ցոյց տախտակին հետ։ Կարի բաղմաթիւ աշ-  
խարհագրական անուանց մէջ՝ մէծ վիճակաց ա-  
նուններն թուով սակաւաթիւնն քան զանուանս  
փոքր եւ փոքրագոյն վիճակաց, որոնց մէծ մասն  
քաղաքի կամ աւանի մ'անմիջապէս բոլորտիքն

եղած երկիրներէ կը բաղկանար: Ընդհանրապէս խօսելով՝ ասորեստանեան արձանագրութիւնք թէ վիճակաց եւ թէ քաղաքաց անունները բաւական ճոխութեամբ մեզի կ'աւանդեն. այսու հանդերձ սակաւինչ անձշղութիւնք անտարակցոյս պիտի դիպէին, ինչպէս արգեամբք դիպած են:

Աշխարհագրական դրից վրայ այսչափս աստեն բաւական համարելով, կ'անցնինք պատմական մասին, զոր համառօտիւ կը դնենք՝ քաղելով գլխաւորապէս ասորեստանեայ, ուրարտեան եւ պարսիկ արձանագրութիւններէն:

Նախաւոր ժամանակաց մէջ Նախրի աշխարհին բնակիչներն գրեթէ ամեռղապէս մէկ ազգի բաղմաթիւ ցեղերէն կը բաղկանային: Այս ցեղերն կամ ժողովուրդք Ս. Կ. րոց մէջ (Ծննդ. Ժ. 28, 31, եւն) կասդիք կը կոչուին. այս անունն “Լուսատու - ասորու - նոյն - Երիբուժուա +” կը նշանակէ, եւ մեր ազգային արձանագրութեանց Խուլքէ “Քաղդիք” անուան հետ նոյն է: Ցիշեալ ցեղերուն նոյնպէս բաղմաթիւ արքայիկներ կը տիրէին: Ցեղք եւ արքայիկք արիական եւ կամ հնդիկ-եւրոպական ազգաց կարգէն էին, եւ ի մասնաւորի՝ յունաբարբառ ժողովրդոց երկուուրեակք եղբարբն էին: Նախրեայ արքայիկներու մէկ մասն մերթ ընդ մերթ հասարակաց եւ աշխարհակալ թշնամոյն դէմ դաշնակցութեամբ կը միանար. սակայն յանօգուտս. վասն զի օտարն երթալով կը տարածուէր ի Նախրի:

Այս թշնամին էր Ասորեստանեայց ազգն, որ իւր ծագմամբն ու լեզուաւը սեմական

ցեղերուն մէկ ճիւղն էր: Ք. ա. Ի. դարու մէջ  
նոյն ազգն բարելաստանէն ելլելով՝ Տիգրիսի  
միջին կողմանքն եկած, եւ այս գետոյն աջ ու  
ձախ կողմերը հաստատուած էր: Դար մ'ամբողջ  
Եգիպտացիք այս երկրին տիրելէն վերջ՝ երբ իրը  
1440 տարին անկէ քաշուեցան, Ասորեստանեայք  
իրենց դրացեաց երկրներովն տակաւ մեծնալ  
սկսան: Ասուրուբալլիո՝ որ Ք. ա. իրը 1410—  
1390 թագաւորած է, առաջինն եղած կ'երեւի  
որ տիրած է Նախրեան երկրաց մէկ մասին, այս-  
ինքն Հարաւոյ արեւմտից կողմանց եւ “լայնա-  
ծաւալ Սուբարի երկրին”՝ որ այն ժամանակներն  
Ծոփաց աշխարհին միջին մասը կը կացուցանէր:

Սաղմանասար Ա. (Ք. ա. իրը 1330—  
1310) Կիրի (= Կահրի) եւ Մուսրի երկրաց  
տիրեց. որոնց առաջնոյն անուամբ Հաւանակա-  
նորէն Տիգրիսի արեւմտեան ճիւղոյն վերնագոյն  
կողմանքը կ'իմացուէր. իսկ երկրորդն թուի թէ  
Խորձեան գաւառին արեւմտակողմը փոքր վիճակ  
մըն էր<sup>2</sup>: Սաղմանասար Ա. Հիւսիսային կասիարի  
(Անտիտաւրոս) լերան Հարաւակողմն, եւ արեւ-  
մտեան Տիգրիսի ձախակողմը՝ Կիրիսու երկրին իրի  
քաղաքն առաւ<sup>3</sup>. Խալզիդիսկանա<sup>4</sup> վիճակին եւ

<sup>1</sup> Տես Աղադնիրարեայ Ա.նոյ Վիմատախտակը, ա-  
ռաջ կողմը, տղ.ք. 28—34:

<sup>2</sup> Թուի թէ Մալաթիոյ Հիւսիսակողմն եւ Եփրատաց  
ձախոյ եզերաց վրաց արդի Մուշէր լերան դիրքն՝ նոյն իսկ  
Մուսրի վիճակին էր: Տես Hommel, Geschichte Babyloniens  
und Assyriens, 1885, էջ 530:

<sup>3</sup> Ասուրնածիրաբաղաց բեկեալ կովողի արձանագր.  
ուին գ.:

<sup>4</sup> Մեծ Ծոփաց մէջ Հալզականք գաւառ:

ասոր մօտերը գտնուող Սինաբու եւ Տիգու բեր-  
դաքաղաքներուն մէջ ասորեստանեայ գաղթա-  
կաններ հաստատեց<sup>1</sup>:

Ըստ այսմ՝ հնագոյն Հայաստանի հարաւոյ  
արեւմտակողմն նախ յառաջագոյն ինկաւ Ասո-  
րեստանեայց իշխանութեան տակ: Խոկ հարաւոյ  
արեւելակողման մէկ մասին՝ Սաղմանասարայ Ա.  
որդին եւ յաջորդն Թագղաթադար Ա. (Ք. ա.  
իբր 1310—1270) է որ նախ տիրեց: Այս թա-  
գաւորը կարգու<sup>2</sup> երկրին տիրելով, հնագոյն  
Հայաստանի մէջ իւր նախորդաց ըրած աշխար-  
հակալութիւններն աճեցուց:

Կրնանք ապահովապէս ըսել թէ ԺԲ. դա-  
րուն առաջին քառորդին մէջ՝ հնագոյն Հայաս-  
տանի հիւսիսոյ արեւմտակողմն Ասորեստանեայց  
իշխանութեան տակ ինկաւ: Թերեւս Նինիպ-  
րաղասար (Ք. ա. իբր 1190—1170) էր որ  
Ալզի<sup>3</sup> եւ Պուրուկուզզի<sup>4</sup> վիճակաց տիրած էր<sup>5</sup>  
Այս վիճակներն մինչեւ 1158 տարին Ասորես-  
տանի հարկատու էին՝ երբ նոյն տարին Մոսոքի  
ազգն եւ թագաւորնելն անոնց տիրեցին:

<sup>1</sup> Ասուրն. Տարեգրութիւնք, Ա, 102—103, եւ այլա-  
փոխ ընթերցուածն, տղ. 43—44:

<sup>2</sup> Կորդուաց աշխարհ՝ կամ Կորճեայք, ըստ ազգային  
սեպագիր արձանագրութեանց՝ Գուրու խու:

<sup>3</sup> Ըստ ազգային արձանագրութեանց՝ Ալզինի, ըստ  
արեւմտեան մատենագրաց՝ Ակիլիսենէ, եւ ըստ մերայնոց՝  
Եկեղեցաց գաւառ:

<sup>4</sup> Կամ Բուրուկուզզի, Եկեղեցաց գաւառին՝ հա-  
րաւակողմը՝ Բալահովիս գաւառն:

<sup>5</sup> Տես Թագղփ. Անոյ Հատուածակողման արձա-  
նագր., սիւն Ա. 62—66, եւ 1158 տարին համեմատէ այս  
թագաւորին գահակալութեան տարւոյն հետ:

Ասորդանայ Ա. (Ք. ա. իբր 1170—1150) եւ անոր անընդմիջական յաջորդներուն ժամանակ՝ Ասորեստանեայց զօրութիւնն տէկարանալ սկսած էր. որով Մոսոքի արքայիկներն այն վիճակները յիսուն տարի իրենց իշխանութեան տակ պահեցին: Միւս կողմանէ՝ Խատտացիք, Ուրումացիք եւ Կասկայք Սուբարտի (Սուբարի) երկրէն քաղաքներ գրաւած էին:

Այսու հանդերձ՝ Ասուրրիսիսի (իբր 1130 — 1108) Ասորեստանի արքայն՝ կարող եղաւ կորդուաց աշխարհին մէջ Ագա՛ռու վիճակը նուաճել: Տեսանք վերագոյն որ Թագղաթագար Ա. կանխաւ կորդուաց տիրած էր:

Նահիրեայ երկրաց ժողովուրդներուն եւ արքայիկներուն մէկ մեծ մասն՝ Ասորեստանեայց պետութեան տէկարանալէն օգուտ քաղել ուղելով, օտարին ծանր լուծը թօթափելու նպատակաւ նիզակակցութիւն մ'ըրած էին՝ երբ Ասուրրիսիսեայ որդին Թագղաթփաղսար Ա. (Ք. ա. 1108 — իբր 1080) իւր հօրը յաջորդեց: Այս հզօր իշխանն երեք անդամ՝ Նահիրեայ երկրաց վրայ արշաւան ըրաւ: Առաջնոյն մէջ՝<sup>1</sup> իւր թագաւորութեան սկիզբն, ոչ միայն Սուբարտի, Ալզի եւ Պուրուկուզզի վիճակները դարձեալ Ասորեստանի իշխանութեան տակ առաւ, այլ եւ արեւմտեան եւ արեւելեան կուրիսեաց<sup>2</sup> վրայ արշաւեց եւ զանոնք նուաճեց:

<sup>1</sup> Հատուածակողմանց արձանագր., սիւն Ա. 62—94, սիւն Բ. 1—102, սիւն Գ. 1—95:

<sup>2</sup> Արեւմտեան կուրիսի կամ Աիրիսի կամ Աիրիսու Մեծ Ծոսփաց արեւելեան կողմերէն կը ձգէր դէպ յարեւե-

Երկրորդ արշաւանն<sup>1</sup> քան զառաջինն աւելի դժուարին էր: Կարծես բովանդակ՝ Նաիրեայ ժողովուրդներն Ասորեստանեայց ատելի տիրապետութենէ Լծընկէց ըլլալ կը գիտէին: Ասորեստանւոյն գէմ նախ Նիզակակցեալ էին քսան եւ երեք նաիրեան թագաւորք, ասոնց թիւն աճեցաւ մինչեւ վաթսուն, որոնց եւ ուրիշ օգնականներ հասան: Թագղաթփաղսար Ա. նախ Կիրիսի երկիրը մտնելով՝ Խիրիսա (Քարքէ) լերան վրայ այն երկրին զօրաց յաղթեց: Յետոյ Արածանի գետն անցնելով՝ դաշնակից թագաւորաց վրայ քալեց, յաղթեց անոնց եւ մինչեւ Բղնունեաց ծովը հալածական տարաւ: Նիզակակից արքայիկներն գերի ինկան. սակայն երդմամբ մշտնջնենաւոր հպատակութեան՝ ազատութիւն ստացան: Թագղաթփաղսար Ա. իւր երրորդ արշաւանը<sup>2</sup> Մուսրի երկրին վրայ ըրաւ, ուր թէ այս երկրին եւ թէ անոր զրացի քումանացւոց ժողովրդեան զօրաց վրայ յաղթութիւն տարաւ: Այս թագաւորն՝ իւր յաջորդաց նախատիպ օրինակ եղած ըլլալով, բովանդակ իւր արշաւանաց մէջ հրայրեացք, կործանմունք, աւեր եւ աւարտառութիւն կը գործէր ուր որ կը

լակողմն, Բղնունեաց ծովուն մօտերը. իսկ արեւելեան կուրիսի՝ մեր ազգային արձանագրութեանց գուրուխու երկիրն, Կորդուաց աշխարհն էր: Ասորեստանեայք կուրիս անուամբ հասարակօրէն արեւմոեանը կ'իմանային:

<sup>1</sup> Հատուածակողմանց արձանագր., սիւն դ. 7-101, սիւն Ե. 1-32:

<sup>2</sup> Հատուածակողմանց արձանագր., սիւն Ե. 67-100, սիւն Զ. 1-38:

Հասներ. Եւ յետոյ հարկեր ու տուբքեր կը դներ  
յաղթուած ժողովրդոց վրայ:

Տարակոյս չկայ որ Թագղաթիաղսարայ Ա.  
Նահիրեայ ժողովրդոց տուած հարուածներն զա-  
նոնք մեծապէս տկարացուցին: Անկէ երկու գար  
եւ աւելի եւս՝ որչափ կ'երեւի, հանգարտու-  
թեամբ անցնելէ վերջ՝ թուի թէ Թագղաթա-  
գարայ Բ. (Ք. ա. 889—885) ատեն Նահիրեայ  
արեւմտակողմը Խլրտումներ սկսած էին, որոնց  
համար այս թագաւորն մինչեւ Սուրենատ գետը  
դալով, անոր այրին մէջ իւր արձանագրութիւնը  
կանգնած է:

Ասոր որդւոյն եւ յաջորդին՝ Ասուրնաձի-  
րաբաղայ (Ք. ա. 885—860) ժամանակ մե-  
ծամեծ շարժումներ կը սկսին: Բովանդակ հա-  
մազգի ժողովուրդք անհանդիստ վիճակի մը մէջ  
են, ասոնց արքայիկներու վրայ գերագոյն ար-  
քայի եւ վեհապետի մը հարկաւորութիւնն կը  
զգացուի: Առաջին անգամ Ուրարտու փոքր  
երկրի կամ վիճակի մը անունն կը յիշուի. վի-  
ճակ մը, որուն արքայիկներն օաարին դէմ յա-  
ջողութեամբ պատերազմելու համար փառաւոր  
աստիճանի մը կոչուած են: Այս պատճառներուս  
համար է որ Ասուրնաձիրաբաղ չորս անգամ՝  
Նահիրեայ գրեթէ ամբողջ տարածութեան վրայ  
արշաւեց, անհնարին վեասներ եւ աղէտներ  
գործելով անդէն: Եւ նախ 884 տարին՝ վերին  
Արածանւոյ աջակողմը Կումմի կամ Կիմմի եր-  
կրին վրայ արշաւեց. անկէ գէպ ի կապուտան  
ծովն իջնալով, այս ծովուն արեւմտեան կող-

մերն եղող Աիրըուրի եւ Խուբուսկիա<sup>1</sup> եւ այլ  
երկրաց, եւ նոյն ծովուն Հիւսիսակողմը՝ Աիր-  
զանի վիճակին հարկերն առաւ եւ անոնց վրայ  
կողմնակալներ դրաւ։ Աստէն ստիպուեցաւ իւր  
զենքը Տիգրիսի արեւմտեան ձիւղոյն կողմերը՝  
Աիրիսի երկրին քաղաքաց դէմ գարձընել։ ‘Նիս-  
տուն քաղաքին բնակիչներն իրենց ընդգիմա-  
դրութեամբն երեւելի հանդիսացան. սակայն  
ամեն քաղաք ստիպուեցաւ յաղթողին առջեւ-  
խոնարհիլ, տրոց եւ հարկերու տակ զինքը դնել  
եւ վերակացուներ ընդունիլ յաղթողէն։ ‘Նոյն  
տարին Օդոստոս ամսոյն մէջ Ասուրնաձիրաբաղ  
զօրօք արշաւեց Կորձէից հարաւակողմն Ատկուն  
եւ այլ վիճակներուն մէջ երեւցած խոռովու-  
թիւնները զսպելու համար։ Իսկ 883 տարին՝  
Ասուրնաձիրաբաղ Ծոփաց արեւելակողմը հաս-  
տատուած Ասորեստանեայց ապստամբութիւնը  
նուաճելէն վերջ, Մարիրու քաղաքին, ‘Նիրբու  
վիճակինեւ Տիլա ամրոցին տիրեց։ Իջաւ Աղձնեաց  
արեւմտակողմը, զրաւեց Տուսիս քաղաքը, եւ  
հոն իրեն բնակութեան համար պալատ մը շինեց,  
եւ ‘Նաիրեայ արեւմտակողմն ի Առարի (Ծոփիք)  
գտնուած չքաւոր Ասորեստանցիները Տուսիսին  
մէջ հաստատեց։ Մէկ կողմանէ ամբողջ ‘Նաի-  
րեայ երկրաց թագաւորներուն հարկերը կ'առ-  
նուր, միւս կողմանէ այն երկրաց վրայ կողմնա-  
կալներ կը կարգէր։ ‘Նինուէ դառնալու ժամանակ  
Աիրիսիի մէջ ապստամբած քաղաքները նուաճեց։

<sup>1</sup> Բստ ազգային արձանագրութեանց՝ Հուգիստիս,  
որ է Գուկան գաւառ Ասուլու բականի։

Յամին 880 կը տեսնենք թէ Ասուրնաձիրաբաղ Աղձնեաց արեւմտից հարաւակողմը Մատիատի, Իրսիա եւ ուրիշ քաղաքներու վրայ կ'արշաւէ, անոնց կը տիրէ, կ'աւերէ եւ կ'այրէ զանոնք։ Ոչ միայն այս կողմանք, այլ եւ Ծոփիաց մէջ ապստամբութիւնք Ասորեստանւոյն զէնքերը հոն կը հրաւիրեն։ Տիգրիսի վրայէն անցաւ լաստերօվ, Դիրրա վիճակին Պիտուրա ամրոցին, Մատնի Լերան կրծին բերանը գտնուող կուկունու քաղաքին տիրեց, եւ անհնարին անդթութեամբ վարուեցաւ թշուառ բնակչաց հետ։ Անկէ իջաւ ի Կիլիխի՝ ուր ապստամբական յուղմունք կային։ Արբակի քաղաքին բնակիչներն եւ զօրքն սարսափած՝ Մատնի Լերան վրայ ելան։ Հոն զօրքէն հազար հոգի սպաննելէն վերջ՝ Ասուրնաձիրաբաղ երկու հազար հոգի գերի բռնեց, եւ Արբակի քաղաքին, Իյայա եւ Սալանիբա ամրոցներուն տիրեց։ Արումացիք (կամ Արիմացիք) որոնց վիճակն Ծոփիաց արեւմտակողմը կը գտնուեր, Սինաբու (կամ Կինաբու) եւ Տիդու ամրոցներուն տիրած, եւ Սաղմանասար Ա.է հոն հաստատուած Ասորեստանեայքն իրենց վիճակը գերի տարած էին։ Ասուրնաձիրաբաղ տիրեց այն ամրոցներուն, եւ գերի տարուած Ասորեստանեայքն իրենց նախկին տեղերը նորէն հաստատեց։ Նախրեայ արեւմտից հարաւակողմը տիրած տեղեաց շատերուն վրայ իւրօյ իսկ անձին փոխանորդ, կամ կողմանակալ եւ կամ ուրասի կոչուած պաշտօնեայ մը կը կարգէր<sup>1</sup>։

<sup>1</sup> Տարեգրութեանց այլափեխընթերց., տղք 43-50:

Յամին 867 տարին՝ Ասուրնաձիրաբաղ  
իւր չորրորդ արշաւանը գործեց Նահրեայ  
երկրաց վրայ։ Գրեթէ բովանդակ Աղձնիք եւ  
անոր հիւսիսակողմը Կիրիսի երկիրն Ասորեստա-  
նեայց իշխանութեան դէմ ապստամբած էին։  
Ասուրնաձիրաբաղ՝ նախ Աղձնեաց արեւելա-  
կողմն Ասսա վիճակին (Ազնուաց Չոր), յետոյ  
Կիրիսիայ Ումալիա եւ Խիրանու ամսւր քաղա-  
քաց տիրեց՝ ոչ առանց սաստիկ ընդդիմադրու-  
թիւն կրելու։ Ասկէ դէպի հիւսիս յառաջացաւ,  
եւ Դիրրիա գարձեալ ասորեստանեայ բանակ-  
ները տեսաւ։ Ամագանի եւ Արքանիա լերանց  
մէջ եղած քաղաքներն՝ Զամբա վիճակին քա-  
ղաքներովն ի հուրմատնեցան։ Ասուրնաձիրաբաղ  
ամբողջ Կիրխուէն պատանդներ առնելով իջաւ  
յարեւմուսա հարաւոյ. Բիտ-Զամանի վիճակին  
Դամդամուսա ամրոցը յարձակմամբ առաւ, եւ  
երեք հազար հոգի անկէ գերի տարաւ։ Ամիդի<sup>1</sup>  
քաղաքն՝ որ Բիտ-Զամանի վիճակին արքայիկն  
Խլանիի գլխաւոր քաղաքն էր, զարհուրելի տե-  
սարաններու թատրոն եղաւ։ Ասուրնաձիրաբաղ  
ասկէ Նինուէ դառնալու ճամբուն վրայ՝ Լապ-  
տուրի արքայիկն ամրոցն զլւդա յարձակմամբ  
առաւ, եւ ասկէ եւս երեք հազար հոգի գերի  
տարաւ։ Այս վերջին արշաւանն քան զառա-  
ջինսն աւելի արիւնահեղ եւ անագործյն եղաւ։

Արիւնուուշտ Ասորեստանեայն անկէ երկու  
տարի վերջը մեռնելով՝ անոր յաջորդեց իւր որդին  
Ասղմանասար Բ. (Ք. ա. 860—825)։ Ասոր նա-

<sup>1</sup> Ամիդ, արդի Տիարպէքիր քաղաքն։

խորդէն Նաիրեայ մէջ բնակող համազգի ցեղերուն կրած անհնարին վիշտերն անտարակցոյս մեծ տպաւորութիւն ըրած էին այն ցեղերուն արքայիկներուն վրայ։ Ասկէ շարժեալ էր անշուշտ Ուրարտու վիճակին արքայիկն Արամիս (Ք. ա. իր 860—843), որ իւր ազգայնոց թշուառութիւնն եւ հայրենական աշխարհին օտարի ոտից կոխան ըլլալը տեսնելով՝ ուղած է բովանդակ նաիրեան ցեղերու իշխանաց գլուխ ըլլալ, զանոնք իւր իշխանութեաններեւ առնուլ, յանչափա ցրուեալ զօրութիւններն ի մի գումարել, որպէս զի ազգային թէ քաղաքական եւ թէ բարոյական միութիւն մը կազմէ Ուրարտուայ իշխանաց վեհապետութեան ներքեւ։ Արամիսի եւ իւր յաջորդաց բովանդակ ձեռնարկութիւններն մեզի յայտնապէս կը ցուցընեն թէ այս երկու բան Ուրարտուայ թագաւորաց միակ նպատակներն եղած են։ Արամիս սկզբնաւորեց այս հսկայական գործը. իւր յաջորդներն յառաջ մղեցին զայն՝ թէպէտ ոչ կատարեալ եւ մշտնջենաւոր յաջողութեամբ։ Այս հոյակապ թագաւորին անուամբն՝ իւր յաջորդաց շարքը՝ <sup>“</sup>Արամեան հարստութիւնն, կը կոչենք մենք. եւ է այս՝ առաջին ազգային հարստութիւն, միակ ճշմարիտ պատմական։ — Անտարակցոյս Արամիս իւր նպատակներուն հասնելու համար գործոյ ձեռք զարկած էր, եւ իւր երկրորդ յաջորդն գործն առաջ կը տանէր՝ որ Աաղմանասար Բ. կամ անձամբ եւ կամ իւր բանակին սպարապետին միջոցաւ՝ վեց անգամ՝ Ուրարտուայ վրայ արշաւեց։ Աաղմանա-

սար Բ. Նախ յամին 860, իւր գահակալութեան առաջին տարին՝ “Նախեայ մէջ արեւելից հարաւէն մտնելով, Արիդի բերդաքաղաքին տիրեց: Նախեայ արքայիկներէն ոմանք՝ Սաղմանասարայ արշաւանաց լուրն առնելով, փութացին իրենց հարկերն Արիդիի մէջ անոր հասցընել: Երկիւղն էր որ անոնց այսպիսի ընթացք բռնել կու տար: Խուրուսկիայ վիճակն Ասորեստանւոյն ընդդիմացած ըլլալով, այս վիճակին նոյն անուն գլխաւոր քաղաքն՝ ուրիշ հարիւր քաղաքներով ի հուրդատեցաւ: Խուրուսկիայէն Սաղմանասար Բ. ուղղակի դէպ յարեւմուտս հիւսիսոյ՝ Արամիսի վիճակին վրայ արշաւելով, Ասորդունիա բերդաքաղաքին տիրեց, եւ տասնուշորս քաղաք կրակի տալէն վերջ՝ իջաւ բղնունեաց ծովուն եղերքը: Մեծի հաւանութեան է թէ այս առաջին արշաւանի մէջ Ասորեստանեայն ոչ միայն Ուրարտացւոյն վրայ յաղթութիւն մը տարած չէ, այլ անկէ ծանր պարտութիւն մը կրած է: Ասկէ ետքը՝ մինչդեռ Սաղմանասար Բ. Միջագետաց եւ Ասորւոց վրայ կ'արշաւէր պատերազմաւ, Արամիս իւրիշնանութիւնը դէպ յարեւելս հարաւոյ կը տարածէր լստ կատարեալ հաւանականութեան<sup>1</sup>: Այսպիսի պայման իրաց հաճոյ չէր կրնար ըլլալ

<sup>1</sup> Իւր երկրորդ յաջօրդը՝ Պ. Հարիդաւր Ա. իւր 828 տարին Բղնունեաց ծովուն արեւելակողմը Տուսպաս քաղաքը փոխադրուած կը գտնենք, ուր պատմական արձանագրութիւնն մը կանդնած է ասորեստանեան լեզուաւ: Տես մեր Les Inscriptions cunéiformes urartiennes, թիւ 1: Ուրպէս զի այս թագաւորն յիշեալ տարին Տուսպաս կարենար իջնալ: Ուրարտուսյ վիճակն ատկաւ մնացած տարա-

Ասորեստանեայն. արդարեւ կը տեսնենք թէ 857  
ապրին Սաղմանասար Ք. անձամբ երկրորդ ան-  
դամ՝ Նախրեայ երկրաց վրայ կ'արշաւէ: Կը  
մտնէ Աղձնեաց արեւմտակողմը Բիտ-Զամանի  
վիճակին մէջ, որուն գլխաւոր քաղաքն էր Ա-  
միգի, ասկէ կը մտնէ յինզիտի(Հանձիթ) վիճակն,  
անոր կը տիրէ, քաղաքներ կ'աւերէ, կը քանդէ  
կամ կ'այրէ: Յետոյ Արածանի գետոյն վրայէն  
անցնելով՝ կ'արշաւէ գէպ ի յարեւելս հիւսիսոյ:  
Սուխմի եւ Դահանի (ըստ աղքային արձանա-  
գրութեանց Դիա՛ռւխինի) վիճակներն նյոնպիսի  
աղէտից կը մատնուին: Երբ Ուրարտուայ գլխաւոր  
քաղաքն Արզասկուին կը մօտենար, Արամիս իւր  
զօրքով Ագդուրի երկրին լերանց վրայ քաշուե-  
ցաւ, եւ իւր բանակն՝ որ 3400 զինուորէ կը  
բաղկանար, նոյն Լերանց մէջ Սաղմանասարայ  
զօրքէն յաղթուեցաւ: Ասորեստանեայն հիւսի-  
սէն դէպ ի Բզնունեաց ծովն իջնալուն՝ այլեւայլ  
քաղաքաց տիրեց, անոնցմէ մէկ մասն ալ աւերեց  
կամ այրեց: Զանզուինա քաղաքին արքայիկն  
Սաղմանասարայ հպատակութիւն ցուցընելով՝  
երբ անոր պարգենեներ ընծայեց, սա անոր հաշտ  
աչքով նայեցաւ: Նոյն կերպով վարուեցաւ Կիր-  
զանի՝ երկրին իշխանն Ասաւայ հետ, սակայն՝  
որովհետեւ Խուբուսկիայի արքայիկն թշնամու-

---

ծուած պէտք էր որ ըլլար, եւ այս տարածումն Արամիսի ժա-  
մանակէն սկսած ըլլալու էր:

։ Կապուտան ծովուն հիւսիսոյ եղերաց վրայ վիճակ  
մը Հեր եւ Զարաւանդ գաւառին անունն մասամբ այս եր-  
կրին անունէն առաջ եկած կ'երեւի:

թիւն ցուցըցած էր, անոր արքայանիստ քաղաքին տիրեց, մեծաւ աւարաւ՝ անկէ երեք հազար հոգի Ասուր քաղաքը գերի տարաւ: Հետեւեալ տարին՝ այս է 856ին, երբ Կապուտան ծովուն հարաւոյ արեւմտակողմը Մազամուա կամ Զամուա (Տամրեր գաւառ) վիճակին քանի մը քաղաքներուն վրայ արշաւեց, Մազամուայի զօրքն ու ժողովուրդն նաւերու վրայ ելլելով՝ ծովուն մէջ տեղը քաշուեցան: Հոն անոնց սաստիկ պատերազմ՝ մը տուաւ Սաղմանասար, որ կը պարծենայ ըսելով՝ թէ ծովն անոնց արեամբն ասրի պէս ներկեցի:

Արամիս եւ իւր յաջորդն Լուտիբրիս<sup>1</sup> (Ք. ա. իր 843—835) մեռած էին երբ 833 տարին Սաղմանասար Բ. իւր բանակին սպարապետն ասորեստանեայ բանակաւ մը խրկեց Ուրարտուի վրան, ուր կը թագաւորէր Շարիդուր Ա.<sup>2</sup> (Ք. ա. իր 835—820): Թէպէտ Սաղմանասար Բ. հակիրճ ոճով մը կ'ըսէ “անոր յաղթեցին”, սաւ-

<sup>1</sup> Ուրարտուեան լեզուաւ կը նշանակէ “Եղի-արհամարհող, — հետաղող”:

<sup>2</sup> Այս թագաւորն Սաղմանասարայ Բ. “Նիմրուտայ Կովողին Տարեգրութեանց մէջ (տող 144) Շիդուրի կը կոչուի: Շարիդուր Ա. իւր արձանագրութեան մէջ (տղ. 1/1, 4/5, 5/5) զինքն Լուտիբրիսի որդի կը կոչէ: Միւս կողմանէ՝ մտագրութեան արժանի է սա կէսն՝ թէ Շարիդուր Ա. (= Շիդուրի) Արածանի գետոյն հիւսիսակողմն էր երբ Սաղմանասարայ սպարապետն անոր վրայ քալեց (տես յիշեալ Տարեգր. տղ. 142—144): Յայտ է ապա թէ Շարիդուր Ա. Արամիսի եւ Լուտիբրեայ յաջորդն էր, եւ 833 տարին Կարնոյ գաւառին մէջ կը բնակէր: — Ուրարտուեան լեզուաւ Շարիդուր անունն “Աստղկատուրոն կը նշանակէ:

կայն այնպիսի ոճով իսկ կը յայտնէ թէ Ուրարտացինն սիւր զօրաց մեծաթիւ բազմութեամբն յաղթած է ասորեստանեայ սպարապետին։ Սաղմանասար 831 տարին Տիգրիսի արեւմտեան ծիւղոյն ձախակողմն՝ ի Կիրլիսի բանակ մը խաւրեց, որ Կիրլիսիայ քաղաքները տապալեց, աւերեց, հրովարեց, մըրկեալ կոհակաց նման անոնց երկրին վրայէն անցաւ։ Այսպիսի վայրենական ընթացից պատճառն անտարակոյս լծընկէցութեան գործ մըն էր։ 830 տարին ուրիշ արշաւանաւ մը Սաղմանասարայ Բ. սպարապետն մտաւ իւր բանակաւն ի Խուբուսկիա եւ ի Մադախիրու, որոնց առաջինն Վասպուրականի Գուկան՝ եւ երկրորդն Մահկերտան գաւառներն էին։ Երբ անկէ Մաննային<sup>1</sup> վրայ արշաւեց, ասոր թագաւորն Ուդակի՛ Զիրտու կամ Խղիրտու<sup>2</sup> մայրաքաղաքը թողուց ու փախաւ։ Ասորեստանեայն անկէ մեծաւ աւարաւ անցաւ Խարրունա<sup>3</sup>, որուն արքայիկն Սուլուսունու գերի ինկաւ։ Ասկէ Կապուտան ծովուն հարաւակողմանքն ի Պարսուա իջնալով՝ տիրեց այլեւայլ քաղաքաց։ Երբ սպարապետն իւր բըռնած գերիները Սաղմանասարին բերաւ, սա զՍուլուսունու իւր գահը դարձուց։ — Ուրարտուի

1 Մաննա ըստ Ասորեստանեայց, եւ Մաննա ըստ մեր արդանագրութեանց՝ տռաջին անդամ 830 տարին կը յիշուի։ Ընդարձակ երկիր մըն էր այն, որ Երասխայ աջակողմն եւ անոր վերին կողմանքէն սկսելով՝ Մասիս լեռը, Կողովիտ, Վարաժնունիք եւ Արտազ գաւառներն իւր մէջ կը բովանդակէր։

2 Սարթափ քաղաք Վարաժնունեաց։

3 Բզնունեաց ծովուն արեւմտից հիւսիսոյ ծովեզերաց վրայ Խուբուսունիք գաւառն։

թագաւորն Շարիդուր Ա. շատ մ'արքայիկներ  
իւր գերիշխանութեան տակ առած ըլլալով, զա-  
նոնք իրեն հարկատու ըրած էր: Այս դրութիւնն՝  
Նախրեայ երկրաց մէջ Ասորեստանի թագաւորաց  
իշխանութեան եւ ազդեցութեան համար թէ  
վնասակար էր եւ թէ սպառնալեօք լի ապագայ  
մը կը յայտնէր: Իրաց այս վիճակին դարման  
մընելու նպատակաւ՝ Սաղմանասար Բ., այս եր-  
րորդ անգամ ըլլալով՝ 829 տարին իւր սպա-  
րապետը բանակաւ մը նախրեան երկրաց վրայ  
խրկեց: Մտաւ նա խաղաղութեամբ ի Խուրուս-  
կիա, եւ ասկէ Մուձաձիրայ վիճակն<sup>1</sup> անցնելով՝  
տիրեց քառասունուվեց քաղաքաց, որոնց մէկ  
մասն անտարակոյս աւաններ եւ գիւղեր էին:  
Ասկէ անմիջապէս Ուրարտուայ վրայ քալեց, քա-  
ղաքներ աւերելով եւ ի հուր դատելով: Յետոյ  
ի Պարսուա իջնալով՝ իւր անցած տեղեաց մէկ  
քանիին տիրեց, եւ բոնած գերիներով Ասորես-  
տան դարձաւ: Սաղմանասարայ Բ. Արձանագրու-  
թիւնըն՝ իւր գործել տուած այս արշաւանին  
առթիւ զՇարիդուր Ա. չեն յիշեր, եւ ոչ իսկ  
կ'աւանդեն թէ ասորեստանեայ սպարապետն  
Ուրարտացւոյն հետ ճակատ մը տուած է: Յայտ  
է ապա թէ ասորեստանեայց բանակն աւերմանէ  
եւ հրկիղութենէ զատ Ուրարտուի մէջ նշանաւոր  
գործ մ'ըրած չէր: Սասոյդ եւս կ'երեւի որ Շա-  
րիդուր Ա. այս երկրորդ անգամ Ասորեստանեայց  
վրայ յաղթութիւն կատարած է: Այսու օրինա-

<sup>1</sup> Մոկաց աշխարհ:

կաւ Շարիդուր կարող եղած է իջնալ գեպ ի  
 յարեւելս հարաւոյ եւ իւր արքայանիստ քա-  
 ղաքն ընել զՏուսպաս, որուն պատերուն մէջ  
 երբեք Ասորեստանի զօրքն չկարողացաւ մտնել:  
 Այս փոխադրութիւնը կրնանք 828 տարին եղած  
 գնել: Շարիդուր Ա. զինքն Կարի Երկրին թա-  
 գաւոր, “արքայից արքայ կը կոչէ, եւ կը յաւ-  
 ելու. “ամէն թագաւորներէն հարկ առի,,,: Ա-  
 սացուած մըն է այս, որ եթէ ոչ ըստ ամենայնի՝  
 գոնէ մեծաւ մասամբ Ճշմարիտ է: Երբ նոյն թա-  
 գաւորն կ'ըսէ, “ես աստին բերդ շինեցին, կ'աւ-  
 անդէ մեզի որ Վանայ հռչակաւոր քարաբերդն  
 ինքն շինած է: Շարիդուր Ա. Ք. ա. իրը 835  
 —820 թագաւորած է: — Այս թագաւորն  
 հիւսիսոյ արեւմտակողմէն հարաւոյ արեւելա-  
 կողմն իջնալով, ինքն զինքն Ուրարտուայ թա-  
 գաւոր կոչելէ դադրած պէտք էր որ ըլլար: Եւ  
 սակայն Ուրարտու անունն բնիկ տեղական եւ  
 ազգային էր: Այս դադրաման պատճառքն՝ ան-  
 տարակոյս տեղեաց եւ հանգամանաց փոփոխու-  
 թիւնն եւ տիրող սովորութիւնն էին: Անոր յա-  
 ջորդներն՝ որչափ եւ իրենց իշխանութեան եր-  
 կիրներն կ'ընդարձակուէին, իրենց բնակած փոքր  
 վիճակին անունէն՝ Բիանայի կամ Բիախնայի թա-  
 գաւոր զիրենք կը կոչէին: Սակայն Ասորեստա-  
 նեայք զանոնք միշտ Ուրարտուայ թագաւոր  
 ճանչցան եւ այնպէս կոչեցին: — Ազգային քա-  
 ղաքական միաւորութեան նշանաւոր գործն ե-  
 րեսուն ու մէկ (860—829) տարի Ասորեստա-  
 նեայց կողմանէ ընդդիմութիւն գտնելէն, եւ Ու-

բարտուայ փոքր վիճակն 860, 857, 833 եւ  
829 տարիներու մէջ չորս անգամ արշաւան  
կրելէն վերջ, հուսկ ուրեմն յաջողիլ սկսաւ ա-  
պա հովութեամբ Շարիդուրայ Ա. քաջութեամբն  
ու քաղաքական ճարտարմութեամբն։ Հօյա-  
կապ թագաւորս ոչ միայն այս նկատմամբ, այլ  
եւ սեպագիր արձանագրութեանց յօրինուածու-  
թիւնն Ասորեստանէն փոխ առնելով՝ իւր հայ-  
րենաց եւ յետնոց անմահական անուն թողուց։  
Ինքն առաջինն եղաւ որ պատմական սեպագիր  
արձանագրութիւն մը մեզի թողուց։ Ինչպէս  
գրութիւնն, նոյնպէս եւ լեզուն ասորեստանեան  
էր։ Անոր օրինակին հետեւեցան իւր յաջորդնե-  
րէն շատերն, որոնք իրենց արձանագրութեանց  
լեզուին համար յամենայն դէպս՝ միով պակաս,  
հայրենականը գործածեցին։ Այսու օրինակաւ՝  
կարող ենք այսօր Հայաստանի հնագոյն ժամա-  
նակաց վեհապետներուն գործերը գրեթէ լիո-  
վին ճանչնալ։ Աւելցընենք աստէն ըսել թէ բուն  
արձանագրութիւն մը յօրինել եւ կանգնել տա-  
լու իրաւունքն Ուրարտուայ վեհապետներուն  
վերապահեալ էր։

Շարիդուրայ Ա. յաջորդեց իւր որդին  
իսպուինիս<sup>1</sup> (Ք. ա. իրը 820—800։) Ասոր ժա-  
մանակ՝ Նահիրեայ ամէն կողմն Ասորեստանի դէմ  
եղած ատելութիւնննորէն բորբոքեցաւ եւ ապրս-  
տամբութիւնք ի վեր երեւեցան։ յորմէ Ասորես-  
տանի թագաւորն Շամսիուամման դ։ (Ք. ա.  
825—812) ստիպուեցաւ երեք արշաւան գոր-

<sup>1</sup> Այս անունն այսպիսէ կը նշանակէ։

ծել ի Նախրի: Առաջնոյն համար այս թագաւորն  
կ'ըսէ. “զնա՛րի” իւր բովանդակ տարածու-  
թեամբն ցանցի մը պէս գետինը զարկի,,,: Եր-  
կրորդ արշաւանը յանձնեց իւր զօրավարներէն  
միոյն, այն որ Ուսպինայի<sup>1</sup> (Խսպուինեայ) երկրէն  
երկու հարիւր քաղաքի տիրեց, եւ Ճակատա-  
մարտի մը մէջ անոր յաղթեց: Նախրեայ երկու  
արքայիկներ եւս այս արշաւանէն վեասուեցան:  
Երրորդ արշաւանին՝ Շամնիռամման դ. անձամբ  
Նախրեայ վրայ քալելով՝ արեւելեան մասին  
գրեթէ բոլոր վիճակներէն հարկ առաւ: Ասոնց  
մէջ էին Պարսուա, Խուբուսկիա եւ մեծ վի-  
ճակն Մաննա (Մանաս): Միսացիք՝ որոնք ըստ  
երեւութին Մասեաց ստորոտը բնակող ժողո-  
վուրդնէին, մեծ տառապանք կրեցին. Հինգ հարիւր  
քաղաք, աւան եւ գիւղ աւերեցան, քանդեցան,  
ի հուր դատեցան: Ընկէ Գիզիլբունդա<sup>2</sup> անցնե-  
լով՝ Ուրաս<sup>2</sup> բերդաքաղաքին տիրեց: Այս վի-  
ճակին արքայիկն էր Պիրիսատի, որուն զօրքէն  
վեց հազար հոգի պատերազմին մէջ ինկան, ինքն  
իսկ հազար երկու հարիւր զօրքով գերի բռնուե-  
ցաւ, եւ երկիրն աւարի մատնուեցաւ: Նոյն  
ժամանակներն Նախրեայ բազմաթիւ արքայիկներ  
իրենց հարկն Ասորեստանւոյն վճարել փութա-  
ցին: — Ասորեստանեայց Անուանակիր տարինե-

1 Ուսպինա՝ ըստ ասորեստ. արձանագրութեան:

2 Կարի հաւանականօրէն՝ Գողթան գաւառն: Գիզիլ-  
բունդա մեծ վիճակ մըն էր, որուն մէջն էր Ուրացւոց երկիրն,  
որ Ուրաս բերդաքաղաքին շրջակայքէն կը բազկանար: Այս  
Ուրացւոց երկիրը մեր մատենագրաց Արեւիք գաւառին հետ  
նոյն կը համարիմ:

բունցանկին համեմատ՝ Շամսիռամմանի դրա յաշը ջորդն Աղաղնիրարի Գ. (Ք. ա. 812—783) 808  
եւ 807 տարիներու մէջ արշաւան գործած է ի  
Մաննա. սակայն այս արշաւանաց ելքն մեզի անձա-  
նօթ կը մնան։ — Թէպէտ Խսպուխնիս վերոյիշեալ  
մանր թագաւորաց պէս Շամսիռամմանին հարկ  
տուած չէ, եւ անոր դէմ անկախ վիճակի մը մէջ  
զինքն կը տեսնենք, սակայն իւր թագաւորու-  
թեան Ասորեստանեայց արշաւանէն կրած ծանր  
վնասուց գարման մ'ընելու նպատակաւ՝ ինչպէս  
կ'երեւի՝ իւր ծերութեան ժամանակ հարկ հա-  
մարեցաւ զիւր որդին զՊինուաս<sup>1</sup> Ա. իրեն գա-  
հակից ընել (Ք. ա. իրը 805—800)։ Արքայ-  
որդին իւր հօրը վստահութիւնը չափէն աւելի  
արդարացուց. իրմով Արամիսի մեծ գաղափարն  
երեւելապէս յարդիւնս ածաւ։ Մինուաս՝ Մու-  
ձաձիր եւ գուրուխու<sup>2</sup> (Կորդուք) երկիրներուն  
իւր հօրն անուամբը տիրելով, անկէ յառաջա-  
ցեալ դէպ ի կապուտան ծովուն արեւմտեան  
եզերքը, հոն Արեւ-դից նուիրեալ Արդինեայ<sup>3</sup>  
քաղաքին եւ Ուսինեայ<sup>4</sup> եւ ասոնց շրջակայից եւս  
տիրեց, եւ երկու կապոյտ սեանց վրայ ուրար-  
տեան լեզուաւ պատմական արձանագրութիւն մը  
քանդակել տալով, զմին գուրուխուայ ինուասիս  
վիճակին մէջ<sup>5</sup> եւ միւսն Ուսինիս քաղաքին մօ-

1 Այս անունն կը նշանակէ “լուսինու”

2 Գուրուխինի յա՞ն. “ուն.” կը թարդմանի “գայլոր-  
դիք”։

3 Արդի Արտիշա աւանն։

4 Արդի Ուշի քաղաքն։

5 Կորդուաց հարաւոյ արեւելակողմը Սիտէք կամ Սիւ-

տերը կանգնեց<sup>1</sup>: Իսպուխնեայ կենդանութեան  
ատեն՝ Մինուաս Ա. Գեղամայ ծովուն արեւմտա-  
կողմանքն եւս արշաւեց, ուրանօր Ուտարուսայ որ-  
դւոյն ամրոցներուն, Ետիուսայ որդւոյն եւ Լուսա-  
սեանց եւ կատարզասեանց լիճակներուն տիրեց,  
եւ աւարաւ Տուսպաս դարձաւ: Այսու եղանա-  
կաւ Ուրարտուայ թագաւորութեան սահման-  
ներն դէպ յարեւելս հիւսիսոյ եւս ընդարձակե-  
ցան: Իսպուխնիս իւր կրօնասիրութեամբն այլ-  
եւայլ մեհեաններ կանգնեց: «Նշանաւոր է Յաշ-  
տից կարգաւորութիւնն<sup>2</sup> զոր իրր քրմապետք՝  
ինքն եւ իւր գահակիցն Մինուաս Ա. Յօրինեցին,  
եւ որով ուրարտեան ամենադից կաձառը մեծաւ  
մասամբ մեղ յայտնեցաւ: Իսպուխնիս կրնար այլ  
եւս յուսով մեռնիլ թէ Արամեան հարստութիւնն  
ունի Մինուասով իւր ամենահզօր պաշտպանը:

Մինուաս Ա. իւր միակ առանձինն թա-  
գաւորութեան ժամանակ (Ք. ա. իրր 800 —  
780) գործած երեւելի գործերովն իւր նախորդ-  
ներէն եւ յաջորդներէն շքեղագոյն հանդիսա-  
ցաւ: «Ամի՞ որպէս հաւանական թուի, բիանայի

տաքա կամ Սիսէքան աւանին մօտ: Այս արձանագրութիւնն  
մեր հաւաքածոյին մէջ ունի Թիւ. 2: Կապոյտ սեանո մէկ  
երեսն ասորեստանեայ լեզուաւ արձանագրութիւն մ'ալ կայ  
(մեր 45դ թիւ) որ լոկ կրօնական-ընծայական նիւթերու  
վրայ կը խօսի: Թուի թէ՝ այս վերջին արձանագրութիւնն  
նորոգ տիրեալ երկրաց Իսպուխնեայ այցելութեան առթիւ-  
յետոյ քանդակուած է:

<sup>1</sup> Մեր հաւաքածոյին մէջ Թիւ. 2\*:

<sup>2</sup> Տես մեր հաւաքածոյին մէջ՝ արձանագր. թիւք

արեւելակողմն Երինուիս (Երուանդունիք) վիճակը նուաճելէն վերջ, բզնունեաց ծովուն արեւմտակողմն եւս արշաւան մը գործեց եւ բազմաթիւ քաղաքաց տիրեց<sup>1</sup>: Ասկէ միջին Արածանւոյն աջակողմը՝ Դիառուսայ-որդւոյն (Դիա'ուխինի) մանր հարստութեան վիճակին վրայ քալեց: Այս գերգաստանն Կահիրեայ հնագոյններէն եւ քաջագոյններէն էր. անոր Ուղուբուրսիս թագաւորին թէ՛ Սասիլուս գլխաւոր քաղաքին եւ թէ՛ վիճակին տիրեց. եւ որպէս զի պարտելոյն հպատակութեան վրայ ապահով ըլլայ, անկէ պատանդներ առաւ: Ուրիշ երկու մանր թագաւորաց վիճակներն ալ իւր պետութեան երկրաց միացուց: Երիդուսասայ-որդւոյն (Երիդուախի) վիճակն եւ անոր արքայանիստ քաղաքն Լուխիունիս՝ նոյնպէս Մինուայ Ա. զինուց առջեւ խոնարհեցան: Ասոնք վերին Երասխայ ձախակողմն եւ Քասաղ գետոյն վրայ ըլլալու էին: Թուի թէ Ադագնիրարի Ա. Ասորեստանեայց թագաւորն Մանասայ տիրած էր. ուստի իւր ազգայնոց երկիրն օտարին լուծէն ազատելու նպատակաւ՝ ամարան մը սկիզբը Մինուասայ բանակներն մտան ի Մանաս: Ուրարդացին այն երկիրն եւ անոր զօրքն իւր իսկ անձին սեպհականեց: Կոյն տարին՝ աշխարհակալ թագաւորն Կահիրեայ արեւմտակողմանին արշաւելով, կ'անցնի Եփրատ գետը, եւ Մոսոքի<sup>2</sup> մէջ Սագ'ալիսի-որդւոյն վիճակին եւ

1 Տես մեր հաւաքածոյից մէջ թիւ. Գդ արձանագիրը:

2 Այս երկիրն կրասեր ժամանակաց մէջ Փոքր Հայք կոչուեցաւ:

սաոր սահմանակից քաղաքի մը կը տիրէ։ Ալզինի  
կամ Ալզիացւոց<sup>1</sup> վիճակին եւս տիրելով՝ երկու  
հաղարէն աւելի մարդիկ այն կողմերէն գերի  
թիանա տարաւ։ Ալզինի եւ ասոր հարաւակող-  
մանքն ու հարաւոյ արեւելակողմանքն Ասորես-  
տանեայց իշխանութեան տակ էին։ Մինուաս Ա.  
գէպ յարեւմուտս կրկին արշաւանաւ մը խուզա-  
նա վիճակին եւ անոր համանուն գլխաւոր քա-  
ղաքին<sup>2</sup>, Չուպաս երկրին<sup>3</sup> եւ Պուտերիա<sup>4</sup> քա-  
ղաքին տիրեց։ Անցաւ Եփրատ գետը, եւ Մելի-  
տա<sup>5</sup> քաղաքին տիրելով, անոր Շուլիսառուալիս  
անուն թագաւորը բռնեց եւ թիանա փոխադրեց։  
— Ասորեստանեայց Անուանակիր տարիներու  
ցանկին համեմատ՝ Ադադնիրարի գ. 802, 795,  
792 եւ 785 տարիներու մէջ՝ մէծ Զաւ (Գ.ԱՅԼ)  
գետոյն վերնակողմը Խուբուսկիա վիճակին վրայ  
անձամբ քալած է։ «Եղին թագաւորին Քաղանայ  
Վիմատախտակի արձանագրութիւնն (տողք 7  
— 9) կ'աւանդէ որ Ադադնիրարի գ. Պարսուա,  
Անգիու (Անձեւացիք), Արդադանա, Ալլարիա  
(Առերանիք), Մաննա եւ Գիղիլբունդա վիճա-  
կաց եւ «Ա'րիայ՝ իւր բովանդակ տարածու-  
թեամբը տիրեց։ Սակայն մարթ է ի միտ առնուլ

<sup>1</sup> Բատ ասորեստ. արձանագրութեանց՝ Արդի։

<sup>2</sup> Մեր մասինագրաց Խոզնայ գաւառն եւ Խոզան  
քաղաքն։

<sup>3</sup> Բատ ասորեստ. արձանագրութեանց՝ Սուբարի, Սու-  
բարտի։

<sup>4</sup> Հաւանականօրէն՝ արդի Բալըւ քաղաքն։

<sup>5</sup> Մելիսաբինէ, որ արդի Մալաթիա քաղաքէն քիչ մը  
Հեռու, անոր արեւելակողմն էր։

թէ Մինուաս Ա. Ասորեստանւոյն գէմ յաջողութեամբ մրցած է, եւ Ադագնիրարեայ արշաւանքն ծանր ու տեւական հետեւութիւն մը չէ ունեցած գոնեա բիանա վիճակին համար: — Մինուաս Ա. քաղաքային եւ կրօնական բազմաթիւ շինութիւններ եւս ըրած է<sup>1</sup>: Ցարդ մեզի ծանօթ արձանագրութեանց մէջ՝ համեմատութեամբ մեծագոյն մասն իրմէ է:

Հնագոյն Հայաստանի վեհապետաց մէջ նշանաւորագունին մահուանէ ետքը՝ անոր յաշորդեց իւր որդին Արգիստիս<sup>2</sup> Ա. (Ք. ա. իր 780—755): Ասոր թագաւորութեան սկիզբներն՝ հպատակ արքայիկներէն շատերն ապրստամբեցան, սակայն Արգիստիս Ա. շուտով անոնց ցուցուց որ իւր հօրմէն վեհապետութեան հետ անոր քաջութիւնն եւս ժառանգած էր: <sup>3</sup> Կանխաւ իւր հօրմէն նուաճեալ Դիառուսայ-որդւոց վիճակին Ուզուբուրսիս թագաւորին եւ ուրիշ երկու մանր թագաւորաց յաղթեց: Սերիազիս վիճակը<sup>4</sup> նուաճեց եւ անոր քաղաքներն այրեց:

<sup>1</sup> Տես մեր Հաւաքածոյին մէջ 10—18 և 58—65 թիւ արձանագրութիւնները:

<sup>2</sup> Կը նշանակէ “սպիտակէ, սպիտակափայլ”:

<sup>3</sup> Չենք կրնար ստուգութեամբ դիտնալ թէ Արդիստիս Ա. քանի անդամ մարտի արշաւան գործած է, Սակայն եթէ իւր Շքեղ Արձանագրութեան Ա. 16. Ք. 24. Գ. 19. Գ. 13. 41. 66. Ե. 11. Է. 10. 32. 69 սողերն նկատի առնուին՝ որոնց մէջ նուաճած երկիրներն եւն մէկ “տարրուան մէջ ստացոց” կ'ըսէ, պէտք է ըսել թէ տասն արշաւան դործած է տասն այլեւայլ տարրուան մէջ:

<sup>4</sup> Հաւանականօրէն՝ Տուրուբերանի մէջ Ազիովիս գաւառին Զարիշատ քաղաքին վիճակն:

Կուր գետոյն վերնագոյն կողմանքն եւս արշաւելով՝ Զաբախասեայց վիճակը (Զաւախք գաւառ) եւ ուրիշ տեղերը նուածեց. իջաւ Երասխայ ստորին կողմանքը, եւ Բաբանիս վիճակը (Սիւնեաց Հաբանդ) հնազանդեցոց: Գեղամայ ծովուն արեւմտակողմը՝ Ետիունիս եւ Երիասայ-որդւոց երկրաց վրայ. ասկէ եւ դէպ յարեւմուտս՝ արեւմտեան Եփրատայ եւ Երասխայ աղբերականց կողմանքն Արուսացւոց երկրին վրայ քալելով, զանոնք նուածեց, եւ վերջնոյս արբայանիստ Ուրիշուս քաղաքն առաւ: Միջին Երասխայ ձախակողմը գտնուող այլեւայլ վիճակներ՝ Արգիստեայ և. Հպատակեցան: Ասոնց մէջ Երեւելին էր Ուրացւոց վիճակն<sup>1</sup> (Արեւիք գաւառ): — Արգիստիս և. Եփրատայ աղեղան արեւմտակողմը գտնուող օտարազգի ժողովրդոց վրայ՝ իւր հօրը գործածած իշխանութիւնը չկորսնցընելու համար, իւր յաղթող զէնքը Խատացւոց մէկ թագաւորին Խիփերուադայի վրայ դարձուց: Այս կողմանքը Նիրիբա վիճակն եւ ուրիշ վիճակներ ու քաղաքներ նուածեց. Մելիսաս քաղաքը մտնելով՝ ասոր մէջ գտնուած աղջկունքը Տուալասու-որդւոյն երկրին պատանեաց հետ Բիանա գաղթեցուց: Ասկէ դէպ յարեւմուտս յառաջ Խաղալով, Մելիսաս<sup>2</sup> գե-

<sup>1</sup> Այս վիճակն ուներ ամուր քաղաք մը՝ Ուրաս, որուն անունեն վիճակն կոչուած էր: Այս քաղաքն Շամսիուաման Պ. (Ք. ա. 825-812) Ասորեստանեայց թագաւորին Հարթ-Կոթողին մէջ (սիւն Գ. 10) յիշուած է:

<sup>2</sup> Մելաս գետ, արդի Թօխմա - Առւ:

տոյն երկու եղերաց վրայ գտնուած վիճակաց ու քաղաքաց տիրեց։ Կապպագովիհոյ արեւմտեան սահմանաց վրայ եղած Մարմուանիս (Մերիմենէ) եւ Քա[ման]անիս (Քամանենէ) վիճակներն<sup>1</sup> եւս ինկան իւր իշխանութեան ներքեւ։ Այս կողմերէն 22,274 արք եւ կանայք եւ տղայք գերի տարուեցան ի բիանա, եւ բազմաթիւ ձիեր, եղինք եւ ոչխարք յաղթողին ձեռքն ինկան։ — Գեղամայ ծովուն մօտաւոր քանի մը վիճակներ կրկին անդամ կը խլոտէին։ Արդիստիս իւր յաղթող բանակաւն Երասխն անցաւ, զարկաւ Ետիուսեանց երկրին թագաւորները. Հուրուրդա (Խորովակերտ) վիճակը նուածեց եւ Ուխումինիս վիճակը ոչնչացուց. Խախիացւոց վիճակին<sup>2</sup> քաղաքներն այրեց, եւ խովարալներն ի գետս եւ ի հուր մատնեց։ — Ուրարապացւոյն զօրութիւնն իւր ծագը հասած էր. որոշեց ապա Արգիստիս Ա. իւր աղգային երկիրներէն վռնտել Ասորեստանցիները, որոնք Աղագնիրարեայ Ա. ժամանակին հօն հաստատեալ էին։ “Գնդով ոտանաւոր զօրաց չուեցի՞ կ'ըսէ արի թագաւորն. եւ նախ Աասպուրականի հարաւակողմն արշաւելով, կուլասիս (կուղանովիա), Բաբանիս (Պասպարունիք) եւ Բուստուս (Բուժունիք) երկիրներն առաւ։ Այս կողմերէն դէպ ի կապուտան ծովի յառաջ խաղալով, նոյն ծովուն արեւմտից հիւսիսակողմը՝ Բարուատա (Զարեհաւան)

1 Տես Պաղումեայ աշխարհագրութիւն՝ Ե. 6, 12.

2 Թուրի թէ այս վիճակին անունն Ուտի նահանգին Խաղխաղ քաղաքէն այնպէս կոչուած է։

եւ հարաւոյ արեւելակողմը բարսուա վիճակ-  
ներուն տիրեց։ Թուի թէ Արդիստիս Ա. քանի  
մ'անգամ Ասորեստանեայց հետ պատերազմած  
է։ Զանոնք ուրարտեան երկիրներէն արտաքսել  
չշատանալով, բուն Ասորեստանի շինից վրայ  
արշաւեց Արդիստիս, եւ զանոնք ազգային մէկ  
երկրին միացուց։ Արդիստեայ ժամանակակից էր  
Ասորեստանի թագաւորն Սաղմանասար Գ. (Ք.  
ա. 783—771), որուն համար Անուանակիր  
տարիներու ցանկն կ'աւանդէ որ 781, 780,  
779, 778, 776 եւ 774 տարիներու մէջ  
“յերկիրն Ուրարտու”, արշաւանք գործած է։  
Անտարակցոյ՝ Սաղմանասար Գ. Արդիստեայ աշ-  
խարհակալութիւններն արդիւելու նպատակաւ  
այլեւայլ տարիներու մէջ Ուրարտուայ վրայ  
քալած է, սակայն յանօգուտս։ ‘Նոյն թագաւորն  
արդէն 782 եւ 777 տարիները, եւ անոր յա-  
ջորդն Ասորդան Գ. (Ք. ա. 771—753) 769  
տարին Խոռո՛<sup>1</sup> երկրին վրայ արշաւան գործած  
են։ Այսպիսի լոկ յիշատակութիւններէն իրաւ-  
ամբ գուշակել մարթ է՝ որ Արդիստիս Ա.  
Ասորեստանեայց իւր ազգային երկրաց մէջ  
ունեցած զօրութիւնը խորտակած է։ — Յաղ-  
թող թագաւորն ստիպուեցաւ իւր զէնքերը նոյն  
իսկ իւր համազգի մանր թագաւորաց վրայ գործ-  
ածել։ Արխառուս<sup>2</sup> երկրին գլխաւոր քաղաքովն՝  
ուրիշ վաթուն քաղաքաց, եւ իյանիս<sup>3</sup> վիճա-

<sup>1</sup> Բատ երեւութին՝ այս երկիրն կորդուաց հարաւա-  
կողմը կը գտնուեր։

<sup>2</sup> Հաւ անականօրէն՝ Մոկաց Արդասովիտ գաւառն։

<sup>3</sup> Այսպուրականի հարաւակողմն Աղաւիս գաւառն։

կին եւս տիրելով, Մանաս ընդարձակ երկրին վիճակներն եւս նուածեց: Իւր հայրն Մինուաս Ա. կանխաւ Մանասայ թագաւորութեան տիրած, թէ երկիրն եւ թէ զօրքն իւր անձին սեպհականած էր. սակայն Մանացւոց թագաւորութիւնն զօրաւորագոյն էր քան զայլ մանր իշխանութիւնս, եւ այս երկրին արքայիկներն կարծես միշտ աւելի յԱսորեստանեայս կը միտէին՝ քան թէ յՈւրարտացին: Եղյն ժամանակներն՝ Մանասայ վրայ կը թագաւորէր Աղաւ: Արգիստիս՝ կապուտան ծովուն եզերքն Ուրմիսացւոց վիճակին եւ ուրիշ վիճակաց եւ քաղաքաց վրայ իւր իշխանութիւնը հաստատելով՝ մեծաւ աւարաւ ետ դարձաւ: Տարիունիս (Տարօն) վիճակին, Տուարացւոց<sup>1</sup> երկրին իշխանքն եւ գուրքու<sup>2</sup> երկիրն եւս անոր յաղթող զինուց առջեւ խոնարհեցան: Թագաւորն այս երեք վիճակներէն առած գերիներուն եւ ուղմամթերից վեցերորդ մասը Քաղզիսի՝ բարձրագոյն դից, ընծայեց: Պանացւոց թագաւորն կրկին անգամ ապստամբութեան դրօշը բացած ըլլալով, Արգիստիս Ա. քալեց անոր վրայ, անոր Միմերիխագիրիս մէկ արքայանիստ քաղաքն առաւ: Ասկէ Երասինն անցնելով՝ գուլուտայրդոյն-ցեղին երկիրը (Գողթն գաւառ) եւ

<sup>1</sup> Հաւանականօրէն՝ արեւելեան Եփրատայ վերին կողմանց աջակողմը՝ Տուարածատափ գաւառն:

<sup>2</sup> Ըստ ասորեստ. արձանագրութեանց Կիրխու, Կուրիսի կամ Կիրխի, որ Տիգրիսի արեւմտեան ճիւզոյն եզերքէն կը տարածուէր դէպ յարեւելս եւ ի հիւսիս արեւելոց:

Երիասայ - որդւոյն վիճակը<sup>1</sup> հնազանդեցոյց,  
Ետիուսեանց երկրին այլեւայլ կողմանքն եւ  
Արդինիս (Այրարատայ Արդեանք) քաղաքը  
Նուաճեց: Գեղամայ ծովակին հիւսիսոյ արեւ-  
մտակողմանքն եւս տեսան Բիանացւոյն անպար-  
տելի բանակները. ուրանօր Արգիստիս Ա. Իր-  
դանիունիս (Արտահան) քաղաքին եւ Խքիդու-  
լուս վիճակին տիրեց: Աշխարհակալ թագաւորս  
տիրեց նաեւ Խբիրանիս<sup>2</sup> երկրին, այս է Վրաց  
աշխարհին: Ախուրեան գետոյն կողմանքը գըտ-  
նուող քանի մը վիճակներն եւս Նուաճեց: —  
Ապա՝ յաղթող արքայն Արգիստիս Ա. + ոչ միայն  
իւր հօրմէ ժառանգած երկիրները պահեց կամ  
նորէն ստացաւ զինուք, այլ անոնց վրայ Փոքր  
Ասիոյ եւ կովկասային կողմերէն երկիրներ եւս  
աւելցուց: Գրեթէ ամէն արշաւանէն՝ բազմա-  
թիւ արս, կանայս եւ տղայս, ձիեր, եղեր, ոչ-  
խարներ եւ ուղտեր Բիանա կը փոխադրէր:  
Այսու օրինակաւ՝ մինչդեռ զԲիանա մէկ կող-  
մանէ պաճարաւ կը հարստանացընէր, միւս կող-  
մանէ պատերազմներով նուազեալ Բիանայի  
զինուորական ժողովոդեան պարապքը կը լեցընէր:

Ճարիդուրիս Բ. (Ք. ա. իբր 755—730)՝  
իւր հօրը յաջորդելով՝ նոյն դժուարութիւնները  
կրեց, զորս իւր հօրը թագաւորութեան սկիզ-  
բները՝ Ուրարտուայ համացեղ եւ հպատակ  
մանր արքայիկներն անոր դէմ յարուցեր էին:  
Ուրարտուայ գրեթէ բովանդակ արեւելեան

<sup>1</sup> Հաւանականօրէն Երեւան քաղաքին վիճակն:

<sup>2</sup> Կը նշանակէ “վերին, մերնակողման”:

մասն, եւ արեւմտեան ծայրի երկիրներն եւ  
օտարազգի իշխանիք Արդիստեայ և. մահուանէ  
վերջ ապստամբեցան։ Մանաս եւ Վասպուրա-  
կանի մէջ բարիլու (Պալունիք) երկիրներն,  
Կապուտան ծովուն արեւմտակողմը՝ Ուրմիաս-  
ցիք եւ Բարուատացիք Նշկահեցին զՈւրարտա-  
ցին։ Շարիդուրիս Բ. քալեց անոնց վրայ, յաղ-  
թեց անոնց, վաթսուն օրուան մէջ քսանուիրեք  
քաղաք գրաւեց, շատ քաղաք եւս այրեց եւ  
այն երկիրներն իւր անձին սեպհականեց։ Ի  
դարձին ի Բիանա՝ պաճարաց մեծ աւարաւ  
հանդերձ՝ 8000 ազնուատոհմ՝ անձինք եւ կա-  
նանց ու տղայոց մեծ բազմութիւն մ'իւր հետը  
բերաւ։ Յետոյ անցաւ Երասիս գետը, եւ գե-  
ղամայ ծովակին արեւմտակողմը՝ Ետիուսեանց,  
Ափիուսեայց եւ Ետիանիս երկիրները նուաճեց։  
Արիանիս անուն արքայիկ մը՝ իւր զօրքովն ու  
ցեղովը նուաճեցաւ։ Նոյն բախտն ունեցան Իր-  
կուաինիս արքայիկն, իւր բանակն ու ցեղն. եւ  
Շարիդուրիս՝ Իրկուաինեայ արքայանիստ Իրուի-  
անիս<sup>1</sup> քաղաքին տիրեց։ Նոյնն պատահեցաւ  
Ուենիդաս արքայիկին, որուն Իրդուանիս ար-  
քայական քաղաքն առաւ։ Պուլինիս (Դուլին)  
քաղաքին արքայիկն հպատակեցաւ Շարիդու-  
րեայ Բ., որ եղանց ու ոչխարաց աւարօք՝  
4000 ազնուականս եւ ուամկէն բազմաթիւ  
արս ու կանայս եւ տղայս այս կողմերէն ի  
Բիանա փոխագրեց։ Ասկէ կուր գետոյն ստոր-  
նագոյն կողմանքն արշաւելով, Արքուքիս ար-

Հաւանականօրէն՝ Երեւան քաղաքն .

քայիկին երկիրը (Գարգարացւոց գաւառը) նուաճեց, իսկ Ուրտասու-որդւոյն վիճակը (Վարդանակերտ գաւառն) յատակեց: Կոյն գետոյն միջին կողմը՝ Լուրիսի-որդւոյն<sup>1</sup> Չինալիրիս արքայիկին քաղաքը՝ ՊՏՈՒՂԻԽՈՒՆԻՍ, եւ անոր ցեղը նուաճեց: Ծարիդուրիս Բ. արեւելեան կողմանց խոռվութիւնները խաղաղացընելէն վերջ՝ իւր զէնքերն Ուրարտուայ արեւմտակողմերը դարձուց. եւ Արածանւոյ ստորնագոյն կողմանքը Տումիսկիս (Չմշկածագք) քաղաքին տիրելով, երկրին պատանիները կախաղան հանեց: Գարանաղեաց՝ Անի քաղաքն եւ Եկեղեաց վիճակին Արուսիս (Երիզա) եւ ուրիշ քաղաքներ խոնարհեցան Բիանացւոյն առջեւ: Ծարիդուրիս Բ. անցաւ բուն Ուրարտուայ սահմանները, եւ Առուսաս երկրին եւ Զապսաս քաղաքին վիճակին տիրեց: Քաղաքաց մէկ մասը գրաւեց եւ մէկ մասն այրեց. եւ ապագային ապահովութեան համար՝ այս երկրաց իշխանութիւններէն յիսուն բարետոհմիկ պատանդ առաւ: Մելիտաս քաղաքին թագաւորը՝ զլօխտերուագա եւ իւր աղգը մարտիւ պատերազմաւ նուաճելով, զանի բռնեց, անոր երկրաց ու քաղաքաց տիրեց. ոսկի, արծաթ, մեծագին բաժակներ եւ պատանդներ առաւ: Խոկ Խոխերուագայի անունը փոխելով, զանի Բիանա փոխադրեց: — Ծարիդուրիս Բ. իւր հօրը՝ Կապպագովկիոյ արեւմտեան սահման-

<sup>1</sup> Թոռուի թէ Գոռուգարաց արեւելակողմը՝ Տաշիր գաւառին Լոռէ քաղաքն այս Լուրիս կոչուած արքայիկէն առած է իւր անունը:

նագլուխները տիրած երկու վիճակաց վրայ՝  
անոնց հարաւակողմը Ցէանիսիս՝ վիճակն եւս  
աւելցուց: Իջաւ զօրոք դէպ յԱսորիս, եւ Ար-  
պադ քաղաքն ուրարտեան յաղթող բանակ-  
ները տեսաւ: — Սակայն բախտն աստէն լքեալ  
թողուց զՃարիդուրիս՝ զյաղթողն այնքան պա-  
տերազմաց: Ասորեստանի զօրութիւնն՝ վերջին  
թագաւորներու ժամանակ խիստ տկարացած էր:  
Այլեւայլ ապստամբութիւններէ վերջ՝ նախկին  
հարստութիւնն իյնալով, Թագդաթիաղսար Գ.  
(Ք. ա. 745—727) գահն ելաւ: Իւր առջեւն  
ունէր հզօր եւ յաղթող ոսոխ մը՝ զՃարիդու-  
րիս Բ., որ ասորեստանեայ աշխարհակալ թա-  
գաւորաց ժառանգութիւնն իւր թագին կ'ուզէր  
կապել: Թագդաթիաղսար Գ.. Հասաւ անոր  
վրայ, եւ Արպադ քաղաքին առջեւ արիւնահեղ  
ճակատամարտիւ անոր յաղթեց: Զայս կը ցու-  
ցընեն մեզի Անուանակիր տարիներու ցանկին  
743 տարւոյն կցեալ <sup>“ի”</sup> քաղաքն Արպադ  
Ուրարտիայ զօրաց ջարդ, Խօսքերն: Աստէն  
պատմութիւնն կը լոէ մինչեւ 739 տարին,  
յորում՝ ըստ վերոյիշեալ ցանկին, Թագդաթ-  
իաղսար Գ.. անձամբ Ուլլուբա երկիրն արշաւեց,  
որ թուի թէ Ծոփաց աշխարհին արեւելակողմն  
էր: Կոյն ցանկին համեմատ՝ անկէ երեք տարի  
վերջ՝ արշաւան մ'ալ ըրաւ Կինուէացին <sup>“ի”</sup>  
ստորոտ Կալ լերին, որ Ուլլուբա վիճակին  
հիւսիսակողմն պէտք էր ըլլար: Եթէ այս շարժ-

<sup>1</sup> Ցիանիս, ի Կապադովիկիա՝ ըստ Պաղոմեայ, Ե. 6, 18:

մանց սկզբնապատճառն չէր Ուրարտացին՝ ինչ-  
պէս հաւանական է թէ էր արդարեւ, այս ստոյդ  
է թէ Շարիգուրիս Բ. կարող եղաւ Միջագե-  
տաց եւ Փաքր Ասիոյ մէջտեղ գտնուող քանի մը  
թագաւորաց հետ դաշնակցութիւն մը կազմել,  
որպէս զի Ասորեստանի ատեցեալ պետու-  
թիւնն ընդ միշտ խոնարհեցընէ: Ուրարտացւոյն  
դաշնակցութեան մէջ մտան՝ Միլիդայի թա-  
գաւորն Սուլումալ, կումմուխայ թագաւորն  
կուշտասպի, Գամգումայ<sup>1</sup> թագաւորն Տարխու-  
յար եւ Մատի-իլու անուն իշխան մը: 735 տա-  
րին<sup>2</sup> Շարիգուրիս Բ. անձամբ ներկայ կը  
դտնուէր իւր դաշնակցաց երկիրներուն մէջ,  
ուսկից անտարակոյս դէպ յԱսորիս եւ ի Պա-  
ղեստին հզօր արշաւան մը գործել կը խորհէին:  
Ակայն Թագղաթփաղսար Ա. անոնց ժամանակ  
չթողլով՝ կումմուխայ մէջ երկու ճակատամար-  
տով դաշնակցաց զօրութիւնը խորտակեց: Կախ  
նոյն երկրին Կիստան՝ եւ յետոյ Խալպի վիճա-  
կաց մէջ յաղթուեցան դաշնակցք: Շարիգու-  
րիս Բ. ստիպուեցաւ մանել իւր երկրաց մէջ.  
եւ Կինուէացին անոր ետեւէն մանելով յՈւ-  
րարտու, բովանդակ հարաւակողմը մինչեւ ցգետն  
Արածանի<sup>3</sup> գրաւեց եւ թագաւորը Տուսպասի

<sup>1</sup> Գամգում Եփրատայ միջին կողմանց արեւմտա-  
կողմը վիճակ մըն էր:

<sup>2</sup> Անուանակիր տարիներու ցանկին մէջ այս տարւոյն  
համար յիշուած “յերկիրն Ուրարտու յառերն Թագղաթ-  
փաղսարայ Գ. ի” Շարիգուրայ Բ. ի վրայ կատարած յաղ-  
թութիւնն եւ Ուրարտուայ վրայ գործած արշաւանը կ'ակ-  
նարկեն անտարակոյս:

<sup>3</sup> Կիմրուայ Տախտակին արձանադրութեան 327 տո-

մէջ պաշարեց. սակայն չկրցաւ քաղաքն առնուլ. այլ հօն արձանագրութիւն մը կանգնելով՝ քալեց դէպ ի հարաւ արեւելից, եւ բուստուս, Բաբիլու, Ինու վիճակաց, Պարսուայի եւ կապուտան ծովուն բոլորտիքը գտնուող միւս վիճակաց տիրեց: — Ինչպէս յայտնի է, Շարիդուրիս Բ. չյաջողեցաւ Ասորեստանեայց պետութեան ժառանգութիւնն ինքեան կորզել: Ոչ միայն Եփրատայ աղեղան արեւմտակողմանքն եղող օտարազգեաց երկիրներն, այլ Ուրարտուայ հարաւակողմանքն ամբողջապէս կորան: Շարիդուրեայ Բ. կը մնային յարեւմտից՝ Մոսոքի արեւելեան սահմաններէն մինչեւ Կասպից ծովն եղած երկիրներն եւ Վասպուրականի արեւմտեան կողմանքն: — Ա. Գրոց մէջ կը կարդանք (Բ. Թագ. ԺԶ, 9) որ Թագղաթփաղսար Գ. Ասորեստանեայց արքայն Դամասկոսի վրայ քալեց, ղայն առաւ եւ ժողովուրդն ի Կիր գերի տարաւ: Այս դէպքս 731 տարին պատահած է: Գիտնականք ոմանք կ'ըսեն թէ այս Կիրն Հայաստանի կուր գետն է, որուն քով քնակեցան այն Ասորիք: Հաւանութեան թուի թէ Թագղաթփաղսար Գ. Գաղաադէ եւ Նեփթաղիմայ երկրէն Ասորեստան գերի տարած Հրեայները (Բ. Թագ. ԺԵ, 29) վերցիշեալ Ասորւոց քով՝ կուր գետոյն մօտ Սպեր գաւառին մէջ հաստատած է:<sup>1</sup>

զին նորսու Բառքաբառսու բառերն՝ Արածանի կամ արդի Մուրատ-Սու գետը կը նշանակեն:

<sup>1</sup> Տես Fr. Lenormant, Lettres assyriologiques, 1871, t. I, 162–163:

— Այս թագաւորն ասորեստանեայ պետութեան հարկատու ըրաւ զիասկայս (Խաղիւքք, Խաղտիք), որոնք ուրարտեան ժողովրդոց հետ անձուկ եղանակաւ ազգակից էին:

Ռուշաս Ա. (Ք. մ. իր 730 – 714) յաշորդեց իւր հօրը Շարիդուրեայ թ.։ Թագաւուրութիւնն աղետաւոր պատերազմէ մը վերջ հանգիստ առնելու պէտք ունէր՝ երբ Կուր գետոյն հարաւակողման եւ Երասխայ միջին կողմանց երկիրներն ապստամբեցան։ Քալեց անոնց վրայ Ռուշաս Ա., քսանուերելք մանր թագաւորաց յաղթեց, եւ անոնց երկիրները գրաւեց։ Ասոնց մէջ էին գլխաւորապէս՝ Ալզիրա, <sup>1</sup> Արքուքինիս, <sup>2</sup> Սանատուացիք, <sup>3</sup> Ուսեդուք, <sup>4</sup> Բարասեանք կամ Բարանիս, <sup>5</sup> Մելացիք <sup>6</sup> եւ ուրիշ երկիրներ կամ վիճակք։ — Ռուշաս Ա. ապրստամբ արքայիկները նուածելէն վերջ, բնականապէս իւր հօրը կորսնցուցած երկիրները կրկին ձեռք բերելու եւ Ասորեստանեայց աղդեցութիւնն Ուրարտուէն բոլորովին ջնջելու ձեռնարկէր։ Դժուարին գործոյն մէջ յաջողելու համար պէտք էր Ասորեստանեայց հպատակ եւ կամ կողմնակից թագաւորները յինքն յանկուցանէր։ Նոյն ատենները Մանասայ վրայ կը թագաւորեր իրանզու, որ Ասորեստանեայց թագաւոր

<sup>1</sup> Աճարա գաւառ Կողքիսացւոց :

<sup>2</sup> Փայտակարանի մէջ Գարգարացիք :

<sup>3</sup> Աիւնեաց Սանահին աւանի վիճակն :

<sup>4</sup> Արցախի Ոօթք գաւառն :

<sup>5</sup> Անդ, Միւս Հարանդ :

<sup>6</sup> Միւնեաց հարաւակողմը Մեղրի քաղաքին վիճակն :

Սարգսնի (Ք. ա. 722—705) հպատակ ըլլալը  
լաւագոյն կը սեպէր, քան թէ իւր ցեղակից  
Ուուշասայ Ա.։ Ասոր կողմնակից էին քանի մը  
քաղաքներ եւ Զիկիրտա վիճակին արքայիկն Մի-  
տատափի. այս իշխանն Իրանզուէն ապստամբեալ  
Սուանդախուլ ու Գուրդուկի ամուր քաղաքաց՝  
իւր բանակն օգնութեան խաւրեց. Յամին 719  
Սարգսն բանակաւ մ'եկաւ ի Մանաս, երկիրը  
Խաղաղուց եւ ապստամբեալ քաղաքներէն՝  
ընակչաց մէկ մասն Ըսորեստան գերի տարաւ եւ  
մէկ մասն ալ ստորին Ըսորիք փոխադրեց. Իրան-  
զուին յաջորդեց իւր որդին Աղա, որ իւր  
Հօրը քաղաքականութեան կը հետեւէր. Ասոր  
Համար Ուուշաս Ա. վիրոյիշեալ Միտատին,  
Ումիլդիս վիճակին արքայիկը զբագդատտի եւ  
Մանասայ կողմնակալներն իւր կողմը վասար-  
կեցաւ. Ասոնք զԱղա սպաննեցին. 716 տարին  
եկաւ Սարգսն անոնց վրայ, արքայասպանները  
պատժեց, եւ Աղայի եղբայրը՝ զՈւլուսուն, Մա-  
նասայ վրայ թագաւորեցուց. Սակայն Ուուշաս Ա.  
զՈւլուսուն իւր խորհրդոց հաղորդ ընելու յա-  
ջողեցաւ. Կարալս վիճակին արքայիկն Ասուրլի,  
Ալլարիրայի՝ արքայիկն իտուի եւս Ուլուսունի  
նման՝ Ուուշասայ Ա. հպատակեցան. Առանց  
յապաղելու՝ Սարգսն այս միաբանութիւնը խոր-  
տակեց, զիզիրտու Մանասայ արքայանիստ քա-  
ղաքը կրակի տուաւ. Ասուրլի եւ իտուի ար-  
քայիկներն պատժուեցան. սակայն Ուլուսուն եւ  
բովանդակ Մանաս երկիրն Սարգսնի զթու-

1 Ասապուրականի Առբերանի գաւառն:

թիւնը խնդրած ըլլալնուն համար, Նինուէացին  
անոնց ներեց, եւ զ՛րւլուսուն նորէն արքունական  
գահը նստեցուց։ Հազիւ թէ Սարգոն հեռացաւ,  
Ոուշաս Ա. Մանասայ մէկ կուսակալն Դափուկ-  
կուի միջոցաւ զ՛րւլուսուն դարձեալ իրեն վաս-  
տըկեցաւ, սակայն որպէս զի Մանացին իրեն  
հաւատարիմ մնար, անոր որդին անկէ պատանդ  
առնելէն զատ, քսանուերկու բերդաքաղաքներ  
եւս իրը պարզեւ առաւ։ Սարգոն այս բաներս  
լսելով՝ 715 տարին երրորդ անդամ քալեց  
Մանասայ վրայ. եւ այս անդամ Ոուշասայ Ա.  
զօրաց հետ կուսելով՝ նոյն բերդաքաղաքներուն  
տիրեց։ Ուլուսուն սարսափած՝ թողուց իւր ար-  
քայանիստ քաղաքն եւ դժուարին լերանց մէջ  
փախաւ։ Սարգոն նոյն բերդաքաղաքներն եւ  
ուրիշ քաղաքներ ու վիճակներ առաւ։ Ուլու-  
սուն ։ թուչնոյ մը նման թուաւ եկաւ, եւ Սար-  
գոնի ոտից փարուեցաւ. եւ սա դարձեալ զՄա-  
նացին իւր արքայական աթոռը գրաւ։ —  
Սարգոն գիտնալով թէ այս ամէն շարժմանց  
սկզբնապատճառն Ուրարտացին էր, չհամարձա-  
կեցաւ ուղղակի անոր հետ ի վէդ գալ։ Իսկ  
հայրենասէրն Ոուշաս Ա. քանոյ եւ իցէ իւր  
դիտման հասնելու համար՝ Մուձաձիր<sup>1</sup> երկրին  
արքայիկը՝ զ՛րւրզանա, իւր կողմը վաստըկելէն  
զատ, Եփրատայ աղեղան արեւմնակողմը թոռ-  
բէլի թագաւորն Ամբարիսի եւ Մոսոքի թա-  
գաւորն Միտայի գեսպաններ խաւրելով, Ասո-  
րեստանի գէմ անոնց հետ նիզակակցութիւն

<sup>1</sup> Մուձաձ աշխարհ։

Հաստատեց: Մեծ էր վտանգն, ուստի եւ Սարգսն 714 տարին հզօր բանակաւ մը քալեց Ուրարտուի վրայ, Ռուշասայ և զօրքը՝ “թուով անհամար”, արիւնահեղ ճակատի մը մէջ խորտակեց եւ արքայական սերունդէն 260 հոգի գերի բռնեց: Թագաւորն առ ի փրկել զանձն՝ մատակ ձիոյ մը վրայ նստաւ, իւր լերանց վրայ փախաւ: Երբ Սարգսն Մուձաձիր երկիրը մտաւ, Ուրզանա միակ միայնակ իւր լերանց վրայ փախչել աճապարեց: Սարգսն մտաւ Մուձաձիր քաղաքը, Ուրզանայի կինը, ուստեղքն ու դստեղքը եւ 20,170 ռամիկ ժողովրդէն գերի բռնեց: Նոյն քաղաքին մէկ մէջենին մէջ՝ Ուրարտուի բարձրագոյն դիբն Քաղդիսի անդրին կը դրանուէր. զայս՝ եւ Քագրարտում<sup>1</sup> դից անդրին եւ անոնց ճոխ ինչքը յաւարի առաւ եւ զՄուձաձիր կործանեց: Երբ Ռուշաս և. “Մուձաձիր քաղաքին կործանիլը, իւր Քաղդիս<sup>2</sup> աստուածոյն աւարի առնուիլը լսեց, իւր իսկ ձեռքովն՝ իւր գօտոյն երկաթի դաշունիւն ինքն զինքն ի կենաց զըսւեց: Սարգսն պարծանօք կ'ըսէ. “Ուրարտուի վրայ՝ իւր բովանդակ տարածութեամբը՝ թշուառութիւն հասուցի, հոյն բնակող մարդիկը կոծ ու ողբի մէջ նետեցի: Այսպիսի դժբախտ վախճան ունեցաւ հայրենասէրն Ռու-

1 Թուի թէ այս դիբն նոյն իսկ Քաղդիսի երկրորդական մէկ ձեւն էր: Խսպուինեայ եւ Մինուայ և. յօրինած Յալտից Կարգաւորութեան արձանագրութեան մէջ Քագրարտում անուն դիբ շահլուիր:

2 Այսպէս՝ ըստ ասորեստանեան արձանագրութեանց:

շաս Ա.՝ Ուլլուսուն՝ որ Սարգսնին շնորհքը կը վայելէր, իւր կորսնցուցած երկիրները յաղթուզին ձեռքէն դարձեալ ստացաւ։ Այլեւայլ տեղուանք՝ Սարգսն բազմաթիւ քաղաքաց տիրեց, բազմաթիւ քաղաքներ եւս հրով դատեց։ Ի միջի այլոց երկրաց՝ Կիրսի եւս անագործն յաղթողին բանակները տեսաւ։ Հետեւեալ տարին Սարգսն Թոոբէլայ եւ Մոսոքի վրայ արշաւեց՝ Ռուշասայ Ա. Հետ Ամբարիսի եւ Միտայի ըրած նիղակակցութեան վրէժը հանելու համար։ ԶԱմբարիս յԱսորեստան գերի տարաւ. իսկ թէ ինչպիսի բախտ ունեցաւ Մոսոքացի Միտան՝ չէ յայտ. այս ստոյդ է թէ Սարգսն ինչպէս կասկուի կամ կասկայց (Խաղիւրք, Խաղտիք), այսպէս անոր երկրին տիրեց, եւ այս Մոսոքի երկրին սահմաններուն վրայ<sup>1</sup> այլեւայլ քաղաք աւարտիայ դէմ՝ ամրացուց։ Այս վկայութիւնն մեզի համար այնու նշանաւոր է՝ որ կը ցուցընէ թէ Ռուշասայ Ա. յաջորդին ժամանակ Ուրարտուայ արեւմտեան սահմաններն կից էին Մոսոքի սահմանագլխոց. ուստի եւ այն սահմանք Եկեղեց գաւառուն կը ձգէին կ'իջնային մինչեւ Խոզնայ գաւառին հարաւային ծագը։

**X** Ռուշասայ Ա. յաջորդեց Արգիստիս Բ. Ք. ա. 714—իրը 685) որուն ժամանակ՝ ինչպէս իւր նախորդին ատեն, բնական էր որ արեւելից հիւսիսոյ կողմանց մէջ նորէն ապստամ-

<sup>1</sup> Տես Սարգսնի Տարեգրութեանց արձանագրութիւնը, աղք 191—193։

բութեան հոգին կենդանանար<sup>1</sup>: Արգիստիս Բ.  
Գեղամայ ծովակին մօտ կամ կից՝ Քիէխունիս.  
Եւ Խստիկունիս քաղաքներուն վիճակաց մէջ ծա-  
գած ապստամբութիւնները նուաճելէն վերջ,  
Քուլիանիս ազբայիկին երկիրն եւ անոր Դուռու-  
բանիս քաղաքն<sup>2</sup> եւս նուաճեց: — 710դ տա-  
րին՝ Սարգոն Բարելաստանի եւ Քաղդէաստանի  
մէջ ծանր պատերազմաւ կը զբաղէր: Ասկէ ա-  
ռիթ առնելով՝ Արգիստիս Բ. դրգեց Հրապուրեց  
Կումմուխի թագաւորը զՄուտալլու յապստամ-  
բութիւն՝ զլանալով Սարգոնի իւր ընծայն եւ  
թողլով որ իւր հարկին ու տրոց պայմանաժամ  
անցնի: Մուտալլու “Ուրարտուի թագաւորն Ար-  
գիստեայ վստահացեալ էր, օգնականի մը՝ որ  
զանի չէր կրնար ազատելու կ'ըսէ Սարգոն: Իրօք  
ալ՝ երբ 708 տարին Սարգոն Մուտալլուի վրայ  
քալեց, սա “Թողլուց իւր քաղաքը, եւ անկէ  
ետքը չաեսնուեցաւ,,,: Ուստի կ'երեւի թէ Ու-  
րարտացին կամ իւր Նիզակակցին ազգու կերպով  
չէր օգնած, եւ կամ իւր երկրին պայմանքն եւ  
Սարգոնի զօրութիւնն արգելած էին զինքն՝ իւր  
ազգին վրայ նորանոր աղէտներ հրաւիրելու: —  
Սենեքերիմ (Ք. ա. 705—682) որ իւր հօրը  
Սարգոնի յաջորդեց, կը պարծի ըսելով թէ  
“Ասուր . . . վերին ծովէն<sup>3</sup> դէպ ի մնւաս արեւու՝

<sup>1</sup> Գեղամայ ծովակին մօտ Որտաքլուի եւ Արտած  
լերան հիւսիսոյ արեւմոից ուսոյ վրայ գանուած երկու ար-  
ձանապրութիւնք՝ հաւանականօրէն այս Արգիստեայ են:

<sup>2</sup> Թուրի թէ ասոնք Արագածի վրայ էին:

<sup>3</sup> Բնուունեաց ծովն:

մինչեւ ցստորին ծովի գեալ յարեւելս, բոլոր բովանդակ սնապարծները ոտիցս տակ հպատակեցուց,,,: Թուի թէ Սենեքերիմայ ատեն՝ Կորդուաց հարաւակողմն ապստամբութիւններ պատահած են. զորոնք նուաճելու համար Սենեքերիմ անձամբ Տու-մուբ<sup>օ</sup>-րի, Սարում եւ այլ քաղաքաց վրայ քալած է, որոնք Նիբուր դժուարին լերան վրայ կը գտնուէին: Այն քաղաքներուն տիրելով, աւարած եւ աւերած է զանոնք: Դաի երկրին մէջ Ուկկի քաղաքին արքայիկն Մանիահ՝ Սենեքերիմայ առջեւ փախստեայ գնաց, Ասորեստանուցն բարկութեան զոհ թողլով իւր վիճակը, որուն մէջ երեսունուերեք քաղաք (աւան, գիւղ) կային: — Թուի թէ Արգիստիս Բ., Սենեքերիմայ հետ կեղծօրէն հաշտութեամբ եւ յարգութեամբ կը վարուէր: Քաղաքական հորիզոնն յառաջակողման Ասիոյ հիւսիսակողմանքը փոթորիկներ կը սպառնար. Ուրարտուայ կէսն՝ այսինքն բովանդակ հարաւակողմանքն Ասորեստանեայք գրաւած էին, եւ Ուրարտացին՝ Մելիդասայ վիճակին, Մոսոքայ եւ Թորէլի թագաւորներուն նիզակակցութեան վրայ չէր կրնար իւր յոյսը դնել: Ըստ այսմ՝ կը տեսնենք որ մինչդեռ Արգիստիս Բ. մէկ կողմանէ դեսպանի ձեռքով Սենեքերիմայ ձիեր կը խաւրէր, միւս կողմանէ Ասորեստանցիք մինչեւ Տուսպաս քաղաքին մօտերն ար թնութեամբ պահպանութիւն կ'ընէին<sup>1</sup>: — Ութերորդ դարուն կէսէն առաջ Կիմմերա-

<sup>1</sup> Տես պահպան Բէլայ առ Սենեքերիմ նամակը:

ցիք Խրիմեն գալով՝ Ախնոպայ շրջակայքը գրաւած էին. այս բարբարոսք տակաւ Փռքը Ասիոյ արեւմտակողմանքն արշաւելով՝ այլեւայլ կողմանց տիրելէն վերջ, 695ին Փռիւգիոյ վրայ տիրած էին: Կիմմերեանց արշաւանքէն էր որ Թորելայ եւ Մոսոքի բնակիչք իրենց երկիրները թողլով՝ զոնտոսի արեւմտակողմը փախան. եւ Մոսոքացւոց մէկ մասն մինչեւ Ճորոխայ ստորին մասին աջակողմը հաստատուեցաւ, ուրանօր մաս մը Պարխար լերանց՝ Մոսոքական լերինք կոչուեցաւ: Անտարակոյս այս ժամանակէն շատ վերջն չէր որ Ուրարտուայ արեւմտեան մասին ժաղովուրդքն Մոսոքի ամայացեալ երկրին մէջ տակաւ հաստատուեցան, յորմէ քանի մը դար վերջ՝ հնոյն Մոսոքի երկիրն Փռքը Հայք կոչուեցաւ:

Արգիստեայ Բ. ի յաջորդեց իւր որդին Ռուշաս Բ. (Ք. ա. իբր 685—675), որուն ժամանակ միջին Երասխայ ձախակողմը քուիրդա<sup>1</sup> երկրին մէջ խոռովութիւնք ծագած ըլլալով, թագաւորն անձամբ հոն գնաց եւ երկիրը խաղաղոցուց եւ շինութիւններ եւս գործեց: — Թուի թէ Ռուշասայ Բ. ի ժամանակն էր որ Սենեքերիմայ մահն պատահեցաւ: Անոր սպանուիլին Ուրարտուայ Նկատմամբ ծանրակշիռ հետեւութիւններ ունեցաւ: Իւր երեք՝ Ասորդան (Ասուրախիդդինա Ա.), Սարասար<sup>2</sup> եւ Ադրամե-

<sup>1</sup> Հաւանօրէն կոտացք դաւառն, որ ի սկզբան փոքր պիճակ մըն էր:

<sup>2</sup> Անունս համառօտութիւն մըն է Նէրքու-Լու-

լէք<sup>1</sup> որդւոց առաջինն թէպէտ իւր եղբարց անդրանիկն էր, սակայն անոնց հետ “միահայր եւ ոչ համամայր”<sup>2</sup> էր։ Տարակոյս չկայ որ Աենեքերիմ զԱսորդան իրը իւր յաջորդը կը նկատէր. ուստի թագաժառանգութեան իրաւունքն խորթ եղբայրութեան զգացմանց հետ զարնուելով՝ զԱրասար եւ զԱդրամելէք հայրասպանութեան մղեցին։ Այս անհեթեթ եղեռն 682 տարւոյն աշնան վերջերն պատահած է։ Ոճիրն ի նպաստ Սարասարայ էր, ինչպէս կը տեսնուի Արիւդենեայ վկայութենէն, որ կ'ըսէ թէ “ըստ կարգի եւ անկէ ետքը Ներդիղոս թագաւորեց”<sup>3</sup>։ Ասկայն Սարասարայ հակալքայութիւնն հազիւերեք կամ չորս ամիս տեւեց։ Աենեքերիմայ սպանման ժամանակ՝ Ասորդան Փոքր Ասիոյ մէջ էր, ուսկից բանակաւ յառաջ խաղալով՝ Մելիտինէ քաղաքի վիճակն Խանի-բարբատ հասաւ, ուրանօր հայրասպանքն իրենց զօրքովն անոր պատահեցան։ Սոքա ի պարտութիւն մատնեցան եւ իրենց զօրաց մէկ մասն Ասորդանի կողմն ան-

անուան, որ “Աերդաղ-թագաւորը - պատսպարեց” կը նշանակէ։ “Աերդաղ” ըստ մեր թարգմանչաց Ընդեղ (Գ. Թագ. Ժէ, 30) պատերազմաց դիբն էր։ Մերս Խորենացի այս ասորեստանեայ իլլսանը Ամնասար կ'անուանէ։

<sup>1</sup> Ասորեստանեայց լեզուաւ Արտր-Ժոլիէ, որ կը թարգմանի “Ադար - իշխանն էր”, Անունս նախնապէս Արսդացիներէն Ա-դար հնուելով՝ “հայր վճռոյ, ձակաստագրին կը նշանակէր։ Ադար՝ Ասորեստանեայց եւ Բարելացւոց Հերակղէսն էր։

<sup>2</sup> Այսպէս Արիւդենո՞յ յէւս սերի Քրոն., հրատ. Աւգերեան, մասն Ա, էջ 53։

<sup>3</sup> Անդ.

ցաւ։ Սարասար եւ Ադրամելէք՝ իրենց հաւատարիմ մնացած զօրքովն Ուրարտուայ երկրին վըայ անցան։ Արիւդենոս կ'աւանդէ որ “Աքսերդիս<sup>1</sup> . . . զօրքը հալածելով Քիւզանդացւոց քաղաքին մէջ նետեց”, որ Եկեղեաց գաւառին արեւելակողմը վժան քաղաքն էր։ Թուի թէ Ասորդան ակնածելով Ուրարտուայ թագաւորէն, չհամարձակեցաւ գործը յառաջ մղելու եւ գնացի Նինուէ։ Ըստ Խորենացւոյն՝ մեր թագաւորն Ակայորդի զԱրասար Հայաստանի հարաւոյ արեւմտակողմերը, իսկ զԱդրամելէք հարաւոյ արեւելից մէկ տեղը բնակեցուց<sup>3</sup>։ Թուի ստոյգ թէ երից եղբարց ճակատամարտն եւ հայրասպաններուն յՈւրարտու փախուստն Ք. ա. 681 Փետրուար ամսոյն վերջին օրերը պատահած են։ — Կիմմերացիք Ուրարտուայ մէջ ոտք չէին կոխած՝ երբ իրենց ազգակից բայց թշնամի մէկ ցեղն կովկաս լեռներն անցնելով՝ կուր գետոյն աջակողմը գրաւեց։ Սոքա էին Շակը կամ Շակացիք, որոնք իրենց գագու անուն իշխանին առաջնորդութեամբն իջան Ուրարտուայ թագաւորաց երկրին վըայ։ Իրենց գրաւած երկրին մէկ մասն յետոյ Գուգարք (= Գուգայ-արք) եւ միւս մասն Շակաշէն կոչուեցան։ Թուի թէ այս վերջինս յառաջագոյն Գուգարաց նահանդին կից եւ անոր արեւելակողմը կը տարածուէր, եւ մինչեւ

<sup>1</sup> Այս է Ասորդան (Ասուրախիդդինա Ա)։

<sup>2</sup> Արիւդ. առ Եւսեբեայ, Քրոն. հրատ. Աւդերեան, մասն Ա, էջ 53։

<sup>3</sup> Մ. Խորեն. Ա. իդ։

Արշակունեաց ժամանակ ամփոփուած եւ փոքր-  
կացած է։ Ստրաբոն (ԺԱ. լ. 4) այս Շակաց  
համար կ'ըսէ թէ «... Հայաստանի ամէնէն  
պտղաբեր երկրին տիրեցին, որ նոյն իսկ անոնցմէ  
գրաւեալ ըլլալնուն իբր յիշատակ՝ Շակաշէն  
անունը պահեց, : Գագու շակացւոյն այս ժողո-  
վուրդն Եզեկիէլի Ալեւ Աթ գլխոց մէջ յիշուած  
Գոգն է, ուրանօր բոլոր բովանդակ այն ժողո-  
վուրդը ձիաւորաց բանակ մը կը նկարագրէ մար-  
գարէն։ Որչափ կ'երեւի, Ուրարտուայ թագաւորն  
այս ասպատակողաց՝ իւր երկրաց մէջ հաստա-  
տուելուն չէ կրցեր ընդդիմանալ. կարի եւս  
հաւանական է որ Գագու նոյն երկրաց մէջ խա-  
ղաղ ու անվրդով մնալու համար՝ Ասորեստանի  
թագաւորին վեհապետութիւնը ճանչցած է<sup>1</sup>։

Ուուշասայ Բ. յաջորդած կ'երեւի Երիմենա  
(Ք. ա. իբր 675—670) որուն անունն «թա-  
փուր-յերկրէ» կը նշանակէ։ Սա՝ Ասորդանի  
ժամանակակից պէտք էր որ ըլլար իւր որդւովն  
ու յաջորդաւ։ Արդարեւ՝ Ասուրբանիրաղ՝ Ասոր-  
դանի որդին ու յաջորդն, իւր Տարեգրութեանց  
մէջ (սիւն Ժ. 40—42) կ'ըսէ թէ «Շարդուրի՝  
Ուրարտուի թագաւորն՝ որուն հարքն թագաւորք՝  
իմ հօրս եղբայրութիւն յայտարարած էին...»։  
Եւ այս խօսքերն ու Ուուշասայ Գ. ի կրօնական  
արձանագրութիւնքն եւ վերսիշեալ Տարեգրու-  
թեանց մէջ Շարիկուրեայ Գ. ի յիշատակու-

<sup>1</sup> Տես Ասուրբանիրաղայ Բ. Գլանը, սիւն Գ. աղք 1-2, առ. Գ. Սմիթայ՝ History of Assurbanipal, 1871, էջք 89 եւ հետու.

թիւնն՝ կը ցուցընեն թէ այս վերջնէն առաջ գոնէ  
երկու թագաւոր պէտք էր որ Ուրարտուայ վրայ  
թագաւորած ըլլային։ Ուուշասայ Գ.ի կրօնա-  
կան արձանագրութիւնքն՝ իւր եւ հօրն Երի-  
մենայ, անունը կը կրեն։ Կրնանք ապա ըսել թէ  
Ասորդանայ “Եղբայրութիւն”, յայտարարողքն  
Երիմենա եւ Ուուշաս Գ. թագաւորներն էին։  
Երիմենայէն թողեալ արձանագրութիւն մը տա-  
կաւին մեզի ծանօթ չէ որպէս զի իւր ժամանակն  
Ուրարտուայ վիճակին վրայ ծանօթութիւն մ'ու-  
նենանք։ Սակայն Ասուրբանիթաղայ վերոյիշեալ  
խօսքերէն կ'իմանանք՝ թէ մէկ կողմանէ Ը. դա-  
րուն երկրորդ կիսոյն պատահած անյաջող պա-  
տերազմունք ընդ Ասորեստանեայս, միւս կողմանէ  
է. դարուն առաջին կիսոյն մէջ կիմմերացւոց եւ  
Շակաց արշաւանքն ստիպած էին Ուրարտուայ  
թագաւորն Ասորեստանոյն միտելու, եւ անոր  
“Եղբայրութիւն”, յայտնելով՝ մօտալուտ չա-  
րեաց առջեւն առնելու։ Երիմենա էր անտարա-  
կոյս որ այն բռնազրուեալ Եղբայրութիւնն Ա-  
սորդանի նախ յայտնած էր։

Կանխաւ տեսանք թէ Սարգոնի ժամանակ  
Մանսասայ թագաւորն Ուլլուսուն Ասորեստանի  
լուծն ընդունած էր։ Ասուրախիդդինայի Ա. (Ա-  
սորդան) ատեն Մանաս ապստամբիլ մտաբերեց։  
Այս երկրին թագաւորին նիղակակից էր Ասդու-  
զայի<sup>1</sup> թագաւորն՝ Խապակահ։ Այս երկու թա-  
գաւորք մանունք կարող չէին Ասորեստանոյն

<sup>1</sup> Ասդուզա՝ Ասպաւրականի Անձախի-Զոր գաւառն  
էր հաւանականորէն։

Հետ ի վէդ գալ, ուստի եւ Ասորդան անոնց  
յաղթելով՝ կրկին զանոնք իւր լծոյն տակ  
դրաւ:

Երիմենայի որդին Ուուշաս Գ. (Ք. ա. իբր  
670—645) կրօնական եւ քաղաքային շինու-  
թիւններ ըրաւ: Իւր հօրն առ Ասորդան յայտ-  
նած հաշտութեան զգացմունքը՝ ինքն եւս յայտ-  
նեց. քաղաքականութիւն մը, որուն դառն հե-  
տեւանքն Ասորեստանեայց պետութեան կոր-  
ծանմանէն վերջն երեւան պիտի գան: — Ասոր-  
դանայ որդւոյն Ասուրբանիբաղայ (Սարդանա-  
բաղ) ժամանակ (Ք. ա. 668—իբր 638) Ախ-  
սիրի՝ Մանասայ թագաւորն, անկախութեան  
հոգով տառապեալ՝ Ասորեստանոյն լուծը  
թօթուել ձեռնարկեց: Այս ապստամբութիւնն  
չարաչար հետեւանք պիտի ունենար: Ասուր-  
բանիբաղ իւր զօրաց գլուխն անցած՝ խաղաց  
Մանասայ վրայ: Մանացիք ճակատամարտի մը  
մէջ յաղթուեցան, եւ Ախսիրի իւր արքայանիստ  
քաղաքն իզիրտուն թողլով փախաւ: Աբքունա-  
կան տոչմէն բազմաթիւ անձինք յաղթողին սրոյն  
ճարակ եղան: Ամէն կողմ այրեացաւելք, ապա-  
կանութիւնք եւ աւարառութիւնք Մանասայ  
թագաւորութիւնը յետին թշուառութեան հա-  
սուցին: Երբ Ասուրբանիբաղ դարձաւ ի Նինուէ,  
Ախսիրի իւր փախստավայրէն ետ դարձաւ. սա-  
կայն ժողովուրդն ոտք ելլելով՝ զանի սպաննեց:  
Ախսիրիայ յաջորդեց իւր որդին Ուալլի, որ  
իւր հպատակութիւնն Ասուրբանիբաղայ յայտ-  
նել փութաց:



Ճարիդուրիս Գ. (Ք. ա. իբր 645—620) իւր հօրը Ռուշասայ Գ. ի յաջորդելով՝ Ասորեստանուցն ինքնակալութեան նկատմամբ իւր հօրն եւ հաւուն քաղաքականութեան հետեւեցաւ։ Ասուրբանիբաղ Մանասայ թագաւորութիւնը նուածելէն վերջ՝ յելամ, ի Բաբելաստան, յԱրարիա եւ յայլ տեղիս նշանաւոր յաղթութեամբք ահարկու հանդիսացաւ։ Ուստի՝ ինչպէս վերագոյն ըսինք, Ճարիդուրիս Գ. իւր յարգութիւնը նինուէացւոյն յայտնելու նպատակաւ ծանրագին ընծայներ խաւրեց Ասուրբանիբաղայ։ — Վերագոյն տեսանք թէ գագու իւր Ճակացիներովն կուր գետոյն աջակողմը գրաւած էր։ Անոր որդիքն Ասրատի եւ Պարիտիա իշխանաց ժամանակ՝ Ճակացիք կարի բազմաթիւ ամրոցներու տէր էին։ Սոքա երկոքին եղբարք Ասորեստանունց համար՝ Ասուրբանիբաղ անոնց վրայ քալեց, անոնց ամրոցներէն եօթանասունու հինգն առաւ, զիրենք եւս բռնելով նինուէ տարաւ Ասկայն ասով Ճակաց զօրութիւնն չնուազեցաւ։ Նաև մանաւանդ իրենց վայրագ բնաւորութիւնն ալ աւելի ընդարձակ ասպարէզներու մէջ երեւելցընելու զանոնք մղեց։ — Ասորեստանի վերջին հզօր թագաւորն Ասուրբանիբաղ մեռած էր, երբ քանի մը տարի վերջ՝ իբր 634ին, գոգայ Ճակացիքն յառաջակողման Ասիոյ մէջ ասպատակութեամբք ահարկու հանդիսացան։ Երեմիա (Ք. ա. 629—586) իւր մարդարէութեանց մէջ (Գլ. Ա. 14—15, Գլ. Դ. 6—7,

28—29. ԳԼ. Ե. 15—17. ԳԼ. Զ. 1—4) կը  
քարոզէ թէ ըստ ԵՀՈՎԱՅԻ բանից՝ Հիւսիսակող-  
մէն Հզօր ու Հին ազգ մ'իւր ձիաւորներովն  
պիտի գայ՝ չարիս եւ մեծամեծ կործանմունս  
իւր Հետը բերելով: Եղեկիել (Ք. ա. 595—  
575) իւր քարոզութեանց մէջ (ԳԼ. Ա. 1—6)  
նյն ազգը կ'որոշէ յականէ յանուանէ՝ կոչելով  
դայն Գոկ, որ անտարակոյս կուր գետոյն աջա-  
կողմէն շարժելով՝ Ռոշայ եւ Նախկին Մոսոք  
եւ Թորել երկրաց տիրելէն վերջ, զդամեր<sup>1</sup> եւ  
“զտունն Թորգոմայ՝ ի ծագս, Հիւսիսոյ եւ զա-  
մենայն գունդս նորա,, իւր իշխանութեան տակ  
առած՝ դէպ ի հարաւ կ'իջնար: Ապա Ռւրար-  
տուայ թագաւորն եւ թագաւորութիւնն՝ տունն  
Թորգոմայ, թերեւս յակամայ կամս գործակից  
եղած է Գոգայ արշաւանաց, յորմէ ամենայն  
երեսք երկրի զարհուրեցան<sup>2</sup>: Այս արշաւանն  
մինչեւ Եգիպտոսի սահմանները հասած կ'ե-  
րեւայ:

Գոգայ այս արշաւանաց սկիզբները՝ Ասու-  
րեստանի մէջ երեւելի դէպք մը կը պատահէր:  
Կիաքսար Ա. 634 տարին Հզօր բանակաւ մը  
Ասորեստանի վրայ կ'արշաւէր: Իւր բանակն մա-  
րացի եւ վարձկան սկիւթացի (Գիմիրրացիք<sup>3</sup>)  
զօրացմէ կը կազմուէր. ասոնցմէ զատ՝ Մանասայ  
թագաւորութեան զօրքն Կիաքսարայ Ա. օգնու-

<sup>1</sup> Կիմերացիք = Գամիրք:

<sup>2</sup> Եղեկ. Ա. 20:

<sup>3</sup> Թոռի ստոյգ թէ այս անունն ընդհանրապէս սկիւ-  
թացի ազգան կը արուէր:

թեան եկած էին՝ անտարակոյս ի վրէժիսնդրու  
թիւն այն աղէտից, զորոնք Ասորեստանի թա-  
գաւորութենէն կրած էր այն ուրարտեան ժողու-  
վուրդն։ Նշն ատեն Նինուէի մէջ կը թագաւորէր  
Ասուրախիդդինա Բ. (Ք. ա. իրը 635—626)։  
Մարական-մանական զօրքն Ասորեստանի քանի  
մը քաղաքներուն տիրեց. սակայն՝ ինչպէս հաւ-  
անութեան կ'երեւի, Շակաց կամ Սկիւթացւոց  
մէկ արշաւանքն արգելք եղաւ իրեն՝ պատերազ-  
մական գործը մինչեւ Նինուէ յառաջ մղելու։  
— Շակաց բանակին կ'առաջնորդէր իրենց թա-  
գաւորն Մադիւէս՝ որդի Պրոտոթիւէսի կամ  
ՊրոԹիւէսի։ Այս վերջին անունն՝ զոր Հերսոդո-  
տոս կ'աւանդէ<sup>1</sup>, նշն է Պարիտիա անուան հետ,  
զոր Ասուրբանիրազ Գագուայ երկրորդ որդւոյն  
կու տայ<sup>2</sup>։ Ապա ուրեմն բոլոր շակացի ժողո-  
վուրդն՝ որ Կուր գետոյն աջակողմը գրաւած էր,  
իւր զօրքն երկուքի բաժնած ըլլալով, ասոնց մէկ  
մասն դէպ յԵգիպտոս կ'իջնար. իսկ միւս մասն  
Մադիւէսի առաջնորդութեամբն իջաւ Մարաս-  
տանի վրայ։ Մարք եւ Մանացիք ստիպուեցան  
թողուլ զԱսորեստան. եւ Կիաքսար Ա. Մադիւէսէ  
յաղթուելով, Մարաստան յաղթողին աւարա-  
ռութեանց նշաւակ եղաւ։ Գագուայ Շակացւոց  
այս արշաւաններն տեւական հետեւանք չունե-  
ցան. հազիւ թէ ութը տարի տեւեցին, եւ յԵ-

1 Ա. 103։

2 Տես Ասուրբանիրազայ Բ. Գլանն (Գ. Սմիթայ) սիւն  
դ. աղ. 1։ Տես եւ Fr. Lenormant, Les origines de  
l'histoire, 1882, Հար. Բ., մասն Ա, էջ 465։

տոյ ստիպուեցան Շակացիք դառնալ իրենց բնակավայրը, ուսկից նախապէս ելած էին։ Սակայն Կուր գետոյն քով Գուգարաց եւ Շակաշէն երկիրներն՝ այս Ակիւթացւոց մէկ մասը միշտ օթելանած պէտք էր որ ըլլային։

Շարիդուրեեայ (1). մահուանէ վերջ՝ Ուրարտուայ վրայ կը թագաւորէր հաւանականապէս Երկուաս (Ք. ա. իրր 620—600), երբ Կիաքսար Ա. նիզակակից ունենալով զնաբուբաղսար Բաբելոնացւոց թագաւորը՝ Նինուէի վրայ արշաւեց։ Այս արշաւանին մէջ ուրարտեան թագաւորութեանց եւ ոչ մին մասն ունէր։ Անսարիսկուն (Սարակոս) Ասորեստանի թագաւորն ի զուր կ'ընդդիմանար երկուց հզօր դաշնակցաց։ 607 տարին ինկաւ Նինուէ, դաշնակիցք զայն գետոյ հաւասար ըրին, այնպէս որ երբ երկու դար վերջը Քսենոփոն անոր հողոյն վրայէն կ'անցնէր իւր յոյն զօրօֆն, չէր կարող որոշել երբեմն ճոխ եւ ահաւոր մայրաքաղաքին տեղը։ Շարք մ'ահարկու եւ վայրենաբարոյ թագաւորաց պետութիւնն ինկաւ ընդ միշտ՝ անպատմելի անագորունութեանց վրէժը տուժելով։

Յայսմ պայմանի իրաց, ինչպիսի՞ էր Ուրարտուայ թագաւորութեան վիճակն։ Տարակոյս չկայ որ մարացին եւ բաբելոնացին անկեալ պետութեան ժառանգորդքն էին։ Բնականապէս՝ Թագղաթիաղսարայ Գ.ի ժամանակ Ուրարտուայ կորսնցուցած գրեթէ բովանդակ կէմ՝ այսինքն հարաւոյ կողմանքն, Կիաքսարայ Ա. մասին մէջ պէտք էր որ գտնուէր։ Ասով դիւրին

եղաւ Կիաքսարայ Ա. Փոքր Ասիոյ միջավայրը  
մխուելու։ Երբ Լիւդացւոց հետ վեցամեայ պա-  
տերազմէ վերջ հաշտութիւն եղաւ, Կիաքսարայ  
Ա. եւ Ալիատտէսի պետութեանց սահմանն  
Ալիւս գետն եղաւ<sup>1</sup>։ Որով կ'իմացուի թէ Մա-  
րաստանի սահմաններէն մինչեւ յիշեալ գետն  
Կիաքսարայ Ա. իշխանութիւնն անընդհատ էր.  
եւ այս գիւրաւ կը բացատրուի՝ Երբ նկատի առ-  
նուի որ Ասորեստանեայց Ուրարտուայ մէջ տիրած  
Երկիրներն մարացւոյն իշխանութեան տակ ինկած  
էին։ — Թէպէտ չկայ պատմական վաւերագիր  
մը, որով կատարեալ ստուգութեամբ ըսել կա-  
րենանք թէ Ուրարտուայ թագաւորին Կիաքսարայ  
Ա. հպատակութիւն յայտնեց, սակայն կան  
նշաններ՝ որոնք Ուրարտուայ թագաւորին վրայ  
մարական վերին իշխանութիւնը կ'ակնարկեն։  
Կիւրուէ Խրտուու հեղինակն Քսենոփոն՝ Գ. գրոց  
Ա. գլխոյն մէջ Տիգրան արքայորդւոյն խօսել կու-  
տայ այնպիսի ոճով մը, որով սա կը խոստովանի  
թէ Մարաց թագաւորին իւր հայրը գահընկէց  
ընելու եւ արքունական իշխանութիւնն ուրիշ  
անձի մը տալու իրաւունքն ունի։ Քսենոփոննեայ  
այս աւանդածն պատմական ամէն Ճոխութենէ  
զուրկ չէ։ Զայս եւս պէտք է նկատի առնունք՝ թէ  
Արգիստեայ Բ. առ Սենեքերիմ առաքած ձիերն  
ի սակ հարկի կրնան նկատուիլ։ Հարկ մը՝ որ  
Ասորեստանւոյն վեհապետութիւնը կ'ենթագրէ,  
զոր պատերազմի իրաւամբք ժառանգած էր  
Կիաքսար Ա.։ Թուի ստոյգ թէ Ուրարտուայ

<sup>1</sup> Հերոդոտոս, Ա. 72։

մանր թագաւորութիւնք՝ եւ ի մասնաւորի Մանաս, մարական վերին իշխանութեան ենթարկեալ էին:

Մինուաս Բ. (Ք. ա. իրք 600—580) որդի Իրկուասու՝ քաղաքական պատճառաց համար Երասխայ հիւսիսակողմանքը գացած եւ Լուխիունիս քաղաքին երկրին վրայ թագաւորած է: Այս թագաւորին միակ արձանագրութեամբն՝ ազգային սեպագիր վկայագրոց ցանկն կը վերջանայ ըստ յաջորդութեան թագաւորաց:

Ընդունինք ուրեմն Խորենացւոյն այս ժամանակաց համար մեզի ցուցըցած թագաւորը, զանուանեալն Երուանդ<sup>1</sup> (Ք. ա. իրք 580—535): Այս թագաւորին եւ անոր որդւոյն վրայ գրող՝ ժամանակաւ մօտ հեղինակն է Քսենոփոն (Ք. ա. 445—355), աշակերտն Սոկրատայ, որ Փոքր Կիւրոսի եւ պարսիկ իշխանաց հետ ունեցած անմիջական ու սերտ յարաբերութեանց առթիւ՝ անոնցմէ Ուրարտուայ<sup>2</sup> վրայ պատմական ծանօթութիւններ ստացած ըլլալով՝ զանոնք իւր Ախերոսի Խրառու գործոյն մէջ մեզի կ'աւանդէ: Թէպէտ գրութեան ոճն վիպասանական է, սակայն քննիչ միտքն դիւրաւ կրնայ պարզել որոշել պատմականը վիպասանական մա-

<sup>1</sup> Այս անունն ուրարտական ձեւով պէտք էր որ ըստար՝ Երիաս կամ Երիանիս:

<sup>2</sup> Թուի ի թէ մարական պետութեան ժամանակ՝ Ուրարտու Մարաց մէջ Հարմինիյակ կը կոչուէր, եւ այս անունն Մարացմէ Պարսից անցնելով՝ Դարեհ Ա. կոչած է զայն Արմենիա, որով անուամբ ծանօթացած է միւս օսար ազգաց:

սէն։ Ըստ այսմ՝ Երուանդայ<sup>1</sup> եւ Տիգրանայ Ա. վրայ Քսենոփոնեայ աւանդած գործերը համառոտութեամբ կը կարգենք աստեն։

Կիաքսար Ա. Ք. ա. 584 տարին մեռնելով, անոր յաջորդեց իւր որդին Աշդահակ (Ք. ա. 584—558)։ Սա նախ Քաղդէացւոց չետ պատերազմի բռնուելով, Խառան քաղաքն՝ իւր շրջակայ տեղերովը կորսնցուց։ Սակայն կադուսացւոց երկիրն արշաւանք մ'ընելով՝ զանոնք նուածեց, թէպէտ ասոնց հպատակութիւնն քիչ ատեն տեւեց։ — Աշդահակ Հարմինիյապայ հետ ունեցած պատերազմին մէջ աւելի յաջողութիւն ունեցաւ։ Երուանդ՝ Աշդահակայ Խաղաղասէր բնաւորութենէն եւ մանաւանդ Քաղդէացւոց հետ ըրած անյաջող պատերազմէն քաջալերեալ, ուզեց մարական վերին իշխանութեան լուծը թօթափել իւր վրայէն։ Եկաւ Աշդահակ Երուանդայ վրայ. եւ սա չկարենալով անոր զօրութեան առ զեւը դիմանալ, ամուր լերանց վրայ ապաւինեցաւ։ Հոն Աշդահակ զանի պաշարեց. եւ երբ հաշտութիւն խնդրեց Երուանդ, պայմաններն եղան՝ նախ՝ որ Հարմինիյապայ թագաւորն միշտ հպատակ դաշնակից պիտի ըլլար Մարաց թագաւորին եւ անոր զօրբով պիտի օգնէր երբ հարկն պահանջէր. Երէորդ՝ որ տարուէ տարի յիսուն տաղանդ<sup>2</sup>

1 Քսենոփոն այս թագաւորին անունը չըիշեր, հապա անոր տեղ միշտ “Հայազդեկո բառը կը գործածէ։

2 Հոս տաղանդ Բարեկընականն ըլլալով, իւրաքանչիւրոյն արժէքն 4830 ֆրանք էր. որով 50 տաղանդ՝

Հարկ պիտի վճարէր. եւ Երբոր՝ որ ամրոցներ  
չպիտի ունենար։<sup>1</sup> Կիաքսար Բ.՝<sup>2</sup> (Ք. ա. 558  
—536) իւր հօրն Աշդահակայ յաջորդած  
ըլլալով, Երուանդ անոր տկար բնաւորութիւնը  
յօգուտ անձին գործածել ուղեց։ Ուստի եւ  
բերդեր շինել տուաւ, եւ տեսնելով թէ մարա-  
կան պետութեան դէմ բարելաստան, Եգիպ-  
տոս, Վիւդիա եւ Լակեդեմոն կը նիզակակցին,  
Հարկը դադրեցուց եւ Մարացւոյն օգնական  
զօրք չէր տար։ Ահաւոր նիզակակցութեան  
վոանգէն ստիպեալ՝ Կիաքսար Բ. իւր քեռոր-  
դին զկիւրոս Պարսկաստանէն յԵկրատան կան-  
չելով՝ զանի իրեն գահակից բռաւ, եւ բովան-  
դակ զինուորական գործողութիւններն անոր  
յանձնեց։ Կիւրոս սպառնալեօք եւ կամ խոստ-  
մամբք յաջողեցաւ համոզել զերուանդ իւր  
պարտաւորութիւնները կատարելու։ Երբ կիւրոս  
մարական բանակներով Վիւդիոյ վրայ արշաւեց,  
Երուանդայ որդին Տիգրան 20,000 ոտանաւոր  
զօրաց գլուխը՝ Կիւրոսին մարտակից էր։ Ոտա-  
նաւորաց հետ կային նաև 4000 հեծեալք,  
որոնց հրամանատար էր Հարմինիյացի Եմբաս։  
Դաշնակից բանակներն 546 տարին մտան  
Սարդք մայրաքաղաքը, Կրիւսոս գերի ինկաւ եւ

241,500 ֆր.ի կը հաւասարէր (= 10,626 օսմ. ոսկի)։ Այս  
Հարկն՝ որ Կիաքսարայ Բ.ի կը վճարուէր, անտարակոյս  
Աշդահակայ ժամանակէն էր։

<sup>1</sup> Տես Քսենոփոն, Կիւրոսի խրոռ, գիրք Բ. գլ. դ.  
եւ գիրք Գ. գլ. Ա.։

<sup>2</sup> Դանիէլ մարդարէին գրքին մէջ՝ (գլ. Ե. 31 եւ գլ.  
ԺԱ. 1) Քսենոփոնին այս Կիաքսարն Պարեհ Մար կը կոչուի։

Ախուժացւոց պետութիւնն կործանեցաւ։ Այսու  
օրինակաւ՝ չորից պետութեանց դաշնակցութիւնն  
մահաբեր հարուած մը կրեց։ Կիւրոս կը պատ-  
րաստուէր Բաբելոնի վրայ արշաւել, ուր կը  
թագաւորէր Նաբունահիդ։ Եսայի (Ք. ա.  
785—681) իբր երկու դար առաջ կ'ըսէր.  
“Այսպէս ըսաւ Տէր Աստուած իւր օծելոյն կիւ-  
րոսի, որուն աջ ձեռքէն ես բռնեցի՝ անոր առ-  
ջեւ ամէն ազգերը հնազանդեցընելու եւ թա-  
գաւորաց գօտիները լուծանելու համար”<sup>1</sup>։  
Երեմիա՝ Երուսաղէմի կործանման ողբերգակ  
տեսողն (Ք. ա. 629—586), ամբարիշտ Բա-  
բելոնի վրայ արեւելեան եւ հիւսիսային ազգե-  
րուն յարձակումը կանուխ ժամանակաւ նա-  
խատեսած էր, երբ կը գոչէր. “Գրոշ կանգնե-  
ցէք երկրի վրայ, ամէն ազգաց մէջ փող զարկէք.  
ազգերն անոր դէմ պատրաստեցէք. գումա-  
րեցէք ադոր դէմ Արարատայ, Միննոյ”<sup>2</sup> եւ  
Աշքենազայ<sup>3</sup> թագաւորութիւնները։<sup>4</sup> Մարա-  
կան եւ պարսկական բանակաց հետ՝ ազգային  
այս երեք թագաւորութիւններուն զօրքն խա-  
ղացին գնացին Եհովայէն դատապարտեալ քա-  
ղաքին վրայ։ Տիգրան արքայորդին եւ Եմբաս

<sup>1</sup> Եսայի, ԽԵ. 1:

<sup>2</sup> Մանաս երկրին թագաւորութիւնն:

<sup>3</sup> Կապուտան ծովուն հիւսիսակողմը՝ Վասպուրա-  
կանի Ընձախի-Զոր գաւառին նախաւոր մանր թագաւորու-  
թիւնն:

<sup>4</sup> Երեմիա, ԾԱ. 27, Մերս եօթանաօնից թարգմա-  
նութիւնն ունի միայն “... այրարատեան թագաւորու-  
թիւններն եւ ազքանազեան դունդը”<sup>5</sup>

Թիշտ Հարմինիյապ-Արարատ երկրին զօրաց կը  
հրամայէին։ Ք. ա. 538 տարւոյն թամմուզ<sup>1</sup>  
ամսոյ սկիզբն Կիւրոս ամբողջ դաշնակցաց զօրաց  
հետ Տիգրիս գետն անցաւ։ Բաբելոնի թա-  
գաւորը զնաբունահիդ Հռուտում քաղաքին  
քով զարկաւ եւ անոր յաղթեց։ Նոյն ամսոյն  
14ին Կիւրոսի եւ դաշնակցաց զօրքն մտաւ Սի-  
պար քաղաքը, եւ երկու օր վերջ ի Բաբելոն՝  
առանց իրիք դիմակալութեան։ Նաբունահիդ  
նոյն իսկ իւր մարդիկներէն Կիւրոսին ձեռքը մատ-  
նուեցաւ, ու քանի մ'օր վերջ մեռաւ։<sup>2</sup> Տի-  
գրան Ա. Բաբելոնական արշաւանէն փառօք իւր  
երկիրը դառնալով, հաւանականօրէն քանի մը  
տարի վերջ իւր հօրը մահուամբն՝ անոր յա-  
շորդեց (Ք. ա. իբր 535—525)։ Իբր թա-  
գաւոր ինչ գործ ըրաւ Տիգրան Ա.՝ ոչինչ  
գիտենք, ոչ սեպագիր արձանագրութիւններէն  
եւ ոչ ժամանակակից կամ գոնեայ ժամանակաւ  
մօտ հեղինակներէն։ Այս միայն ստոյգ կ'երեւի  
թէ Կիւրոսի եւ Կամբիւսեայ ժամանակակից էր։  
Երբ Կիաքսար Բ. անորդի մեռաւ, Մարաց եւ  
Պարսից թագաւորութիւններն միացան ընդ  
ձեռամբ Կիւրոսի (Ք. ա. իբր 535—529)։  
Անտարակոյս Հարմինիյապայ թագաւորն թէ  
Կիւրոսի եւ թէ Կամբիւսեայ (Ք. ա. 529—522)  
վերին իշխանութիւնը կը ճանչնար։

<sup>1</sup> Յունիս - Յուլիոս

<sup>2</sup> Pinches, On a cuneiform inscription relating to the capture of Babylon by Cyrus, *Scripsit etiam Aramaicorum et Transactio-* *nibus Societatis Archaeologicae Biblicae*, *Suppl.* 139—167.

Զունինք արդարեւ վաւերագիր ստոյգ, յորմէ կարենանք ապահովապէս գիտնալ Տիգրանայ Ա. յաջորդն որով անուամբ կ'անուանուէր: Ընդունելով ապա Մ. Խորենացւոյ ցուցած Վահագնը (Ք. ա. իրք 525—518), կը ստիպուինք ցաւօք ըսել՝ թէ սա Արամեան հարստութեան վերջինն եղաւ: Երբ Դարեհ Ա. Կիւրոսի աթոռը նստաւ (Ք. ա. 521—485), իւր պետութեան նահանգներուն մէջ ապստամբութեան եւ անկախութեան ոգին կը սպազէր: Քիչ մը վերջ՝ Պարսկաստան, Մարաստան, Շօշաստան եւ Բարելաստան ոտք ելան, անոնց նմանեցան եւ այլ երկիրներ: Արմենա<sup>1</sup> եւս ընդհանուր ախտէն բոնուելով, հաւանականապէս 520 տարին՝ մինչդեռ Դարեհ Բարելոնը կը պաշարէր, ապստամբութեան դրօշը բացաւ: Ստոյգ է որ Դարեհ Ա.ի Բագիստանի (Պիսիդուն) արձանագրութեան՝ Արմենայի մէջ թագաւորի մը գոյութիւնն անգիտանալ կը ձեւացընէ: Սակայն վերագոյն յիշուած Ա. Գրոց Արարատայ թագաւորութեան եւ Քսենոփոնեայ և հայազգի, թագաւորի մը եւ Տիգրան արքայորդւոյն գոյութիւնն եւ գործողութիւնքն ծանրակշիռ ապացոյցներ մեզի կը մատակարարեն, որով կրնանք յապահովի ըլլալ չսխալելու՝ Երբ ըսենք թէ Դարեհի Ա. գահակալութեան ատեն Արարատ-Արմենայի ունէր իւր ազգային թագաւորը: — Արմենայի զօրքն յապստամբու-

<sup>1</sup> Հնոյն Հայաստանի համար նախ Դարեհին Ա. գործածուած անուն:

թեան անդ նախ պաշտպանողական դրութիւն  
մ'առաւ, եւ յետոյ յարձակողականին ձեռք  
զարկաւ: Դարեհ Ա. Արմ'ինայի վրայ՝ ծննդեամբ  
արմ'ինացի եւ դադարշիշ անուն զօրավար մը  
պարսիկ բանակաւ. Խաւրեց: 519 տարւոյն  
Ապրիլի վերջերը՝ առաջին ճակատամարտն Ար-  
մ'ինայի մէջ Զուղա<sup>1</sup> աւանին քով տրուած  
ըլլալով, Արմ'ինացիք յաղթեցին Պարսից: Դա-  
դարշիշ ետ քաշուելու ստիպուելով, ազգային  
զօրքն քալեց անոր բանակին վրայ: Արմանիյայի<sup>2</sup>  
Տիգրա<sup>3</sup> ամրոցին քով՝ առաջին ճակատամար-  
տէն տասն օր վերջը տրուեցաւ երկրորդ ճակա-  
տամարտն, յորում Արմ'ինայի զօրքն դարձեալ  
յաղթող հանդիսանալով՝ Պարսից բանակն  
դարձեալ նահանջ գործելու ստիպուեցաւ:  
Յիշեալ տարւոյն Մայիսի վերջերը՝ դարձեալ  
Արմանիյայի մէջ՝ Ուհիամն<sup>4</sup> կոչուած մէկ ամ-  
րոցին քով Արմ'ինացիք դադարշեայ զօրաց  
վերջին նուագ յաղթելով, զանոնք ազգային  
հողէն դուրս մերժեցին: Ըստ այսմ՝ մէկ ամսոյ  
մէջ արմ'ինական զօրքն պարսիկ զօրաց վրայ  
երեք յաղթութիւն կատարեցին: <sup>5</sup> Այս երեք

1 Հաւանականօրէն՝ Բզնունեաց ծովուն հիւսիսա-  
կողմը՝ Զարիչաս Աղիսվարի:

2 Արմանիյա, այլ ընթերցուած Արմ'ինա անուան:

3 Թուրի թէ այս ամրոցն Տիգրիսի արեւելեան ճիւղոյն  
ստորին կողմանքը կը գտնուէր:

4 Հաւանականապէս՝ Աղձնեաց նահանդին արեւելից  
հարաւակողմը կը գտնուէր այս ամրոցն:

5 Դարեհ Ա. այս երեք յաղթութիւնն իւր զօրաց  
կ'ընծայէ. սակայն հետագայ գործքն կը յայտնեն թէ իրքն  
պարսիկ զօրաց նպաստաւոր չէին եղած:

Նշանաւոր յաղթութիւններէն քաջալերեալ, Արմ՝  
մ՝ ինայի բանակն անցաւ ազգային հողըն սահմանները, եւ սկսաւ դէպ ի Բաբելոն՝ նոյն իսկ  
դարեհի Ա. վրայ քալել: Սակայն բովանդակ  
անցելոյն փայլն ու փառքն Ասորեստանի հողըն  
վրայ նսեմանալու որոշեալ էին: Աճապարեց  
դարեհ յաղթող բանակին դէմ զԼաւմիսա  
պարսիկն խաւրել որուն հրամանատարութեամբն՝  
Պարսից զօրքն Ասորեստանի Խզիառ կոչուած  
վիճակին մէջ Արմ՝ ինացւոց բանակին յաղթեց:  
Այս ճակատամարտն 518 տարւոյն Յունուարի  
դէպ ի 5դ օրն եղած կ'երեւի: Արմ՝ ինացիք նա-  
հանջ գործելու ստիպուելով, թուի թէ Կոր-  
դուաց լեռնային կողմանքն եկած են: Վաւմիսա  
անյապաղ չպնդեցաւ անոնց ետեւէն: Այսու  
հանդերձ՝ յիշեալ տարւոյն Մայիսի երկրորդ  
տասնեկին վերջերն Արմ՝ ինայի Աւտիյարա<sup>1</sup> վի-  
ճակին մէջ վերջին ու մահաբեր ճակատամարտն  
տրուեցաւ երկուստեք: Ի պարտութիւն մատ-  
նեցան Արմ՝ ինացիք: Եւ դարեհ Ա. իւր պե-  
տութեան մէկ նահանգն ըրաւ զԱրմ՝ ինա: Այսու  
օրինակաւ՝ Ուրարտուայ թագաւորութիւնն եւ  
Արամեան հարստութիւնն երեք դարէն աւելի  
տեւելէն վերջ՝ ինկան կործանեցան:

Բովանդակ վերցգրեալքն գրեթէ ամրող  
ինը դարու պատմութիւն մը կը բովանդակեն  
(Ք. ա. 1410—518). պատմութիւն մը՝ զոր  
արդի քննադատութիւնն կ'ընդունի իբր հաւաս-

1 Մեծի հաւանութեան է. որ Աւախարա երկիրն՝  
Կորդուաց Այտուանք գաւառն էր:

595  
578

տի, որովհետեւ գրեթէ ամբողջովին իրական եւ դրական վկայագրաց վրայ հիմնեալ եւ հաստատեալ է։ Այս պատմութիւնն մեր հայրենեաց համար արդարեւ փառաւոր է, եւ փառաւորագոյն յոյժ քան զոր ումանք ի մերոց պատմագրաց մեղի աւանդել կը կարծեն։ Հոս կը տեսնենք իրաց եւ դիպաց միօրինակութիւն եւ գրեթէ անընդհատ յարակցութիւն։ Ազգային կացութեան ոգին կը յարուցանէ զըրամիս. թէ սա եւ թէ իւր յաջորդքն նոյն ոգւով անդադար պատերազմելով այլամիտ ազգայնոց եւ օտարաց հետ, հնագոյն ժամանակաց Հայաստանը կը կազմեն այնպէս, ինչպէս զայն կը գտնենք Ք. Ե. Չորրորդ դարուն սկիզբները։ Եթէ մէկ կողմանէ արամեան թագաւորք հնագոյն Հայաստանի հարաւոյ արեւմտակողմանքը չկըրցան Ասորեստանեայց լուծէն ազատել, միւս կողմանէ ի միջի այլոց սա առաւելութիւնն եւս ունեցան՝ որ անոնցմէ երեքն իրենց յաղթող զէնքերը մինչեւ կապագովկից արեւմտեան սահմաններն եւ մինչեւ Ասորւոց մօտ տարան՝ մեծաւ փառաւորութեամբ։ Նինուէի վայրենաբարոյ թագաւորաց պետութիւնն ամօթով անկաւ՝ այլ եւս չկանգնուելու պայմանաւ. այս անկման հանդիսատես եղաւ արամեան հզօր հարստութիւնն. եւ եթէ սա եւս դար մ'ետքը կործանեցաւ, Արամիսի ոգին կարծես միշտ կը շրջէր իւր հայրենեաց հողոյն վրայ, եւ շնչեալ կ'ազգէր յաջորդ դարուց ազգային իշխանապետները։

Հաճութեամբ ապա եւ միսիթարութեամբ  
 կը հայթայթենք ազգայնոց այս մեր նախնեաց  
 պատմութիւնը, որուն յօրինման կը նպաստեն  
 մէկ կողմանէ մեր ազգային բեւեռագիր վկայա-  
 գիրերն, եւ միւս կողմանէ ասորեստանեան եւ  
 պարսիկ սեպագիր արձանագրութիւնքն՝ դորոնք  
 կը հրատարակենք աստեն:





## Ասորութավիտայ (Ք.ա. իր 1410—1390) աշխարհակալութեան վրայօք

Աղաղնիքարի՝ Ա. Թագաւորին (Ք. ա. իր 1350—1330) Վիմատախտակին արձանագրութենէն։ Հանեալ մասն.

$\Theta = \vartheta_1 \vartheta_2 \dots \vartheta_n$ .

1. Աղաղնիրարի՝ շքեղաշուք իշխանն . . . . .<sup>3</sup>

ւ ըստ ումանց Առամմաննիրարի, որ չհամարի ուղիղ :

2 Այս արձանագրութիւնը՝ որ զարդիս Քրիստոնական  
թանգարանին մէջ կը պահուի, Մուսուլի Հարաւակողմն ի  
Քաջաթ-Շերքաթ՝ հին Ասուր քաղաքին աւերակներուն  
առկ անդղացի Գեորգ Սմիթ գտաւ, որ եւ կ'ըսէ (Assyrian  
Discoveries, London. 1875, էջ 242 եւ հետ.) թէ  
Ասուր դից Նուբրեալ մեհենի մը վլատակներուն մէջէն Հա-  
նուած է այն Հրատարակեցաւ ի Cuneiform Inscrip-  
tions of Western Asia, Հար. Գ. տիտղը 44, 45: Տես՝  
ի միջի այլոց, եւ ի Հաւաքածոյս Երերշարդայ Շատակը՝  
Keilinschriftliche Bibliothek, Հար. Ա. էջը 4-8:  
— Արձանագրութեանս մէջ Ադադնիրարի՛ 1 տողէն մինչև  
13դ տողին վերջն իւր վրան կը խօսի, 14դ տողէն մինչև 22դ  
տողն իւր հօրը Պուգիլայ գործերը կը յիշէ, 23դ տողէն  
մինչև 27դ տողին կեսն իւր Հաւուն Բէլնիրարիայ աշխար-  
հակալութիւնները կը յայտնէ, ասկէ մինչև 34դ տողին  
մերջն իւր Հաւուն հօրը՝ Ասուրուբալլիտայ գործերը կը յիշէ:

Յ Ա սկ կ է ա մ ե ր ն կ ը ց ու ց ը ն ե ն թ է հ օ ն գ ո ն ու ա ծ օ ս ա ր ն ի թ է ր ն թ ո ղ ու ա ծ է ն . ի ս կ ա յ լ ու ր օ ր ե ւ ի ց է տ ե ղ՝ կ է տ ե ր ու ն հ ե տ ե ւ ո ղ ա ս ա դ ա ն ի չ ն կ ը ց ա յ ս ա ն է թ է հ օ ն ա ր ձ ա ն ա ս

28. Հզօր արքային Ասուրուբալիայ՝  
 29. որուն քրմութիւնն տաճարներու մէջ  
 30. կատարեալ, եւ որուն թագաւորական բար-  
 ձրութիւնն [Էր.  
 31. երկայն ժամանակ լերան մը նման կանգնուած [  
 32. որ ցանեաց ցրուեաց զզօրսութիւն  
 33. լայնածաւալ Սուբարի<sup>1</sup> երկրին,  
 34. երկիր ու սահմաններ ընդարձակեց:

Սաղմանասարայ Ա. (Ք. ա. իրր 1330—  
 1310)

Ուխտական Ափսէին արձանագրութիւնն<sup>2</sup>.

“Ապղմանասար<sup>3</sup> . . . արքայ Ասորեստանի,  
 որդի Ագադնիրարիայ, . . . որ տիրեց (երկրաց)  
 . . . նիրիի<sup>4</sup>, Լուլումի, . . . եւ Սուսրիի<sup>5</sup> . . . ու:

գրութիւնն եղծեալ է: Սուսրագծեալ աշխարհագրական ա-  
 նուններն օտար երկրաց են:

<sup>1</sup> Ազգային մատենագրաց Ծովիաց աշխարհն՝ նուազ-  
 աբրածութեամբ: Ա երոյիշեալ արձանագրութեան Յառա-  
 ջս կողման 5դ տողին մէջ Սուսրարի երկիր մ'եւս կը յիշուի,  
 որ 4դ տողին մէջ Կասսի, Քուտի եւ Լուլումի երկրաց հետ  
 միշուած ըլլալուն համար, Ասորեստանի եւ Բարելստանի  
 արեւելակողմը պէտք էր որ գանուէր: “Նոյնն ըսել հարկ է  
 Բարելոնացւոց եւ Ասորեստանեաց ժամանակակցութեանց  
 Տախտակին Ա. սեան 21դ տողին մէջ յիշուած Սուսրարի  
 երկրին վրայօք, զոր Ասորեստանի թագաւորն Բէլնիրարի  
 (Ք. ա. իրր 1390—1370) եւ Բարելոնացւոց թագաւորն  
 Կուրիգալզու-Փոքր իրերաց մէջ կիսեցին: Կատարեալ հաւա-  
 նութեան է թէ այս Սուսրարի անունը՝ նոյն երկրին ժողո-  
 վուրդն հնագոյն ժամանակաց մէջ “Նաիրեսյ Սուսրարիէն  
 դաղթելով՝ հօն բերած էր:

<sup>2</sup> See G. Smith, Assyrian Discoveries, էջ 248:  
 See եւ Cuneif. Inscr. of West. Asia, հար. Գ. 3.  
 թիւք 3-5: See եւ Hommel, Geschichte Babyloniens  
 und Assyriens, Berlin, 1885, էջ 504:

<sup>3</sup> Հաւանականագոյնո՞ւ Նաիրի անուան սղութեան է:

<sup>4</sup> Խորձեան գաւառին արեւ մտակողմը:

Սաղմանասարայ Ա. աշխարհակալու-  
թեանց վրայօք՝ Ասուընածիրաբաղայ (Ք.  
ա. 885—860) Բեկեալ Կոթողին արծա-  
նագրութենէն հանեալ մասն<sup>1</sup>

Ական զ. . . . սեպյն տարին<sup>(2)</sup>, Սիվան<sup>3</sup> ամշայն մէջ՝ Մուսրի երկրին հետ («) ի . . . \* տեսւնան»:

Ապյան տարին, նոյն (Աբ<sup>4</sup>) ամսոյն մէջ՝ խռնի-  
քանդառ է երկրին Շառնչը (օ) քաղաքը կործանեց  
նա: Խզգիշւս քաղաքը՝ որ կասիարի<sup>6</sup> լեռան ստո-  
րոտն (օ) է, Երի քաղաքը՝ որ Կիրիսուի<sup>7</sup> մարդկան  
երկրին վիճակին մէջն է, աւարեց (օ) նա:

<sup>2</sup> Խլու-իդգինայի անուանակիր տարւոյն<sup>2</sup> Ախու-  
լէվ<sup>3</sup> ամսոյն մէջ արշաւանք յերկիրն Արհմի. [Աս-  
սի] արի երկրին Գալլութիսի քաղաքին մէջ պատե-  
րազմեցաւ նա.<sup>3</sup>

<sup>1</sup> *Stra* Hommel, Geschichte Babyl. und Asyrr., Berlin, 1885, *42* p. 505-507; Cuneif. Inscr. of West. Asia, III. 4, Nr. 1. Pinches, Guide to the Kuyandjik Gallery, London, 1884, *42* 122.

2.  $\frac{\partial L}{\partial t}$  յայտնի է որ սարին է:

### 3. Упражнение

#### 4. *Bmju-Optimierung*

5 Այս է և անհիմ ծածուն կապագովի արեւելակողին երկիր մը, յորում էր Մեջիսինէ:

Յ Այս լեռն միջին Արածանոյ ձախակողմն՝ Վետհասուրոս լեռն է։ Կասիարի կը կոչուեր նաեւ յոյն մատենադրաց Մասիսն լեռն, այսինքն է արդի Գարաճա լեռն ողթայն, որ զհին չայսատան կը բաժնէր Միջագոեաքէն։

7. ԱՅԼՈՒՐ՝ Կուրիսի, Վիրիսի եւ Ափրիսու երկիր. որ Աղձնեաց մէջ՝ Տիգրիսի արեւ.մտեան ճիւղյն ձախակողմէն սկսեալ կը ճգէր մինչեւ Կորդուաց արեւելակողմը, եւ մասսմբ եւս կը մերանառ գէպ ի Տարօն գաւառն:

8 "Wanjek dptk p- q, b k m k f p k p :

Սաղմանասարայ Ա. զործոց վրայօք՝ Ասուրնածիրաբաղ թագաւորին (Ք. ա. 885—860) Տարեգրութիւններէն հանեալ մասն<sup>1</sup>.

- Ավան Ա . . . . 101 . . . . Նոյն անուանակիր  
տարին<sup>2</sup> եւ իմ Նինուէ եղած ատենա՝ բերին  
102. լուր թէ արք Ասորեստանեայք Ե- Խուլահ՝  
անոնց քաղաքապետն, զորոնք Սաղմանասար  
Ասորեստանի թագաւորն՝ ինձմէ առաջ թա-  
գաւորող իշխան մը,  
103. Խաղղիդիպխայի<sup>3</sup> մէջ բնակեցուցած էր, ապրո-  
ասմբեցան, Է-ն :

Սաղմանասարայ Ա. զործոց վրայօք՝  
Ասուրնածիրաբաղ թագաւորին (Ք. ա. 885—860) Մենաքարէն հանեալ մասն.<sup>4</sup>

43. . . Աինարու, Տիգու . . . . \* բերդաքաղաք-  
ները՝ որոնց մէջ  
44. Ասորեստանի թագաւորն Սաղմանասար՝ իմ  
պերճափայլ նախորդս, Նախրիի դէմ բնակիչ-  
ներ հաստատած էր Ե- զորոնք Արումու երկրին  
մարդիկն բռնութեամբ կորզած էին,  
45. Իմ իշխանութեանս դարձուցի :

<sup>1</sup> Տես Cuneif. Inscr. of West. Asia, Հար. Ա 17-26, եւ աստեն ի վայր:

<sup>2</sup> Իւր կառավարութեան երկրորդ տարին՝ այսինքն  
Ք. ա. 883: Ասորեստանի թագաւորաց գահակալութեան  
տարին իրենց առերութեան սկիզբն, կը կոչուէր, իսկ հե-  
տեւեալ տարին սկառավարութեան առաջին տարին, կ'ա-  
նուանուէր:

<sup>3</sup> Հաղաքանք գաւառ:

<sup>4</sup> Տես Cuneif. Inscr. of West. Asia, Raw-  
linson. III. 6, եւ աստեն ի վայր:

Թագղաթաղարայ Ա. (Ք. ա. իր 1310  
—1270) Խեցեղէն Տախտակին արձանա-  
զրութիւնն՝<sup>1</sup>

Յառաջոյ կողմէ

1. ....\* Թագղաթաղար՝ ժողովրդոց թագաւոր,  
որդի Սաղմանասարայ, արքային Ասորեստանի,
2. որ Կարգու<sup>2</sup> երկրին (տիբեց<sup>3</sup>): Ով որ իմ գրու-  
թիւնս, իմ անունս կ'այլայլէ,
3. Ասուր է— Ռամիման անոր երկիրն ապականեն : . . .

Ասուրիսիսիայ (Ք. ա. իր 1130—1108)  
Խեցեղէն Տախտակին Տարեզրութիւնըն՝<sup>4</sup>

Յետոյ կողմէ

20. ....\* զլայնածաւալն, եւ Ազա՛ուսաւ երկիրը
21. ....\* նուածեցի . . . . .
22. ....\* անոնց վրայ գրի: . . . . .

<sup>1</sup> Cuneif. Inscr. of West. Asia, III. 4, Nr. 2.  
— Eb. Schrader, Keilinschrifliche Bibliothek,  
Հար. Ա. էջք 10—11:

<sup>2</sup> Կորդուաց աշխարհ:

<sup>3</sup> Այս Տախտակին՝ զոր գ. Ամրթ գոած եւ իւր  
Assyrian Discoveries գրոց 232 էջին մէջ Հրատա-  
րակած է, մեծապէս եղծեալ վիճակի մը մէջ ըլլալով՝ 31  
գծով Հատակուսոր մը կ'ընծայէ մեզի, առկէ մը նիւթոյն  
վերաբերեալ վերագոյն յառաջ բերուած մասը կ'առնունք:  
— See G. Smith, անդ. — Hommel, Geschichte Babyl.  
und Assyr., Berlin 1885, էջք 511—512:

<sup>4</sup> Կորդուաց Այսուանք գաւառն:

Թագղաթիաղսարայ Ա (Ք. ա. 1108—  
իոր 1080) Հատուածակողման արձանա-  
գրութիւնն՝<sup>1</sup>

- Ավելա Ա. 1 Ասուր՝ տէրն մեծ, . . . . .  
 2. Բէլ՝ տէրն, բոլոր Անունակիներու թագաւորն,  
 . . . . .  
 13. Իստար՝ աստուածոց մէջ վեհուհին, պատե-  
   րազմի տիրուհին,  
 14. որ ճակատամարտերը կը յարդարէ,  
 . . . . .  
 28. Թագղաթիաղսար՝ հզօր թագաւոր,  
 29. . . . . աշխարհիս չորից կողմանց թագաւոր,  
 30. . . . . տէր տերանց, թագաւոր թագաւորաց,  
 31. վեհագոյն քուրմ, . . . . .  
 . . . . .  
 51. . . . . երկիրներ, լեռներ,

<sup>1</sup> Արձանագրութեանս ընադիրն ութիշեան շորս  
 հատ խեցեղեն հատուածակողմանց (գլ. prisme) վրայ  
 փորագրուած է: Այս հատուածակողմանը՝ Ասուր դից  
 նու իրեալ մեծ տաճարի մը չորս անկիւններուն հիմանց մէջ  
 գտնուեցան: Տաճարն՝ Տիգրիսի աջակողման ափանց վրայ՝  
 Մուսուլմանութեան մօտ, գեպ ի հարաւ, մեր օքերը Քաջաթ-Շէր-  
 քաթ կոչուած տէղն դանուող փլատակներուն վայրն կը  
 գտնուեր: Հատուածակողմանը զարդիս ի Լոնտոն Երիտա-  
 նական թանգարանին մէջ կը պահուին: Չորս հատուածա-  
 կողմանց երկուքն ամբողջ եւ անթերի մեացած են: —  
 Ընագրոյն մէկ օրինակը 1861 տարին Հրատարակեց Հ. Պա-  
 լիսըն ի Cuneif. Inscr. of West. Asia, I. 9-16  
 Առաջին թարգմանութիւնն Հրատարակեցաւ 1857 տարին ի  
 Journal of the Royal Asiatic Society, XVIII. pp.  
 150—219. Եկայս սյլեւսյլ թարգմանութիւնը ի լոյս ընծա-  
 յեցան. Լաւագոյններէն մին է այն՝ զոր Եր. Ըբատերայ Կոլ-  
 inschriftliche Bibliothek, Berlin 1889. Հար. Ա.  
 15-47 Եջերուն մէջ Հրատարակած է ուսուցիչն Հուդոն  
 Վինքլէր: Այս Եջերուն դիմացը տառադարձեալ ընադիրն  
 դրուած է՝ ինչու այս՝ նոյնպէս միւս արձանագրութեանց,

52. քաղաքներ եւ Ասուրայ թշնամի թագաւոր  
 53. նուածեցի, անոնց երկիրները [ները  
 54. հպատակ կացուցի: Ալաթառւն թագաւորներու [  
 55. պատերազմեցայ . . . . . [հետ  
 . . . . .  
 60. . . . . իմ երկրիս սահմանները  
 61. ընդարձակեցի, անոնց բոլոր երկիրներուն տիւ  
 րեցի:  
 62. թագաւորութեանս սկիզբն՝ 20,000 արք  
 63. Մասաւցիք<sup>1</sup> եւ իրենց թագաւորներէն 5ն՝  
 64. որոնք 50 տարի տիրած էին Ալղեին<sup>2</sup>  
 65. եւ Պուրու կուզղեին,<sup>3</sup> որոնք հարկ  
 66. ու տուրք կը բերէին Ասուրայ՝ իմ տեառնս,  
 67. եւ զորոնք բնաւ թագաւոր մը ճակատամարտի մէջ  
 68. նկուն չէր ըրած, իրենց զօրութեան  
 69. վստահացան, իջան վար եւ Քումմուխի<sup>4</sup>  
 70. տիրեցին: Ի ծառայութեան Ասուրայ՝ իմ  
 տեառնս,  
 71. պատերազմիկ կառքերս եւ զօրքս ժողվեցի,  
 72. ապագայ ժամանակին չսպասեցի<sup>(\*)</sup>, Կասիարա<sup>5</sup>  
 երկիրը  
 73. գժուարագնաց տեղի մը՝ կտրեցի անցայ.

1 Ա. Գրոց Մոսոքն եւ ազգացին արձանագրութեանց Մուսան, որոնց երկիրն յետոյ գրեթէ ամբողջովին Փոքր Հայք կոչուեցաւ:

2 Եկեղեց գաւառ, Հայաստանի արեւմտեան սահմանագլուխը:

3 Բալահովիտ գաւառ, Հայաստանի արեւմտեան կողմը:  
 4 Կոմագենէ յոյն եւ լատ, մատենագրաց, որ Եփրատայ արեւմտեան եղերաց վրոյ էր՝ Մելիսայ վիճակին կից եւ ասոր հարաւակողմը: Օտար երկրաց անունները նօտրագիր կը գրենք գրեթէ միշտ:

5 Յոյն մատենագրաց քով Մասին կոչուած լեռնաշղթայն, ի մասնաւորի՝ ասոր արեւմտեան մասն: Այս լեռնաշղթայն Կամբեայ ժողովուրդները Միջադեմքէն կը բաժնէր:

74. անոնց 20,000 զօրաց  
 75. եւ 5 թագաւորաց հետ քումնուիայ մէջ  
 76. պատերազմեցայ եւ անոնց յաղթեցի:  
 77. իրենց զօրաց դիակները [կործանեցի],  
 78. փոթորկի մը պէս ուժգին յարձակմամբ յերկիր[  
 79. արիւննին ի ծործորս  
 80. եւ ի բարձունս լերանց վազել տուի.  
 81. անոնց գլուխները կարեցի,  
 82. եւ զանոնք իրենց քաղաքներուն քովերը կարսի<sup>1</sup> պէս սփռեցի:  
 83. Անոնց աւարը, բոլոր ինչք ու ստացուածքնին  
 84. մեծաւ քանակութեամբ առի տարի. 6000  
 անձինք՝  
 85. անոնց զօրաց մնացորդները՝ որոնք յերեսաց  
 86. զինուցս փախած էին եւ ոտքերուս  
 87. փարուեցան, ինծի հետ մէկտեղ առի տարի,  
 88. եւ զանոնք իմ երկրիս բնակչաց կարգը դա-  
 սեցի:  
 89. Նոյն ժամանակ անհնազանդ քումնուիայ վըայ՝  
 90. որ Ասուրայ իմ տեառնս տուրք եւ հարկ տալ  
 91. կը զանար, քալեցի. քումնուիայ  
 92. իւր տարածութեամբը տիրեցի.  
 93. անոնց աւարը, անոնց ինչքը, անոնց գոյքը  
 94. հանեալ տարի. անոնց քաղաքները կրակով  
 Սէ-ն Բ., 1. այրեցի, աւերեցի, քանդեցի  
 Մնացորդք  
 2. քումնուիայ՝ որոնք զինուցս երեսէն  
 3. փախած էին, ի Սիրիսի<sup>2</sup>  
 4. որ Տիգրիսի անդիի եղերքն է,  
 5. անցած էին եւ քաղաքն իրենց ամրոց  
 6. ըրած էին: Պատերազմիկ կառքերս եւ պա-  
 տերազմողներս [շաւիղս այնոցիկ]  
 7. առի, ընդ գժուարին լերինս եւ ընդ նուրբ[

1 Թակեւս գրաբարին<sup>ա</sup> դարի, բառն:

2 Հաւանականօրէն՝ Տիգրիսի արեւմտեան ձիւղոյն ձախակողմը:

8. առլեփս՝ պղնձի տապարներով<sup>(\*)</sup> կարեցի՝ ան-  
9. դաշտը բռնեցի վասն խաղացից [ցայ].
10. պատերազմիկ կառացս եւ զօրացս:
11. Տիգրիս՝ գետն անցայ: Աիրիսիի:
12. իրենց բերդաքաղաքին՝ տիրեցի.
13. անոնց պատերազմողներն անտառներու մէջ
14. շուշմայի պէս սփռեցի<sup>(\*)</sup>.
15. արիւննին Տիգրիսի մէջ եւ լերան բարձանց[
16. հոսեցուցի: “Նոյն ժամանակ՝ զզօրս [վրայ]
17. կուրիսի երկրին՝ որոնք յաղատութիւն
18. եւ ի թիկունս օգնականութեան քումանայ
19. եկած էին, հանդերձ զօրօք
20. քումանայ խոյ մեքենայի պէս առաթուր կոխեցի:
21. Անոնց պատերազմնղաց դիերը շեղջ շեղջ
22. լերանց թաւուտ տեղեաց մէջ գիղեցի.
23. անոնց պատերազմնղաց դիակները՝ Կամիդետէն
24. Տիգրիսի մէջ սահիլ երթալ տուի:
25. Զկիլիանտիրու՝ զորդի Կալիանտիրուայ,
26. որ Արուափի կը կոչուէր,
27. անոնց թագաւորը՝ պատերազմի մէջ ձեռքովս
28. գերի բռնեցի. անոր կանայքը, անոր որդիքը,
29. անոր շառաւիղները, դոյքը, 180
30. կշիռ անագապղինձ, 5 պղնձի կոնք<sup>(\*)</sup>
31. անոնց աստուածներովը հանդերձ, ոսկի եւ արծաթ, [հանեցի].
32. իրենց ընչեց լաւագոյն մասն անոնցմէ կորզեալ[
33. աւարնին, ստացուածքնին առեալ տարի:
34. “Նոյն քաղաքն եւ անոր պալատը հրով
35. այրեցի, աւերեցի, քանդեցի:
36. ԶՈՒրաբաինա՝ իրենց բերդաքաղաքը,
37. որ Պանարի լերան վրայ է,
38. երկիւղն՝ որ Ասուրայ իմ տեառնս սարսափելի շողիւնէն կը զարհուրի,
39. նկուն ըրաւ. ազատելու համար

<sup>1</sup> Այսինքն Տիգրիսի արեւմտեան ճիւղը:

40. իրենց կեանքը՝ իրենց աստուածներն առին,  
 41. բարձրաբերձ լերանց թաւուտտեղուանքը վախան։  
 42. Նման թուչնոց։ Անցուցի պատերազմիկ կառքերս  
 43. ու զօրքս Տիդրիսի վրայէն։  
 44. Սադիանտիրու՝ որդի Խատտուխեայ, արքայ  
 45. Ուրարտինայ, տակաւին ես չհասած  
 46. իւր երկիրը՝ ոտքերուս վարուեցաւ.  
 47. որդիքը, իւր շառաւիդներն եւ իւր գերդաստանը  
 48. պատանդ առի։  
 49. — 60 կշիռ անագապղինձ, մեծ կոնք (<sup>(\*)</sup>) մը  
 50. եւ նուիրման համար պղնձի մեծ տաշտ (<sup>(\*)</sup>) մը,  
 51. այլ եւ 120 ստրուկ, եզ,  
 52. օդիք եւ այծիք իբր տուրք ու հարկ  
 53. բերաւ. զանոնք ընդունեցայ, անոր խնայեցի,  
 54. կեանքն անոր շնորհեցի։ Տիրապետութեանո  
 ծանր լուծք  
 55. մնացեալ աւուրց համար անոր վրան դրի։  
 56. Լայնատարած քումնուն երկրին՝ բոլոր ընդար  
 ձակութեամբը  
 57. տիրեցի, զայն նուաճեցի։
- \* \* \* \* \*
63. Հզօր զինուցս սասակութեամբն՝ որովհետեւ  
 Ասուր տէրն [հած եր,  
 64. (ինձի) ճոխութիւն ու մեծաշուք վառք շնոր-  
 65. — 30 պատերազմիկ կառքերովո՛ որք եր-  
 թային առ։  
 66. իմոյս ճոխութեան (<sup>(\*)</sup>), առի զօրքս  
 67. որոնք պարտութեան կը ստիպեն . . . . . \* ,  
 68. ապստամբ Միլդիս՝ երկրին վրայ քալեցի՝  
 69. ի վերայ անսաստին։ Անցայ ընդ լերինս  
 70. ահագինս եւ դժուարագնաց երկիրս

<sup>1</sup> Եթ. Շրատէր զլրիլդիս “Հայացի երկիր” կ’անուանէ  
 ի Keilinschriften und Geschichtsforschung,  
 Giessen 1878, էջ 269. տեղն հաւանականօրէն Ծոփաց աշ-  
 խարհին մէջ եր։

71. իմ մարտակառքիս մէջ՝ ցորքան ճամբայն անցանելի էր, եւ հետիոտս՝ գժուարին տեղուանիքը:
72. Ըրուման լերան վրայ՝
73. որ առլեփ տեղ մըն է, եւ իմ պատերազմի կառացս գնացքին [թողուցի.
74. անյարմար էր, պատերազմիկ կառքերս ետեւ[
75. զօրացս առջեւն անցայ, [լերինն
76. քաջասիրտ գիւցաղնի<sup>(\*)</sup> մը նման՝ ի թաւուտս[
77. սեպոյ յաղթանակաւ խաղացի գնացի:
78. Միլդիս երկիրն աւերակաց կոյտի մը նման կործանեցի.
79. անոր մարտիկները ճակատամարտին մէջ
80. խոյ մեքենայի պէս զարկի. անոնց աւարը,
81. բովանդակ ինչք ու ստացուածքնին կորդեալ հանեցի.
82. անոնց ամէն քաղաքները հրովարեցի.
83. պատանդներ, տուրքեր ու հարկեր
84. անոնց վրայ դրի:
85. Թագդաթիալսար՝ քաջ գիւցաղնն,
86. որ լերանց արահետները կը բանայ,
87. հետեալները կը նուածէ, կը վանէ
88. ամէն ըմբոսաները,
89. ապստամբ, հեստեալ Առւբարին
90. նուածեցի. Ալզի [տուրքերն
91. եւ Պուրուկուզզի երկիրներն՝ որոնք իրենց[
92. ու հարկերը զլացած էին, [դրի:
93. իմ իշխանութեանս ծանր լուծն անոնց վրայ[
94. իւրաքանչիւր տարի պարտաւոր էին տուրք ու հարկ
95. իմ Ասուր քաղաքս՝ իմ առջեւս [ձայն,
96. բերել: Իմ գիւցաղնական զօրութեանս համա-
97. որովհետեւ. Ասուր տէրն զօրաւոր զէնք մը՝ կարձող
98. անսաստից՝ տուած էր իմ ձեռքս,

<sup>1</sup> Այս լեռը Շոռփաց աշխարհին արեւմտակողմը պէտք է որոնել:

99. իւր երկրին սահմաններն ընդարձակել հրամա-  
100. — 4000 կասկայք<sup>1</sup> [շեց]:
101. Եւ Ռուբացիք,<sup>2</sup> զինուորք Խոտոպացւոց<sup>3</sup>
102. անսասատից, որոնք իրենց ժպրհութեամբն
- ✓ Սէ-ն գ. 1. Սուբարտիէն<sup>4</sup> քաղաքներ՝ որոնք
2. Ասուրայ իմ տեառնս հպատակ էին՝ առած էին,
3. իմ գէպ ի Սուբարտի արշաւանացս լուրն առին.
4. իմ դիւցազնական զօրութեանս սարսափն զա-  
նոնք յերկիր կործանեց.
5. պատերազմելէ վախցան, ոտքերուս
6. փարուեցան:
7. Իրենց ինչքերովին եւ 120 [րովին]
8. մարտակառքերովին, իրենց ձիերուն հարկիքնե-
9. զանոնք առի տարի, ի կարգ արանց
10. իմոյ աշխարհիս դասեցի:
11. Դիւցազնական զօրութեանս սաստկութեամբն՝  
երկրորդ անգամ
12. Քառամասնութեայ վրայ արշաւեցի. ամէն
13. անոր քաղաքներուն տիրեցի . . . .
- • • • •
39. Ասուրայ՝ իմոյ տեառնս՝ բարձր զօրութեամբն
40. Խարիստ<sup>5</sup> երկրին վրայ եւ ընդդէմ զօրաց

<sup>1</sup> Ուրիշ տեղեր “կասկայք, կասկու, կասկա”։ Սոքա-  
էին Խաղիւրք = Խաղոտիք, որոնցմէ անջատեալ մասունք էին  
Կողքիսի եւ Թերմոդոն գետոյն աջակողմը Խաղիւրաց ժողո-  
վուրդըն:

<sup>2</sup> Ուրամասնութեայ: Թուի թէ Ուրումա՝ որ եւ Ուրումի,  
Արիմի, Արիմանի Մեծ Ծովաց արեւմտակողմը վիճակ մըն էր:  
Տես Ասուրհաձիրաբարազաց Տարեբառանիւն+; Բ. 13, եւ անոնց  
այլափոխ ընթերցուածն, 44, 45, Բէիւալ Կոնոն, Գ, եւ Շամ-  
սիուամմանայ Հարթ Կոնոն, Գ. 51:

<sup>3</sup> Խատոտացիք (= Քետացիք) կամ Խատոտիք (= Հիտ-  
տիտք) Ասորւոց Որոնտ գետոյն աջակողմն՝ մընչեւ Մելիսինոյ  
վիճակին հիւսիսակողմը տարածուած ժողովուրդ մըն էր:

<sup>4</sup> Սուբարի անուան այլափոխ ձեւն:

<sup>5</sup> Այս վիճակին Կորդուաց աշխարհին արեւմտակողմը  
պէտք էր որ ըլլար. զայս կը ցու ցընէ 70դ տողին մէջ տես-

41. լայնատարած կուրիսիայ՝ արշաւեցի: Ընդ անտառուտ լերինս
42. բարձունո՞ւ որոնց մէջ երբեք թագաւոր մը
43. ստք չէր կոխած, Ասուր տէրն հրամայեց որ քալեմ անցնիմ:
44. Մարտակառքերս եւ զօրքս ժողվեցի.
45. ընդ լերինս Խոնի
46. եւ Այս՝ տեղիս դժուարագնացս՝ քալեցի,
47. բարձրաբերձ լեռներ, որոնք դաշունի մը սայրին[
48. սուր՝ եւ պատերազմիկ կառացս համար [պէս
49. անյարմար էին. մարտակառքերս պատնէշներու մէջ դրի,
50. սեպ լեռներու մէջէն խաղացի գնացի:
51. Բոլոր կուրիսի երկիրն
52. իւր բազմաթիւ զօրքը գումարեց.
53. ի զէն վառեցան ի տալ մարտ պատերազմի
54. Ազուտաբգիս լերան վրայ: Զարնուեցայ
55. անոնց հետ նոյն լերան վրայ՝ որ դժուարագնաց տեղ մըն էր,
56. պատերազմեցայ, անոնց յաղթեցի:
57. Անոնց պատերազմողաց դիակները լեռներու[
58. շեղջ շեղ՝ դիկեցի. [բարձանց վրայ
59. անոնց զօրաց արիւնն ի ծործորս եւ ի բարձունս
60. լերանց հոսեցուցի. ի վերայ քաղաքաց՝
61. որոնք լերանց մացառուտ տեղուանքը կը դրանուէին, սաստկութեամբ
62. դիմեցի: Խարիս երկրին մէջ 25 քաղաքաց՝
63. որոնք ի սատրոս Այս, Սուիրա, Խոնի,
64. Սիզու, Սիլդու, Արգանիրիու,
65. Ուրաւսու եւ Անիսկու լերանց [ներս,
66. կը դանուէին, տիրեցի, անոնց մէ բռնած գերի-
67. բոլոր ինչք ու ստացուածքնին առի տարի.

նուած Ադաւս = Այտուանք վիճակին անուան յիշատակութիւնն:

: Կորճեացք կամ կորդուաց աշխարհ:

68. իրենց քաղաքները հրով այրեցի,  
 69. աւերեցի, քանդեցի: [յարձակումէն  
 70. Ագաւս երկրին մարդիկն ճակատամարտիս հզօր[  
 71. վախցան եւ իրենց տեղերը թողուցին  
 72. բարձր լեռանց թաւուտ տեղերուն մէջ  
 73. թռչնոց պէս փախան: Ասուրայ՝ իմ տեառնս՝[  
 74. զանոնք յերկիր կործանեց. [պայծառութիւնն  
 75. վար իջան էւ ուաքերուս փարուեցան:  
 76. Անոնց վրայ տուրքեր ու հարկեր դրի:  
 77. Շարաւս եւ Ամմաւս երկիրները՝ [թիւն  
 78. որոնք հին ժամանակներէ ի վեր հպատակու-  
 79. չէին ճանչնար, աւերակներու բլրոյ մը նման  
 80. կործանեցի: Անոնց զօրաց հետ  
 81. Արամու: Լեռան վրայ պատերազմեցայ,  
 82. անոնց յաղթեցի. դդիակս  
 83. պատերազմնաց նոցա շուշմայից պէս  
 84. գետինը սփռեցի: Անոնց քաղաքներուն տիրեցի.  
 85. իրենց աստուածներն առի տարի. անոնց գերի-  
 86. ինչք ու ստացուածքնին հետո տարի. [ները,  
 87. իրենց քաղաքները հրով այրեցի,  
 88. աւերեցի, քանդեցի. զանոնք փլատակներու  
 բլրոց եւ խօսան երկրի  
 89. նման ըրի. տիրապետութեանս լուծը դրի  
 90. անոնց վրայ. Ասուրայ՝ իմ տեառնս՝ զանոնք  
 91. հպատակ կացուցի:  
 92. Խուռա: Էւ Դարիխա<sup>3</sup> երկրաց ապստամբաց  
 93. անսաստից տիրեցի, տուրքեր  
 94. ու հարկեր վրանին դրի, [ցուցի:  
 95. Ասուրայ՝ իմ տեառնս՝ զանոնք հպատակ կա-

<sup>1</sup> Կորձեից մէջ լեռ մը, զոր վերագոյն (սիւն Բ. 72) յիշուած Արումա լեռան հետ պէտք չէ շփոթել:

<sup>2</sup> Արածանւոյ ստորնագոյն կողմանց ձախակողմը վիճակ մը, յորում էր ինզիտի (= Հանձիթ): Տես Սաղմանասարաց Բ. Միաստար, Բ. 42:

<sup>3</sup> Հաշտենից հարաւակողմը: Ըստ ազգային արձանաւ դրութեանց՝ Դիրա:

Ստորին Զաւ զետոյն ձախակողմի  
արշաւանք :

7. Ասուրայ՝ իմ տեառնս՝ զօրութեան լրութեամբն  
8. Կիրխի՛ երկրին մէջ գտնուող Սուդի երկրին  
վրայ՝ որոնք չէին հպատակիր  
9. Ասուրայ՝ իմ տեառնս՝ քալեցի: Ընդ 6000  
10. զօրս նոցա Խիմի, Լուխի,  
11. Արիրգի, Ալամուն, [կիրներուն հետ  
12. Նիմի<sup>2</sup> եւ բովանդակ լայնատարած Կիրխի եր-  
13. Խիրիխի<sup>3</sup> լերան վրայ (պատերազմեցայ),  
14. գժուարին տեղ մը՝ որ գաշունի մը սայրին պէս  
15. սուր էր, բոլոր անոնց երկիրներուն հետ  
16. հետիոտս կռուեցայ,  
17. անոնց վրայ յաղթութիւն կատարեցի:  
18. Անոնց պատերազմող զինուորները լերանց մա-  
19. կռուեցի ի կոյտս. [ցառուաներուն մէջ  
20. անոնց մարտիկներուն արեամբը Խիրիխա լեռն  
21. ասրի (°) պէս ներկեցի: [ըեցի.  
22. Սուդի երկրին՝ իւր ընդարձակութեամբը տի-  
23. անոնց առառաւածներէն 25ը, անոնց գերիները,  
24. անոնց ինչքն ու գոյըը առի տարի:  
25. Անոնց ամէն քաղաքները հրով  
26. այրեցի, աւերեցի, քանդեցի:  
27. Անոնց զօրաց մնացորդներն ստքերուս  
28. փարուեցան. անոնց թողութիւն շնորհեցի.  
29. անոնց վրայ հարկեր ու տուբքեր  
30. գրի, ի հպատակս  
31. Ասուրայ՝ իմց տեառն՝ գտնեցի զանոնք:  
32. Նոյն օրերը՝ այն երկիրներուն 25 աստուածները

ւ Ասուրադիտաց մեծագոյն յոյժ մասին հետ այսպէս պէտք է կարդալ: Կիրխի՝ Կուրխի կամ Կիրխու Երկրին անուան այլափոխ մէկ ձեւն է:

2 Տարօնոյ մօտ փոքր վիճակ մը պէտք էր ըլլար :

Յ Տարօնիւ Հարք դաւառաց մ. յս եղ՝ Քալքէ և ո՞ն

33. իմ ձեռացս տիրած աւարները՝  
 34. զորոնք առած տարած էի, իբր նուեր մեհենին  
     Բիլիտայ՝<sup>1</sup> [սիրեցելոյն]  
 35. Ասուրայ՝ իմ տեառնս՝ մեծարոյ ամսւանոյն է-  
 36. Անուայ, Ռամմանայ, Ասուր (քաղաքին) իս-  
 37. իմ Ասուր քաղաքիս աստուածներուն [տարայ,  
 38. եւ իմ երկրիս գիցուհիներուն  
 39. ընծայ ըրի:  
 40. Թագղաթփաղսար հզօր թագաւոր,  
 41. թշնամեաց երկիրներուն տիրող, պատերազմող  
 42. բոլոր բովանդակ թագաւորաց հետ:  
 43. Նոյն օրերը . . . . .
- \* \* \*
49. Հեռաւոր թագաւորաց երկիրներուն վրայ՝  
 50. վերին ծովսւն<sup>2</sup> եղերքը՝  
 51. որոնք հպատակութիւն չեին ճանչնար,  
 52. Ասուր տէրն խրկեց զիս, եւ ես խաղացի գնացի:  
 53. Դժուարին նուրբ շաւիղներէն եւ կիրճերէն՝  
 54. զորոնք յառաջագոյն  
 55. երբեք թագաւոր մը չեր տեսած,  
 56. սեպ ճամբայներէն, զառիվերներէն՝ [տուի:  
 57. որոնք չեին բացուած՝ (զօրաց) խաղալ գնալ [  
 58. Իլամա, Ամադանա, Խլիսիս,  
 59. Սիրա-բի<sup>(○)</sup>լի, Տար<sup>(○)</sup>խունա,  
 60. Տիրկախուլի, Կիսրա,  
 61. Տար<sup>(○)</sup>խանա-բի<sup>(○)</sup>, Խլուլա,  
 62. Խաստարաի, Շախիշարա,  
 63. Ուբիրա, Միլիադրունի,  
 64. Սուլիանզի, Նուբանասի  
 65. եւ Սիսի 16 ահագին լեռները<sup>3</sup>

1 Բիլիտ կը թարգմանուի “Տիրուհին”, եւ Բիլ = Բէլ անուան իգական ձեւն է:

2 Բզնունեաց կամ Ամանայ ծովին:

3 Ազնունեաց եւ Ծոփաց աշխարհին մեջ պէտք էր որ ըլլային այս լեռներն եւ Ամադանա [թերեւս Ամրդի (Ամրա) քաղաքին վիճակին մէջն էր:

66. կտրեցի անցայ, գիւր տեղուանքը՝ իմ մարտա-  
կառքիս մէջ, իւկ գժուարին տեղուանքը  
 67. պղնձի բրիչներով<sup>(c)</sup> ուղղեցի:  
 68. Լերանց ուրիշ ծառերը մէկդի վերցուցի.  
 69. կամուրջս վասն խաղացից  
 70. զօրաց իմոց շինել ետու, [գ.աւորն,  
 71. Եփրատի<sup>1</sup> վրայէն անցայ: Կիմմի<sup>2</sup> երկրին թա-  
 72. Տունու-պի<sup>(c)</sup> երկրին թագաւորն, Տուալի եր-  
կրին թագաւորն, [թագաւորն,  
 73. Կիդարի երկրին թագաւորն, Ուզուլա երկրին[  
 74. Ունզամունի երկրին թագաւորն, Անդիաբի եր-  
կրին թագաւորն, [կրին թագաւորն,  
 75. Պիլաքինի երկրին թագաւորն, Ատուրդինի եր-  
 76. Կուլի-բար<sup>(c)</sup> զինի երկրին թագաւորն, Սինի-  
բիրնի երկրին թագաւորն, [թագաւորն,  
 77. Խիմուտ երկրին թագաւորն, Պահտիրի երկրին[  
 78. Ուիրամ երկրին թագաւորն, Սուրուրիա երկրին  
թագաւորն, [թագաւորն,  
 79. Աբահնի<sup>3</sup> երկրին թագաւորն, Ադահնի երկրին[  
 80. Կիրինի երկրին թագաւորն, Ալբայտ երկրին  
թագաւորն, [թագաւորն,  
 81. Ուգինա երկրին թագաւորն, Կազարիա երկրին[  
 82. Աբարսիոնի երկրին թագաւորն, Գահահնի<sup>4</sup>  
երկրին թագաւորն,  
 83. Կահիրիայ երկիրներուն ամբողջ 23 թագաւոր՝

<sup>1</sup> Այս է Արածանի, արդի ԱՄուրատ-Զայդ գետն:

<sup>2</sup> Այս վիճակն Արածանւոյ հիւսիսակողմին եղած ըլլա-

ով, Թագղամբ-վաղսարայ Ա. Հայոստանի ուղարկումն (Դ. 12)

Կիմմի վիճակին հետ զայն շփոթելու չէ: Կիմմի վիճակն Ասուր-  
նաձիրաբաղաց Տարերաբեկունց մէջ (Ա. 46, 54) Կումմի կո-  
չուած է:

<sup>3</sup> Տուրուբերանի մէջ՝ արեւելից հիւսիսակողմին Ապա-  
հներաց վիճակն:

<sup>4</sup> Մեր ազգային արձանագրութեանց Դիակուիինի  
(— երկնից-որդիկը, գից —) վիճակն, որ Արածանւոյ վերնա-  
կողմին եւ աջ եզերաց վրոյ պէտք էր որ ըլլար:

84. իրենց երկիրներուն մէջ պատերազմիկ կառքեր~  
 85. եւ զօրքերնին ժողվեցին, [նին]  
 86. պատերազմ ու ճակատ տալու  
 87. յառաջացան: Հզօր զինուցս սատկութեամբն  
 88. զանոնք ճնշեցի.  
 89. անոնց բազմաթիւ զօրաց մէջ՝  
 90. Ծամբանայ ամսպրոպի նման՝ աւերում  
 91. ձգեցի: Իրենց պատերազմազաց դիակները  
 92. լերանց բարձանց վրայ եւ առ երի  
 93. քաղաքաց նոցա շուշմայի պէս  
 94. սփռեցի: Իրենց պատերազմիկ կառքերէն 120ը  
 95. ճակատամարտի մէջ խորտակմամբ  
 96. խորտակեցի: Զ 60 թագաւորս  
 97. Նաիրեայ երկրաց՝ ընդ այնոսիկ որը  
 98. անոնց օգնութեան եկած էին,  
 99. իմ նիզակովս <sup>(°)</sup>) մինչեւ ցծովն  
 100. վերին հալածական տարի:  
 101. Իրենց մեծամեծ քաղաքներուն տիրեցի.

- ԱՅՆ Ե. 1. անոնցմէ բռնած գերիներս, առ  
 նոնց ինչքն ու ստացուածքը  
 2. առի տարի. անոնց քաղաքները հրով  
 3. այրեցի, աւերեցի, քանդեցի,  
 4. վլատակներու բլուր ու խոպան երկիր դարձուցի:  
 5. Երամակս բազմաթիւ ձիերու,  
 6. ջորիներու, մողիներու <sup>(°)</sup> եւ զինչու  
 7. նոցա երկրագործականս <sup>(°)</sup> անթիւս  
 8. առեալ տարի: Զամենայն թագաւորս  
 9. Նաիրեայ երկիրներուն իմ ձեռքս կենդանւոյն  
 10. գերի բռնեց: Այս թագաւորաց  
 11. շնորհս շնորհեցի.  
 12. անոնց կեանքը խնայեցի. գերի ինկած

<sup>1</sup> Անտարակոյս Մանազկերտի մօտ կօճանլուի մէջ  
 գտնուած արձանագրութիւնն այս առթիւ քանդակել  
 տուած է թագղաթ փաղսար Ա:

13. ու շղթայի զարնուած բլալովին, Շամաշայ՝  
իմ տեառնս առջեւ
14. անոնց ազատութիւն տուի. աստուածոց
15. մեծաց առջեւ ապագային համար եւ վասն  
աւուրց [երդուընցուցի:
16. մնացելոց հպատակութիւն պահելու զանոնք[
17. Անոնց արքայորդիները
18. պատանդ առի:
19. — 1200 ձի, 2000 եզ
20. անոնց վրայ հարկ դրի. [թան:
21. Ե- զանոնք թողուցի որ իրենց երկիրներն եր-
22. ԶՈՒՆԻ՝ Դահիաինեայ թագաւորը՝
23. որ Ասուրայ՝ իմ տեառնս՝ չեր հպատակած,
24. գերի ու շղթայակապ իմ քաղաքս
25. յԱսուր տարի Ե- թողութիւն
26. շնորհեցի անոր: Իմ Ասուր քաղաքէս՝
27. իրը ծառայ աստուածոց մեծաց
28. ծառայելու եւ ապրելու աղագաւ՝
29. զանի թողուցի որ երթայ: Երկրաց Կահիրեայ
30. լայնածաւալաց՝ բովանդակ տարածութեամբն՝[
31. եւ անոնց բոլոր թագաւորները [տիրեցի,
32. ինձի հպատակ կացուցի:<sup>2</sup>
33. Այս արշաւանաց բնթացքին մէջ՝
34. ի վերայ քաղաքին Մելեդիոյ՝ որ յերկրին  
Խանի - բաբենապայ<sup>3</sup>
35. ապստամբի Ե- անսասատի՝ Խաղացի գնացի:
- \* \* \* \* \*

Միջազնուաց այլեւայլ կողմանքն  
արշաւանք:

67. Ասուր տէրն Մուսրի երկրին աշխարհակա-  
լութեան զիս

<sup>1</sup> Արեւ, գիք:

<sup>2</sup> Բառացի՝ “ոսքերուս”, տակ դրի:

<sup>3</sup> Ծառիաց արեւմտակողմն՝ Եփրատայ աջակողմը  
պիճակ մը:

68. խաւրեց . Խլամունի , [խաղացի գնացի :
69. Տալա եւ Խարուսա լերանց վրայէն անցնելով՝
70. ԶՄուսրի՝ իւր տարածութեամբը գրաւեցի .
71. անոր պատերազմները յերկիր կործանեցի .
72. քաղաքները հրով այրեցի , աւերեցի ,
73. քանդեցի : Քումանի՝ երկրին զօրքն
74. Մուսրիի օգնութեան
75. եկած էր . լերանց վրայ անոնց հետ
76. պատերազմեցայ , անոնց վրայ յաղթութիւն կատարեցի . [բոտը՝
77. քաղաքի մը մէջ՝ յԱրինի , Ախա լերան ստու
78. զանոնք փակեցի . ոտքերուս
79. փարուեցան . այն քաղաքին խնայեցի .
80. պատանդներ , հարկեր ու տուրքեր
81. անոնց վրայ դրի :
82. Այն ժամանակն բոլոր քումանացիք՝
83. որոնք Մուսրիի օգնութեան կը փութային ,
84. ամբողջ իրենց երկիրներէն ժողվեցան ,
85. պատերազմ ու ճակատ տալու
86. գիրք բռնեցին : Զինուցս սաստկութեամբն
87. ընդհարայ ընդ 20,000 զօրս նոցա [ցայ ,
88. բազմաթիւ : Տալա լերան վրայ պատերազմեւ
89. անոնց վրայ յաղթութիւն կատարեցի ,
90. անոնց յաղթ մարտական զօրութիւնը ցրուեցի ,
91. մինչեւ Մուսրիի առջեւն Խարուսա լեռը
92. հալածական տարի . զդիակունս
93. զօրաց նոցա՝ լերանց թաւուտ տեղերը
94. շոբինի նման սփռեցի . [վրայ
95. անոնց արիւնը ձորերու եւ լերանց բարձանց [
96. հոսեցուցի . անոնց մեծամեծ քաղաքներուն
97. տիրեցի , հրով այրեցի ,
98. աւերեցի , քանդեցի , փլատակաց կոյտ մ'եւ խոպան երկիր մ'ըրի :
99. Զխունուսա՝ անոնց բերդաքաղաքը՝
100. փլատակաց բլրոյ մը նման յերկիր կործանեցի :

<sup>1</sup> Ծոփաց հիւսիսոյ արեւմտակողմը :

- Ալ-ն Զ. 1. Անոնց բազմաթիւ զօրաց հետ  
 2. քաղաքներու մէջ եւ լերանց վրայ պատերազ-  
 մեցայ սաստկութեամբ .
3. անոնց վրայ յաղթութիւն կատարեցի .
4. անոնց մարտիկ զօրքերը թաւուտ լերանց մէջ  
 յերկիր կործանեցի
5. շ-բներու նման . գլուխնին կտրեցի
6. ցորենոյ (°) հասկերու նման . [ձանց վրայ
7. անոնց արիւնը լերանց ծործորներու եւ բար-
8. վազել տուի : Այն քաղաքին տիրեցի .
9. անոնց աստուածները կորպեցի առի . անոնց  
 ինչքն ու գոյքը
10. առի տարի . քաղաքն այրեցի . [ներով
11. անոր Յ մեծամեծ պատուարները՝ որոնք աղիւս-
12. կազմուած էին՝ եւ քաղաքին շրջակայքը
13. աւերեցի քանդեցի , փլատակաց կոյտ եւ խո-  
 պան երկիր
14. գարծուցի , եւ 21 ՊԱ քարեր վրանին
15. սփոեցի : Պղնձի շանթ մը շինեցի , *ուսուրացած*
16. զաւարս երկրաց՝ որոնց աստուածով՝ իմով՝  
 իմ տերամբու
17. տիրած էի , եւ այն քաղաքը նորէն չհիմնելու
18. եւ անոր պատուարը նորէն չշինելու վճիռը  
 վրան
19. գրեցի : Աղիւսէ տուն մ' անոր վրան
20. կանգնեցի . այն պղնձի շանթը
21. անոր մէջ կանգնեցի :
22. Ի ծառայութեան Ասուրայ՝ տեառն իմոյ՝  
 պատերազմիկ կառքերս
23. ու զօրքս առի , զկիբսունա՝ [մանացիք
24. անոնց արքայական քաղաքը պաշարեցի : Քու-
25. իմ ճակատամարտիս ուժգին բաղնումէն վախ-  
 ցան ,
26. ոտքերուս փարուեցան . անոնց կենացը խնայեցի :

<sup>1</sup> Այլափոխ ընթերցուած՝ Ասուր դիք :

27. Անոր մեծամեծ պատուարներն եւ զպատնեշոնորա
28. աղիւսակերտս անոնց կործանել հրամայեցի :
29. Անոնց յատակէն մինչեւ ցտանիսն
30. քանդեցին, վլատակներու կոյտ ու խոպան երկիր դարձուցին :
31. Եւ 300 ապատամբներու ցեղերը՝
32. որոնք անոնց մէջէն Ասուրայ իմ տեառնս չէին հնազանդիր, [նոնք ի պատանդս]
33. քարշելով բերին. զանոնք ընդունեցայ, զա-
34. առի, հարկերն ու տուրքերը
35. առաջուրնէ աւելի բարձրացուցի, անոնց վրայ
36. դրի, եւ լայնատարած քումանի երկիրը
37. իւր ընդարձակութեամբն իմ սաքերուս
38. տակը դրի :<sup>1</sup>
39. Ընդ ամենայն՝ 42 երկիր եւ անոնց իշխանները,
40. ստորին Զ-բայ<sup>2</sup> անդիի կողմէն,
41. հեռաւոր անտառուտ լերանց սահմանագլուխներէն
42. մինչեւ Եփրատայ անդիի կողմը,
43. Խոտորէ երկիրը, եւ զվերին ծովն
44. արեւմտից,<sup>3</sup> տէրութեանս սկիզբէն
45. մինչեւ կառավարութեանս 5դ տարին ձեռքս աշխարհակալեց :
46. Զանոնք հասարակօրէն հլու ըրի .
47. անոնցմէ պատանդներ առի, հարկեր
48. ու տուրքեր անոնց վրայ դրի :
49. Թողուցի զուղս թշնամնաց զբաղումն

<sup>1</sup> Այս արշաւանքէն վերջն է որ Թագղաթ փ. Ա. Սուրնատ գետոյ այրին արձանագրութիւնը կանգնած է:

<sup>2</sup> Ստորին կամ Փոքր Զաւ գետ :

<sup>3</sup> Այս է՝ Վանայ լիճն: Այսպէս եւ Ա. Հ. Սէյս ի Records of the Past, n. 8., հար. Ա. էջ 112, Ծան. 1, եւ եր. Շրատէր ի Abhandlungen der königl. Akademie der Wissenschaften zu Berlin. 1877, էջ 185.

50. որոնք իշխանութեանս չէին ընդդիմանար .  
 51. դիւր տեղ պատերազմիկ կառքիս մէջ, եւ[  
 52. ոտքովս անոնց ետեւէն [դժուարին տեղ  
 53. քալեցի : Թաշնամեաց ոտքը  
 54. իմ երկրիս մէջէն կասեցուցի :

Ավան ը. 1. Ուամմանայ՝ տեառն իմոյ՝ Խամրի  
մեհեանն՝

2. զոր Շամսիուամման՝<sup>2</sup> արքայ քուրմ Ասուրայ ,  
 3. որդի Խշմիդագանայ , . . . . .  
 4. շինած էր, անկած եւ կործանած էր :  
 5. Անոր տեղին մաքրեցի, ի հիմանց  
 6. մինչեւ ցտանիսն՝ զայն աղիւսով  
 7. շինեցի, առաջուրնէ աւելի  
 8. զարդարեցի, հաստատուն գործեցի :
11. Նոյն ատեններն՝ ԿԱ քար, ԽԱԼ. ՏԱ քար,  
 12. Հայուններ քար ի լերանց  
 13. Նաիրի երկրին՝ որուն օգնականութեամբ Ասու-  
 րայ՝ տեառն իմոյ՝  
 14. տիրած էի, բերել տուի , [մէջ  
 15. Եւ Ուամմանայ՝ տեառն իմոյ՝ Խամրի մեհենին[  
 16. յաւիտենական՝<sup>3</sup> ժամանակաց համար զանոնք  
դրի :

Թագղաթփաղսարայ Ա. Բեկեալ Մենա-  
քարէն հանեալ մասն.<sup>4</sup>

“.... քաջագործութիւններ ըրաւ .... կա-  
սիարի երկրին մէջ, Ասորէսուանէ եւ Խանս երկրին

<sup>1</sup> Օդոյ, հողմոց եւ ամպրոպաց դիքն :

<sup>2</sup> Հաւանականօրէն Շամսիուամման Ա., Ք. ա. իբր

1820—1800:

<sup>3</sup> Կամ “մնացեալ, ապադայ”:

<sup>4</sup> Մենաքարիս արձանագրութիւնն Գույշունձբի  
աւերակաց մէջ գտնուած է, եւ անոր մէկ էջին վրայ գրուած-

լեռներէն մինչեւ Լուսովի դաշտագետիններն եւ  
Նախրի երկրին լեռներն :”

Կօճանլուի արձանագրութիւնն :<sup>1</sup>

1. Թագղաթ փաղսար՝ [ըետանի],
2. արքայ Հզօր, արքայ ժողովրդոց, արքայ Ասո-
3. աշխարհիս չորս կողման արքայն,
4. Նախրի երկիրներուն տիրեց,
5. Տումմի<sup>2</sup> երկրէն
6. մինչեւ Դախանի երկիրը տիրեց,
7. . . . [մինչեւ] ցծովն մեծ :<sup>3</sup>

Սուբնատ զետոյն այրին արձանագրու-  
թիւնն .<sup>4</sup>

1. Օգնականութեամբ Ասուրայ,
2. Շամասայ, Ռամմանայ՝ աստուածոց
3. մեծաց՝ իմ տերանցս,
4. ես Թագղաթ փաղսար՝

Ներն Թագղաթ փաղսարայ Ա. կը համարուին: Տես J. Ménant,  
Annales des rois d'Assyrie, էջ 50:

<sup>1</sup> Արձանագրութիւնն՝ հայացի հողոյն վրայ Մանազ-  
կերտէն իբր երեք ժամ՝ հեռու կօճանլուի մէջ գտան՝ յամին  
1898, Ա. պէլք եւ Կ. Փ. Լէման, եւ 1899 Փետրուարի 9ին  
Պէրլինի գիտութեանց Շեմարանին համագումարներին մէջ  
հազորդուեցաւ: Տես Sitzungsberichte d. könig-  
lich preussischen Akademie der Wissen-  
schaften zu Berlin 1899, VII. էջ 117.

<sup>2</sup> Հաւանականօրէն՝ Հայաստանի արևելից հարաւոյ  
սահմանագլուոց վրայ վիճակ մը:

<sup>3</sup> Միջերկրական ծովն:

<sup>4</sup> Մեծ Ծռփաց մէջ Հանի եւ Խլիճէն չորս ժամ՝  
հեռու՝ կարին տանող պողոսացին վրայ՝ վերնագոյն Տի-  
գրիսի ձախակողման օժանդակ մէկ գետն կայ, զոր Ասորես-  
տանի թագաւորք Սուբնադ կամ Սուպնադ կը կոչէին, եւ որ  
զարդիս ըստ ոմանց Աէպէնէ - Սու եւ ըստ Կ. Փ. Լէման ու-  
սուցչի Պիրքէլէն - Սու կ'անուանի: Գետն՝ նոյն ուսուցչին  
անձամբ ըրած հետազոտութեանց համեմատ, ազատ գետնի

5. Ասորեստանի թագաւոր, որդի Ասուրրիսիսեայ՝
6. արքային Ասորեստանի, որդւոյն Մուտակկիլ  
[Նուսկուհի]
7. արքային Ասորեստանի, աշխարհակալող ի
8. մեծ ծովէ արեւմտից
9. մինչեւ Նախրիի ծովին,
10. — Յ անգամ Նախրիի վրայ արշաւեցի:

վրայ իրը վեց ժամու ճամբայ հոսելէն եռքը՝ կէս հազարա-  
մետրի մօտ երկայն ժայռի մը տակէն անցնելէն վերջ դուրս  
կ'ելլէ: Գետոյն ժայռէն դուրս ելած տեղւոյն աջակողմը  
հինգ արձանագրութիւնք կը գտնուին, որոնց մին է թագաղփ.  
Այս վերոյգրեալ արձանագրութիւնն, որ ներքին քարայրի  
մը մէջ գտնուող երեք արձանագրութիւններէն մին է, տար  
վրան նոյն ժագաւորին հարթ քանդակ պատկերն կայ՝ իւր  
աջակողմն ունելով վերոյգրեալ արձանագրութիւնը: Այս  
քարայրին եւ աւելի վեր գտնուող այրի մը մէջ եղած երկեր-  
կու միւս արձանագրութիւնք՝ ըստ Լէմանայ բանից, Աաղ-  
մանասարայ թ. են: Այս չորս արձանագրութեանց մին՝ որ  
ներքին քարայրին մէջ է (եւ մինչեւ հիմայ թագղաթագա-  
րայ կ'ընծայուեր), Աաղմ. թ.ի 7դ (Ք. ա. 853) տարիէն է:  
Աերին քարայրին առաջին արձանագրութիւնն այս ժա-  
գաւորին 15դ (Ք. ա. 845) տարիէն է: Դարձեալ՝ ներքին  
քարայրին երրորդ արձանագրութիւնն (որ ցարդ Ասուր-  
նաձիրաբազայ կը համարուեր) եւ վերին քարայրին եր-  
կրորդ արձանագրութիւնն՝ հաւանականօրէն նոյն ժա-  
գաւորին ուրիշ մէկ այցելութեան առթիւ քանդա-  
կուած են՝ կ'ըսէ նոյն ուսուցիչն: Աակայն թագղաթագարայ  
եւ իւրոյ իսկ արձանագրութեան գոյութեան համար կը  
վեայէ Ասուրնաձիրաբազ իւր Տորեկոսոնիւնոց մէջ՝ Աիւն Ա.  
105: Այս արձանագրութիւնքը՝ 1862 տարին անգղիւկան հիւ-  
պատուն՝ որ ի Տիարակէքիր՝ Յ. Դէյլոր գտաւ, եւ 1883ին գեր-  
ման Անգլէր ճարտարագէտն անոնց այցելեց, երկուքն եւ անոնց դրումօրինակներն առին: Տես բնագիրն ի Հայութական անոնց այցելեց, Ե. Շահ Ասուրնաձիր կը կ'ըսէ Ասուրնաձիրաբազ իւր Տորեկոսոնիւնոց մէջ՝ Աիւն Ա.  
Inscr. of West. Asia, III. 4. 6, եւ Eb. Schrader: die  
Keilinschriften am Eingange der Quellgrotte  
des Sebeneh-Su, էջք 27, 7, 8, եւ Keil. Bibl. I,  
էջք 48—49.

1 Բաղնունեաց ծովն:

Թագղաթաղարայ Բ. (Ք. ա. 889—885)  
Սուրնատ գետոյն այրին արձանագրու-  
թիւնն՝

1. ....\* Թագղաթ[աղար]
2. ....\* արքայ մեծ, արքայ հզօր, [նի ...\*]
3. ....\* արքայ ժողովրդոց, արքայ Ասորեստա-
4. ....\* զբովանդակութիւն<sup>(\*)</sup> ազգաց մեծաց :
5. Օժանդակութեամբ (աստուած) ....\* այ....\*
6. աստուածոց մեծարանաց իւրոց . . . . \*
7. հոն գնաց . ահագին լեռներ՝ ի
8. ծագմանէ արեւու մինչեւ ցմուտս
9. արեգական՝ նուաճեց :
10. Բուռն, անպարտելի ....\*
11. հոն գնաց կայծակի<sup>(\*)</sup> նման,
12. գետեր . . . . . \*
13. առաթուր կոխեց :

Ասուրնածիրաբաղայ (Ք. ա. 885—860)  
Տարեգրութիւնը<sup>2</sup>

- Արք Ա. . . . . . . . . . . . . . . . .  
9. . . . . . Ասուրնածիրաբաղ՝ հզօր թագաւոր,

<sup>1</sup> Տես վերջընթեր ծանօթութիւնը: Տես եւ Eb. Schrader: die Keil. am Eingange der Quellgrotte des Sebeneh-Su, էջք 16, 18, 28, եւ Keil. Bibl. I. էջք 50—51.

<sup>2</sup> Աեպագիր արձանադրութիւնս՝ խեցեղէն տախտակի մը վրայ փորագրուած՝ Ա. Գրոց յիշատակած Քաղան քաղաքին Նինիսի դից տաճարին մէջ գտնուեցաւ: Քաղան Նինուէին հարաւակողմը, Տիգրիսի ձախ ափանց վրայ՝ արդի Նիմրուտ կոչուած աւերակաց տեղն է, որ Նինուէն իր 6 ժամ՝ հեռու է: Առաջին վեց աարիներու մէջ պատահած գործոց վրայ բաւական լաւ ժամանակադրական կարգաւորութիւն մը կը տեսնուի նոյն յիշատակարանին մէջ, յուրամբ տարիներն անձանց անուններով որոշուած են, եւ

- 10 . . . . արքայ բովանդակութեան չորից կողմանց աշխարհի . . . .
44. կառավարութեանս առաջին տարին<sup>1</sup> . . . .
45. . . . պատերազմիկ կառքերս ու զօրքս ժողվեցի, արշաւեցի սեպ ճամբայներէն, գժուարին լեռներէն, որոնք գնացից
46. կառացս ու զօրացս անյարմար էին: “Առևմիլ<sup>2</sup> երկրին վրայ գնացի. Գուբբի՝ իւենց բերդաքաղաքին, Սուրբա, Արուքու,
47. Արուրա, Արուբի ամուրքաղաքներուն՝ որոնք Ուրինի, Արունի, Խտինի կոչուած ահագին լեռներուն մէջ կը գտնուին՝ տիրեցի, զպատերազմողս նոցա
48. բազմաթիւս սպանի, աւարնին, ինչքերնին, արջանին յափշտակեցի. զօրքն փախաւ, գժուարին լերան մը վրայ ամրացաւ: Լեռն կարի գժուարին էր. անոնց ետեւէն
49. փութով հետամուտ չեղայ. լերան գաղաթն երկաթի դաշունի մը ծայրին պէս կը բարձրանար, եւ երկնից թեւաւոր թռչուն մ'անոր չմօտենար: “Աման բունոյ
50. ս-դէնէ (-թուշնոյ) իրենց ամրութիւնը նոյն լեռան վրայ շինած էին: Ուր որ իմ հարցս մէջէն եւ ոչ մի թագաւոր մտած էր, երեք օրուան մէջ
51. գիւցազնն մագլելով (°) լերան վրայ ելաւ՝ քաջարտութեամբ կոռուոյ ցանկանալով: Ա-էր

որոնք Անուանակիր Տարիներ կը կոչուին: Սակայն նոյն Տարեգրութեանց մէջ ամեն արշաւանաց տարիներն չեն յիշտակուած: Տես Cuneif. Inscr. of West. Asia I. 17-26, եւ Eb. Schrader: die Keil. Bibliothek, I. էջք 50-129.

<sup>1</sup> Ք. ա. 884:

<sup>2</sup> “Ահմիլի ի Հատուածակողման (Դ. 71) թագդաթ-փաղաքայ Ա. եւ Ասղմանասարայ Բ. Կիմրուտայ կոթողին մէջ առզ 43:

- Ելաւ, իւր ստքերովի լեռը կոխկոտեց, անոնց  
բոյնը ջախջախեց, բանակնին
52. խորտակեց։ Անոնց պատերազմողներէն 200ը  
զէնքով յերկիր կործանեցի. անոնց մեծաքա-  
նակ աւարը՝ ոչխարաց երամակներու պէս առի  
տարի։
53. Անոնց արեամբը՝ լեռն ասրի նման ներկեցի.  
իրենց մնացորդները լերանց ծործորներու եւ  
անձուկներու (<sup>(1)</sup>) մէջ ոչնչացուցի. անոնց քա-  
ղաքներն
54. աւերեցի, քանդեցի, հրով այրեցի։ Կումմի  
երկրէն ելայ, Աիրրուրի՝ երկիրը վար իջայ։  
Հարկու Աիրրուրի
55. Սիմիսի, Սիմիրա<sup>2</sup>, Ուլմանիա, Ագաւո<sup>3</sup>, Խար-  
դակ <sup>4</sup> ու Խարմասա երկիրներէն ձիեր, ջօրիներ (<sup>(5)</sup>)
56. արջու, ոչխարներ, գինի, պղնձի անօթներ իրը<sup>5</sup>  
իրենց հարկն ընդունեցայ։ Անոնց վրայ կող-  
մնականեր դրի։ Մինչդեռ (գօրքս) Աիրրուրիի մէջ
57. կը գտնուեր, Ասուրայ՝ իմ տեառն՝ պայծա-  
ռութիւնն զԱիրզանացին<sup>6</sup> եւ զԽուրբուսկացին<sup>6</sup>  
յերկիր կործանեց։ Զիեր, արծաթ,  
58. սսկի, կապար, պղնձ, պղնձի ամաններ ի սակ  
հարկի առջեւս բերին։ Աիրրուրիին ճամբայ ելայ,  
59. Խուլուն<sup>7</sup> քաղաքին կրծին մէջ միսեցայ, որ  
Աիրիսի<sup>8</sup> երկրին դիմացն է։ Խատու, Խատարու,  
Նիստուն, Իրիդի,

1 Կապուտան ծովուն արեւմտեան եղերը։

2 Կործէից արեւմտակողմը Տմորիք գաւառն։

3 Կործէից մէջ Այտուանը գաւառն։

4 Թերեւս Հարք գաւառն՝ Տուրուբերանի մէջտեղը։

Հարք շաջու կը կոչուի ի զիրս Առան Տնտեսական Պի-  
դուստրան, Կոստ. Ծիրանաձնի, գլ. 44։

5 Կապուտան ծովուն հիւսիսային եղերըն վիճակ մը։

6 Եղդային արձանազրութեանց Հուգիստիս երկիրն,  
եւ Ասպուրականի արեւմտակողմը Գուկան գաւառն։

7 Մոկաց մէջ Յաղին քաղաքն։

8 Որ եւ Կուրիսի, Աիրիսու, տես ի վեր անդր։

60. Միտքիա, Արձանիա, Տիլա, Խալուա քաղաք-ներուն՝ որոնք Կիրխի երկրին Ուսու, Արուա,  
 61. Արարդի<sup>1</sup> ահագին լեռներուն մէջ կը գտնուէին՝  
տիրեցի. անոնց բաղմաթիւ զօրքը սպաննեցի.  
աւարնին եւ ինչքերնին առի տարի:  
 62. Զօրքն փախաւ, Նիստունի դիմացը դուրս  
ցցուած լեռնային ժայռ մը բռնեց, որ երկնից  
ամպի մը նման՝ երկնքէ դէպ ի վար կը  
հակէր:  
 63. Ուր որ թագաւորաց իմ հարցս մէջէն եւ ոչ  
մէկն մտած էր, իմ զինուորներս թռչնոց պէս  
անոնց վրայ խոյացան:  
 64. Անոնց պատերազմող զօրքէն 260ը զէնքով  
դիմաթաւալ կացուցի. դլուխնին կտրեցի. ա-  
նոնցմէ սիւն մը կառուցի: Անոնց մնացորդն  
թռչնոց պէս  
 65. Լերան դագամթան վրայ իւր բոյնը շինեց: Անոնց  
աւարն աւ ինչքը լերան մէջէն վար բերել  
տուի. քաղաքները՝ որ ի մէջ  
 66. ահագին ու թաւուտ լերանց էին, աւերեցի,  
քանդեցի, հրով այրեցի: Մարդիկն՝ որչափ  
բազմութեամբ որ զինուցս երեսէն փախած էին,  
վար իջան, ոտքերուս  
 67. փարուեցան: Անոնց վրայ տուրքեր, հարկեր ու  
վերակացուներ գրի: Նիստունի քաղաքապետը՝  
Բուրայի որդին՝ զինուրու  
 68. Աբովէլք<sup>2</sup> մէջ մորթազերծ ըրի, պատի մը մէջ  
հիւսեցի: Կոյն ատեն իմ անձինս պատկերը շի-  
նեցի. իմ կարող զօրութիւնս  
 69. անոր վըան դրեցի, եքի լերան վրայ՝ Ասուրնա-  
ձիրապլու քաղաքին մէջ՝ աղբերական տեղը՝  
զայն կանգնեցի: Կոյն անուանակիր տարւոյն

<sup>1</sup> Հոյաստանի արեւմտեան հարաւային մասին մէջ:

<sup>2</sup> Կինուէի արեւելակողմը՝ Ասորեստանի Արքեղա-

քաղաքը:

*մէջ<sup>1</sup> Աբ<sup>2</sup> ամսոյն 24դ օրն*

70. ըստ Հրամանի Ասուրայ Ե- Խոտարայ աստուածոցն մեծաց՝ տերանց իմոց՝ Նինուէէն ելայ, Նիբուր<sup>3</sup> եւ Պաճատու<sup>4</sup> ահագին լեռներուն սոքը գտնուող քաղաքաց վրայ
71. արշաւեցի: Ատկուն, Ուսխու, Պիլազի վիճակներուն մէջ 20 քաղաքի տիրեցի: անոնց բաղմաթիւ պատերազմողները սպաննեցի.
72. աւարնին Ե- ինչքերնին առի ատրի: քաղաքները հրովարեցի: Մարդիկն՝ որշափ բազմութեամբ որ իմ զինուցս երեսէն փախած էին՝ վար իջան,
73. սոքերուս փարուեցան. անոնց վրայ տուքքեր դրի: Նիբուր ու Պաճատու լերանց ստորոտներն եղող քաղաքներէն ելայ, Տիգրիսի վրայէն անցայ,
74. Քո-մաս-էի մօտեցայ: Քո-մաս-էի Ե- Ասուրի հարկը՝ պղնձի անօթներ, արջառ, ոչխարներ, գինի՝ ընդունեցայ:
99. . . . Անուանակիր տարւոյն մէջ<sup>5</sup>, իմ անուանս տարին, . . . .
101. . . . Նոյն անուանակիր տարին եւ իմ Նինուէ գտնուած ատենս բերին
102. Լուր թէ արք Ասորեստանեայք Ե- Խուլաի՝ անոնց քաղաքապետն, զորոնք Սաղմանասար<sup>6</sup> Ասորեստանի թագաւորն՝ ինծմէ առաջ թագաւորող իշխան մը
103. Խալզեդիսայի մէջ բնակեցուցած էր, ապրս-

<sup>1</sup> Դարձեալ 884 տարին:

<sup>2</sup> Յուլիս-Օգոստոս:

<sup>3</sup> Եւ Հ Կորդուաց հարաւային սահմանադլու խը Լեռներ: Նիբուր կը կարդացուի նաեւ Նիպուր:

<sup>4</sup> Ք. ա. 883:

<sup>5</sup> Ք. ա. իբր 1330-1310:

տամբեցան, իմ թագուորական քաղաքո  
զԴամդամուսա՝ առնելու համար յառաջ խա-  
ղացին :

104. Ասուրայ, Շամասայ եւ Ուամմանայ՝ իմ վասա-  
հութեանս աստուածոց՝ Հրամանաւն, ժողվեցի  
իմ պատերազմիկ կառքերս էւ զօրքս։ Սուր-  
նատ<sup>2</sup> գետոյն աղբերակունքը՝ տեղի պատկերաց

105. Թագղաթփաղարայ եւ Թագղաթադարայ<sup>3</sup>  
Ասորեստանի թագաւորաց՝ իմ հարցս, իմ  
արքայական անձինս մեկ պատկերը շնչեցի, է-  
ղայն անոնց քովը կանգնեցի :

106. Նոյն ատեն իձալա երկրէն ի սակ հարկի ար-  
ջառ, ոչխարներ էւ գինի ընդունեցայ։ Յառաջ  
խաղացի գեալ ի Կասիարի<sup>4</sup>, Կինաբուին<sup>5</sup>

107. Խուլահիայ բերդաքաղաքին մօտեցայ։ Զօրացո  
յարձակմամբն, բուռն ճակատամարտիւս խոյա-  
ցայ, քաղաքին տիրեցի։ Անոնց պատերազմող-  
ներէն 600ը

108. զինուք յերկիր կործանեցի. 3000 գերի կրակի  
մեջ այրեցի. իբր պատանդ՝ անոնցմէ եւ ոչ մեկը  
կենդանի թողուցի։ Զխուլաի

<sup>1</sup> Աշմուշատ քաղաք Հաշտենից։ Երկրորդ Դամդա-  
մուսա քաղաք մ'ալ կար, որ Ամդայ. հարաւոյ արեւմտից  
կողմն էր։ Տես աստեն ի վայր՝ Աիւն Գ. 105։

<sup>2</sup> Զորմէ տես ի վեր անդր։

<sup>3</sup> Նոյնուն։

<sup>4</sup> Յատուկ անուանս յառաջադիր է ՄԱՏ “երկիր”  
որոշանիչ զաղափարագիրն, որ եւ ԸԱԴ Հեռ, կը կարդա-  
ցուի։ Ասորեստանեայն՝ Սուրնատ գետոյն քովին ելլելով  
“յառաջ խաղացած էն գեալ ի Երինս Անտիտաւրոսի որ Կա-  
սիարի կը կոչուէր եւ անոր բոլորակիքը դանուած երկիրն նոյն  
անունը կը կրէր։ Աերոյի լեալ Դամդամուսա-Աշմուշատ քա-  
ղաքն ալ Առևնատի հիւսիսակողմն էր։ Այս Կասիարին  
պէտք չե շփոթել Կասիարի-Մատիսն լերան հետ։

<sup>5</sup> Կապան քաղաք Մեծ Ծոփաց։

109. անոնց քաղաքապետը կենդանւոյն ձեռք  
ձգեցի: Անոնց գիտակներն ի ցից հանեցի. մանչ  
ու աղջիկ տղաքնին խարուկի մէջ այրեցի:
110. Զխուլափ անոնց քաղաքապետը մորթազերծ  
ըրի. Գամդամուսայի պարսպին մէջ զանի հիւ-  
սեցի. քաղաքն աւերեցի, քանդեցի, հըովլ  
այրեցի:
111. Մարդիրու<sup>1</sup> քաղաքին եւ իւր վիճակին տիրեցի.  
անոնց պատերազմողներէն 50ը զինուք յերկիր  
կործանեցի. անոնցմէ բոհուած 200 գերիները  
կրակի մէջ այրեցի: 332
112. զինուուրս երկրին Նիրբուայ<sup>2</sup> գաշտին մէջ  
կուուելով սպաննեցի. աւարնին, արջառնին եւ  
ոչխարնին առի տարի: Նիրբու երկիրն՝ որ Աւ-  
խիրա լերան ստորոտն է,
113. գաշնակցութիւն մ'ըսած բլլալով՝ իրենց  
Տիլա ամրոցին մէջ քաշուած էին: Կինաբուէն<sup>2</sup>  
ելայ, Տիլաին մօտեցայ.
114. քաղաքն խիստ ամուր էր. Յ պարիսպ զանի կը  
շրջապատէր: Մարդիկն իրենց հզօր պարիսպ-  
ներուն եւ բազմաթիւ զօրացը վրայ վստահա-  
ցան. վար չեկան,
115. ոտքերուս չփարուեցան: Կուուով եւ ճակա-  
տամարտիւ քաղաքին վրայ յարձակեցայ, տի-  
րեցի: Անոնց 3000 պատերազմող մարդիկը զի-  
նուք յերկիր կործանեցի. անոնց աւարը,
116. ինչքը, արջառը, անոնց ոչխարներն առի. շատ  
մը գերիներ կրակի մէջ այրեցի. շատ մը մարդիկի  
կենդանւոյն ձեռք ձգեցի.
117. ոմանց ձեռքերը եւ թեւերը <sup>(օ)</sup> կտրեցի.  
ոմանց քիթը <sup>(օ)</sup>, ականջները, (թեւերը <sup>օ</sup>)  
կտրեցի. շատ մը մարդոց աչքերը բրեցի.

<sup>1</sup> Անտիտաւրոսի արեւելակողմը՝ որպէս հաւանու-  
թեան թուի:

<sup>2</sup> Որ եւ Սինաբու:

118. կենդանի եղողներէն աշտարակ<sup>(\*)</sup> մը կանգնեցի. մէկմ' ալ կառափներէն կանգնեցի: Ծառերու վրայ՝ իրենց քաղաքին վիճակին մէջ՝ անոնց դլուխները վարսեցի. իրենց արու տղայքը, Աէւ Բ. 1. աղջիկ տղայքը կրակի մէջ այրեցի. քաղաքն աւերեցի, քանդեցի, հրովարեցի, ոչընչացուցի: “Նոյն ատեն Նիրի երկրին քաղաքները,
2. անոնց ամուր պարիսպներն աւերեցի, քանդեցի, հրովարեցի: “Նիրի երկրին ելայ, Տուսխամին!
3. մօտեցայ: Տուսխան նորէն գրաւեցի, անոր հին պարիսպը կործանեցի. տեղը մաքրեցի, հիման հասայ: “Նոր պարիսպ մը
4. ի հիմանց մինչեւ ցկատարն կանգնեցի, աւարտեցի, (գեղեցիկ կերպով) կարգի դրի: Իմ արքայական բնակութեանս համար հոն պալատ մը հիմնեցի. դրան թեւերն աւարտեցի, զանոնք իրենց դրան վրայ կանգնեցի:
5. “Նոյն պալատը կանգնեցի ի հիմանց մինչեւ ցտանիս. զանի աւարտեցի. ոչիչ շողուն քարէ իմ անձինս պատկերը շինեցի, զկարողութիւն
6. շքեղագոյն զօրութեանս՝ ու “Նաիրիի երկիրներուն մէջ կատարած դիւցաղնական գործոցս պատմութիւնն անոր վրան դրեցի, զանի Տուսխայի մէջ
7. կանգնեցի: Տախտակ մը գրեցի, անոր պարսպին վրայ զետեղեցի: Վատթարեալ Ասորեստանեանները՝ որոնք կարօտութեան եւ քաղցի պատճառաւ ի լերինս
8. յայլս դէպ ի Սուպրի<sup>2</sup> ելած էին, ետ բերի, Տուսխայի մէջ հաստատեցի: “Նոյն քաղաքն իմ վերագոյն իշխանութեանս

<sup>1</sup> Ազնեաց նահանգին հարաւոյ արեւմտակողմն քաղաք մը:

<sup>2</sup> Ծոսիաց արեւմտակողմն վիճակ մը: Մեծ Ծոսիք:

9. տակ դրի: “Նիրբու երկրէն ընդեղէններ ու յարդ  
հոն դիզեցի. “Նիրբուին մնացորդներն՝ որոնք իմ  
զինուց երեսէն փախած էին,
10. վար իջան, ոտքերուս փարսւեցան: Իրենց քա-  
ղաքներուն ու գեղեցիկ շենքերուն մէջ զանոնք  
բնակեցուցի: Զիերու.
11. ջօրիներու, արջառի, ոչխարներու, դինւոյ,  
պղնձի անօթներու հարկն ու տուրքը առա-  
ջուրնէ աւելի բարձրացուցի, անոնց վրայ դրի:  
Անոնց որդիքը պատանդ.
12. առի: Երբ անոնք<sup>1</sup> Տուրսխա կը գտնուէին,  
դՀարկն Զամանիի որդւոյն Ամիլիրա'լայի, Ան-  
խիտիայ Սուպրիացւոյ,
13. ‘Նիրդունցի<sup>2</sup> Տուրուսիի որդւոյն Լապտուրիի,  
եւ հանդիպակաց Ուրումի երկրին, եւ ‘Նաիրիի  
երկիրներուն թագաւորաց հարկը’
14. կառքեր, երիվարներ, ջօրիներ, արծաթ, ոսկի,  
պղնձնի անօթներ, արջառ, ոչխարներ, դինի՛ ի  
սակ հարկի անոնցմէ ընդունեցայ:
15. ‘Նաիրիի երկիրներուն վրայ կսղմնակալներ դրի:  
‘Նաիրիի երկիրներէն գառնալուս ատեն՝ ‘Նիրբու  
երկիրն՝ որ ի մէջ
16. Կասիարի լերինն՝ ապստամբած էր. իրենց քա-  
ղաքներէն օ հատը թողած էին, իրենց Խապի-  
լիրիա ամրոցին եւ գժուարին լերան վրայ
17. կը վստահէին: Լերան գագաթներուն վրայ  
յարձակեցայ, տիրեցի. ահագին լեռներու մէջ  
անոնց պատերազմողները սպաննեցի. անոնց ա-  
րեամբն ասրի պէս լեռը
18. ներկեցի: Մնացեալները լերան ծործորներուն  
եւ անձուկներուն մէջ ոչնչացուցի: Անոնց  
աւարն է՝ ինչքը՝ առի, անոնց պատերազմողաց  
կառափունքը

<sup>1</sup> Այսինքն “Ասորեստաննեաց զօրքնու”

<sup>2</sup> Աղձնեաց հարաւակողմն երկիր կամ վիճակ մը:

19. կարեցի. անոցն կառավիներուին սիւն մը կանգնեցի. մանչ ու աղջիկ տղաքնին խարուկի մէջ այրեցի: Բուլիանի քաղաքին կրծին մէջ
20. մտայ, Լուքիա գետոյն եղերբը հասայ: Յառաջ խաղալուս ատեն՝ կրծին մէջ եղող Աիրիսի երկրին քաղաքներուն տիրեցի, անոնց բազմաթիւ պատերազմողները
21. սպաննեցի. անոնց կողսպուտն առի. քաղաքները կրակալ այրեցի: Արտուպայէն դուրս ելայ: Նոյն ատեն՝ զհարկին
22. Ախիրամուայ՝ որդւոյն Յախիրիայ Զալսյեցւոյն,<sup>1</sup> որդւոյն Բախիանիայ Խոտուշոյն եւ Խոնի-բագրատայ թագաւորաց՝ արծաթ, ոսկի,
23. անագ, պղնձի անօթներ, արջառ, ոչխարներ, ձիեր ի սակ նոցա հարկի ընդունեցայ: Ասուրիգինայ անուանակիր տարին<sup>2</sup> լուր բերին՝
24. Անուրուամման՝ Դափութ երկրին իշխանն ապրստամբեցաւ. բովանդակ Զամուս<sup>3</sup> երկիրն գաշնակցութիւն մը կազմեց. Բաբեռիուիկի կրծին մէջ
25. պատուար մը կանգնեցին. . . . .

Արշաւանք յարեւելս հարաւոյ եւ յաղթութիւնք ասորեստանուոյն:

80. . . . Խուբուսկացիներն եւ Աիրզանացիներն երկիւղն

<sup>1</sup> Աղձնեաց արեւելեան հիւսիսակողմը՝ Սալնոյ Զորգաւառն:

<sup>2</sup> Ք. ա. 882:

<sup>3</sup> Այս երկիրն Ասորեստանի հարաւային արեւելաւ կողմը կը դանուեր, ուսակ պէտք չէ շփոթել զայն միւս Զամուսային հետ՝ որ կապուտան ծովուն մօտ եւ անոր հարաւոյ արեւմոից կողմն եր, որ եւ յետոյ Տամրեր կոչեցաւ: Աերոյգրեալ Զամուան Բաբիոնի կրծին հետ միացեալ է. իսկ այս վերջինս բնագրին մէջ կը միշտի սապէս. Ա51 . . . ընդ Զաւ 52. ստորին անցայ, Բաբիոնի կիրճը մտայ, ապա՝ վերոյգրեալ Զամուան ստորին Զաւ գետէն անդին եր:

81. ԱԵՀափառութեան Ասուրայ՝ տեառն իմոյ,  
նկուն ըրաւ. արծաթ, ոսկի, ձիեր, գործուած  
զգեստներ, արջառ, ոչխարներ, գինի ի սակ  
հարկի եւ արոց իմ առջեւս բերին:
86. Սիվան<sup>1</sup> ամսոյն մէջ՝ առաջին օրը՝ Շահլիմա-  
դամքայի անուանակիր տարին<sup>2</sup> կառքերս ո-  
զօրքս գումարեցի,
87. Տիգրիսի վրայէն անցայ, Քումմունի մասայ, Տէ-  
լուիի մէջ եղած պալատն գնացի: Քումմու-  
նայ հարկն ընդունեցայ: Քումմունիէն ելայ,  
ի կիրճն
88. Խստարատի<sup>3</sup> երկրին միսեցայ. Կիպակի<sup>3</sup> քա-  
ղաքին մէջ բանակեցայ, արջառ, ոչխար, գինի,  
պղնձի ամսններ ի սակ հարկի Կիպակիէն ըն-  
դունեցայ: Կիպակիիէն ելայ,
89. Մատիատի<sup>3</sup> քաղաքը մօտեցայ. Մատիատուին՝  
իւր դերեղմանաց քաղաքաւն՝ տիրեցի. անոր  
պատերազմողներէն 2800ը զինուք յերկիր կոր-  
ծանեցի. անոնց մեծաքանակ աւարն առի տարի:
90. Որչափ մարդիկ որ զինուցս երեսէն փախած  
էին՝ ոտքերուս փարուեցան: Զանոնք իրենց  
քաղաքներուն մէջ բնակեցուցի. հարկ ու  
տուրք եւ “ուրասի”, պաշտօնէայ մը՝ զոր զօրա-  
ցուցի, անոնց վրայ
91. դրի: Անձինս պատկերը շինեցի. հզօր զօրու-  
թիւնս անոր վրան գրեցի, Մատիատիի մէջ  
կանգնեցի: Մատիատիէն ելայ, Զազաբուխա<sup>3</sup>  
քաղաքին մէջ
92. բանակեցայ: Կիրխիի հարկը՝ արջառ, ոչխար-  
ներ, գինի, պղնձի սաններ, պղնձի վայրենի  
ցուլեր<sup>(\*)</sup>, պղնձի կաթսայներ<sup>(\*)</sup>, ընդունեցայ:  
Զազաբուխայէն ելայ,

1 Մայիս - Ցունիս:

2 Ք. ա. 880:

3 Աղձնեաց նահանգին արեւմտակողմը:

93. Երսիայի<sup>1</sup> մէջ բանակեցայ. Երսիան հըովլ այրեցի: Երսիայի մէջ Սուրայի հարկը՝ արջառ, ոչխարներ, գինի, պղնձի ամաններ ընդունեցայ:
94. Երսիայէն ելայ, կասիարի<sup>2</sup> լերան մէջ բանակեցայ: Մագարանզու քաղաքին եւ անոր վիճակէն երկու քաղաքի տիրեցի. անոնց պատերազմողները սպաննեցի,
95. աւարնին առի, քաղաքները կրակով այրեցի: Կասիարի ահագին լեռներուն մէջ վեց օր անցուցի. դժուարագնաց երկիր մը՝ որ պատերազմիկ կառքերու եւ զօրաց յառաջ խաղացման
96. յարմար չէր: Երկաթի բրիչներով լեռը ճեղքեցի. անագապղնձի թիերով զանի հարթ հաւասար ըրի. կառքերն եւ զօրքը յառաջ խաղացուցի: Կասիարի լերան մէջ եղող դաշտին<sup>(\*)</sup> քովի քաղաքներուն մէջ
97. արջառ, ոչխարներ, գինի, պղնձի անօթներ, պղնձի կաթսայներ ընդունեցայ: Կասիարու լեռը կտրեցի անցայ. երկրորդ անդամ՝ նախիրի երկիրներուն վրայ իջայ: Սիդիսա<sup>3</sup> քաղաքին մէջ
98. բանակս գրի: Սիդիսայէն ելայ, Մագարա<sup>3</sup> քաղաքին մօտեցայ, որ Տուբուղիի որդւոյն Լապտուրիի ամրոցն եր: Քաղաքն խիստ ամսուր եր. և պարփսպ
99. զանի կը բոլորէին: Յարձակելով քաղաքն առի. հզօր զինուցս առջեւ զարհուրեցան. անոնց ինչքը, անոնց ստացուածքը, անոնց տղայքը իբր փրկանք<sup>(\*)</sup> անոնցմէ առի յա-

<sup>1</sup> Քաղաք մը՝ որ Աղձնեաց արեւմտակողմն պէտք եր որ ըլլար:

<sup>2</sup> Մասիսն լեռնաշղթային արեւմտեան ծայրի մէկ մասն:

<sup>3</sup> Աղձնեաց հարաւոյ արեւմտակողմը պէտք եր որ գտնուեր:

- զատութիւն անոնց կենաց : Անոնց թողութիւնն ընորհեցի :
100. Հարկեր ու տուրքեր, “ուրասիր պաշտօնեայ մը անոնց վրայ դրի : Քաղաքն աւերեցի, քանդեցի, աւերած ու խոպան երկիր գարձուցի : Մադարաէն ելայ, Տուսխան<sup>1</sup> քաղաքը
101. մասյ : Տուսխանի մէջ եղող պալատը գնացի : Նիրդուն երկրին տուրքը՝ երիվարներ, ջորիներ, պղնձի ամաններ, պղնձի կաթսայներ, արջառ, ոչխարներ,
102. գինի՝ Տուսխանի մէջ ընդունեցայ : Կասիարի լերան ստորոտը՝ Տուբուզիի սրդւոյն Լապտուրիին 60 քաղաքները, ամրոցները, աւերեցի, քանդեցի, փլատակաց կոյտ
103. ու խոպան երկիր գարձուցի : Վատահացեալ յԱսուր՝ իմ տերս, թեթեւ<sup>(շ)</sup> մարտակառքերով եւ լաւագոյն հեծեալներով Տուսխանէն ճամբայ ելայ : Լաստերով
104. Տիգրիսի վրայէն անցայ . բոլոր գիշերը խաղացի գնացի . Դիրքացւոց ամրոցն Պիտուրային<sup>2</sup> մօտեցայ : Քաղաքն խիստ գժուարամատոյց էր .
105. — 2 պարիսպ զանի կը շրջապատէին . պատուալն լերան մը դադաթան պէս բարձր էր : Ասուրայ՝ իմ տեառնո՝ բարձր օժանդակութեամբն, զօրացս յարձակմամբն եւ յուղեալ ճակատամարտիւո
106. անոնց հետ պատերազմեցայ : Օդոյ գից Ռամանի նման՝ 2 օր մինչեւ արեւու ծագումն անոնց վրայ որստացի : Անոնց վրայ կրակ անձրեւեցի . սաստկութեամբ
107. եւ զօրութեամբ՝ զօրքս թռչնոց խուռնընթաց բազմութեան<sup>(շ)</sup> նման անոնց վրայ սրացան :

<sup>1</sup> Կոյնոպէս :

<sup>2</sup> Հաշտենից հարաւակողմը :

Քաղաքին տիրեցի, անոնց մարտիկներէն 800ը զէնքով յերկիր կործանեցի. անոնց կառափւները

108. կտրեցի. կենդանի մնացող շատ մը մարդիկ գերի բռնեցի. մնացեալները կրակի մէջ այրեցի: Անոնց ձոխ կողոպուտն առի: Կենդանի մնացողներէն եւ կառափունքէ կոթող մը
109. քաղաքին դրան առջեւ կանդնեցի, 700 մարդիկ իրենց քաղաքին դրան քով ցիցերու վրայ վարսեցի, քաղաքն աւերեցի, քանդեցի, աւերած ու խոպան երկիր դարձուցի: Անոնց մանչ տղայքը,
110. աղջիկ տղայքը կրակի մէջ այրեցի: Մատնի<sup>1</sup> լերան կրծին բերանը գանուող կուկունու քաղաքին տիրեցի. 700 պատերազմող նկուն ըրե զինուք.
111. անոնց ձոխ կողոպուտն առի: Դիրա երկրին մէջ 50 քաղաքի տիրեցի. անոնց պատերազմողները սպաննեցի. աւարնին առի տարի: 50 մարդ կենդանւոյն գերի բռնեցի. անոնց քաղաքներն աւերեցի,
112. քանդեցի, կրակով այրեցի. անոնց վրայ իմ ճոխութեանս պայծառութիւնը սփռեցի: Բիտուրայէն<sup>2</sup> ելայ, հանդիպակալաց կիրխի երկրին Արքակի քաղաքին<sup>3</sup> վրայ իջայ:
113. Իմ արքայական վեհափառութենէս դարհուրեցան. իրենց քաղաքներն եւ դօրաւոր պարիսպները թողուցին. կեանքերնին ազատելու համար՝ Մատնի ահագին լերան վրայ ելան:

<sup>1</sup> Անտարակոյս այս լեռն Հայուեանք գաւառին հարաւակողմն էր:

<sup>2</sup> Այլափոխ ընթերցուած՝ Պիտուրա:

<sup>3</sup> Տես թիւ 116 եւ հմտէ հետեւեալ ծանօթութեան հետ: Արքակի քաղաքն Շոփաց աշխարհին Ազու գիւղաքաղաքն ըլլալու էր:

114. Անոնց հետամուտ եղայ. դժուարագնաց  
լեռներու մէջ անոնցմէ 1000 պատերազմող  
մարդ խորտակեցի. անոնց արեամբն լեռը  
ներկեցի. անոնց դիակներովը զծործորս
115. Եւ զանձուկո լերանց լցուցի: 200 մարդ կեն-  
դանւոյն գերի բռնեցի. ձեռքերնին կտրեցի.  
2000 հոդի գերի տարի. անոնց արջառն եւ  
ոչխարները
116. անհամար թուով առի տարի: Արբակի քա-  
ղաքին,<sup>1</sup> իյայա եւ Սալանիբա ամրոցներուն  
տիրեցի. (անոնց) պատերազմողները սպան-  
նեցի, կողոպուտնին առի:
117. Կափիրի երկիրներուն մէջ 250 քաղաք իրենց  
զօրաւոր պարիսպներովն աւերեցի, քանդեցի,  
աւերած ու խոպան երկիր գարձուցի: Անոնց  
երկրին հունձքը հնձեցի, ցորեն
118. ու յարդ Տօւսխայի մէջ համբարեցի: Զա-  
մանիի որդի Ամմիբա՛լայէն իւր աւագորեարն  
ապստամբած եւ զանի սպաննած էին: Առ ի  
հանել զվուժ
119. Ամմիբա՛լայի՝ յառաջ խաղացի: Յերեսաց  
փայլակինացայտ զինուցս եւ հզօրագոյն ճո-  
խութեանս
120. մարդիկն վախցան. սպառազինեալ (<sup>շ</sup>) կառ-  
քերը, զօրականաց կազմածը, երիվարները, 460
121. երիվար, անոր կառաց ձիոց հարկիքը, 2 տա-  
ղանդ արծաթ,<sup>2</sup> 2 տաղանդ ոսկի,<sup>3</sup> 200 տաղանդ
122. անագ, 100 տաղանդ պղինձ, 300 տաղանդ  
երկաթ, 100 հատ պղնձի անօթներ, 3000  
պղնձի սկառառակ (<sup>շ</sup>), (պղնձի <sup>շ</sup>, պղնձի <sup>շ</sup>,)

<sup>1</sup> Իմաս Աերկիր: Անտարակոյս այս երկրին գլխաւոր քաղաքն Արբակի կը կոչեր, որ եւ իւր անունը տուած է վի-  
ճակի մը: Գլխաւոր քաղաքն 112դ տողին մէջ յիշուածն պէտք  
էր որ ըլլար:

<sup>2</sup> Քր. 17,187.50 հր. ըստ բարելոնական կշռ.:

<sup>3</sup> 275,000 Քր. ըստ բարելոնական կշռ.:

123. — 1000 հատ գոյնագոյն հիւսուած կտաւեայ<sup>(1)</sup> զդեսուներ, բաժակներ, նեցուկներ<sup>(2)</sup>, փղոսկըէ և սոկիէ աթռուներ,
124. որոնք անոր պալատան գանձը կը կացուցանէին, 2000 զուարակ, 500 ոչխար, անոր կինը՝ իւր հարուստ օժախւն, զդստերս
125. աւագորերոյ նորա՝ իրենց հարուստ օժիտներովը՝ առի: — — 1

Հերեւեալ պատուերիւն պառլերն Տարեդրունեանց այլական ընթերցուածն էն ի Cuneif. Inser. of West. Asia, Rawlinson, III. 6: Այս ընթերցուածոյն արձանագրութիւնն Ասուրնածիրաբաղայ Մէնատարն կը կոչուի:

42. Ապստամբ Բուրբամանուն մորթազերծ ըրի. անոր մորթովը Սինաբուի<sup>2</sup> որմը ծածկեցի. անոր եզրայրը զԱրտիանու պետ կարդեցի:
43. — 2 մնաս սոկի,<sup>3</sup> 13 մնաս արծաթ,<sup>4</sup> 1000 ոչխար, 2000 շէ պար շէ ի սակ հարկի անոր վրան դրի: Սինաբու, Տիդու . . . .<sup>\*</sup> բերդաբաղաքները՝ որոնց մէջ
44. Ասորեստանի թագաւորն Աաղմանասար՝ իմ պերճափայլ նախորդս, Նաիրիի դէմ բնակիչներ հաստատած էր, և զորոնք Արումու երկիրին մարդիկն բռնութեամբ կորզած էին,
45. իմ իշխանութեանս դարձուցի: Զասորեստանեայս՝ որոնք Նաիրիի մէջ Ասուրայ բերդաբաղաքները պաշտպանած էին և զորոնք Արումու երկիրը
46. քշած տարած էին, իրենց քաղաքներուն և բերդաբաղաքաց մէջ դարձեալ հաստատեցի, հանգիստ տեղերը բնակեցուցի: Զ 15(00)

<sup>1</sup> Հարունակութիւնը տես էջ 125:

<sup>2</sup> Որ եւ կինաբու, Կապան քաղաք Մէծ Ծոփաց:

<sup>3</sup> 9166 ֆր. ըստ բարել. կշռոյ:

<sup>4</sup> 3724 ֆր. ըստ բարել. կշռոյ:

47. ականք զինուորս Արմայա երկրին՝ Ամմիպա'լեայ՝  
որդւոյն Զամանեայ, քարշեցի Ասորեստան  
բերի: Նաիրիի հունձըը
48. Հնձեցի, եւ իմ երկրիս օգտին համար զանոնք  
Տուսխայի, Դամդամուսայի, Սինաբուի ու Տի-  
դուի մէջ համբարեցի:
49. Նիրդուն, Լուլուտաս, Դիրրա, Աղգունու,  
Ուլլիբա, <sup>2</sup> Արբակի <sup>3</sup> և Նիրրի երկիրներուն  
քաղաքաց տիրեցի. անոնց զօրքերը սպան-  
նեցի,
50. Կողոպտաւնին առի. անոնց քաղաքներն աւե-  
րեցի, քանդեցի, աւերած ու խոպան երկիր  
դարձուցի: Հարկեր ու տուրքեր եւ աւրասի,,  
ուշածնեայ մը Նաիրիի վրայ դրի:
51. Անոնց վրայ իմայ իսկ անձին մէկ փոխանորդը  
կարգեցի: Որպէս զի անոնք ծառայութիւն  
մատուցանեն, զինուոցս սարսափիր, ճնխու-  
թեանս զօրութիւնը Նաիրիի վրայ թափեցի:
52. Առուպրիի <sup>4</sup> հարկը՝ արծաթ, սոկի, պղինձ,  
...\*, անագ, երկաթ, կաթսայներ (<sup>5</sup>), անօթ-  
ներ, արջառ, ոչխարներ, ձիեր,
53. ....\* Դամդամուսա քաղաքին մէջ ընդունե-  
ցայ: Նաիրիի երկրէն դառնալուս ատեն՝ Խա-  
մանուի <sup>6</sup> մէջ Սոստային տիրեցի:

<sup>1</sup> Այս երկիրն՝ յորում էին Ախլամիք, Ասորեստանի  
հարաւոյ արեւելից կողմանքը վիճակ մըն էր. Fr. Hommel,  
Geschichte Babyloniens und Assyriens, Berlin 1885, էջք 502 եւ 525, Ծանօթ. 1: Ամմիպա'լի կամ Ամմի-  
բա'լս՝ Նաիրի մէկ արքայիկն, իւր բանակին մէջ ծառայելու  
համար վերոյիշեալ տիլամի զինուորներն արամէական Արմայա  
երկրէն բերել տուած էր:

<sup>2</sup> Այլուր Ուլուբա. տես Թագղաթ-փաղսարայ Գ. Ա. Հ.-  
բարդու, Տակուանին, առող 25 եւ Ծանօթ.:

<sup>3</sup> Մարտ Արբակի, երկիր Արբակի: Տես ի վեր անդք 112  
եւ 116 տողերը:

<sup>4</sup> Մեծ Ծոփիք:

<sup>5</sup> Ասորւոց եւ Կիլիկիոյ Ամանոս լեռան վիճակն:

- Բ . Ալեք շաբանակութիւնն : 125 , .... Ասուր-  
նաձիրապլու՝ արքայ մեծ , . . . . .

126 . . . . . զիւցավն այրասիրտ . . . . .

127 . . . . . որ Դիկաթ գետոյն հաւնեն : մինչեւ  
ցԼիբանան եւ ցծովն

128 . մեծ Լադէ երկրին՝ իւր ըրջանակաւը , Առելիի ,  
Ռառուիի՝ իւրեանց ընդարձակ տարածու-  
թեամբը , յականց

129 . Սուբնատ գետոյ մինչեւ ցհանդիպակաց կիրճն  
իւր ձեռքովը տիրեց , Կիրրուրիի կիրճեն մին-  
չեւ Կիրզանի երկիրն , . . .

130 . . . . . զբերդու

131 . Կ-րդունկալ<sup>2</sup> երկրին իմ երկրիս վիճակին  
միացուցի . եւ Կահիրիի ընդարձակ երկիրնե-  
րուն իրենց ամբողջ տարածութեամբը տի-  
րեցի :

Ալեք Գ . . . . .

92 . . . Շամանուրիի անուանակիր տարին , <sup>3</sup> Այսոր  
ամսոյն 20դ օրը

93 . Կալ[կալ]<sup>4</sup>էն ելայ , Տիգրիսի վրայէն անցայ ,  
Քիունէ երկիրն իջայ . . .

94 . . . . Մինչդեռ նոքա Խառնէրէնայի<sup>5</sup> մեջ էին ,  
Զալլացի Խտախ'այ եւ Ասսացի<sup>6</sup> Գիրիգաղիայ  
հարկը՝ արծաթ ,

95 . սոկի , արջառ , ոչխար ընդունեցայ : . . . .

96 . . . . Խառնէրէնաէն ելայ , վերին Եփրատայ ա-  
փունքը հասայ .

<sup>1</sup> Տիգրիսի արեւմտեան ջիւղոյն աղբերակունքն :

2 Բարելոն քաղաքին վիճակն:

3 -P. m. 867:

#### 4. $\Sigma_{\text{upper}} - \Sigma_{\text{lower}}$ :

5 Արքին ՈՒՂԱՎՈՒԹՅԱՑ արեւմուակողմն վիճակ մը:

<sup>6</sup> Աղձնեաց Աղնուաց Զօր գաւառին նախկին անունն

97. զկութեած կտրեցի անցայ, խոպուցոց երկրին  
հանդիպակաց Ասսա ու Կիրսի երկրաց քա-  
ղաքներուն իջայ: Ումալիս, Խիրանու
98. ամուր քաղաքաց՝ որոնք Ագանի երկրին մէջ  
են, տիրեցի, անոնց բազմաթիւ պատերազմով-  
ները սպաննեցի, անհամար կողապուտնին
99. առի տարի. քաղաքներն աւերեցի, քանդեցի,  
անոնց վիճակաց 150 քաղաքները հրով այ-  
րեցի: Կարանիաէն
100. ելայ, Ամագանի լերան կիրճը մտայ, Դիրքիա<sup>1</sup>  
երկրին քաղաքներուն իջայ: Զ.քաղաքս ի մէջ
101. Ամագանի է-Արքանիա լերանց հրով այրեցի:  
Մալանու երկիրը՝ որ Արքանիա լերանց մէջն  
է՝ իմ անձինս իսկ (իշխանութեան) տակ դրի:  
Մալանիէն ելայ,
102. գաշտին եզերքն եզող Զամբա երկրին քա-  
ղաքները հրով այրեցի: Չուա<sup>2</sup> գետոյն վրայէն  
անցայ, Տիգրիսի քով բանակեցայ: Զ.քաղաքս՝
103. որ ի վերայ լերինն Արկանիոյ՝ յայոկոյս եւ  
յայնկոյս Տիգրիսի, աւերած ու խոպան եր-  
կիր գարձուցի: Ամբողջ Կիրսու զարհուրեցաւ,  
ոտքերուս
104. փարուեցաւ: Անոնցմէ պտտանդներ առի. ի-  
մոյ իսկ անձին փոխանորդն անոնց վրայ կար-  
գեցի: Ամագանի լերան կրճին մէջ Բարզանիու-  
տումէն դուրս ելայ,
105. մօտեցայ Դամդամուսային<sup>3</sup> որ Խլանիի՝ Զա-  
մանիի որդւոյն ամրոցն է. Քաղաքն յարձակ-

1 Ա.յլ ընթերցուած դարիս, Դիրա, Դիրքա ընթեր-  
ցուածոց:

2 Անտարակոյս՝ արեւմտեան Տիգրիսի օժանդակ գետ  
մը, որուն անուան ձեւն ըստ ամենայնի ուրարտեան կը հնչէ  
եւ կը թարդմանի ։ Ճովական ։

3 Արքայիկի մայս ամրոցն զատ եւ որիլ է Ասուրնա-  
ձիրաբաղաց Դամդամուսա ։ Թագաւորական քաղաքնէն (տես  
սիւն Ա. 103):

մամբ առի. զօրքս թռոշնեց նման անոր վրայ  
խոյացաւ:

106. Անոր պատերազմնղներէն 600ը զէնքով նկուն  
ըրի. գլուխնին կտրեցի. 400 հոգի կենդան-  
ւոյն գերի բռնեցի.

107. — 3000 գերի երկրէն դուրս տանել տուի:  
Այն քաղաքը նոյն իսկ իմ անձինս (իշխանու-  
թեան) տակը դրի: Կենդանի մնացող մարդիկն  
եւ կառափունքը Ամիդի<sup>1</sup> իւր թագաւորական  
քաղաքը տանել տուի:

108. Անոր քաղաքին դրան դիմացը կառափունքէ  
կոժժող մը կանգնեցի. կենդանի մնացող մար-  
դիկն իւր քաղաքին բոլորակիքը ցիցերու վրայ  
վարսել տուի:

109. Անոր քաղաքին դրան մէջ ջարդ ընել հրա-  
մայեցի. անոր պարտէղներն ապականեցի: Ա-  
միդիէն ելայ, Ալլաբրայի<sup>2</sup> Կասիարի<sup>3</sup> լերան  
կըծին մէջ

110. միսեցայ, որուն մէջ սաք կոխել եւ անոր մէ-  
ջէն անցնիլ թագաւորաց իմ հարցս մէջէն  
եւ ոչ մէկն համարձակած էր: Ուգայի<sup>4</sup> որ  
Տուրուսիի որդւոյն Լապտուրիին ամրոցն էր,

111. մօտեցայ: Քաղաքին վրայ փայտեայ աշտարակ-  
ներով (°) եւ Նէպէջներով յարձակեցայ. քաղա-  
քին տիրեցի: Անոր պատերազմնղներէն 1400  
հոգի զէնքով նկուն ըրի. 580 հոգի կենդանւոյն

112. գերի բռնեցի. 3000 հոգի գերի երկրէն դուրս  
տանել տուի: Կենդանի մնացող մարդիկն իւր  
քաղաքին բոլորակիքը ցիցերու վրայ վարսեցի.  
ուրիշներուն

1 Ամիդ՝ գլխաւոր քաղաք Աղձնեաց:

2 Անձանօթ քաղաք մը, որ Աղձնեաց հարաւոյ սահ-  
մանագլուխը պէտք էր գտնուեր:

3 Մասիսն լեռն, ի մասնաւորի անոր արեւմտեան  
մասն:

4 Մասիսն լեռան հիւսիսոյ ստորոտն ամրոց մը:

113. աչքերը ծակելով դուրս հանեցի. մնացեալ  
ները քշեցի՝ Ասորեստան բերի: Քաղաքն [իմն  
իսկ անձին (իշխանութեան)] տակը դրի:
120. . . . Նախրիի երկրաց, Աիրիսի, Սուրարի,  
Նիրի՛ երկիրներուն զօրաց վրայ՝ օդոյ դից  
Ուամմանի Նման որոտացի:
121. Թագաւոր՝ որ Դկղաթ գետոյն հունէն մինչեւ  
ցլեանան եւ ցծովն մեծ Լառի երկրին՝ իւր  
ընդարձակութեամբն, եւ Սոսէն երկրէն մինչեւ  
Ուսոպէնու քաղաքը
122. իւր ստից տակն առաւ, Սուբնատ գետոյն  
աղբերակունքէն մինչեւ ցհանդիպակաց կիրճն՝  
իւր ձեռքսվը տիրեց. Աիրսուրիի կիրճէն մինչեւ
123. Աիրզանի երկիրն . . . .
124. . . . իմ երկրիս վիճակին միացուցի . . . .
125. . . . Հպատակեցուցած երկիրներուս մէջ իմ  
կուսակալներս գրի, որպէս զե հպատակու-  
թեան ծառայութիւն մնառուցանեն. տուըքեր
126. անոնց վրայ գրի: . . . .

### Առաջնակերպ Արձանագրութիւններ:

1. Ապարանք Ասուբնաձիրաբաղայ . . . .
2. . . . արքայի Ասորեստանի. . . .
4. . . . արքայի որ . . . .

<sup>1</sup> Հաւանականաբար՝ Ալարբայի Կասիարի Երա-  
կիրճն. Դէս Աիւն Գ. 109:

<sup>2</sup> Ա. Հ. Է. Եյտրոն՝ հին Քաղան (Անմրուտ) քաղաքի  
աւերակաց եւ Ասուբնաձիրաբաղայ պալատան մէջ 1846 տա-  
րին գտաւ այս արձանագրութիւնը, որ այլեւ այլ տարբեր  
ընթերցուածներով հարիւրէն աւելի նման օրինակներ ունի  
Ասոնց մէջ վերոյգրեալն գեղեցկագոյնն ըլլալուն պատճառա-  
վառաջնակերպ Արձանագրութիւնը (անգլ. the Standard

- 7 . . . . Կամիրիայ երկրաց, Աիրիսի, Սուբարի եւ  
Նիրիլ երկիրներուն բանակները խորտակեց,  
8 . . . . արքայի՝ որ Տիգրիսի հունեն մինչեւ  
Լոբնանա լեռը . . . .  
9 . Սուբնատ գետոյն ազբերակունքէն մինչեւ Ու-  
րարտի՝ իւր ձեռքովն տիրեց: Աիրրուրի երկրին  
կիրճէն մինչեւ Աիրզանի երկիրն . . . .  
10 . . . .  
11 . . . . , իմ երկրիս վիճակին միացուցի:

*Պալառւաղայ Ուխտական արձանագրու-  
թինն<sup>2</sup>:*

- 1 . Ասուրնաձիրաբազ՝ արքայ մեծ, արքայ հզօր,  
. . . . .  
10 . . . . . յազբերականց

Inscription) կոչուեցաւ: Տես Լէյարու, Inscriptions in the cuneif. character, 1851, տիտղ Յ: Խափմպուրկայ “Ակադմիուրյ Հնութեանց Ընկերութեան”, Մուսարանին մ.ջ կը պահուի արձանագրութիւնս: Զայն թարգմանած է Հ. Փ. Դալզուդ. այս թարգմանութիւնս հրատարակեցաւ ի Records of the Past, VII, էջ. 9—14. տակայն թէ ընթերցման եւ բուն թարգմանութեան ճշգութեան եւ թէ տողերուն ամբողջութեան նկատմամբ պակասաւոր է այն: Բնագիրն Եր. Շրա-  
տեր (Akademische Buchdruckerei — G. Vogt — in Berlin) եւ Լ. Ապէլ եւ Հ. Անդլէր Keilinschrif-  
տեքտե zum Gebrauch bei Vorlesungen, Berlin, 1890, S. 6) հրատարակած են: Այս վերջնոցս հրատարակած ընագրին վրայէն կատարած ենք մեր թարգմանութիւնը: — Մտագրութեան արժանի է սա կետն թէ Աւրարտի կամ Ուրարտու փոքր վիճակին անունն առաջին անդամ՝ այս ար-  
ձանագրութեամբ է որ մեզէ կը ծանօթանայ:

- 1 Այլ ընթերցուած՝ մինչեւ հանդիսակաց կիրճնու:  
Տես Եր. Շրատերայ եւ Վենդլէրի հրատարակած ընագիրը:  
2 Կինուեի արեւելակողմն Պալառւադ կոչուած հո-  
գաբլըցն առկեն 1878ին Որմիզդ Ուասսամ մարմարիոն քարէ

11. Սուբնատայ մինչեւ ի կիրճ  
 12. Երկըին Կիրրուրեայ, մինչեւ յերկիրն Կիրզանի  
 . . . . .  
 18. . . . . յերկիրն  
 19. իմոյ աշխարհիս այսրէն դարձուցի, եւ լայնա-  
     ծաւալ [տարածութեամբը]  
 20. Նաիրիի երկիրներուն ծայր ի ծայր բովանդակ[  
 21. տիրեցի] . . . . .

Որսոյ արձանագրութիւնն<sup>1</sup>:

- Ական Ա. 1. Որովհետեւ Նինիք ու Ներգաղ  
 որսնք անոր քրմաւթիւնը կը սիրէին, դաշտի օրս  
 2. անոր շնորհեցին, . . . . .  
 . . . . .  
 12. . . . . բարձրաբերձ լերինք [յաւուրս  
 13. անոր որսոյ ակնկալութիւններ կու տային, [  
 14. յրտոյ, ձեան, կարկտի, յաւուրս ելից  
 15. Դեռէ աստեղ՝ որ պղնձի պէս կը հրաշեկանայ,  
     ի վերայ իբէն,  
 16. Ուրամի, Աշոմէրէ, Անէսունս, Պէտքուս,

արկեղ մը մէջ դրուած Շերմակ կուձէ (al bâtre) տախ-  
 տակ մը գտաւ, որոնք զարդիս Բրիտանական Թանգարանին  
 մէջ են: Յիշեալ տախտակին վրայ Ասուրնաձիրաբաղ իւր  
 աշխարհակալութիւնները դրած եւ Մաքիրայ՝ երազոց դից  
 մէհենին մէջ դրած էր: *Skeu Records of the Past n. s.*  
 Հար. Գ. էջք 80—85: Ասուրնաձիրաբաղայ Բեկեալ Կոմոդողին  
 արձանագրութիւնն տես ի վեր անդր (Ասղմանասար Ա.):

1. Արձանագրութիւնն ըեկեալ կոմոդի մը վրայ փո-  
 րագրուած է: Կոմոդող՝ որ զարդիս Բրիտանական Թանգա-  
 րանին մէջն է, գտնուեցաւ ի Գույունճըք՝ որ բլուր մըն է  
 “Նինուէի անմիջապէս գիմացը: Ոմանք յասուրագիտաց այս  
 արձանագրութիւնը Թագղաթփաղարայ Ա. կ'ընծայեն. սա-  
 կայն կարի հաւանական կը համարուի թէ Ասուրնաձիրա-  
 բաղայ ըլլայ: *Skeu* ի Cuneif. inscr. of West. Asia, I.  
 28 եւ Եր. Ըստակրայ Keil. Bibl., 1889, Հար. Ա. էջ  
 122—129:

17. Եւ կասիարի լերանց Ասորեստանի, ի վերայ  
խոնա լերին՝ [բուն լերանց վրայ]  
18. առ եռի Լուլումք երկրին, եւ Նափրիի երկիրնեւ  
19. այծքաղեր (<sup>օ</sup>), յամոյրեր (<sup>օ</sup>), վիթեր (<sup>օ</sup>),  
20. եղջերուներ (<sup>օ</sup>) ցանցերավլ բունեց:  
21. Անոնցմէ մեծ բազմութիւն հաւաքեց, ձագեր  
ծնանել տուաւ. [սեպեց:  
22. զանոնք ունանալը՝ ոչխարիներ ունենալու պէս]
- \* \* \* \* \*

Սուրբնատ գետոյն Այրին արծանազրութիւնն<sup>1</sup>:

1. . . . . \* [առ] Ասուր աստուածն մեծ, տէրն աստուածոց, [առ] Շամաս . . . \*  
2. . . . . \* [առ աստ]ուածս մեծս, որոնք կը սիրեն [իմ թագաւորութիւնս],  
3. [որո՞ք] . . . \* իմ թագաւորութիւնս, որոնք  
[տէրու]թեան[ս] (<sup>օ</sup>) առջեւէն կը քա[լեն],  
4. . . . . \* [առ] Շամաս՝ որ կը հաստատէ . . . \*  
5. . . . . \* [Ասուր]նա[ձիր]աբաղ՝ թագաւոր ժողովրդոց (<sup>օ</sup>), թագաւոր Ասորեստանի,  
6. [որդի թագաղաթադարայ] արքային ժողովրդոց (<sup>օ</sup>), արքային Ասորեստանի, որ տիրեց ի[  
7. [արեւելից <sup>2</sup> մինչեւ ցծովին արեւմտից<sup>3</sup>], [ծովէն  
8. . . . . \*

<sup>1</sup> Արձանադրութիւնն շարաչար խորտակեալ է. այնուալէս որ Եր. Շրատէր եւս չէ յաջողած մի միտցն առանձինն կամ կիսակ բառերէ եւ կամ համառօտ ոճերէ ամբողջ մը կազմել: Ինչ որ վերադոյն յառաջ բերինք՝ կրնայ թերեւս Ասուրնաձիրաբաղաց արծանապրութեան վերաբերիլ, զոր իւր Տարեկբութեանց մէջ (սիւն Ա. 105) կը յիշէ: Տես Եր. Շրատէրայ Die Keilinschriften am Eingange der Quellgrotte des Sebeneh-Su, Էջք 13, 29:

<sup>2</sup> Կապուտան ծով եւ կամ պարսից ծոցն:

<sup>3</sup> Հաւանականօրէն՝ Միջնրկրական ծովն:

Սաղմանասարայ Բ. (Ք. ա. 860—825) Նիմրուտայ Կոթողին Տարեգրութիւնքն<sup>1</sup>:



<sup>1</sup> Տարեգրութիւնքս ի 'Ախմբուտ կենդրոնական պալատին վլատակիներուն մէջ գտնուած՝ էսէր կամ սէսըստած կօթողի մը վրայ փորագրուած են: 'Եղնը գտնողն է. Հ. Ակյարա անդղիացին՝ որ յետոյ ի կոստանդնուպոլիս գեսպան եղաւ, նախ հրատարակեց սյս արձանագրութիւնը ի Inscriptions in the cuneiform character էւն. տիտղէ 87-98: Զայն թարգմանեցին շատերն, առև Յ. Ուրբերդ, Histoire des Empires, Versailles 1865. էջք 108-116, եւ Հուգոն Վինքլը Եր. Ըրատերայ Կել. Bibl. Հայաբածոյին մէջ հար. Ա. էջք 128-151:

2 Feb. 1985 857

### ՅԱՐԴԻ ԳՎԵՐԵՇԽՎ ՔՄՂԱՔՆ :

և ԿՐ Նշանակէ ԱՍՈՒՐԱՅ Համար Նորոգ շինեցի՞՛՛

5 Եկեղեցաց դաւառ. Մեծ Հայոց:

Յ Այս ժաղաւորին Մենաքարին արձանադրութեան  
(Բ. 45) եւ Սուբնատ գետոց այրին արձանադրութեան (տաղ  
11) մէջ Առևխմի, որ Արածանւոց միջին կողմանց աշոյ եղե-  
րաց վօաց ըլլալու էր:

<sup>2</sup> Կարենց գտա առին Հարսւոյ արեւմտակազմը պէտք էր որ բլար այս վիճակն :

2 Կարնոյ գաւառին հարաւոյ արեւելակողմը՝ Արձն  
Քաղաքաւ:

Յ կարնոյ դաւառն, որ հնագոյն ժամանակաց մէջ  
Աւրաբուռ անուամբ աւելի ընդարձակ պէտք էր որ ըլլար:  
Ճ Գլորին կամ փորագրչին կողմանէ այս բառն թու-  
ղեայ է:

5 Ք. ա. 856 տարին Անուանակիր տարիներուն շարքը  
շփոթելու համար անհրաժեշտ “Ասուրանու ձուր”, պէտք է  
կարդալ, որ Սաղմանասարայ 4դ տարին կը ցուցընէ, որուն  
եւ 52դ տողին մէջ կը յաջորդէ անոր 5դ տարին։ Դաին (=  
դան) — Ասուրայ անունն եղ տարին կը ներկայացընէ, այս-  
ինքն է 854։ Եթէ այս անունն Ասուրանու ձուր անուան  
տեղը գրուի, յայտնապէս ետևառաջութիւն կը ծնանի։  
Յ կապուտան ծովուն հարաւոյ արեւմտակողմը Տամ-  
րեր գաւառն։

Դ իդու՝ յայտնապես ջամսւայի փոքր մէկ վիճակն էր։

8 F. M. 8551

### 9 Մասիսն լեռնալղթայն :

53. ամրոց՝ տիրեցի. զԱսուր-իտոհ-Շիրու-րիաի<sup>2</sup>  
իւր քաղաքին մէջ փակեցի, զտուրս նորա  
54. բազումս ընկալայ ի նմանէ<sup>3</sup>: . . . .

Արշաւանք ի Միջազնու եւ յԱսորիս:

67. կառավարութեանս 7դ տարին<sup>4</sup> Տէլ-Աբնէցի<sup>5</sup>  
Խա(°)րատին քաղաքներուն վրայ խաղացի  
գնացի.
68. անոր ամուր քաղաքին Տէլ-Աբնէի անոր վիճա-  
կին քաղաքներովը հանդերձ՝ տիրեցի:
69. Տիգրիսի մինչեւ աղքերակունքը<sup>6</sup> այն տեղն  
ուր ջրոյն բղխման տեղը կը գտնուի, գնացի:
70. Հոն Վասուրայ զէնքերը փառաւորեցի, իմ աս-  
տուածոցս զոհ մատուցի, խրախնձութեան  
խնջոյք մը
71. կատարեցի, իմ անձինս մէկ մեծ արքայական  
արձանը յօրինեցի. Վասուրայ իմ տեառնս զօ-  
րութիւնը<sup>7</sup>, զգործս
72. իմոյ քաջութեան եւ այն ամեն բան՝ զոր օտար  
երկիրներուն մէջ գործեցի՝ անոր վրան գրեցի  
հոն կանգնեցի<sup>8</sup>:

<sup>1</sup> Այս է՝ “ամուր քաղաքաց”:

<sup>2</sup> Կը թարգմանի “Ասուր” Շիրուայ ամուսինն իմ հո-  
վիս է”:

<sup>3</sup> Չէ յայտ թէ այս թագաւորին վիճակն ուր էր. սա-  
կայն իւր անունէն կրնանք գուշակել թէ նաիրեան թա-  
գաւորներէն չէր, եւ իւր քաղաքն Մասիսն լեռնաշղթային  
հարաւակողմն էր:

<sup>4</sup> Ք. ա. 853:

<sup>5</sup> Այս վիճակն եւ նոյնանուն բերգաքաղաքը վերին  
Միջագետաց արեւմտակողմը պէտք է վնարել:

<sup>6</sup> Բառացի “մինչեւ ցդլուխ ջրոյդ: Այս Տիգրիսն գե-  
տոյն արեւմտեան ձիւղն է”:

<sup>7</sup> Կամ “համբաւը”:

<sup>8</sup> Սուրնատ գետոյ այրին մէկ արձանագրութիւնն:

Արշաւանք ի Բարելաստան, յԱսորիս են:

92. . . . Կառավարութեանս 15դ տարին՝ Տիգրիսի  
եւ Եփրատայ՝ աղբերակունքը գնացի, զպատկեր  
93. իմ արքայական անոնց քարայրերուն մէջ  
կանգնեցի<sup>3:</sup>

Արշաւանք յարեւելակողմն Ասորեստանի,  
յԱսորիս, ի Թորէյ, եւն:

110. . . . Ասուավարութեանո 24դ տարին<sup>4</sup> ընդ  
գետն Զաւ [Նոմբէ] երկրին վրայ  
111. ստորին անցայ. Խոշվածք երկրէն անցայ, [  
112. իջայ . . . . .  
119. . . . . Նոմբէն ելայ, դհարկն 27  
թագաւորաց  
120. Պարսուայի<sup>5</sup> ընկալայ: Պարսուաէն ելայ, ի  
121. դաշտավայրս (<sup>6</sup>) Աժ-Դ-Ջ-Շ-Շ<sup>6</sup> երկրին . . .  
իջայ:

## Արշաւանք յԱսորիս:

- 141 . . . կառավարութեանս 27դ տարին՝ պատես-  
րազմիկ կառքերս եւ զօրքս գումարեցի,  
զԴափինասուր

1 Feb. 1938 845

2. Առանձ Եփրատ անուամբ հաւանականորեն Արածանիք՝ արդի Մուրատ-Սու խմանալով է:

Յ Յայտ է թէ Արշմանասար Բ. Սուբբաս գետոց  
այրին մէջ երկրորդ արձանագրութիւն մ'ալ կանգներ է:  
Իսկ Երածանւոյ աղբերականց քարայրն եւ խը հոն կանգ-  
նած արձանագրութիւնն առկա ին անձանօթ են:

4 ♀. ser. 836:

5 կամ բարսուա, կապուտան ծովուն հարաւակող-  
մէն դէպ յարեւելս տարածեալ վիճակ մը, որուն անունէն  
ծագած կ'երեւի Պարսկահայք նահանգին անունն:

ՏԱՐԱՆ Ե ՄԱՐԱՏ ԿԱՄ ՄԵՐԱՊԱՆ :

7 Feb. 1933

142. զՏուրտան<sup>1</sup> բանակին ստուար մասին հրամանատարն ի գլուխ զօրացս Ուրարտիի վրայ դրկեցի:
143. Իջաւ ի Բիտ-Զամանի<sup>2</sup> Եւ Ամմաստուքիի կիրճին մէջ Արզանիային<sup>3</sup> վրայէն անցաւ:
144. Ուրարտացի Շիդուրի<sup>4</sup> այս բանիս լուրն առաւ, իւր մեծաթիւ զօրաց բազմութեանը
145. վստահացաւ Եւ պատերազմ ու ճակատ տալու համար ինծի դէմ քալեց: Անոր հետ պատերազմեցայ<sup>5</sup>,
146. անոր յաղթեցի: Իւր զօրացը դիակներովն ընդարձակ դաշտը լեցուցի<sup>6</sup>:

Արշաւանք ի հիւսիսակողմն Ասորից:

156. Ի 29դ ամի?

157. կառավարութեանս՝ զօրքս Եւ ճամբարս համախմբեցի Եւ յուղարկեցի: Դէպ ի Կիրխի երկիրն գնացի. անոնց քաղաքները տապալեցի,

<sup>1</sup> Այս է ընդհանուր սպարապետ: Ըստ Ա. Գրոց Տարտան (Չորրորդ Թագ. Ժ. 17):

<sup>2</sup> Աղմնեաց արեւմտակողմն վիճակ մը, որուն գլխաւոր քաղաքն Ամիդ էր:

<sup>3</sup> Արածանի գետ:

<sup>4</sup> Մեր աղդային առաջին արձանագրութեան Շարիդուր Ա. (Ք. ա. իրը 835—820) թագաւորն:

<sup>5</sup> Ապղմանասար առաջին դէմքով կը խօսի, մինչդեռ որուն պատերազմողն Տուրտանն է: Կոյն ոճը կը գործածէ ուրիշ տեղեր եւս:

<sup>6</sup> Ասորեստանսոյն Խորխտական խօսքերովն հանդերձ հաւանական չենք տեսներ թէ ասորեստանեայք յաղթող եղած եւ կամ կատարեալ յաղթութիւն մը գործած ըլլան. որովհետեւ՝ Շարիդուր Ա. իւր արքայական ամուռը վերին Եփրատէն՝ Բգնունեաց ծովուն արեւելակողմը տարած եւ Տուսպաս (յետոյ Ան կոչուած) քաղաքին մէջ հաստատած է, զոր արգելուլ չէ կրցեր Ապղմանասար:

<sup>7</sup> Ք. ա. 831:

158. աւերեցի, հրով այրեցի, մրրկեալ կոհակաց  
նման՝ անսնց երկրին վրայէն անցայ:
159. Ճոխութեանս սարսափն անոնց վրայ թափեցի:  
Կառավարութեանս 30դ տարին՝<sup>1</sup> երբ  
կալուն<sup>2</sup> կը կենայի, զԴաինասուր
160. զՏուրտանն առ իս կօչեցի՝ զՀրամանատարն  
ստուար մասի բանակին, եւ յուղարկեցի ի  
գլուխ զօրացս: Զաւ<sup>3</sup> գետն
161. անցաւ, Խուբուսկացւոց քաղաքներուն մօ-  
տեցաւ: ԶՀարկն Դադանայի [քաղաքներէն]
162. Խուբուսկացւոյ ընդունեցայ: Խուբուսկացւոց[
163. ելայ, Մադախիրցի<sup>4</sup> Մադդուրիի քաղաքնե-  
րուն մօտեցաւ: Տուբք
164. ընդունեցայ: Մադախիրցիներուն քաղաքնե-  
րէն ելաւ, ի քաղաքս Ռւդակիուց
165. Մաննացւոյ<sup>5</sup> մօտեցաւ: Մաննացի Ռւդակի  
առաջի սաստկութեան զինուց իմոց
166. զօրաց՝ զարհուրեցաւ, իւր արքայական քա-  
ղաքը զՁերտու<sup>6</sup> թողուց, իւր կեանքը փրկե-  
լու համար փախաւ:

1. Ք. ա. 830:

2 “Եինուէի հարաւակողմը” 32 հազարամետր հեռաւ-  
սրութեամբ, Ա. Գրոց քաղան քաղաքն եւ արդի Նիմրուտ  
տեղի փլատակաց:

3 Մեծ Զաւ կամ Գոյլ գետ, որ Ասսուրականի  
մէջէն կը բդիսի:

4 Թուի թէ Մահկերտան գաւառն ի հնումն Մա-  
դախիրու կը կոչուէր եւ Ասսուրականի միջին կողմանքն էր:

5 Մաննա, Ա. Գրոց (Երեմ. ԾԱ. 27) Միննի եւ  
Նիկողայոսի Դամասկացւոյ (առ Յովեպոսի Հըեւէ Նուինաց  
պար). Ա. գ. 6) Միլիւաս երկիրն, որ Երասխոյ վերին կոդ-  
մանց աջակողմէն դէու ի Ասսուրականի վերին մասը կը  
ապածուէր: Տես Սարգոնի Խորսապ, պալ. Մեծ Արձանա-  
գիրն, տողք 36—37:

6 Սարգոնի եւ Ասուրբանիրազաց արձանագրութեանց  
մէջ՝ Խզիրտու. Սարթափ գիս զաքաղաք Ասրաժնունեաց ի  
Տուրուրերան:

167. Պնդեցայ անոր ետեւէն, իրենիններէն անհամար արջառ, օդիք եւ այծիք եւ ինչք հետև բերի: Իւր քաղաքներոն
168. աւերեցի, քանդեցի, հրով այրեցի: Մաննայէննա ելաւ, Խարրունացէ! Սուլուսունուին քաղաքներուն
169. մօտեցաւ: Անոր արքայական քաղաքն Մասաշուրուին<sup>2</sup> եւ անոր վիճակին մէջ եղող տեղերուն տիրեց: Սուլուսունուին
170. եւ անոր որդւոցը թողուժիւն շնորհեցի, եւ իւր երկիրը գարձուցի: Տուքը ու հարկ ձիոց եւ երիվարաց
171. հարկեաց՝ անոր վրան դրի: Շուրդիրա<sup>3</sup> երկիրը մօտեցաւ, դհարկն Արտասարիի
172. Շուրդիրացւոյ ընդունեցայ: Ի Պարսուա վարիչայ, դհարկն թագաւորաց
173. Պարսուայ ընդունեցայ: Պարսուայի մէջ Ասուրայ անհպատակ մնացողներուն քաղաքաց
174. տիրեցի. անոնցմէ առած գերիներս եւ անոնց ինչքն Ասորեստան բերի: Կառավարութեանս 31դ տարին<sup>4</sup> երկրորդ անգամ դեպ ի . . . . \*
175. Ասուրայ եւ Ռամմանայ արշաւեցի: Նոյն ժամանակ երբ կալեռ կը կենայի, դհաինասուր
176. զՃուրտան՝ բանակին սառւար մասին հրամանատարը՝ զօրացս եւ ճամբարիս դլուխը յուղարկեցի, զրկեցի:
177. Խուրսուկացի Դադայն քաղաքներուն մօտեցաւ. անկէ հարկ ընդունեցայ:

1 Խոռխոռունեաց գաւառ՝ յարեւմուտա հիւսիսոյ ծովուն Բղնունեաց:

2 Մեծոփի ի Խոռխոռունիս:

3 Անծանօթ վիճակ մը, որ Աւասպուրականին մէջ ըլլալու եր, զայս կը ցուցընեն 172 եւ 173 տողերն: Թերեւս Ճուաշոստ գաւառն եր այն:

4 Ք. ա. 829:

178. Քալեցի դեպի ի Զապարիա՝ յամուր քաղաքն  
երկրին Մուձաձիրայ<sup>1</sup>։ Զապարիայի եւ միան-  
գամայն
179. Մուձաձիրացւոց 46 քաղաքներուն տիրեցի։  
Ուրարտուի բերդաքաղաքներուն վրայ
180. Քալեցի։ անոր քաղաքներէն 50ն աւերեցի,  
քանդեցի, [Հրով այրեցի]։ Դեպի ի Աիրզան  
վար իջայ։ Հարկ [Խարբանա<sup>2</sup>]
181. Աիրզանացի Ուպուէն, . . . \* Էն, Բուրի-սա(?) [
182. Սասդանա եւ Անդիա<sup>3</sup> երկիրներէն՝ արջառ,  
օդիք եւ այծիք, ձիեր
183. Եւ ձիերու Հարկիք առի։ Դեպի ի . . . \* Ճի  
քաղաքներն վար իջայ։ զՊիրիա<sup>4</sup>,
184. զՍիտիուարիա<sup>5</sup> անոր ամրոցները, եւ վիճա-  
կէն 22 քաղաք աւերեցի, քանդեցի,
185. Հրով այրեցի։ Խմ վեհափառութեանս սար-  
սափին անոնց վրայ թափեցի։ Պարսուացւոյն  
քաղաքներուն վրայ քալեց։
186. Բոււստու<sup>6</sup>, Սալախամանու<sup>6</sup>, Աինիխամանու  
ամուր քաղաքներուն եւ 23 քաղաքաց
187. անոնց վիճակացն տիրեց։ Անոնց պատերազ-  
մողները սպաննեցի, անոնցմէ բռնած դերի-  
ներս առի տարի։ . . . . . . . . . .

1 Խուրուսկա՝ ստորին Ասսպուրականի արեւելա-  
կողմը Գուեկան գաւառն եղած ըլլալով, Մուձաձիր երկիրն  
ասոր արեւմտակողմը պէտք էր որ ըլլար (ոչ թէ Կորդուաց  
հարաւոյ արեւելակողմը), եւ ահա մեր աշաց առջեւը կու-  
գայ Մոկաց աշխարհն։ Մուձաձիր երկիրն նոյնանուն քաղաք  
մ'ալ ունէր, որ Մոկս աւանն պէտք էր ըլլար։

2 Խարբունացի միւս ալ ձեւ։

3 Ասսպուրականի մէջ Անձեւացեաց գաւառն։

4 Կապուտան ծովուն արեւելակողմը։

5 Ասսպուրականի հարաւակողմը Բուժունիք դաւա-  
սին մէկ բերդաքաղաքն։ Այս քաղաքն իւր անունը վիճակին  
եւս տուած էր։

6 Անտարակոյս՝ Ամեայ արեւելակողմն արդի Սալա-  
խանա գիւղաքաղաքն, որ Աանէն իրը 30 մշոն հեռու է։

Բարձրաքանդակին արձանագրութիւնն:

Ա. “Կիրզանացի Սուայէ տուրքը՝ արծաթ,  
ոսկի, անագ, պղնձի անօթներ, գաւաթներ (<sup>o</sup>),  
թագաւորին գանձը, ձիեր, երկասպատ ուղաբեր  
ընդունեցոյն:

Մենաքարին արձանագրութիւնն<sup>1</sup>:

- Ակն. Ա. 1. . . . .  
 5. . . . . Ապղմանասար բազմութեանց ժո-  
ղովուց թագաւոր . . . . .  
 . . . . .  
 14. . . . . թագաւորութեանս սկիզբն, կա-  
ռավարութեանս առաջին տարին<sup>2</sup>  
 15. արքայական գահոյս վրայ մեծվայելլութեամբ  
նստայ. պատերազմիկ կառքեր եւ զօրք գու-  
մարեցի, Սիմիսի երկրին կրծին մէջ միեցայ,  
յԱրիդի<sup>3</sup> ի բերդաքաղաքն  
 16. Նիննիի մօտեցայ, քաղաքը յարձակմամբ առի.  
անոր տիրեցի, անոր բազմաթիւ պատերազմող-  
ները սպաննեցի, անոր արջառն առի տարի:  
Անոր քաղաքին գիմացը կառափունքէ կոթող  
մը կառուցի:

1 Արձանագրութիւնն Ամիր (Տիարպէրիր) քաղաքին  
հարաւոյ արեւելակողմն եւ նոյն քաղաքէն իրը քսան ան-  
դղիական մշտն Քարիս կամ Քուրիս կոչուած տեղը գտնուած  
եւ անկէ Քրիստոնական Թանգարան փոխադրուած է: Այս  
արձանագրութիւնն թէպէա յիշեալ թագաւորին Կափրիի  
եւ Աւրարտուայ նկատմամբ մի միայն իւր կառափարութեան  
մինչեւ լորրորդ (856) տարին գործածները կը պատմէ, սա-  
կայն գրութեան ընդարձակ կերպիւն միւս արձանագրու-  
թիւնները կը գերազանցէ: Տես Յովակիմ Մենան, Annales  
des rois d'Assyrie, 1874, էջք 105 եւ Հետ., Ա. Հ.  
Ակյո, Records of the Past n. s. Հար. Գ. էջք 81 եւ  
Հետ., Եր. Շրատէր, Keil. Bibl. էջք 150—175:

2 Ք. ա. 860:

3 Թառի թէ կործէից մէջ էր այս բերդաքաղաքն, յա-  
րեւելակողմն նոյն երկրին:

17. անոնց մանչ ու աղջիկ տղայքը խարուկի մէջ այրեցի: Մինչդեռ անոնք տակաւին Արիդիի մէջ կը կենացին, զհարկն (երկիր) Խարգացւոյն, (երկիր) Խարմասացւոյն,
18. (երկիր) Սիմիսացւոյն, (երկիր) Արմիրացւոյն, (երկիր) Սիրիսացւոյն<sup>1</sup> և (երկիր) Ռւմանիացւոյն՝ ձիեր, հարկիք ձիոց, արջառ, ոչխարներ, գինի ընդունեցայ: Արիդիէն
19. Ելայ. սեպ նուրբ շաւիզներ, դժուարին լեռներ՝ որոնք երկաթի դաշունի մը սայրին պէս դէպ յերկինս վեր կանգնուած են, պղնձի եւ անագապղնձի թիերով խորեալ պեղեցի, կառքերուն
20. Ես զօրքին քալել տուի: Խուրուսկիա քաղաքին մօանեցայ: Խուրուսկիա քաղաքն եւ իւր վիճակին 100 քաղաք հրով այրեցի: Կակիա
21. Նախրիի<sup>2</sup> թագաւորն՝ եւ իւր զօրաց մնացորդներն զինուց սաստկութենէն զարհուրեցան եւ ահագին լեռներ բռնեցին: Անոնց ետեւէն լեռներուն վրայ ելայ.
22. Լերանց մէջ անոնց հետ սաստիկ ճակատամարտ տուի. անոնց վրայ յաղթութիւն կատարեցի: Լեռներէն կառքեր, զօրքեր, ձիեր, ձիերու հարկիք առի տարի: Սարսափն վեհափառութեան
23. Ասուրայ՝ իմ տեառնս, զանոնք նկուն բրաւ. վար իջան, սոքերուս փարուեցան. անոնց վրայ հարկ ու տուրք դրի: Խուրուսկիա քաղաքէն<sup>3</sup> ելայ:

<sup>1</sup> Աղձնեաց հիւսիսակողմը: Թագղաթփաղսարաց Ա. Հատուածակողմանց սիւն թ. 3, 11 տողերուն մէջ տեսնուած Սիրիսի անուն քաղաքին վիճակն: Տես անդէն միւս մէկ քանի վիճակաց անունները:

<sup>2</sup> Յայտ է թէ խուրուսկիոյ թագաւորն Նախրիի եւս թագաւոր կը կոչուեր. յորմէ խուրուսկիա՝ Նախրի եւս կ'առնուանէր:

<sup>3</sup> Աստէն իմն՝ Կերկրէն, :

24. Ուրարտայի Արամիին բերդաքաղաքն Սուգունիայի մօտեցայ. քաղսքին վրայ յարձակեցայ, անոր տիրեցի: Անոր զօրքերէն շատերը սպաննեցի.
25. կողոպուտնին առի տարի. անոր քաղաքին դիմացը կառափներէն կոթող մը շինեցի: Խւր երկրէն 14 քաղաք հրովարեցի: Սուգունիայէն
26. ելայ, գէալ ի Նախիրիի ծովին վար իջայ. զէնքերս ծովուն մէջ միրճեցի. աստուածոցս զոհեր մատուցի: Նոյն ժամանակ իմ անձինս պատկերը
27. շինեցի, Ասուրայ՝ պերճափայլ տեառն, իմ տեառնո՞ համբաւն եւ իմ կարող զօրութիւնս անոր վրան գրեցի, ծովուն քով կանգնեցի: Երբ կը գառնայի,
28. ծովէն, կիրզանացի Ասուին հարուստ տուրքը՝ ձիեր, արջառ, ոչխարներ, գինի, իւրաքանչիւրն ողին 2 սապատ ունեցող 2 ուղտ ընդունեցայ,
29. իմ քաղաքս Ասուր տարի:

Արշաւանք ի Միջազետս եւ յԱսորիս:

- Սէ-ն Բ..... 30..... Ասուրբէլկափնայ անուանակիր տարին<sup>1</sup> դուզու ամսոյն մէջ<sup>2</sup>, 13ր օրը Կինուէէն ելայ.
31. . . . . Sէլ-Բարսէղի<sup>3</sup> տիրեցի . . . . .
34. . . . . Sէլ-Բարսէղի, [անունը] Կար-Աս-լուն-ս-ս-ս-րէլէն կոչեցի:
40. . . . . Կար-Աս-լուն-ս-ս-ս-րէլէն ելայ, Արկիրը կտրեցի անցայ,

<sup>1</sup> Ք. ա. 857:

<sup>2</sup> Բունիս 20—Յուլիս 20:

<sup>3</sup> Արդի գիրէճիկ քաղաքն:

41. Բիտ - Զամանի երկրին վրայ իջայ : Բիտ - Զամանինին ելայ, Նամդանու, Միրիսիսու երկիրները կտրեցի անցայ . սեպ նուրբ շաւիզներ, լերինք
42. գժուարագնացք, որոնք գաշունի մը սայրին պէս դէպ յերկինս վեր կը բարձրանան, անագապղնձէ թիերավ փորեցի . պատերազմիկ կառքերն ու զօրքը խաղացուցի գնացուցի : Եջի յերկիրն Խնդիտի՝ երկրին Խառայ<sup>2</sup> : Խնդիտիի բոլոր տարածութեամբն՝ ձեռքս տիրեց : Անոնց քաղաքներն
43. աւերեցի, քանդեցի, հրով այրեցի : Անոնց անհամար կողոպուտը, ինչքը, գոյքն
44. առի տարի : Թագաւորութեանս մէկ յաղթ պատկերը շինեցի . Ասուրայ՝ մեծի տեառն՝ կարսողութիւնն եւ իմ հզօր զօրութիւնս վրան գրեցի : Զանի Սալուրիի մէջ կանգնեցի, որ ընդարձակ գնացքի տեղ (<sup>(\*)</sup> մըն է :
45. Խնդիտէն ելայ, Արձանիային վրայէն անցայ, Սուխմի՝ երկրին մօտեցայ : Անոր բերդաբաղաքն Ուաստալին տիրեցի . զՍուխմի՝ բովանդակ տարածութեամբն՝
46. աւերեցի, քանդեցի, հրով այրեցի : ԶԱռա՝ անոնց քաղաքին տէրը՝ իմ ձեռքովս բանեցի : Սուխմիէն ելայ, Դափախինի երկրին վրայ իջայ : Դափախինիին՝
47. իւր բոլորակութեամբն՝ տիրեցի . անոր քաղաքներն աւերեցի, քանդեցի, հրով այրեցի :

1 Ծովիաց արեւմտակողմն Հանձիթ դաւառնւ :

2 Անդ՝ Խորձեան գաւառն : Թուի թէ խուա անունն՝ Խորձենի արեւմտակողմն արդի Խսօղլու գիւղըն անուան մէջ սահմանաւորեալ է :

3 Թէպէտ անուամք անծանօթ, սակայն այս երկիրն Տուրուբերանի հիւսիսոյ արեւմտից ծայրն ըլլալու եր. որովհէտեւ՝ Սաղմանասարայ բանակին ընթացքն դէպ ի կարնոյ գաւառն եղած է :

- Անօնց ձոխ կողոպուտը, ինչքը, գոյքն առի:  
Դափահնիէն ելայ,
48. Ուրարտացի Արրամիին<sup>1</sup> թագաւորական քա-  
ղաքին Արդասկուին<sup>2</sup> մօտեցայ: Ուրարտացի Ար-  
րամու հզօր զինուցս սաստկութենէն
49. Եւ ուժգին ճակատամարտէս զարհուրեցաւ. իւր  
քաղաքը թողուց, Ադդուրի երկրին Լերանց<sup>3</sup>  
վրայ ելաւ: Անոր ետեւէն լերանց վրայ ելայ.  
Լերանց մէջ սաստիկ պատերազմ տուի, 3400
50. Ի նորա պատերազմողաց զինուք նկուն ըրի:  
Ռամմանի նման՝ անոնց վրայ փոթորիկ տեղա-  
ցուցի. անոնց արեամբն լեռն ասրի<sup>(\*)</sup> պէս ներ-  
կեցի, անոր բանակատեղն առի.
51. անոր մարտակառքերը, հեծեալները, ձիերը,  
ջորիները, որթերը, գոյքը, կողոպուտն եւ հա-  
րուստ ինչքը լեռներէն առի տարի: Արրամու  
առ ի զերծուցանել
52. զիւր կեանս՝ դժուարին լերան մը վրայ ելած  
էր: Իմ առնի զօրութեամբս իւր երկիրը վայրի  
ցլոյ մը պէս առաթուր կոխեցի, իւր քաղաք-  
ներն աւերակ դարձուցի. զԱրդասկու՝ քա-  
ղաքօք
53. իւրոյ վիճակին՝ աւերեցի, քանդեցի, հրով  
այրեցի: Անոր գրան առջեւր կառափունքէ կո-  
թող կանգնեցի: Զոմանս կենդանւոյն
54. [գերաններէն կախեցի], եւ զոմանս գերաննե-  
րուն բոլորափը ցիցերու վրայ վարսեցի: Ար-  
դասկուէն չուեցի, ի լեառն
55. [իրիտիա] ելայ. թագաւորութեանս մէկ մեծ  
պատկերը շինեցի. Ասուրայ՝ իմ տեառնս՝ կա-

1 Ուրիշ տեղեր՝ Արտմի, Արրամու:

2 Արդասկու, այլ ընթերցուածք՝ Արդասկուն, Ար-  
դասկունու:

3 Այսպէս եր. Ըստակը իւր Keilinschriften und Geschichtsforschung, Giessen, 1878, (էջը 132 134) զբքին մէջ:

- բողութիւնը, եւ Աւրարտիի մէջ իմ ի գործ  
դրած հզօր զօրութիւնս անոր վրան
56. [Քրեցի, Իրիտիա լերան վրայ] կանգնեցի: Իրի-  
տիաէն չուեցի, Արամալի<sup>1</sup> քաղաքին [մօտե-  
ցայ]. անոր քաղաքներն<sup>2</sup> աւերեցի, քանդեցի,  
հրով այրեցի:
57. Արամալիէն ելայ, Զանզուինա<sup>3</sup> քաղաքին մօ-  
տեցայ: . . . \* ուտու . . . \* իմ ճակատամարտէս  
(\*) վախցաւ, ոտքերուս փարուեցաւ:
58. Չիեր, հարկիք ձիոց, արջառ, ոչխարներ անկէ  
ընդունեցայ. անոր թողութիւն շնորհեցի . . . \*.  
[Ցընթացս արշաւանացս]<sup>4</sup> ի ծովին
59. Նաիրիի իջոյ. Ասուրայ հզօր զէնքերը ծովուն  
մէջ միաբնեցի, զոհ մատուցի. [թագաւորու-  
թեանս մէկ պատկերը] շինեցի. զկարողութիւն
60. Ասուրայ՝ մեծի տեառն, իմ տեառնս, իմ  
դիւցաղնական քաջագործութեանս պատմու-  
թիւնն եւ զօրեղ գործերս վրան գրեցի: [Ծո-  
վուն եզերքէն] չուեցի: Կիրզանի երկրին
61. մօտեցայ: Ասաւ՝ Կիրզանիի թագաւորն՝ իւր եղ-  
բայրներովին եւ որդւովքն ընդ առաջ իմ ե-  
կաւ, թագաւորութեան [հարկն ու ասուրքն՝  
ձիեր,
62. ձիոց հարկիք, ոչխարներ, դինի, իւրաքան-  
չեւրն ողին 2 սապատ ունեցող 7 ուղար անկէ  
ընդունեցայ: Թագաւորութեանս մէկ մեծ  
պատկերը շինեցի, Ասուրայ՝ մեծ տեառն, իմ  
տեառնս՝ կարողութիւնը

1 Աւրարտեան լեզուաւ կը թարգմանի “Արամայ-  
տեղի”,<sup>1</sup>

2 Ասոնք՝ Արամալի քաղաքին վիճակի աւաններն ու  
դիւղերն եւս կրնացին ըլլալ: Տես վերագոյն 52—53 տողերը:

3 Թուի թէ Տուրուբերանի հիւսիսակողմն եղած  
Դաղկոց լերան վրայ Զանզուինա անուամբ քաղաք եւ վի-  
ճակ մը կար, յորմէ եւ յառաջ եկած է նոյն լերան անունն:

63. Եւ Նահրիի մէջ իմ գործադրած հզօր զօրութիւնս վրան գրեցի, իւր քաղաքին մէջտեղը՝ իւր մեհենին մէջ զայն կանգնեցի։ Աիրզանիեն շուեցի,

64. Խուբուսկիայի թագաւոր Կակիին բերդաքաղաքին Սիլայյայն մօտեցայ։ Քաղաքին վրայյարձակեցայ, տիրեցի, անոր զօրաց մէջէն շատերը սպաննեցի. 3000 գերի, անոնց արջառը,

65. ոչխարները, ձիերը, ջորիները, որթերը՝ անհամար թուով՝ առի տարի, Ասուր իմ քաղաքս բերի։ Խնդիտիի կրծին մէջ մտայ, Աիրըուրիի կրծէն՝

66. ի վերին կողմն Արբեւոյ՝ դուրս ելայ։ . . . .

## Արշաւանքի Տիկ-Բարսիպ:

69. . . . . Ասուրբանախուծուրի անուանու  
կիր տարին<sup>1</sup> . . . . .

75. . . . . Նոյն տարւոյն մէջ Մազամուա<sup>2</sup>  
երկրին վրայ քալեցի, ի կիրճն

76. Բուռնադիւլու երկրին մասյ, Նիկղիմի և - Նիկ-  
ղիրա քաղաքներուն մօտեցայ: Հզօր զինուցս  
սարսափէն եւ փոթորկալից ճակատամարտէս  
զարհուրեցան,

77. Նաւերու վրայ . . . \* Ճովուն մէջ գնացին: Ոչ-  
խարներու մորթերէն շինուած նաւերու վրայ  
անոնց ետեւը պնդեցայ. Ճովուն մէջ տեղը  
սաստիկ ճակատամարտ տուի, անոնց յաղթեցի:

78. Ծովին անոնց արեամբն ասրի պէս ներկեցի:

• 856 •

2 Որ եւ Զամուտա. Կապուտան ծովուն հարաւոյ  
արեւմտակողմն եւ անոր մօտակայ Տամրեր գաւառն. զայս իբ  
Յուցընեն հետեւեալ տողերն։ Զկայ բանաւոր պատճառ  
մը, որպէս զի այս վիճակը Բզնունեաց ծովուն եզերքը կարե-  
նանք դնել։ Տես հետեւեալ արձանադր. Բ, 2։

Արշաւանք ի Միջազնու, յԱսորիս եւ ի  
Հրէաստան:

Պալառւաղայ Դրանց արծանագրութիւնն<sup>1</sup>:

Սիւ Ա. 1. Սաղմանասար՝ աբքայ մեծ, ար-  
քայ հզօր, . . . . .

2. անընդդիմակ, որ ապստամբները կը նուաճէ  
. . . . [որում ոսոխ]

3. ոչ գոյ նմա, . . . . . . . . . . . . . . . . . . .

4. որ ընդդիմութենէ չվախնար, . . . . . . . . . . . . .

Սիւ Բ. 1. [Երբ դիք] մարդկային աղջին իշ-  
խանութեան նշանները ձեռացս մէջ բոնել տուին,  
. . . . գնացի ամէն երկիրներու թաւուա լերանց  
2. Եւ անոնց ամէնուն տարածութեան վրայ, . . .  
Կափիի ծովէն<sup>2</sup> եւ Զամուա երկիրն ծովէն<sup>3</sup>

<sup>1</sup> Պալառւաղայ՝ արդի Մուսուլ քաղաքին արեւելա-  
կողմն եւ անկէ 24 հազարամետր հեռաւորութեամբ հո-  
ղարլուր մըն է, մօս ի հինն Քաղանէ Այս տեղս 1877ին  
Որմիզդ Ռասսամ պալատ մ'ի լցոս հանեց, զոր Ասուրնա-  
ձիրաբաղ նորոգած եւ իւր որդին Սաղմանասար Բ. գեղեց-  
կացուցած էր: Այս վերջինս պալատին համար երկու մեծա-  
մեծ պղնձի դռներ լինել տալով, նոյն դրանց եւ զասոնք  
բռնող սիւներուն վրայ եօթը պղնձի հորիզոնական շերտեր  
յարել տուած է: Այս շերտերուն վրայ Սաղմանասարաց Բ.  
տիրած երկիրներուն ու քաղաքաց՝ ուռամբ բարձր քանդա-  
կեալ պատկերներն կան: Իւրաքանչիւր շերտն երկու կարգի  
վրայ այսպիսի պատկերներով ծածկուած է, իսկ իւրաքան-  
չիւր պատկերին վրայ արձանագիր մը կայ, որ պատկերաց  
նշանակութիւնը կը մեկնէ: Արձանագրութիւնները նախ  
անդղացին թէու. թինչէս սկզբնագրով ու թարգմանու-  
թեամբ հրատարակեց: **Six Transactions of the So-**  
**cietiy of Biblical Archaeology, 1880—1881.** Պար-  
մեալ նորին The bronze gates of Shalmaneser II  
1880—1881. **Six եւ Ա. Հ. Ակյաս հաւաքածոյքը** Records  
of the Past, n. s. vol. IV, էջք 72—79:

<sup>2</sup> Բղնունեաց ծով:

<sup>3</sup> Կապուտան ծով:

- մինչեւ Փիւնիկէի մեծ ծովը, Խստացած երկիրը՝ բովանդակ տարածութեամբն՝ հանգոյն ապականիչ
3. Հեղեղի ջրոց քալեցի անցայ . . . . .
4. . . . .
5. . . . . Ինզիտի երկրէն մինչեւ Դահաինի երկիրն, Դահաինի երկրէն մինչեւ
6. [Եերկիրն] . . . \* : Ուրարտացի [Արամիին Արզակուն թագաւորանիստ քաղաքին տիրեցի, աւերեցի, քանդեցի, հրովարեցի: Մինչդեռ յԱրզակուն էի, Ուրարտացի Արամու իւր զօրաց բազմութեան]

Սէ-ն Գ. 1. վստահացաւ. իւր բոլոր զօրքը ժողվեց, մարտ ու ճակատամարտ տալու համար ինձի գէմ քալեց: Զինքն բոլորովին վանեալ վարատեցի. անոր մարտիկները ցիրուցան ըրի: Իւր զօրացմէ 3000ը զինուք սպաննեցի, անոր պատերազմողաց մարմիններովն

2. ընդարձակ դաշտագետինը լեցուցի, անոր պատերազմական մեքենայները, արքունի գանձերը, կաչու կազմածն առի: Կա՛ իւր կեանքն ազատելու համար՝ դժուարին լերան մը վրայ ելաւ: Հայտագայ՝ նման՝ Քուտիէ լայնածաւալ երկիրն ապականնեցի: Արզակուն քաղաքէն մինչեւ Կիրզան երկիրն,

3. Կիրզան երկրէն մինչեւ Խուբուսկիա երկիրն՝ մըրկալից Ուամինան դից պէս ինկայ անոնց վրայ: Ուրարտու երկիրին վրայ իմ վեհապետութեանս փառաւորութիւնը սփռեցի: . . . . .

\* Լաւագոյնս ասել Կեռ. (Կերրա), ժամատ ախտի այսան պիղծ: Ծառ. Աշուայ:

Հստ վերոյգրեալ ծանօթութեանց՝ Ուրարտուն ներկայացընող շերտին (տիտկ ժԴ) պատկերներուն վերաբերեալ մեկնութիւնք:

Աւբըն մասէն շերտի:

“Նախրիի ծովուն քով պատկեր կանդնեցի. աստուածոց իմոց զոհեր մատուցի,,”:

Արոբըն մասէն շերտի:

“Ուրարտացի Արամիին Առւգունի քաղաքն,,”:

Նիմրուտայ Յլոյ արձանագրութիւնն<sup>1</sup>:

- 28. Կառավարութեանս 15դ. տարին<sup>2</sup> գեալի ի Նախրիի երկիրը քալեցի:
- 29. Տիգրիս գետոյն աղբերականց վրայ՝ լերան քարածերպի մը մէջ՝ անոր աղբերական բաղկին ծագման տեղն իմ՝ արքայական պատկերս շինեցի: Կարող զօրութիւնս եւ զպատմութիւն
- 30. Իմոյ գիւցագնական քաջութեան անոր վրայ գրեցի: Տունիբունի երկրին մտից կրծին մէջ մտայ: Ուրարտացի Արամիին քաղաքները՝ մինչեւ ցղլուխ
- 31. Ջոյն<sup>3</sup> Եփրատայ<sup>4</sup> աւերեցի, քանդեցի, հրով

1 Այս արձանագրութիւնը գտած է Լէյարտ Նիմրուտայ փլատակաց մէջ, եւ մերագոյն յառաջ բերեալ մասը հրատարակած է յիւր Inscr. in the cuneif. charact., տիտկ 47: Տես Եբ. Ըրատեր՝ Die Keilinschriften und Geschichtsforschung, Giessen, 1878: էջը 129—130:

2 Ք. ա. 845:

3 Այս է “աղբերակունք”:

4 Արեւելեան Եփրատ, արդի Մուրադ. Ասու:

այրեցի: Եփրատայ աղբերակունքը գնացի, առածուածոցս զոհեր մատուցի:

32. Հոն Ասուրայ զէնքերը փառաւորեցի: Ասիա՝ Դահանի երկրին թագաւորն՝ ոտքերուս փարուեցաւ. ի սակ հարկի բազմաթիւ ձիեր ընդունեցայ: Թագաւորական պատկերս շինեցի,

33. անոր քաղաքին մէջտեղը [կանգնեցի]: . . . . .

Սաղմանասարայ Բ. (Ք. ա. 860—825) առ Լէյարտայ թիւ 12 արձանագրութիւնն<sup>1</sup>:

— Ա. — 14. Տիրելով ի վերին ծովէ<sup>2</sup> եի ծովէ

15. ստորնոյ<sup>3</sup> երկրին Կահրիայ, եւ ի մեծ ծովէ մտից  
16. արեւու<sup>4</sup> մինչեւ Խուման լեռը, Խոստի երկիրը  
բոլոր բովանդակ [ցաղբերակունս]

17. ստացայ: Տիգրիսի աղբերակունքէն մինչեւ]

18. Եփրատայ ձեռքս տիրեց: Ինզի<sup>5</sup> երկրէն

19. մինչեւ Սուխնին երկիրն, Սուխնի երկրէն

— Բ. — 1. մինչեւ Մէկէ՛ երկիրն,  
2. Մէկէ՛ երկրէն  
3. մինչեւ Դահանի երկիրն,

<sup>1</sup> Արձանագրութեանս բնագիրը հրատարակեց Լէյարտ ի Inser. in the cuneif. charact., տիտղ 12: Տեսթարդմանութիւնն Եր. Ըստերայ Keilinschriften und Geschichtsforschung, Berlin, 1878, էջք 153—154:

<sup>2</sup> Բզնունեաց ծով:

<sup>3</sup> Կապուտան ծով:

<sup>4</sup> Միջերկրական ծով:

<sup>5</sup> Աւրիշ տեղեր՝ “Ինզիտին”, Հանձիթ գաւառն յարեւմուտած Ծոփաց:

<sup>6</sup> Այլուր “Սուխնի” տես Սաղման. Բ. Մէկնուարէ արձ. Բ. 45:

4. Դամիանի երկրէն
  5. մինչեւ Արդասկուն երկիրն<sup>1</sup>,
  6. Արդասկուն երկրէն
  7. մինչեւ Աիրզանի երկիրն, Աիրզանի երկրէն
  8. մինչեւ Խուտուսկիա<sup>2</sup> քաղաքն<sup>2</sup>,

\* \* \* \* \*

  11. մըրկալեց Հեղեղի պէս քալեցի անցայ:

Սուբնատ գետոյն Այրին արձանագրութիւնն<sup>3</sup>:

- |     |  |  |
|-----|--|--|
| 1.  | ....*  | առ Ասուր՝ տէրն աստուածոց,  |
| 2.  | ....*  | առ դիսն Ռամման, աստուած . . . . *  |
| 3.  | ....*  | սիրող . . . .  |
| 4.  | ....*  | զիմ անուն: Սաղմանասար՝   |
| 5.  | ....*  | ժողովրդոց բազմութեանց թագաւոր,<br>թագաւոր Ասորեստանի, [որդի Ասուր]նաձիւ-<br>բաբազայ, |
| 6.  | ....*  | որդւոյն թագղաթադարայ, թագաւո-<br>րին . . . . *, [տիր]ելով                            |
| 7.  | Կա[ի]րի երկրին ծովէն մինչեւ յ[ծով]               |  |
| 8.  | մտից արեւու . . . . . . . . . . *                |  |
| 9.  | բոլոր բովանդակ տիրեց : . . . . . *               |  |
| 10. | ինզիստիի կիրճերուն երկրին <sup>4</sup> . . . . * |  |

ւ Այսինքն՝ Արզակուն քաղաքին վիճակն, որ նոյն քաղաքին բոլորակիքը դանուող աւաններէն ու գիւղերէն պէտք էր որ կազմուէր:

2. Այլուր “Խուրսուսկիա” քաղաքաւ՝ երկիրն եւս կիմացուի:

3. Ծանօթութեանց համար՝ աես Թագղաթ փաղսարաց Ա. նոյն գետաց այրին արձանագրութեան տակ դրուածները: Տեսեւ եք. Հրատեք: Die Keilinschriften am Eingange der Quellgrotte des Sebeneh-Su,էջը 12 եւ 30:

և Կարդան Տուո (Երկիր) փոխանակ էն (ի մէջ) բառնեն: Այսպէս Fr. Hommel ի Geschichte Babyl. und Assyr. Berlin, 1885, էջ 600, ծանօթ, 1:

11. Սուխմի երկրին, երկրին . . . . . \*  
 12. Ուրարտու երկրին . . . . . \*  
 13. բոլոր բովանդակութեամբը . . . . . \*  
 14. . . . . \* իւրով [ձեռամբ] տիրեց :

Ծամնիուամման Դ. (Ք. ա. 825—812)

Հարթ Կոթողին արձանագրութիւնն<sup>1</sup>:

Ավել Ա. 1. . . . . . . . . . . . . . . . . .

26. Ծամնիուամման՝ արքայ հզօր, արքայ համաշւխարհի,  
 27.  
 34. Սաղմանասարայ որդին, որ . . . . .  
 35.  
 37. կ'առնու հարկ  
 38. եւ ընծայներ աշխարհիս ամէն կողմերէն:  
 39. Երբ Ասուրդանինբաղ յաւուրս Սաղմանասարայ,  
 40. իւրոյ հօրն՝ թշնամութիւններ ի գործ կը  
 գնէր, խռովութեան եւ ապստամբութեան  
 խօսքեր [տրաստած էր  
 41. կ'արտարերէր, երկիրն ապստամբեցուցած՝ պա-  
 42. կուռոյ. բարձրագաւառին ինչպէս նաեւ ներ-  
 քնագաւառին Ասորեստանեայքն իւր կողմը  
 43. ձգած էր,  
 45. Ավան-է . . . . 46. . . . Ավան- . . . .  
 47. . . . Ասու-ը . . . . 48. Ամառ . . . .  
 49. Լո-բո-ն, Արրապիսա<sup>2</sup>, Աբելույ, մինչեւ Ամի-  
 դի<sup>3</sup> . . . .

<sup>1</sup> Արձանագրութիւնս հարթ կոթողի (stèle) մը վրայ փորագրուած ըլլալով, Բրիտանական թանգարանին մէջ կը պահուի: Տես ի Cuneif. Inscr. of West. Asia, հար. Ա. 29-31 եւ 32-34: Տես եւ ի հաւաքածոյս Ա. Հ. Սէյսայ Re却是 of the Past, n. s. հար. Ա. Էջք 9-22 եւ Եր. Ըրատերայ Keilinschr. Bibl., հար. Ա. Էջք 174—187:

<sup>2</sup> Ազբակ Կորճէից: Անուանակիր տարիներու ցանկին մէջ Արբախու:

<sup>3</sup> Ամիդ, որ է արդի Տիարովերիր քաղաքն:

50. . . . . , ընդ ամենայն 27 քաղաք՝ իրենց ամրութիւններովը, որոնք  
 թիւններովը, որոնք
51. իմ հօրս Սաղմանասարայ . . . կողմբ թողած  
 52. Եւ Ասուրդանինբաղայ կողմն անցած էին,  
 գիցն մեծաց՝ իմ տերանցս՝ հրամանաւը  
 53. ոտիցս կոխան ըրի: Իմ առաջին պատերազմական արշաւանքիս՝  
 յամենայն թագաւորաց
- Այս Բ. 1. խաղացի գնացի, զհարկն՝ [նար,  
 2. որ ձիերէ Եւ ձիերու հարկիքներէ կը բաղկա-  
 3. յամենայն թագաւորաց  
 4. ‘Նա’րիոյ առի: ‘Նոյն ժամանակ  
 5. զնա’րի՝ իւր բովանդակ տարածութեամբն՝  
 6. ցանցի մը պէս գետինը զարկի:  
 7. Ասորեստանի վիճակն՝ Պաղպիրա քաղաքէն  
 8. ‘Նա’րիոյ մինչեւ  
 9. ցկար-Սոսլուհուստիու՝ որ հանդէպ  
 10. Քարքառայիսէ<sup>2</sup>, Զատորէ քաղաքէն՝  
 11. որ Աւոտիէ վիճակին կը վերաբերի, մինչեւ  
 12. Ինդի երկիրն, Արիդի<sup>3</sup> քաղաքէն մինչեւ  
 13. Սոսիէ երկիրն<sup>4</sup> հրամանաւ . . . .  
 14. . . . աստուածոց՝ իմ օգնականացս,  
 15. հանդոյն . . . .<sup>\*</sup> ոտիցս առջեւ  
 16. խոնարհեցան: Երկրորդ պատերազմական արշաւանքիս<sup>5</sup>  
 17. առաքեցի զՄուտարրիճասուր՝<sup>6</sup> զՈւաբսակ<sup>7</sup>,

1 Ձե յայտ թէ որ տարւոյն մէջ եղած է արշաւանքս:

2 Եփրատայ արեւմաեան եզերաց վրայ՝ Պիրէնիքի գիմացն եւ անկէ սակաւ ինչ հարաւակողմը, քաղաք Խաստացւոց:

3 Տես Սաղմ. Բ. Մենաքարի արձ. Ա. 15, 17, 18:

4 Վերին Ասորւոց մէջ:

5 Այս եւս յայտ չէ թէ որ տարին եղած է:

6 Կը նշանակէ առևսուցիւ Ասորեստանին, տիտղոս մը՝ որ կը արուի զօրավարին, որ Տուրբանէն ետքը կու դարըստ աստիճանի:

7 Պետական տիտղոս մը, զորմէ տես ի գիրս Չորրորդ

18. զզգօնն, պատերազմներու մէջ զյաջողակն է-  
 19. իմ զօրացս եւ բանակիս հետ՝ [զհմուտն՝  
 20. Նա'րի երկրին վրայ:
21. Մինչեւ ի վեր անդր ցծովի մտից  
 22. արեւու յառաջացաւ. 300 քաղաքաց  
 23. Խիրսինայի՛ որդւոյն  
 24. Միքտիարայի, 11 քաղաքաց  
 25. ամրոց, այլ եւ 200 քաղաքաց  
 26. Ուսպինայի՛ տիրեց. անոր պատերազմողները  
 27. սպաննեց: Անոնց կողոպուտը, անոնց ինչքը,  
 անոնց դոյքը [նոնց դստերքը  
 28. անոնց աստուածները, անոնց ուստերքը, ա-  
 29. առաւ տարաւ. անոնց քաղաքներն աւերեց  
 30. քանդեց, հրով այրեց: Խւր գարձին՝  
 31. Սունբա երկրին պատերազմողները սպաննեց:  
 32. Զհարկն՝ որ ձիերէ է- ձիերու [նախրի-յ  
 33. հարկիքներէ կը բաղկանար՝ ի թագաւորաց[  
 34. յամեննեցունց առաւ: Երրորդ արշաւանքիս  
 Զաբան<sup>3</sup> գետն՝  
 35. անցայ. Զիւր լեռը կտրեցի անցայ,  
 36. դէպ ի Նա'րի վեր ելայ: Զհարկն  
 37. Խուբուսկացի Դագիին,  
 38. Միքտիարայի որդւոյն Խիրսինային,  
 39. Սունբային, Մանային,  
 40. Պարսուային է- Տաւրլա երկրին՝  
 41. երիվարներ է- եղանց հարկիք [ոռլթեան  
 42. առի: ԶՄիսացիսւ երկիւղն առաջի վեհափա-

թագաւորութեան, Ժ. 17 եւ որ զկնի, եւ Եսայի՝ Լ. Զ. 2  
 եւ որ զհետն գան:

1 Յայտնապէս՝ Ա անայ ծովի:

2 Մեր աղդային արձանագրութեանց Խսուսինիս  
 թագաւորն (Ք. ա. իրը 820-800):

3 Մեծ Զաւ կամ Գայլ գետ:

4 Միսա երկիր, որ է Մասեացոտն գաւառ: Սարգսնի  
 Խորսապատայ պալատան Մեծ Արձանագրին մէջ (տող 37)  
 այս անունն Միսիանդի է:

43. Ասուրայ՝ տեառն իմոյ՝ նկուն ըրաւ։  
 44. Հզօր զինուցս սաստկութեան երեսէն  
 45. սարսափեցան, իրենց քաղաքները թողուցին  
 քաշուեցան,  
 46. գժուարին լերան մը վրայ հաստատուեցան։  
 47. Լերան կատարները՝ որոնք ամպերու նման  
 48. երկնքէն դէպ ի վար կը կախուէին, յորս բնաւ։  
 49. թեւաւոր չհամնիր, իրենց [թոշուն  
 50. ամրութեան տեղի ըրին։ Անոնց ետեւը պնդեւ։  
 51. լերան այն կատարները պաշարեցի։ [ցայ,  
 52. Մէկ օրուան մէջ արծուոյ նման անոնց վրայ  
 խոյացայ. [նոնց կողոպուտը,  
 53. անոնց բաղմաթիւ մարտիկները սպաննեցի. ա-  
 54. անոնց ինչքը, անոնց գոյքը, անոնց արջառը,  
 անոնց իշեանը, [ձիոց հարկիքը,  
 55. անոնց ոչսարներու երամակները, երիվարները,[  
 56. ուղտերը՝ որոնց իւրաքանչիւրն 2 սապատ  
 57. ունէր, անհամար բաղմութեամբ լեռնէն առի  
 տարի։ [աւերեցի, քանդեցի,  
 58. Անոր շրջակայքը գտնուող քաղաքներէն 500ն[  
 59. հրով այրեցի։ Գիղիլբունդա երկրին՝ վրայ  
 Ալ- գ. 1. քալեցի։ Կինակի քաղաքին  
 տիրեցի.  
 2. ըսյն աւերեցի, քանդեցի, հրով այրեցի։  
 3. Բիսրիզիդա վէմ լեռը  
 4. կտրեցի անցայ. զհարկն Տիտամասկայի  
 5. Սասիաշացւոյ, Կիարայի Կարսիբուտացւոյ՝  
 6. երիվարներ ու ձիոց հարկիք ընդունեցայ։  
 7. Զբովանդակ Գիղիլբունդա իմ ճոխութեանս  
 վեհափառութիւնն [կիր կործանեց։  
 8. եւ իմ հզօր ճակատամարտիսյարձակումն յեր-

<sup>1</sup> Ասապուրական նահանգին հիւսիսոյ արեւելա-  
 կողմը Գողթան գաւառն, որ հնագոյն ժամանակներն՝ դէպ  
 յարեւելս աւելի տարածուած պէտք էր որ ըլլար, իւր մէջը  
 բովանդակելով Ռւրաս ամուր քաղաքը։ Տես հետեւեալ  
 ծանօթութիւնը։

9. Իրենց բազմաթիւ քաղաքները թողուցին,
  10. յնւրասաւ իրենց ամսուր քաղաքը գնացին:
  11. Այն քաղաքը պաշարեցի, անոր տիրեցի:
  12. Անոնց զօրաց արեամբն իրենց քաղաքներուն  
հրապարակներն ասրի պէս [սպաննեցի]:
  13. Ներկեցի. անոնց պատերազմողներէն 6000ը՝
  14. ԶՊիրիսատի՛ անոնց թագաւորը՝ իւր 1200  
պատերազմողներովն:
  15. իմ ձեռքովս կենդանւոյն գերի բռնեցի: Անոնց  
կողոպտուտը, անոնց ինչքը, անոնց գոյքը,
  16. անոնց արջառը, անոնց ոչխարները, անոնց  
ձիերը, նիւթերը
  17. արծաթէ, կարմրավիայլ ոսկիէ եւ պղնձէ՝
  18. անհամար բազմութեամբ՝ առի տարի: Աւել-  
րեցի, քանդեցի,
  19. հրով այրեցի: Զհարկն ինդուրոյ
  20. Զիբարացւոյ առի: Պատկեր
  21. մի մեծ թագաւորութեանս շինեցի. զհամբաւ
  22. Ասուրայ՝ իմոյ տեառնս, զզօրութիւն իմոյ  
գիւցազնական քաջութեան,
  23. եւ զամենայն գործս ձեռաց իմոց՝ զորոնք
  24. Նա՛րի երկրին մէջ կատարեցի, անոր վըան
  25. գրեցի, ի Զիբարա
  26. Գիզելբունդայի վերաբերող անոնց ամրոցին մէջ
  27. կանգնեցի: . . . . . . . . . . .

Արշաւանքի Մարտ:

- ## 37. Ի պարձիս՝ . . . . .

ւ Միջին Երասմասց ձախ եզերաց վրայ գտնուելու երացոյ քաղաքն, եւ ասոր անունէն առած էր անշուշտ իւր անունն այն վիճակն, զոր Ուրարտացի թագաւորն Արգիստիս Ա. (Ք. ա. իբր 780—755) իւր Շքեղ Արձանագրութեան մէջ (Ա. 25) ՄԱՍ Ո-Ր-ՅԱ-ՆԻ “Երկիր Ուրացոց” կը կոչէ: Այս վիճակն Արեւիք գաւառին հետ նոյն կը համարիմ, եւ Ուրաս ամուր քաղաքը Մանեդոց (Գլ. ՖԱ. 28, 31, եւն) Ո-Ր Կառ-  
ՏԻ քաղաքին հետ նոյն կը դատեմ:

44. . . . . Նոյն օրերը (ընկալայ) դժարկն  
 45. Սիրասմիոյ (երկիր) Բաբարուրաց-ոյ<sup>1</sup>, Ամա-  
     խարոյ [Պարսանից-ոյ],  
 46. (քաղաք) Խարմիշանդաց-ոյ, Զարիշուոյ (երկ.)  
 47. Զարիշուոյ (երկ.) Խունդարաց-ոյ, Աանաշուոյ  
 48. (երկ.) Կիպարարուտակաց-ոյ, Արդարոյ  
 49. (երկ.) Ուստասսաց-ոյ, Առմայէ (երկ.) Կինու-  
 50. (երկ.) Գինդիբիրացէն Տատան,  
     [կաց-ոյ],  
 51. (երկ.) Արիմաշէն Բիսիրաբին-ոյ, Պարուստայ  
 52. (երկ.) Կիբարուտաց-ոյ, Առպատատակոյ  
 53. (երկ.<sup>2</sup>) Ուիլաց-ոյ, (երկ.) Կինդիստիլինզախացէն  
     Ամամասոյ,  
 54. (երկ.) Աաձիրաւսցէ Տարսիխուույ, Աամանիսէ  
 55. (երկ.) Լուկսաց-ոյ, Զանզարոյ (երկ.) Գիմա-  
     մաց-ոյ,  
 56. Աիրասուոյ (երկ.) Աիմգուրիաց-ոյ, Գիստայէ  
 57. (երկ.) Արդանաց-ոյ, Ադադանուոյ (երկ.) Ա-  
     ստիրաց-ոյ  
 58. Ուրշեց (երկ.) Գինխուխտաց-ոյ, Բարայէ  
 59. (երկ.) Գինզինաց-ոյ, Արուայէ (երկ.) Կինդու-  
     տաւսաց-ոյ,  
     [նուոյ]  
 60. Գիռնակուսայ (երկ.) Աիբրուտաց-ոյ, Զաբա-  
 61. (երկ.) Զուզարուրաց-ոյ, Իրտիձատիոյ (երկ.)  
     Գինդիրդաց-ոյ,  
 62. Բարզուտայէ (երկ.) Տաւրլաց-ոյ, Առւայէ  
 63. (երկ.) Նանիաց-ոյ, Աատիրիայէ<sup>3</sup> Ե- Արտաշե-  
     րարիոյ<sup>3</sup>:  
 64. Նա'րի երկրին բովանդակ թագաւորաց վրայ՝ ի  
     Հրամանեւ Ասուրայ, Շամասայ

1 Հաւանականօրէն Պատպարունեաց դաւառն Ա-  
 պուրականի:

2 Արիմա երկիրն՝ Ասուրնաձիրաբաղայ Բեկեալ Կո-  
 թողին (Պ.) Արիմի, Տարեղբութեանց (Բ. 13) Ուրումի,  
 Մենաքարի (44, 45) Արումու երկրին հետ նոյն եր անտա-  
 րակոյս:

3 Աարդոյ անուն:

65. Եւ Ուամմանայ՝ աստուածոց՝ օգնականաց իմոց՝  
տուըք ու հարկ  
66. ձիեր, ձիերու հարկիք վասն աւուըց  
67. որ գալոց են՝ դրի: . . . .

Արշաւանք ի Բարելաստան:

Աղաղնիրարիայ՝ Գ. (Ք. ա. 812—783)  
Քաղանայ Վիմատախտակին արձանա-  
գրութիւնն<sup>2</sup>:

1. Ապարանք Ադադնիրարիայ . . . . .  
. . . . .  
4. որ . . . չորից կողմանց թագաւորները  
5. իւր ոտից տակն առաւ, տիրեց Սէլուն լեռնէն՝  
6. որ յելս արեւու, բարձրագաւառաց Խլէպիայ,  
Խարիստայ, Աբուդիսայ,  
7. Միսսայ, Մադուայ<sup>3</sup>, Գիզիլըունդայի՝ իւր բու-  
վանդակ շրջանակաւն, [դանայի<sup>5</sup>],  
8. Մուննայի<sup>4</sup>, Պարսուայի, Ալլաբրիայի, Աբդա-  
9. Կա'րիայ՝ իւր բովանդակ տարածութեամբը,  
հեռաւորն Անդիսուայ<sup>6</sup>,  
10. լերան զառիթափին՝ իւր բովանդակ տարածու-  
թեամբը, մինչեւ ի վեր անդը ցծովն մեծ  
✓ 11. ելիցն արեւու:  
.

<sup>1</sup> Ըստ ոմանց՝ Ուամմաննիրարի, որ չհամարի ուղիղ:

<sup>2</sup> Տես ի Cuneif. Inscr. of West. Asia, Հար.

Ա. 35, 1. եւ ի հաւաքածոյս եր. Ծրատէրայ Keil. Bibl. Հար. Ա. Եջք 190—193:

<sup>3</sup> Այս եւ նախընթաց չորս անուններն Մարաստանի մինակներ են:

<sup>4</sup> Այլ ընթերցուած՝ Մաննա, ըստ մեր ազգային ար-  
ձանագրութեանց Մանաս մինակն:

<sup>5</sup> Ծամսիռամմանայ Դ. հարիթ կոթողի արձանագրու-  
թեան մէջ (Գ. 57) տեսնուած Աբդանա երկիրն:

<sup>6</sup> Անդիս՝ այլուր Անդիա, հաւանականօրէն Ան-  
ձեւացեաց գաւառն էր:

<sup>7</sup> Կասպից ծովն:

Թագղաթիաղարայ Գ. (Ք. ա. 745—727) Նիմրուտայ Տախտակին արծանագրութիւնն<sup>1</sup>:

1. Ապարանք Թագղաթիաղարայ՝ . . . . արքայի չորից կողմանց
4. Թագաւորութեանս սկզբէն . . . . .
18. Բիտ-Տարանզահի<sup>2</sup> Երկիրը, Պարսուա Երկիրը, Բիտ-Կապսի<sup>3</sup> Երկիրը՝ մինչեւ անծանօթ Մերացւոց Զաքարէաքը նուաձեցի.
19. Իմ կառավարներս իբր գաւառներու տեսուշներ՝ անօնց վրայ կարգեցի:
20. Ըարդաւր[թի<sup>4</sup> Ուրար]տացին ինծմէ ապստամբեալ յետս եկաց, Մատի-իլուէ<sup>5</sup> հետ
21. դաշնաւորութիւն ըրաւ: Ակուռ[ան ու] Խուլուէ Երկրաց մէջ՝ որ Կումառնէ քաղաքին<sup>6</sup> մէկ վիճակն են, զանի զարկի մինչեւ ցեղծումն:
22. Անոր ամբողջ կարասին առի: Զինուցս սարսափէն զարհուրեցաւ. իւր կեանքը փրկելու համար՝ միակ միայնակ փախստական գնաց:

<sup>1</sup> Արձանագրութիւնս գտած է Լեյարտ ի Քաղան-Նիմրուտ՝ Հարաւային արեւմտեան պալատին մէջ, ուր Ասուրախոդին Ա. (Ասորդան) տարած էր իւր նախկին տեղէն: Տես Լեյարտ՝ Inscr. in the cuneif. charact., տիտկք 17, 18, եւ Եր. Ըրատէր՝ Keil. Bibl. հար. Բ. էջք 2-9:

<sup>2</sup> Պարսկահայք նահանգին Զարաւանդ գաւառն:

<sup>3</sup> Այս Երկիրն Կապուտան ծովուն արեւելակողմը վիճակ մ'ըլլալու էր: Թերեւս ծովն Կապսին անունէն կոչուած է Կապուտան:

<sup>4</sup> Բատ ազգային արձանագրութեանց՝ Ըարիդուրիս Բ. (իրր 755-730):

<sup>5</sup> Օտար Երկրի մը [Ճագաւոր, Ասորւոց Հիւսիսակողմը:

<sup>6</sup> Իմա՛ Կերկրին:

- 23. Իւրքաղաքն Տուրուսպայի<sup>1</sup> մէջզանի վակեցի, անոր բազմաթիւ պատերազմողները նոյնին դրանց առջեւ սպաննեցի:
- 24. Իմ արքայական պատերերս Տուրուսպա քաղաքին առջեւը<sup>2</sup> կանգնեցի: Լայնատարած Ուրարտի երկրին մէջ [q70<sup>3</sup>] կրկին ժամանակարհի:
- 25. Վերէն մինչեւ [վար արշաւեցի<sup>4</sup>]. Հաւասարազօր սոսի մը չկար: Ուլլուբա<sup>5</sup> երկիրը բոլոր բովանդակ ընդ լծով արկի, կարեցի անցայ:
- 26. Կաստիրրա, . . . \* Պարփսու, Տաշուխս, Մանտու[ուր<sup>6</sup>] Շարդաւրրիի քաղաքները՝ մինչեւ
- 27. Բարուտտա, Լուսիա<sup>7</sup>, Կասսիա քաղաքները,
- 28. . . . . \* մինչեւ Սիկիրտա քաղաքն, Ասուրդաքաղաքն Ասորեստանի երկրին միացուցի: Անոնց վրայ կողմնակալ մը դրի: Ուլլուբա երկրին մէջտեղի
- 29. [բերդաքաղաքը<sup>8</sup>] զոր Ուրարտի երկրէն աշխարհակալեցի, . . . .
- 30. Քաղաք մը չինեցի, անունն Ասուր-իկիշա կոչչեցի: ԻԱԲ. ԲԻ. ԼՈՒԼ կողմնակալութեան պաշտօնեայներս հօն դրի՝ իբր հոգաբարձու (<sup>9</sup>) Ուսուրնու, Ուսուրբա,
- 31. Ինու, Սասսու, Լուբ . . . . \*<sup>10</sup>, Լուբի քաղաքաց, մինչեւ ի լերինս անդր:

<sup>1</sup> Ըստ ազգային արձանագրութեանց՝ Տուսպաս (Ա. ան):

<sup>2</sup> Այս եւ նախընթաց առջերը կը ցուցընեն թէ ասորեստանեայն Տուսպաս քաղաքին մէջ մտնել կարող չէ եղած:

<sup>3</sup> Ըստ Գ. Սմիթայ եւ Ակյուս:

<sup>4</sup> Ծովիաց աշխարհին արեւելակողմը վիճակ մը, որուն անունէն յառաջ եկած կ'երեւի Քսենոփոնեայ յիշած (Նահանջ եւն. Գ. դ.) Տելերովաս գետոյն անուննայս է Թոռևի դետ:

<sup>5</sup> Թերեւս արդի Պուլանը (Ապահունիք) դաւառին, Լիզ աւանն:

32. Քուտա, Աւրբա, Արանա, Տա[բա՞], Աւալիս  
քաղաքներուն մինչեւ ի վեր ցԵփրատ,  
33. Կումայուի, Կիլիմը . . . .  
34. Աբբիս-, Խորիս-էնաս . . . քաղաքներուն վե-  
ճակաց, . . . ինզի երկրին, Անդանու, Բինզու  
քաղաքներուն՝  
35. Աւրարտիի բերդաքաղաքաց, Կալլա[բ]մա գե-  
տոյն, . . . անոր գետոյն՝ տիրեցի, Ասորես-  
տանի երկրին միացուցի:  
36. Տանը վարշութեան վրայ Տուրտանը (կարգեցի),  
եւ զայն Նարի երկրին կցեցի:

Նիմրուտայ Խեցետախտակին արձանագրութիւնն՝

U.S.—U.S. 1-125:

1. Ապարանք Թագղաթվաղարայ՝ մեծի ալբայի.
  5. Թագաւորութեանս սկիզբէն մինչեւ կառավարութեանս 17դ.<sup>2</sup> տարին
  29. . . . Բիտ-Տարանղափ, Պարսուա, Բիտ-Զատափ,
  30. Բիտ-Աբգագանփ<sup>3</sup>, Բիտ-Կապփ, Բէտ-Անդէփ,  
Բէտ-Ռ-Ռշէփ<sup>4</sup>, Բէտ-Իսուրը երկիրները<sup>4</sup>, Զա-  
հու-թէքաղաքը<sup>5</sup> Գ-Եշէփէփսէփ, Նիսս, Զիսս-ը  
երկիրները,
  31. . . . \* պարփա, Բուսատուա<sup>6</sup>, Արիարմի, Տար-  
շարրանի - ԽՈՒ<sup>7</sup>, Սակսուկնի, Արաքուտտու,

<sup>1</sup> See *h* Cuneif. Inscr. of West. Asia, *Supp.* p.

67. *לְעֵבֶד*, *צָרְעַמְלֵךְ* Keil, Bibl. Lxxp. p. 129, 8-25:

2 - R. M. 728:

<sup>3</sup> Այլուր Արդանա, Արդադանա:

Տ Ա Յ Թ Վ Ե Ր Ճ ի ն Ե Ր Ե Ք Ե Ր Կ ի Բ ի ն Ե Ր Դ Ն Հ Ա Խ Ա Խ Ա Կ ա Խ ա Բ ա Ր Ա Ր

<sup>5</sup> Տես՝ Նախարարներ-առ արձանագրութեան 18դ. տողը:

Յ Ա Մ Ա Պ Ո Ր Ա Կ Ա Ն Ի Բ Ո Ւ Ժ Ո Ւ Ն Ի Ր Պ Ա Վ Ա Ռ Ա :

- Կար-Զիպրա, Գուկիննանեա, Բիտ-Ամկբառ երկիրները<sup>1</sup>, Ակլսաղի երկիրը<sup>2</sup>
32. զոր բարիլուացւոց<sup>3</sup> ամրոց կը կոչեն, Բուռութի երկիրը, . . . (երկիր) սոկւց Շէհրակն՝ զվիճակն մթին<sup>4</sup> Մարաստանի՝ իւր բովանդակ երկրաւն, թռչնոց-վարմի (<sup>5</sup>) մը պէս ծածկեցի:
33. . . . Անոնց բաղմաթիւ պատերազմողները սպաննեցի: 60,500 բնակիչ՝ իրենց ստացուածներովն, իրենց ձիերովն, իրենց ջորիներովն, իրենց ուղարկովն, իրենց եղերովն, իրենց օդիւքն եւ այծիւքն՝ անհամար բաղմութեամբ՝ առի տարի:
34. Անոնց [քաղաքներն] աւերեցի, քանդեցի, հրով այրեցի, բլրոյ եւ խոպան երկրի նման ըրի: . . . .
35. . . . Բիտ-Տարանդափի, Պարուա, Բիտ-Զատափի, Բիտ-Աբդադանի, Բիտ-Կապսի, Բէտ-Անդի երկիրները, . . . .
36. մթին Մարաստանի [Զակ]ըսւափի [քաղաքը] Ասորեստանի երկրին միացուցի. անոնց մէջ քաղաքները նորոգեցի, Ասուրայ իմ տեառն պաշտօնն անոնց մէջ հաստատեցի, երկիրներէն առած գերիներս՝ իբր բնակիչներ հօն տարի:
37. Իմ պաշտօնեայսեւ կողմնակալներ անոնց վրայ կարգեցի. իմ թագաւորական պատկերս Տէ-

1 Այս եւ նախընթաց վեց երկիրներն անտարակոյս Ուրարտուաց վիճակներ եին. որովհեաեւ՝ Բուռուտուաց եւ Բարիլուացւոց երկրին մէջակդ կը յիշուին:

2 Այսինքն՝ Սիլսաղի քաղաքին վիճակն:

3 Բարիլուացիք, ասորեստանեան լեզուաւ աբուլ Բաբելու, մեր ազգային արձանագրութեանց միոյն մէջ (թիւ 27) “երկիր Բարիլուաց” (տող 5), եւ “երկիր Բարիլուական” (տող 4) անուններով կը յիշուին: Այս երկիրն Ասպուրականի Պալունիք գաւառն էր:

4 Այս է անծանօթ կամ հեռաւոր:

- ի բ ա ն ա կ ա ն ե ր կ ր ի ն մ է ջ , Բ է պ ո ւ հ ա ս տ ա ր է լ ո ւ 2 է բ ա ն ա ր ք ա ց մ է ջ , Ա ր ի ա ր մ ի է լ Տ ա ր ը - շ ա ր ր ի - Խ Ո Ւ Ի ( )<sup>2</sup> ե ր կ ր ա ց մ է ջ ,
38. [ի ք ա ղ ա ք ի ն Ս ի լ ] խ ա ղ ի ա յ՝ զ ո ր Բ ա ր ի լ ո ւ ա ց ւ ո ց ա մ ր ո ց կ ը կ ո չ ե ն ՝ կ ա ն գ ն ե ց ի : . . . . .
43. . . . . \*<sup>3</sup> [ ե ր կ ր ի ն Ո ւ լ ո ւ ] բ ա յ՝ Ա ի ր ի ս ո ւ ե ր կ ր ի ն մ է ջ<sup>4</sup> ի ւ ր բ ո վ ա ն դ ա կ ո ւ թ ե ա մ ր ը՝ տ ի ր ե ց ի , Ա ս ո ր ե ս տ ա ն ի ե ր կ ր ի ն մ ի ա ց ու ց ի : . . . . \*
44. Ի մ ա ր ք ա յ ա կ ա ն [ բ ն ա կ ո ւ թ ե ա ն ս հ ա մ ա ր պ ա ւ լ ա տ մ ը ] հ ո ն կ ա ն գ ն ե ց ի : Ա ս ո ւ ր ա յ՝ ի մ տ ե ա ռ ն ս պ ա շ տ օ ն ր հ ո ն հ ա ս տ ա տ ե ց ի : . . . . \*
45. . . . . Զ Ո ւ ր ա ր տ ա ց ի ն , զ Ա ո ւ լ ո ւ մ ա լ Մ է կ դ ա ց ի ն<sup>5</sup> , զ Գ ա ս հ ա յ ա ց ի<sup>6</sup> Տ ա ր ի ս ո ւ լ ա ր : . . . . \*
46. Ա ս ս մ ա ն ե ց ի կ ո ւ շ տ ա ս պ ի ա ւ ա ր ա ռ ո ւ թ ի ւ ն գ ո ր ծ ե լ ու հ ա մ ա ր : . . . . \*
47. . . . . ե ր կ ր ի ն վ ի ճ ա կ ն ե ր ն ե ղ ո ղ Ա ի ս տ ա ն ե ր կ ր ի ն ե ւ խ ա լ պ ի ե ր կ ր ի ն վ ր ա յ [ ա ս պ ա տ ա կ ե ց ի ն ] : . . . .
48. . . . . ա ռ ի ( ) . զ գ ե տ ն Ս ի ն զ ի , զ ջ ր ա դ ա ր ձ ն հ ա ն դ ո յ ն Ն ա բ ա ս է : . . . .
49. . . . . ա ն ո ն ց մ է ա ռ ի . ի մ ի ջ ա վ ա յ ր ի : . . . .
50. . . . . ա ր ք ա յ ա կ ա ն բ ա ղ մ ո ց ն ե ր : . . . .

1 Զ է հ ա ւ ա ն ա կ ա ն թ է ա յ ս ե ր կ ի ր ս Ո ւ ր ա ր տ ու ա յ պ ա տ կ ա ն ե ր : Գ ո ն է հ ա կ ա ռ ա կ ը հ ա ս տ ա տ ե լ ու հ ա մ ա ր՝ չ ո ւ ն ի ն ք տ ա կ ա ւ ի ն ծ ա ն ր ա կ լ ի ո ւ փ ա ս տ :

2 Վ ե ր ա գ ո յ ն 31դ տ ո զ ի ն մ է ջ տ ե ս ն ո ւ ա ծ Տ ա ր - շ ա ր բ ա ն ի - Խ Ո Ւ Ի ( ) ա ն ո ւ ա ն ա յ լ ա փ ո խ ը ն է թ ե ր ց ու ա ծ ն :

3 Ա ն ո ւ ա ն ա կ ի ր տ ա ր ի ն ե ր ո ւ ց ա ն կ ի ն հ ա մ ե մ ա տ՝ Ո ւ լ ո ւ ր ո յ ի վ ր ա յ ե ղ ա ծ ա յ ս ա ր շ ա ւ ա ն ք ն 739դ տ ա ր ի ն ե ղ ա ծ է :

4 Ա յ ս պ է ս պ է ո ք է թ ա ր գ մ ա ն ե լ :

5 Ա յ ս է Մ է լ ի ս ե ն ա ց ի :

6 Գ ա մ գ ո ւ մ ե ր կ ի ր ն Ե փ ր ա ս ա յ մ ի ջ ի ն կ ո ղ մ ա ն ց ա ր ե ւ մ տ ե ա ն ե ղ ե ր ը վ ի ճ ա կ մ ը ն է ր :

## Տարեգրութիւնքն:

1.

2.<sup>1</sup>

- 1 . . . . .  
 30 . . . . . 19 վիճակս  
 31. Խամար<sup>2</sup> քաղաքի՝ իւր շրջակայ քաղաքներովն  
       ..., որոնք իրենց անհաւատարմութեամբն  
       Ազրիառւի կողմն անցած էին,  
 32. Ասորեստանի վիճակին միացուցի: Իմ պաշտօ-  
       նեայներս եւ կողմնակալներ անոնց վրայ կար-  
       գեցի: . . . . .  
 33. . . . Ուլլուբա երկրին կողմնակալութեան մէջ  
       1223 բնակիչ գաղթականութեամբ հաստա-  
       տեցի: . . . . .  
 41. . . . \* . . . զիմ պաշտօնաւորս (յուն.), զկողմ-  
       նակալն (էպ.) Կա'իրի երկրին: Սուպուրգիլլու-  
       քաղաքէն  
 42. . . . \* պա մինչեւ անոր շրջակայից քաղաք-  
       ներն առաւ անոնց կողմանութեամբ առաւ տարաւ-  
       ԶԱՒՔԻԼԱ՝ Հրամանաւասր բերդի  
 43. . . . \* Խամարացուց երկրին մէջ ինձի  
       բերաւ: . . . . .  
 50. . . . . ԶՀԱՐԵԿՆ Կուշտասպեայ՝ Ասմանի

<sup>1</sup> Տարեգրութեանս այս ժաման տես ի Cuneif. Inser. of West. Asia, Հար. Գ. 9, 3 (B): Տես եւ Եր. Ծրատէր՝ Keil. Bibl., Հար. Բ. Էջը 26-31: Ինչպէս նախ-  
 ընթացներն, նոյնպէս այս արձանագրութիւնն չարաչար  
 եղծեալ է:

<sup>2</sup> Ասորեսց մէջ Որոնտէս գետոյն աջակողմը Համաթ-  
 քաղաքն:

- Քաղաքին<sup>1</sup> . . . . Ահենահեմայ՝ Սահմանական քաղաքին<sup>1</sup> . . . .
52. . . . . Սուլումալայ՝ Ահելու երկրին,  
Դագի-իլուայ՝
53. Կասկաի քաղաքին<sup>2</sup> . . . . .
54. . . . . սոկի, արծաթ, կապար, երկաթ,  
փղերու մաշկեր, . . . . .
56. . . . . ձիեր, ջորիներ . . . . առի:  
— Կառավարութեանս Զդ<sup>3</sup> տարին՝ Ասուր՝ տէր  
իմ, Բիտ-Կապսի երկրին վրայ (արշաւելու) զիս  
քաջալերեց:

Սարգոնի (Ք. ա. 722—705)

Տարեգրութիւնըն<sup>4</sup>:

8. . . . . \* Խաշմոր երկրէն մինչեւ արեւելից  
հեռաւոր Մարաց Զիմշաղութէ քաղաքը,

1 Խմա Աերկիրու:

2 Կայնակս: Կասկաի երկիրն զիսաւորապէս Խաղ-  
ակաց աշխարհն էր:

3 Ք. ա. 736:

4 Արձանագրութիւնս Խորսապատայ պալատին Բ.  
Ե. եւ Ժ. սրաշներու պատերուն վրայ դտաւ Պ. Ե. Պոդ-  
գա, եւ իւր Monument de Ninive գործոյն Գ. Հարին  
մէջ Հրատարակեց: Սարգոնի միւս արձանագրութեանց ընդ-  
օրինակութեանց նման՝ Տարեգրութեանս եւս դրոշմօրինակ-  
ներն Բարիսի Լուվրը Մուսարամին մէջ կը պահուին: Հու-  
գոն Վենեցիւր արձանագրութեանս ճիշդ դիրքն որոշել կա-  
րող եղած է՝ քաղելով զայն այլեւայլ տախտակներէ: Այս ար-  
ձանագիրն կարի եղծեալ վիճակի մը մէջ է, որով իրաց պատ-  
մութեան ամբողջութիւնը կը պակասի: Դիտելու արժանի է  
որ մինչդեռ Սարգոնի Մեծ Արձանագիրն (տղք 29—32) Թոռ-  
քելցի Ամրարիսին ապատամբութիւնը նախ եւ յառաջ կը  
յիշէ, որով կարծէս 718 տարին կատարուած է այն, Տարե-

9. Նամբեկ, Խլիբեկ, Բիու-Խամբեան, Պարսուա, Մանաս, Ուրարտու, Կասկու, Թուբել եւ Մասսաւ երկիրներն իւր մեծ ձեռքն աշխարհակալեց:

Արշաւանը ի Հրէաստան, ի Բարելոն եւ  
յԱսորիս:

32. [Յերորդում ամի] կառավարութեանո<sup>1</sup>  
Սուանդախուլ եւ Դուրդուկիկա ամաւր քաղաքներն յԽրանդուէ  
33. Մաննայի թաղաւորէ՝ յիւրեանց տեառնէ՝ որ  
իմ լուծս կը սիրեր, ապատամբեալ յետս կալ  
խորհեցան,  
[տատի Զեկիրտացի]  
34. Զեկիրտացէ<sup>2</sup> Միտատիայ վստահացան: Մի-  
35. իւր պատերազմող մարդիկն եւ ձիւորներն ա-  
նոնց տուաւ. եւ այսու օրինակաւ անոնց օդնեց:  
36. Ասուրայ հզօր զօրաց գումարութիւնն ի մի  
վայր ժողվեցի, եւ առ ի տիրել  
37. Քաղաքացն այնոցիկ խաղացի գնացի: Պաշա-  
րելու զօրաւոր մենքենայներով անոնց ամսուր  
պատուարները

Դրութիւնքս (աղք 168-176) նոյնը 713 տարւոյն մէջ կը  
գնէ: - Հ. Վինքլերէն առաջ Յ. Մենան գաղղիացին Տա-  
րեգրութեանցս արձանագրութիւնն իւր Annales des  
Rois d'Assyrie, 1874, հաւաքածոյին մէջ (Էջք 158-180)  
հրատարակած էր: Սակայն ասոր թարգմանութիւնն ճշգու-  
թեան կողմանէ պակասաւոր է: Յ. Մենան՝ Ժ.Պ. սրահին  
(ախակ 3) արձանագրութիւնը Տարեգրութեանցս սկզբնա-  
կան մասն մը համարի, մինչդեռ այն՝ վերջնոցս համառօտեալ  
մէկ ձեւն է, առանց տարեգրական ոճոյ գրեալ: - Տարեգրու-  
թիւնը տես ի հաւաքածոյս Հ. Վինքլերայ՝ Die Keilin-  
schrifttexte Sargons, Էջք 1-79, եւ Յ. Մենանայ՝  
Annales des rois d'Assyrie, Էջ 161 եւն:

1 Ք. ա. 719:

2 Զեկիրտու Մաննայի մէջ եւ անոր հիւսիսոյ արեւ-  
մտակողմը վիճակ մ'ըլլալու էր:

38. խորտակեցի, գետնի հաւասար ըրի: Բնակիչն  
ներն իրենց ընչիւքն առի տարի: [այրեցի:  
39. Այն քաղաքներն աւերեցի, քանդեցի, հրով[  
40. Սուկկա, Բալա, Աբիտիկնա քաղաքներուն բնա-  
կիչները՝ որոնք հպատակութեան կապերը<sup>(\*)</sup>  
քակելու շար խորհուրդը խորհած էին Ե-  
Ռւշա<sup>1</sup>  
41. Ռւրարտացւոյն հետ դաշնուք կռած էին, իրենց  
գործած չարեաց համար իրենց (բնակութեան)  
տեղերէն հանեցի, Խառապաց-ոց Ակարէ<sup>2</sup> եր-  
կրին մէջ  
42. զանոնք նստեցուցի: . . . . .

Արշաւանք յարեւմնեան եզերս միջին  
Եփրատայ:

46. Կառավարութեանս 5դ տարին<sup>3</sup> . . . . .  
. . . . .  
50. . . . . Պապա<sup>4</sup> է-Լալլուկնա քաղաքներուն  
բնակիչներն  
51. Ե- իմ պալատիս մէջ մնուցեալ ծառայները՝  
որոնք կակմի երկրին դէմ դաւ կը գործէին<sup>(\*)</sup>,  
իրենց տեղերէն հանեցի,  
52. Ակարէ երկրին դիմաս+է քաղաքին մէջ նստե-  
ցուցի: Կառավարութեանս 6դ տարին<sup>5</sup> Ռւշա  
Ռւրարտացի  
53. . . . \* [առ. Միտատափ] Զիկիրտացի Ե- առ-  
աւագ իշխանս Մաննայի . . . . \*

<sup>1</sup> Բատ ազգային արձանագրութեանց՝ Ոչուշաս Ա.  
(Ք. ա. իրը 730—714):

<sup>2</sup> Թարգմանի աշխարհ արեւմտիցն. այսպէս կը կո-  
չուէր ստորին Ասորիք:

<sup>3</sup> Ք. ա. 717:

<sup>4</sup> Այսպէս. աես ի ստորեւ Սարդոնի Խորսապատայ  
պալատին Մեծ Արձանագիրը, տող 57:

<sup>5</sup> Ք. ա. 716:

54. զանոնք Սարգսնէն եւ իրենց տեառն որդին  
Ազայէն ապատամբեցընելու . . . . \* Ուտւս
55. դժուարին լերան վրայ Մաննային սոսինի հառու-  
ըրին, եւ Ազայի իրենց տեառն դիակը հոն նե-  
անցին: Առ Ասուր տէր իմ՝ առ ի փրկել
56. զՄաննա [եւ առ ի փրկել զԱսորեստան] ձեռ-  
քերս վերցուցի: Ուտւս լերան վրայ՝ ուր որ  
Ազային դիակը նետած էին՝
57. Բագդատտին<sup>1</sup> մորթաղերծ եւ Մաննայի տե-  
սիլ ըրի: Զնորա<sup>2</sup> եղբայրն Ուլլուսունու ար-  
քայական դահուն վրայ նստեցուցի: Բովան-  
դակ Մաննան . . . . \* նա անձին սեպհակա-  
նեց: [Մաննացի Ուլլուսունու]
58. ՚իւր երկիրն Ասուր դից յանձնելու(՝) տեղ . . . . \*  
Ուրշա Ուրարտացւոյն վատահացաւ. զԱսուրլի  
կարալացին<sup>3</sup> եւ զիտտի
59. Ալլաբիրացին<sup>4</sup> ինծի դէմ գրգռեց, եւ Ուրար-  
տիին ծառայութիւն ընելու զանոնք յորդորեց:  
ի [զայրոյթ] սրտիս՝ այն երկիրները
60. մարախներու նման ծածկեցի: Զիզիրտու՝ Ման-  
նայի արքայական քաղաքը՝ իսունուրուի պէս  
յերկիր կործանեցի. անոր բազմաթիւ պատե-  
րազմնազները

<sup>1</sup> Ումելդիս երկրին արքայիկն. առև Սարգսնի Մեծ Արձանագիրը, տող 49: Ումելդիս Մաննայի մէկ վիճակն պէտք էր որ ըլլար:

<sup>2</sup> Այս է Բագդատտին, որ Ազային որդին պէտք էր որ ըլլար. վասն զի մինչդեռ աստիւն եղբայր կ'ըսուի Ուլլու-  
սունի, սա՝ Սարգսնի Մեծ Արձանագրին 38—39 տողերուն  
համեմատ՝ ՚իւր հօրն գահն ելած էր, ։ Յայտ է ապա թէ  
Բագդատտի իւր հօրը սպանման հազորդ եղած է:

<sup>3</sup> Թուի թէ կարալա, կարալու կամ կարալլի Վաս-  
պուրականի հիւսիսակաղմն Աւարայրի միջոցը կը գրաւէր:

<sup>4</sup> Ալլաբիրա, այլուր Ալլաբիրա, Վասպուրականի  
հիւսիսոյ արեւմտակողմն՝ Առերանի գաւառն:

61. սպաննեցի: Խղիրտուն հրով այրեցի. Զիբիա  
և Արմահիդ քաղաքներուն տիրեցի: Ուլուսու-  
նու Մաննացին
62. եւ իւր բովանդակ երկիրն իբր մէկ անձ եկան.  
ուաքերու [փարուեցան], շնորհս [շնորհեցի ա-  
նոնց]: Ուլուսունուին
63. յանցանաց ներեցի. ի գահ արքայական [նորա  
զանի նստեցուցի]: . . . . <sup>\*</sup> Ալաբիրացի խտին
64. իւր գերդաստանովին արտասահման ըրի: Կա-  
րալլացի Ասուրլին <sup>\*</sup>
65. . . . .
66. գանու քաղաքին . . . . <sup>\*</sup> ի վիճակին ‘Նիկսամա  
երկրին տիրեցի: ԶՍիպա (°)շարրու՝ քաղաքա-  
պետ . . . . <sup>\*</sup>
67. Սուրգադիա քաղաքին ձեռք ձգեցի. այն քա-  
ղաքները Պարսուայի կուսակալութեան միա-  
ցուցի: . . . .

### Արշաւանք ի Մարս:

75. Կառավարութեանս Շու տարին<sup>1</sup> Ուրարտացի  
Ուրշա Մաննացի Ուլուսունուի դէմ չարիս  
նիւթեց. անոր բերդաքաղաքներէն 22ն առաւ.
76. Մաննայի մէկ կուսակալն Դախուկկուին<sup>2</sup> ձեռ-  
քով Ուլուսունուի դէմ խաբէութիւն ե-  
զրպարտութիւն գործածեց. անոր որդին անկէ  
պատանդ առաւ: Առ զիսն Ասուր՝ իմ [տէրս]
77. ձեռքերս վերցուցի. այն 22 բերդաքաղաքնե-  
րուն տիրեցի, Ասորեստանի երկրին միացուցի.  
Դախուկկուն իւր գերդաստանովին արտասահ-  
ման ըրի:
78. Աւերեալ Մաննան նորաշէն նորօգեցի: ‘Նաի-  
րիայ թագաւորն Յանզուի տուբքը՝ իւր Խու-  
րուսկիա քաղաքին մէջ առի: 9 քաղաք . . . <sup>\*</sup>

<sup>1</sup> Ք. ա. 715:

<sup>2</sup> Տես Սարգսնի Մեծ Արձանագիրը, տող 49:

79. . . . .<sup>\*</sup> վիճակին Ռւբարտացւոյ Ռւշայի . . . .<sup>\*</sup>
80. . . . .<sup>\*</sup> անոնց արջառը, անոնց ոչխարները . . . .<sup>\*</sup>  
բերդաքաղաքներն եւ [անոնց] վիճակներուն  
քաղաքները . . . . .<sup>\*</sup>
81. [Երկրին] Տուայագիայ՝ վիճակի Տիլուսինայ<sup>1</sup>  
երկրին Անդիայ՝ տիրեցի: 4200 հոգի իրենց  
ընչեւքն առի տարի: Այն բերդաքաղաքներն
82. աւերեցի, քանդեցի, [հրովարթեցի]. իմ ար-  
քայական պատկերս շինեցի. Ասուր դից համ-  
բաւն անոր վրայ դրեցի, յիզերտու՝ յարքայա-  
կան քաղաքի
83. Մաննայ՝ [կանգնեցի]: . . . . .

Արշաւանք ի Մարս, յարեւմուսս Կիլի-  
կիոյ, յԱրարիա եւ ի Մոսոք:

101. Կառավառութեանս 8դ տարին<sup>2</sup> Մաննայի եւ-  
Մորաստանի վրայ խաղացի դնացի. Ման-  
նայի եւ Խլքողայի հարկը . . . . .<sup>\*</sup>
102. լեռներու քաղաքապետաց՝ առի: Քաղաքաց  
շահապ Զիզիրազալայէն<sup>3</sup>, քաղաքին . . . . .<sup>\*</sup>
103. որոնց հարկը թագաւորներն իմ նախորդքս՝  
չէին առած, անոնցմէ տուրք առի:
- 104.<sup>4</sup> . . . . [Միտատափայ]
105. Զիկիրտացւոյ պատերազմողները սպաննեցի:  
Յ ամուր քաղաքաց՝ անոնց շրջակայից<sup>5</sup> 24 քա-  
ղաքներովն՝
106. տիրեցի. անոր աւարն առի տարի: Անոր ար-  
քայական քաղաքը՝ զՊարդա՝ ի հուր դատե-  
ցայ: ‘Եա իւր երկրին մարդիկներովն’

1 Տես նոյն Մեծ Արձանագիրը, տղք 44–45:

2 Ք. աւ. 714:

3 Զե յայտ [թէ սյս անձն ուրարտացին] եր՝ [թէ մեդացին]

4 Այս տողն կորսուած է: Ոլինքլէր:

5 Կամ՝ Արուրակութեանց, վիճակաց,,:

107. փախաւ . անոնց կեցած տեղը շգանուեցաւ :  
Ուրարտացի Ուրշային պատերազմնիները՝
108. թուով անհամար՝ սպաննեցի . անոր արքայա-  
կան սերունդէն 260 հոգի՝ որոնք ձիաւոր  
հեծեալ էին, գերի բռնեցի: ‘Աա’ առ ի փրկել
109. զանձն՝ մատակ ձիոյ մը վրայ նստաւ , իւր լե-  
րանց վրայ փախաւ : Ուաւս լեռնէն 5 կրկին  
ժամուց ճամբայ
110. [մինչեւ<sup>1</sup>] Զիխարդուսու երկիրն Ե- Ման-  
նայի լեռնային վիճակն Ումիլդիս՝ անկէ առի ,
111. Մաննացի Ուլլուսունուին առի : Ուսքայա-  
բերդաքաղաքին՝ որ Զարան երկրին կիրճին  
մէջն է ,
112. . . . \* Մալլաւ երկրին, Գի-րիգ<sup>2</sup>-Լի-րակ<sup>3</sup>-սա-  
տու երկրին՝ անոնց 140 քաղաքներով՝ տի-  
րեցի :
113. . . . \* Բիտ-Սանգիրուտի երկրին վիճակին  
Աստանիա քաղաքին , Գալա<sup>2</sup> երկրին Տարուի<sup>3</sup>  
Ե- Տարմակիսա քաղաքներուն . . . . \*
114. . . . տամիրախ , Ուլլու քաղաքին՝ որ  
Կիս-պալ(<sup>4</sup>) լերան ստորոտն է , (00)21 ամուր  
քաղաքաց եւ 140 քաղաքաց
115. վիճակացնոցա որք Արգարիա լերան վրայ էին ,  
տիրեցի , հրով այրեցի :
116. (00) ամուր քաղաքաց Ե- անոնց վիճակաց  
30 քաղաքներու՝ որոնք Արմա-դալ<sup>5</sup>-լի եր-  
կրին մէջ էին ,
117. . . . \* Ուրիանդա լերան վրայ՝ տիրեցի . Ար-  
բու քաղաքին՝ տեղի յորում Ուրշա
118. . . . \* [քաղաքաց]

1 Այս վիճակին դիրքն՝ Այրարատայ Բագրեւանդ  
գաւառին մէջ ։ Սպատ լերան առաջքը մեզի մատնանիւ կ'ընէ :

2 Այս անունն թերեւս ուրիշ գանկերով կը վերջա-  
նար որովհետեւ բնագրին մէջ իրմէ եաբն եղծեալ գրեր կանո  
3 Գարունք դիւդ ի Արածնունիս :

119. ամբոց Արարիդ<sup>1</sup> երկրի վիճակին առ եղերք  
ծովու<sup>2</sup>, . . . . \* եւ կադուլանի<sup>3</sup>-ա քաղաք-  
ներուն՝ որք ի վերայ Արձի լերին . . . . \*
120. Ե-ի վիճակին Ար<sup>3</sup>-դաւնիա լերին շնեալէին,  
Ուայաւս լերան վիճակէ 5 բերդաքաղաքաց,  
121. [եւ] Ուայաւս երկրին վիճակէն 30 քաղաք-  
ներու տիրեցի, հրով ոյրեցի: Յանդու  
122. թագաւորէն Նա՛րի երկրին՝ իւր ամուր քա-  
ղաքն խուրուսկիայի մէջ արջառ Ե-ոչխարներ  
իրը անոր տուրքն ընդունեցայ:  
123. Մուձաձիրցի Ուրզանա<sup>3</sup> Ասուր եւ Մարդուկ  
դից վրայ ըրած երդումն առ ոտն հարած էր,  
Ե-Ուրարտացի Ուրշային յայտնած էր  
124. Հպատակութիւն: Ասուր տէր իմ զիս քա-  
ջալերեց. իմ 1 պատերազմիկ կառքովս եւ  
1000 ձիաւորներովս եւ ոտանաւորներովս,  
բուռն ոտանաւորք  
125. ի պատերազմունս, Սիակ, Ար-դիշի-շի Ե-Ու-  
լահաւ Ալլուրիայի դժուարին լեռները կտրեցի  
անցայ. ճամբայ գտնուած տեղուանք  
126. ձիու վրայ հեծած, իսկ դժուարին տեղերն  
հետիսս քալեցի: Մուձաձիրացի Ուրզանա  
[իմ] արշաւանացս յառաջանալլ  
127. լսեց, թռչոյ պէս փախաւ, դժուարին լերան  
մը վրայ ելաւ: ԶՄուձաձիր՝ Քաղդիա աս-  
տուածոյն կայանքը՝ պատնէշով  
128. [պաշարեցի]: Ուրզանայի կինը, անոր ուս-  
տերքը, անոր դստերքը, 6170 բնակիչ, 690  
ջորի, էշ, 920

1 Հաւանականօրէն Բզնունեաց ծովուն հիւսիսոյ ա-  
րեւելակողմն Առերանի դաւառին մէջ Առեստ քաղաքին  
վիճակին:

2 Բզնունեաց ծովի:

3 Այս արքայիկէ՝ ասորեստանեան լեզուաւ կնքոյ ար-  
ձանագրութիւն մ'ունինք, զոր տես իմ հաւաքածոյիս մէջ՝  
թիւ 88:

- 120 . . . . \* , 100 , 225 ոչխար առի տարի : . . . . \*
- 34 տաղանդ , 18 մնաս ոսկի , 160 տաղանդ ,  
 $2\frac{1}{2}^{\circ}$  մնաս արծաթ , անագապղինձ . . . . \*
- 130 . . . . \* [պատուական] քարեր . . . . \*
- 131 . . . . անհամար դոյջնագոյն կերպասներ եւ  
 զգեստներ . . . . \*
132. ընդ . . . . տաղանդ , 3 մնաս ոսկի , (0)2  
 տաղանդ , . . . մնաս արծաթ , . . . .
133. . . . բազումն , անագապղինձ , երկաթ (<sup>(\*)</sup>) ,  
 անհամար . . . . \*
134. . . . \* ընդ . . . . \* առեալ տարի : . . . . \*
135. . . . \* Ասուր դիք . . . . \* իրենց ընչեց մնա-  
 ցորդը . . . . \*
136. լայնածաւալ երկիրը . . . . \* ամեն տեսակի .  
 սիբէրտան ըսի : Անոնց թագաւորն Ուրշային՝  
 կոծ ու ողբ
137. . . . . \* այն վիճակն Ասորեստանի միացուցի ,
138. Եւ իմ պաշտօնէիս՝ պալատան հազարապե-  
 տին՝ ձեռքը զայն յանձնեցի : Ասուր դից՝  
 տեառն իմոյ՝ շքեղութիւնն զՈւրշա Ուրար-  
 տացին
139. յերկիր կործանեց . իւր իսկ երկաթի դաշու-  
 նիւ շահուսի մը պէս իւր սիրտը զարկաւ , զինքն  
 ի կենաց զրաւեց : Կառավարութեանս թզ տա-  
 րին<sup>1</sup> իւլէպէլ<sup>2</sup>
140. Բէտ - Դակուլէլէլէլ<sup>3</sup> Եւ Կարալլին երուն  
 վրայ արշաւեցի : Կարալլին բնակիչներն իմ  
 պաշտօնեայներս արտաքսեր էին ,

1 Ք. ա. 713:

2 Թառի թէ Պարսկաստանի արդի Խսկահան քաղա-  
 քին վիճակն էր :

3 Հաւանականօրէն Մարտասանի մէկ վիճակն էր :

4 Տես արձանագրութեանս 58 եւ 64 տողերը . աևս  
 եւ Սարդոնի Մեծ Արձանագրին 55-56 տողերը . ուր բնա-  
 գրաց բովանդակութիւնն կը ցուցընէ թէ Կարալլա կամ Կա-  
 րալլի՝ Ուրարտուի մէկ վիճակն էր : Թէպէտ այս երկիրն նախ-

141. Եւ զԱմիտասսի՝ Ասուրլիին եղբայրն իրենց  
վրայ կարգած էին։ Անայի վրայ՝ որ լերան մը  
գագաթն է ի . . . . .<sup>\*\*</sup>
142. զանոնք յերկիր կործանեցի. անոնց առա-  
ջաւորայ գերդաստաններէն 2200 հոդի ճամ-  
բարիս մէջն առի։
143. Ամիտասսիին ետեւը պնդեցայ. զանի՝ իւր օդ-  
նականներովին ի . . . . .<sup>\*\*</sup>

Արշաւանք ի Մարս եւ յարեւելակողմն  
Արարիոյ։

165. . . . Զառուրս Մաննացի Ուլուսունուրի  
166. Եւ . . . Ալւարիցի Ադարաբաղիդիննայի . . . .
168. . . . ընդունեցայ։ Թարբեկցի Ամբարիդի՝ Բէտ-  
քուրէտէսի թագաւորն՝ . . . . .<sup>\*\*</sup>
173. . . . այր անհաւատարիմ Ուրաբտուի թա-  
գաւորն Ուրշային, Մասունի թագաւորն Մի-  
տային
174. . . . <sup>\*\*</sup> Եւ թարբեկցի թագաւորաց (գեսպան խաւ-  
րեց). Ասոնք իմ վիճակս կորզեցին։ Ասուրայ  
զօրքը ժողվեցի,
175. ամբողջ թարբեկը բոլորովին աւերեցի։ ԶԱմ-  
բարիս՝ Բէտքուրէտէսի թագաւորը՝ իւր հօրը  
սերունդներովին, Եւ
176. իւր երկրին զլիսաւորները գերի տարի . . . .
178. Կառավարութեանս 10դ տարին<sup>1</sup> Մէկտացի  
Տարիսունագի
- . . . . .

ընթաց երկու մարական վիճակներուն հետ կը յիշուի, սա-  
կայն ասորեստանեան արձանագրութիւնք կարգաց շփո-  
թութիւններէ միշտ աղատ չեն։

182. Ասորեստանի գէմ թշնամութիւններ նիւ-  
թած էր: <sup>1</sup> Ի զայրոյթ սրտի՝ բոլոր կամանու-  
երկրին<sup>2</sup> տիրեցի.
183. զՄէլքորու՝ իւր արքայական քաղաքը՝ պու-  
տուկներու պէս խորտակեցի: . . . . .
187. . . . Տուրքուէն քաղաքը
189. նորէն շինեցի: . . . . .
191. . . . Լուիսոն, Բուրուէր, Անժուրոն, Ավուն: <sup>3</sup>  
Անդուստուցիս քաղաքները
192. Ուրարտիայ գէմ ամրացուցի, պահակները ըրի:  
Ուսէ, Ուսէլու (<sup>4</sup>), Ուսէքին քաղաքները
193. Մասունի երկրին սահմաններուն վրայ շինեցի:

Աղջաւանք ի Գամզում՝ յարեւմտեան  
եղերս միջին Եփրատայ, ի Պաղեստին եւն:

Խորսապատայ պալատին Մեծ Արձանա-  
գիրն<sup>5</sup>:

1. Ապարանք Սարգսնի՝ մեծի արքայի, . . .  
2. արքայի Ասորեստանի, քրմապետի Բաբելոնի

1 Թուի թէ Ուրչացի գանակից էր:

2 Կապակադովկիոյ Հարստակողմը՝ Կոմանա քաղաքին  
մէջակն:

3 Այս արձանագրութիւնը Պօղոս-Եմիլիոս Պոդդա,  
Գաղղիոյ Հիւպատոսն ի Մուսուլ 1842 տօրին Խորսապատայ  
պալատին մէջ գտաւ: Խորսապատ Հին Կինուէի Հիւսիսա-  
կողմն եւ անկէ Հինդ ժամ՝ Հեռու գիւղ մըն է, ուր ի հնումն  
Սարգսնի պալատոն շինուած էր: Ասոր սրահներուն մէջ բազ-  
մաթիւ արձանագրութիւններ կային: Դի է Բ. եւ Ճ. սրահ-  
ներուն մէջ կը գտնուէք վերոյիշեալ արձանագրութիւնն,  
որ ըստ այսմ չորս այլ ընթերցուածներ ունի, սակայն

16. Դիցն մեծաց հզօր զօրութեամբն՝ . . . Եադնաւ  
նէն! որ ի մէջ ծովու
17. արեւմտից, մինչեւ Եռկաղոսի եւ Մոսուի սահ-  
մանները տիրեցի . . . . .
22. . . . . անոնց վրայ իմ պաշտօնեայներս  
կուսակալներ կարգեցի, և իմ տէրութեանս  
լուծն
23. անոնց վրայ գրի: . . . . .
29. . . . . Ամբարիսի
30. Թոքէցւոյն՝ զոր ես իւր Հօրը Խուլլեայ գահին  
վրայ նստուցած էի, իմ աղջիկս տուած էի  
Ախիեկիայով միատեղ՝ որ իւր Հօրն երկրին չեր  
պատկաներ. իւր երկիրը մեծցուցած էի. եւ  
նա՝ որ հաւատարմութիւն չպահեց,
31. ինձմէ երկիր կորցելու համար Ուրարտացի<sup>2</sup>  
Ուրշային եւ Մոսուցի Միտային դեսպան խաւ-  
րեց: ԶԱմբարիս՝ իւր Հօրը տան արու զաւակաց  
գերգաստաններովին, իւր երկրին մեծամեծնե-  
րովը,
32. իւր 100 պատերազմիկ կառքերովին Ասորեստան  
տարի<sup>3</sup>: Իմ տէրութեանս հպատակ եղող ա-

Ժ սրահին արձանագրութիւնն իրը հիմն առնուած է: Ա-  
սոնք՝ Պաղպայի Մոնument de Ninive գործոյն Գ եւ Դ  
հասորներուն մէջ հրատարակուեցան: Ըստերն սյս ար-  
ձանագրութիւնը թարգմանած են: Ի մասնաւորի տես Հու-  
գոն Ալինբէր՝ Die Keilinschrifttexte Sargons, Leipzig, 1889, էջք 96—135, եւ Փ. Ե. Բայսէր՝ ի հաւաքա-  
ծոյս եթ. Ըստերայ՝ Keil. Bibl., հար. Բ. էջք 52—81:

1 Կիպրոս կղզին:

2 Ուրարտացի, աստեն դպիրն սյնակիսի գաղափարա-  
գիր մը գործածած է: որ Բարելաստանի վերին մասը զԱքադ  
երկիրն եւս կը նշանակէ. իսկ 37դ տողին մէջ “Ուրարտացին  
բառը հնչական նշանագրերով Ուրարտացի դրած է:

3 Ք. աւ. 713 տարին: Տես Սարգոսի Տարեդրու-  
թիւնքը, տողք 139, 168—176:

սորեստանեայ մարդիկ հոն բնակել տուի. առնեց վրայ իմ պաշտօնեայս կուսակալ կարգեցի. իրենց վրայ տուքը ու հարկեր դրի:

### Արշաւանք յԱսորիս:

36. . . . . ի ժամանակի յորում ճակատագիրն եւ կաւ հասաւ Մաննացի իրանզուի վրայ՝ որ հնաղանդ ծառայ մըն էր և իմ լուծս կը սիրէր,
37. զիւր որդիին Ազա անոր գահին վրայ նստուցած էի, Ուրարտացի Ուրշաիւր կողմանէ Ումիլդիս<sup>1</sup>, Զիկիրտու և Միսիանգի<sup>2</sup> երկրաց ցեղերուն, առ կողմնակալս
38. աւագս Մաննացի պատգամաւորներ խաւրեց<sup>3</sup>, եւ զանոնք անիրաւութեան յորդորեց: Իրենց տեառն՝ Ազայի թիակը գժուարին Ռւաւս լերան վրայ նետեցին: Ուլլուսունու
39. Մաննացին՝ որ իւր հօրն գահն ելած էր, Ուրարտացի Ուրշային վատահացաւ, և իւր բերդագաղաքներէն 22ն իբր պարգեւ անոր տուաւ:
40. Զայրացեալ սրտիւ՝ Ասորեստանի զօրաց գումարութիւնը մէկ տեղ ժողվեցի, առիւծի նման մանչեցի, և այն երկիրներու տիրելու ձեռն ի գործ արկի: Մաննացի Ուլլուսունու
41. իմ արշաւանացս մօտենալը<sup>(\*)</sup> տեսաւ. թողաւց իւր քաղաքը, և սարսափած՝ դժուարին լերանց ապաստաններուն մէջ ամբացաւ: Իզիրտուիս<sup>4</sup> իւր աբայսական քաղաքին, Խզիբիայէ, Արմիլայ

<sup>1</sup> Մաննա կամ Մանաս երկրին մէկ վիճակն: Տես Սարգոսի Տարեգրութիւնքը, աղ. 110:

<sup>2</sup> Մասեացուն գաւառն, որ այս ժամանակներն Մաննացի մէկ վիճակն էր. սակայն թուէ թէ Կիկողացոսի Դամասկացւոյ ատեն (Ք. ա. Ա. դար) անկէ բաժնուած կը նկատուէր:

<sup>3</sup> Ք. ա. 716 տարին:

<sup>4</sup> Մասեաց հարաւոյ արեւմտեան կողմը՝ Արածնունեաց Սարթափ քաղաքն:

42. իւր ամուր բերդաքաղաքներուն տիրեցի, հըսվ  
այրեցի, ապականեցի: Ուրարտացի Ուրշան  
Ուաւս դժուարին լերան վրայ զարկի. իւր ար-  
քունական սերունդէն 250<sup>1</sup> հոգի:
43. գերի բանեցի: Իւր իշխանութեան 8 երկիրնե-  
րուն մէջ գտնուող 55 ամուր եւ պարոպապատ  
քաղաքները՝ իւր դժուարամատոյց 11 բերդա-  
քաղաքներովը միատեղ առի, ի հուր դա-  
տեցայ:
44. Անոր՝ Մաննացի Ուլուսունուէն առած 22 բեր-  
դաքաղաքներն Ասորեստանի երկրին միացուցի:  
Զ8 բերդաքաղաքս Տուայադի երկրին<sup>2</sup> վիճակի
45. Տիլուսինայ՝ երկրին Անդիայ՝ առի: 4,200 մար-  
դիկ՝ իրենց գոյքովը՝ քշեցի տարի: Զեկիրտացի  
Միտատարի
46. իմ զէնքերէս վախցաւ. իւր երկրին զօրակա-  
նօքն լեռներու մէջ փախաւ. անոր հետքն  
չտեսնուեցաւ:
47. Անոր արքայական քաղաքը դՊարդա ի հուր  
դատեցայ. անոր շրջակայից 23 ամուր քաղա-  
քացին տիրեցի, անոնց կողոպուտն առի տարի:
48. Սուանդախուլ եւ Զուրզուկիա՝ Մաննայի քա-  
ղաքները՝ որոնք Միտատարիին վստահացեալ  
էին՝ առի. կողոպուտնին առեալ տարի:
49. Ումիլդիսցի Բագդաստին մորթազերծ ըրի:  
ԶԴախուկիու<sup>3</sup> իւր գերդաստանովն արտասահ-  
ման ըրի, Ամատի<sup>4</sup> մէջ նստեցուցի:

1 Ըստ Տարեգրութեանց (աղ. 180) 260:

2 Թերեւս Վարդգէսի Տուհաց դաւառն, որ Անդիա  
(Անձեւացիք) վիճակին մէջ ըլլալու էր:

3 Ըստ երեւութին վերագոյն 44դ տողին մէջ տես-  
նուած Տուայադի երկրին արքայիկն: Դախուկիու անունն  
երանեան դէռվիէս անուան հետ նոյն է: Բուն հին պարս-  
կական ձեւն է՝ դահհյառուկա:

4 Ասորւոց մէջ Որոնտ գետոյն վերին կողմանց աջա-  
կողմը՝ Համամեծ (Եպիփանիա) քաղաքն:

50. Մաննացի Ուլլուսունսւ ըրած դործերս գժուառ  
րամատոյց լերանց մէջ լսեց . թռչնոյ նման  
թռաւ եկաւ, սոտքերուս փարուեցաւ :
51. Անոր անհամար յանցուածոյ ներեցի . մոռցայ  
անոր շարագործութիւնը . ներսումն շնորհեցի  
անոր . իրեն արքայական գահուն վրայ նստեցուցի :
52. — 22 բերգաքաղաքները՝ հանդերձ 2 ամուր  
քաղաքներով՝ զօրոնք Ուրշային եւ Միտատ-  
տիին ձեռքէն առած էի, անոր տուի . անոր  
աւերեալ երկիրը նորոգեցի :
53. Իմ արքայական պատկերս շինեցի . Ասուրայ՝  
իմ տեառնս՝ զօրութիւնն անոր վրան դրեցի,  
ապագայ ժամանակաց համար՝ իւր արքայա-  
կան քաղաքն Խղիրտիի մէջ կանդնեցի :
54. Նա՛իրիցի Յանզուին հարկը՝ ձիեր, արջառ եւ  
ոչխարներ՝ իւր ամուր քաղաքն խուբուսկիայի  
մէջ ընդունեցայ:
55. Կարալլացի<sup>1</sup> Ասուրի եւ Ալլաբրացի խտի՝ ո-  
րանք Ասուրայ լուծը թօթափած էւ (ուրիշին<sup>2</sup>)  
ծառայութեան տակ մտած էին,
56. զԱսուրլին մորթազերծ ըրի . Կարալլայի բնա-  
կիշները՝ որքան եւ էին, եւ զիտաի իւր դեր-  
դաստանովին արտասահման ըրի, զանոնք Ամա-  
տի մէջ նստեցուցի :
57. Սուկկիա, Քալա, Խրիտիկնա, Պապապա<sup>3</sup>, Լալ-  
լուկնա քաղաքաց բնակիշներն իրենց տեղերէն  
հանեցի տարի, Գամասկսի ու Խատտաշուոց  
երկրին մէջ նստեցուցի :
58. Նիկումնա վիճակին 6 քաղաքաց տիրեցի,

<sup>1</sup> Թուուի թժէ Կարալլա երկիրն Կապուտան ծովան ա-  
րեւմտակողմը փոքր վիճակ մըն էր :

<sup>2</sup> Այսինքն՝ Ուրարտացի Ուրշային : Յամին 716:

<sup>3</sup> Հաւանականօրէն Վասպուրականի Պատպարունեաց  
գաւառն :

զՍիպասսարրի Առւրգադիայի քաղաքապետը  
բռնեցի . այն քաղաքները Պարսուա երկրին  
կողմնակալութեան միացուցի :

### Արշաւանք ի Մարս :

72. . . . Առւձաձիրցի Ուրղանա՝ որ Ուրշայի
73. Ուրարտացւոյ վատահանալով՝ աւատային պարտաւորութիւնը մոռցած էր, Առւձաձիր երկիրն ամբողջ զօրքովս մարտիներու նման ծածկեցի<sup>1</sup>:
74. Եւ նա՝ իւր կեանքն աղատելու համար՝ միակ միայնակ փախստական գնաց, իւր լերանց վրայ ելաւ : Յաղթանակաւ Առւձաձիր քաղաքը մտայ:
75. Իւր կինը, իւր ուստերքը, իւր դստերքը, ինչքն ու գոյքը, իւր պալատան գանձը՝ որչափ եւ էր, միանգամայն 20,170 մարդիկ՝ իրենց ստացուածներովն,
76. իրեն Քաղդիա<sup>2</sup> եւ Բագրաբառում<sup>3</sup> աստուածներովն, ասոնց ճոխ ինչքերովը՝ յաւարի առի<sup>4</sup>: Ուրշա Ուրարտուի թագաւորն
77. Առւձաձիր քաղաքին կործանիլը, իւր Քաղդիա աստուածոյն աւարի առնուիլը լոեց . իւր իսկ ձեռքովն՝ իւր դօսւոյն երկաթի դաշունիւն ինքն զինքն ի կենաց զրաւեց<sup>5</sup>:

1 Ք. ա. 714 տարին :

2 Ըստ ընագրին՝ Խոլ-Ռէ-ա, որ ուրարտեան ժողովրդոց գերագոյն աստուածն էր:

3 Աղդային ցարդ ծանօթացեալ արձանագրութեանց մէջ այս դիք չի յիշուիր :

4 Այս դէպէերն՝ Խորսապատաց պալատին ժԳ. սրահի հարթք քանդակեներով (bas-reliefs) ներկայացուած են: Տե՛ս Botta, Monument de Ninive, t. II, pl. 140, 141.

5 Ք. ա. 714 տարին :

78. Ուրարտուի վրայ՝ իւր բռվանդակ տարածութեամբ՝ թշուառութիւն հասուցի, հոն ընակող մարդիկը կոծ ու ողբի մէջ նետեցի: — Տարխունաղի
79. Մէլքոռոցին ընդդիմահարիլ ցանկացաւ. դիցն մեծաց վճիռը բռնաբարեց, և իւր ընծայն զլացաւ: Ի զայրոյթ սրտիս զՄէլքոռոց
80. իւր թագաւորական քաղաքը՝ իւր վիճակին քաղաքներովը միատեղ՝ պուտուկներու պէս խորտակեցի: Զանի իւր կնաւն, իւր ուստերօքն, իւր գոտերօքն, իւր պալատան գանձիւն՝ որչափ իւրն էր՝
81. այլ եւ 5,000 գերի ինկած զօրականը՝ իւր ամբոցն Տիկուրի մասնէն հանեալ տարի. զանոնք յաւար դասեցի: . . . . .
112. . . . Առաջնորդիցի Առատալու՝ այր անխիզ և չարաբարոյ, դիցն անուննէն անպատկառ, որ նիւթեր
113. ոճիր, և չարիս կը խորհէր, Ուրարտիայ թագաւորն Արդիստիայ<sup>2</sup> վստահացեալ էր. օդնականի մը՝ որ զանի չէր կրնար ազատել. իւր հարկին ու տրոց՝ իւր տարեկան սակին պայմանաժամը թողուց որ անցնի, և զլացաւ իւր ընծայն: Ի զայրոյթ սրտիս
114. պատերազմիկ կառքովս և հեծեալներովս . . . անոր գեմ ձամբայ ելայ<sup>3</sup>: Արշաւանացս մօտենալը նա տեսաւ. թողուց իւր քաղաքը, անկէ եաքը չտեսնուեցաւ: . . . . .

<sup>1</sup> Մեր ազգային արձանադրութեանց Արդիստիս Բ. թագաւորն (Ք. ա. 714—իր 685):

<sup>2</sup> 708դ. տարի:

Խորսապատայ պալատին ԺԴ սրահի Տարեգիրըն<sup>1</sup>:

1. Ապարանք Ապրգոնի՝ մեծի արքային, հզօր արքային, . . . . .
7. Ելամացի Խումբանիգասին զօրութիւնը խորտակեցի, Կարալլում եւ Սուրդա երկիրները, Կիշիսիմ եւ Խարխար քաղաքներն ոչնչացուցի. Մեռացոց աշխարհին վրայ՝ մինչեւ Բիննէ լեռն
8. Եւ Խլապէ երկիրը՝ Ասորեստանի լուծը գրի: Ուրարտու երկիրն աւերեցի. Մուձաձիր քաղաքն աւարեցի. Անդիս եւ Զեկիրտու երկիրները կործանեցի. Մաննացիները խաղաղացուցի
9. Եւ ի խաղաղութեան բնակեցուցի: . . . . .
16. Կասկու, Թոռքէլ, Խէլսիսու<sup>2</sup> երկիրները բնաջինջընի. Մոսոսի երկրին թագաւորը զՄիտա արտաքսեցի:
47. Կառավարութեանս Յդ տարին<sup>3</sup> Ուրշա Ուրարտացին Ումիլդիսցի Բագդատտիին,
48. Զեկիրտուցի [Միտատին] եւ Մանայ կողման կալներուն յոռի խորհուրդներով իւր նուիրակը
49. [Խաւրած էր. անոնք] իրենց կողմանէ լուր խաւրեցին, զանոնք ինձմեն եւ Ազայէն՝ իրենց տեառն որդիէն՝ օտարացուց,
50. . . . \* ըրաւ զանոնք: Ուաւս գժուարին լեռան վրայ Մաննատ երկիրը սուխէմուս ըրին,

<sup>1</sup> Տես ի հաւաքածոյս Ամինդլէրայ՝ Die Keilschrifttexte Sargons, 1889, էջք 80—95. եւ 8. Մենացայ՝ Annales des rois d'Assyrie, 1875, էջ 158 եւ Հետեւ:

<sup>2</sup> Այս է՝ Կիլիկիա:

<sup>3</sup> Ք. ամ. 716:

51. Ազայի՛ իրենց տեառն՝ դիակը նետեցին։ Ման-  
նայի փրկութեան համար Ասուրայ՝ իմ տեառնո-  
ձեռքերս վերցուցի. զբանակիս Ասուրայ

52. զյաղթագումարս գումարեցի։ Ուսւս լերան  
վրայ՝ ուր որ Ազայի դիակը նետած էին՝ զբագ-  
դատաին մորթագերծ ըսի,

53. Մաննայի բնակչաց տեսիլ ըսի։ Ուլուսունուին  
զոր Ազայի գահուն վրայ նստեցուցի, բովան-  
դակ Մաննա երկիրը

54. [կացուցի] Հպատակ։ Մաննայի Ուլուսունու-  
Ասուր դից յարգութիւն ընծայելով (°), իւր  
երկիրը ի ՞ . . . . \*

55. Ուրարտացի Ուրշային [վատահացաւ]. զԱսուրլի  
Կարալլացին եւ զիտափ Ալլաբրացին

56. ինձի դէմ ապատամբեցուց, Ուրարտիցի Ուր-  
շային Հպատակութիւն ընելու զանոնք դրդեց։  
Ի զայրոյթ սրտիս՝

57. Ասուրայ յաղթագումար բանակները գումա-  
րեցի. Մաննա երկիրին տիրելու համար . . . \*

## ԴԼԱՆԻ ԱՐԾԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆ<sup>1</sup>:

- Սարուկին՝ Բէլայ վոխանորդն, Ասուլայ վաեմ  
քուրմն . . . . .
  - արեւելից հեռաւոր Մոբաց,  
Կամբէ, Խլէպէ,
  - Բէտ-խոմբան, Գլարսուտ, Մաննա, Ուրարտու,  
Կասկու, Թարբէլ եւ Մոսուն երկիրներուն իւր  
հզօր ձեռան տիրեց.

1860 p Cuneif. inser. of West. Asia, Հար. Ա.  
տիւա. 36. Եւ ի հաւաքածոյս եթ. Շրամերաց՝ Keil. Bibl.,  
1890, Հար. Բ. էջը 38-51: Հ. Վենդլէր իւր հաւաքածոյին  
մէջ շանի այս արձանագիրը:

16. իւր պաշտօնեայներն իբր կողմնակալներ անոնց վրայ դրաւ . անոնց վրայ՝ նման Ասորեստանեայց՝ Հարկեր ու տուրքեր դրաւ :

17. Քաջ դիւցազն՝ որ . . . . .

23. (աւերեց) զբէտ-բուրուտսու, որուն իշխաննը զԱմբարիս՝ որ Սարգոնին շնորհքը մոռցած՝ Ուրարտուի ու Մոսոքի թագաւորաց՝

24. վատթար օդնականաց՝ վստահացեալ էր, առեալ ի բաց տարաւ : . . . .

25. Այր դիւցազն որ . . . .

26. Քարքամեն քաղաքը, զօսուի Խառը պատման՝ գետինը զարկաւ, . . . .

27. զՈւրարտի աւերեց Ե-Մուձաձիր երկիրն աւարեց, մինչդեռ Ուրշա՝ Ուրարտուի թագաւորն՝ անոր երեսաց սաստիկ սարսափէն՝ անցնիւր զէնքովին իւր կենաց վերջ կու տար .

28. որն որ Պապա՝ Ե-Լալուկնի երկրաց, Առեկիխա, Բալա Ե-Խբիտիկնայ քաղաքաց կայանքը<sup>2</sup> փոխեց, որոնք Կակմի երկրին գէմ կործանում (°) նիւթած էին .

29. որ Անդիս Ե-Զիկիրտի երկիրները կործանեց . որ անոնց զօրականները գառանց (°) պէս մորթեց, Ե-բովանդակ թշնամեաց վրայ դեղ մահու որսկեց . [Ճեց, . . .]

30. Հզօրն (°) . . . որ անսաստ Մոբացէնէրը նուա-

31. որ ցրուեալ Մաննացիները ժողովեց, աւերեալ ԻԱկով երկիրը կարգաւորեց, . . . .

32. որ զիկիրխի առաթուր կոխեց, խեռ թշնամոյն լեռները դրդուեցուց (°), որ զյափշտակիչ (°) Խտուի Ալլաբրացին իւր քաղաքէն հեռացուց .

Հ Հաւանականօրէն՝ Պասպարունեաց դաւառ. Վաս-  
պուրականի մէջ։ Պատպա՛ ըստ Խորսապատայ պալատան  
մեծ Արձանագրին, տղ. 57։

2. Եմա՞ս բնակչաց ակայանքը :

33. որ Կարալլա երկիրն ոչնչացուց. անոր քաղաքավետն Ասուրին չարաչար պատժեց (°)

Նիմբուտայ արծանազրութիւնն՝<sup>1</sup>:

1. Ապարանք Սարուկինայ՝ փոխանորդի Բելայ,  
քրմապետի Ասուրայ,
9. . . . . որ անհանգիստ Մաննան կարգի  
դրաւ,
12. որ Մաննա, Կարալլու եւ Պաղդիրի<sup>2</sup> երկիրնեւ-  
րուն աիրեց . . . որ Հեռաւոր Մորերը մինչեւ  
յելս արեւու նուածեց . . . . .

Լառնաքայի Հարթ Կոթողն :<sup>3</sup>

ՈՒ-Ն Ա (Բ). 1. Սարգսն՝ արքայ մեծ՝ [արքայ  
Հզօր],

<sup>1</sup> Հ. Ա. Լեյարաէն գանուած այս արծանազրու-  
թիւնն երկու վիմատախատիկ վրայ փորագրեալ է: Զայն  
հրատարակեց իւր Հաւաքածոյին մէջ Inscriptions in  
the cuneiform character եւն, տխտկք 33—34. Տես  
Հ. Ա. Ալիքլէր՝ Die Keilinschrifttexte Sargons, էջք  
168—173, եւ Եր. Շրատէր՝ Keil. Bibl. Հար. Բ., էջք  
34—39:

<sup>2</sup> Թուրի թէ այս երկիրն՝ Շամսիա.ամմանայ Գ. Հարթ  
Կոթողին արձանագրութեան մէջ սիւն Բ., աղ. 7 յիշուած  
Պաղդիրա քաղաքին վիճակն էր:

<sup>3</sup> Այս արձանագրութիւնն՝ որ զարդիս Պերլինի Մու-  
սարանին մէջն է, երկամժակուճ (basalte) քարի մը վրայ  
փորագրուած է, եւ 1846ին Կիպրոսի Լառնաքա քաղաքին  
Հարաւակողմը դանուեցաւ՝ հին կիսիոն քաղաքին վլատա-  
կաց տակ: Տես ի Cuneif. inscr. of West. Asia, Հար  
Գ. տխտկ 11: Յ. Մենան՝ Annales des rois d'Assyrie,

26. Եթեպառակն մինչեւ [Մասսա]՝  
 27. ընդ ինեւ նուածեցի. յրուեցի  
 28. [Ելամացի] խումբանիդասու զօրութիւնը.  
 29. Կործանեցի կարալլա երկիրը, [Սուրդա] երկիրը,  
 30. Կիշխիմք քաղաքը, խարխար քաղաքը,  
 31. Մերացիները, զերկիրն իւ[է՞ով],
- \* \* \* \* \*
37. Կուածեցի Մաննա երկիրը,  
 38. Անդիա եւ Զի[կիրատու] երկիրները: [տանաւն],  
 39. (Քղք) Մուծածիրցի Ուրզանան [իւր գերդա-]  
 40. զքաղդիա դիս եւ զբազքարտու դիս . . . . \*
41. ի գերութիւն վարեցի:  
 42. Ուարտուին՝ [բովանդակ] տարածութեամբն՝  
 43. կոծ [ու ողբ] հասուցի.  
 44. անոր մէջը [բնակողաց վրայ °] ի . . . . \*
45. սուգ եւ աշխարումն գրի (°):  
 46. [Զար]կի Ուրշա [Ուրարտացին]  
 47. Ուաւս գժուարին լերան [վրայ]:  
 48. Ուժգին ճակատամարտէս վախ[ցաւ]. [շունիւն]  
 49. իւր իսկ ձեռքովմն՝ [իւր գօտույն] երկաթի դա-  
 50. իւր կենաց [վերջ տուաւ]:
- \* \* \* \* \*

### Յլոց արձանագրութիւնն՝<sup>1</sup>

(Տիսակ 40. տող 1) “Ապարանք Ապրգոնի՝  
 մեծի արքայի . . . . ,”

Էջ 207. եւ Հ. Ալիքլեր՝ Die Keilinschrifftexte Sargons, էջ 174, 177: Եր. Ծրատերայ հաւարածոյն այս արձանագրութիւնը չունի:

<sup>1</sup> Խորսապատայ պալատան գլխաւոր դրան առջև՝ մարդոյ վլուխ ունեցող եւ թեւաւոր հսկայածեւ երկու ցուլ գտնուած են, որոնց սրունքներուն մեջտեղն արձանագիր մը կը գտնուի, զոր Յ. Մենան իւր Աննալ քարագիր թարգմանութիւններն ձիշդ չեն առ հասարակ, սակայն մենք վերոյգրեալ տողերը յառաջ կը բերենք՝ որպէս զի անդէն

(Տիստկ 40. տողք 12—25) “Հզօր, կարող...  
Եւմայ երկրին թագաւորը զխումբանիկաս ի փառ  
խուստ գարձոյց. Մանայ, կարալայի, Անդիայի,  
Զիկուրտուի... երկիրները նուաճեց. Ուրարթու:  
երկրին պատերազմ հրատարակեց. Մուձածիր քա-  
ղաքը առաւ. եւ Ուրշա՝ Ուրարթու երկրին թա-  
գաւորն՝ իւր իսկ ձեռքովն իր կեանքը զրաւեց: . . .”

(Անդ, տողք 26—49) “. . . կասկայի  
բովանդակ տունը տապալեց: Թաբելի եւ Բեր-Բու-  
րուտասայ երկիրները նուաճեց: . . .”

### Սենեքերիմայ (Ք. ա. 705—682)

Դէյլէօրի Գլանին հատուածակողման  
արձանագրութիւնն<sup>2</sup>

- Սէ-ն Ա. 1. Սինախիրբա՝ արքայ Հզօր,  
2. . . . արքայ Ասորեստանի, աշխարհիս չորից  
կողմանց արքայ, . . . . .  
10. Ասուր՝ լեառն մէծ, . . . . .  
. . . . .  
13. վերին ծովէն<sup>3</sup> դէպ ի մուտս արեւու:  
14. մինչեւ ցատորին ծովն դէպ յարեւելս,  
15. բոլոր բովանդակ սնապարծները ոտիցս տակ  
հպատակեցուց:
- Սէ-ն զ. . . . .

Ճիշեալ կարալա երկիրն միւս նախեւան երկրաց կարգին մէջ  
Ճիշուած ըլլալը ցուցուի:

1 Պէտք եր գրուէր՝ Ուրարտու.:

2 Հատուածակողմ արձանագրութիւնս խեցեղէն եւ  
վեցիջեան ըլլալով՝ 1830 տարին՝ Անուէին մէջ գտնուեցաւ:  
Իր կանխագոյն ստացողին անուամբն սովորաբար Դէյլէօրի  
Գլան կը կոչուի, եւ զարդիս Բրիտանական թանգարանին  
մէջն է: Տես ի հաւաքածոյս Եր. Ըստաէրայ Keil. Bibl.,  
Հար Բ, էջք 80—113:

3 Աւանայ ծովն:

66. Հինգերորդ արշաւանքիս՝ մարդիկն Տու-  
մարը՝ րի, <sup>1</sup>
67. Սարում, Խճամա, Կիբշու, Խալլուդա,
68. Քուա եւ Քանաքաղաքաց, որոնք նման բունոյ  
արծուոյ՝ վրայ
69. Ծոռչնոց Ծագաւորի՝ Նիբուրը <sup>2</sup> գծուարին լերան[
70. իրենց բնակատեղին ունեին, Լծոյս տակ զիրենք  
չեին դրած :
71. Նիբուր լերան ստորոտը բանակս դրի.
72. Քաջամնարտիկ անձնապահերովլս (<sup>3</sup>)
73. եւ ճակատամարտիս անեղծանելի զօրքերովն
74. Վայրենի եղան մը պէս անոնց ճակատ մատու-  
ցի ես : Նային հզօր վտակներ
75. Չորեր, ծործորներ, լերանց զառիվայրեր, լեռ-
76. անցայ իմ գահուս վրայ: Այն տեղն որ դեռա-  
պակի համար կարի գժուարին եր,
77. ստիցս վրայ իջայ. այծքաղի մը նման, բարձրա-  
րերձ կատարներուն վրայ
78. անոնց դէմ ելայ: Ուր որ ծունկերս [կը նստէի.
79. Հանգչեցընել պէտք էր, քարաժայուի մը վրայ[
80. ծարաւիս դէմ լեռնային ցուրտ աղբերականց(<sup>4</sup>)  
ջուրը կը խմէի: Հետամուտ եղայ,
81. Անտառուտ լեռներու բարձանց վրայ անոնց[
82. անոնց վրայ պարտութիւն ածի: Անոնց քա-  
ղաքաց տիրեցի,
- Սէւն դ. 1. անոնց աւարը կորզեալ առի.  
աւերեցի, քանգեցի, հրով այրեցի:
2. Երեսս դարձուցի ընդդէմ Մանիաիի՝
3. ըմբոսա Ծագաւորի Ուկկի քաղաքին՝ յերկրին  
Դաիոյ: Ընծացըս առի
4. Հքացուած նուրբ շաւիղներու, անանցանելի  
զառիվերներու մէջ՝ առաջի

<sup>1</sup> Այս անունը կորդուական Տմորիք դաւառին ա-  
նուան խիստ նման է:

<sup>2</sup> Տես Ասուրնակիրաբաղայ Տարեգր. առդք 70 և 73:

5. դժուարին լերանց՝ ինծմէ առաջ տակաւին  
 6. թագաւորացիմնախնեացս եւոչ մէկն մտած էր:  
 7. Անարա եւ Ռւպպա ահագին լերանց ստորոտն  
 8. բանակս գրի. ևս իսկ գահուս աթոռոյն վրայ՝  
 9. ճակատամարտիս բովանդակ զօքքերովին  
 10. քաջասրտութեամբ (°) մտանք կիրճերու մէջ:  
 11. Տաժանօք սեպ լերանց գագաթներուն վրայ  
 ելայ:
12. Այն Մանիաի զօքացս ոտքերուն փոշին [ղուց՝  
 13. տեսաւ. զՌւկիու իր արքայական քաղաքը թու-  
 14. հեռագոյն տեղ փախաւ: ԶՌւկիու պաշարեցի,  
 անոր տիրեցի, [ստացուածք ու դպյք  
 15. կողոպուտն առի տարի: Ամէն հնարաւոր եղածը,]  
 16. իր պալատան գանձն անոր մէջէն [քաղաքաց՝  
 17. գուրս հանել տուի, յաւար գասեցի. եւ 33[  
 18. որսնք իր վիճակին կը պատկանէին՝ տիրեցի.  
 19. մարդիկ, իշեան, արջառ, օդիք եւ այծիք անոնց  
 մէջէն [այրեցի:  
 20. յաւարի առի, աւերեցի, քանդեցի, կրակով]
- \* \* \*

Նաև-Եռնուս բլրոյ արձանագրութիւններ:

16. Տու-մուր-ըի քաղաքին մարդիկը՝ որոնք դժուա-  
 րին լերան մը վրան կը բնակին, զինուք յաղ-  
 թահարեցի: Ռւկիու քաղաքը,  
 17. այլ եւ անոնց բովանդակ բնակատեղիքը մրըր-  
 կալից հեղեղի նման ոչնչացուցի:
- \* \* \*

<sup>1</sup> “Եինու էի ‘Յովիան մարդարէի, բլրոյն մէջ գանուե-  
 ցաւ արձանագրութեանս տախտակին, որ զարդիս ի կոստան-  
 դնուալովիս կը պահուի: Տես Cuneif. inser. of West.  
 Asia, հար. Ա. ախտակ 43. տես եւ Եր. Ծրատեր՝ Keil.  
 Bibl., հար Բ. էջը 118-119:

Պահիր-Բէլայ՝ Ամառիյա քաղաքի կուսական առ Սենեքերիմ՝ նամակն՝

1. Առ արքայն՝ տէր իմ, քու ծառայդ Պահիր-Բէլ.
2. Խաղաղութիւն լիցի արքային՝ տեառն իմում,
3. Խաղաղութիւն թագաւորի երկրին,
4. Խաղաղութիւն բերդերուն.
5. Թագաւորին՝ տեառն իմոյ՝ սիրտն լաւ ըլլայ:
6. Ուրարտուին լուրերուն նկատմամբ՝
7. զորոնք հանապազօք կը խաւրեմ,
8. եկաւ աստէն ասոր հետ
9. եւ ըստ թէ կուսակալն
10. Բուտուննիայ եւ երկրորդ հրամանատարն
11. զինքը խաւրեցին. Հարդա քաղաքին մէջ
12. պաշտօնակալին առջեւ պահպանութիւն ըրին,
13. եւ քաղաքէ ի քաղաք՝ մինչեւ Տուրուսպա<sup>2</sup>
14. քու դրելէդ առաջ: [քաղաքը]
15. եւ Արդիստիայ<sup>3</sup> դեսպանն եկաւ
16. նաեւ նոյն նիւթոյն վրայ լուրերը
17. զորոնք խաւրեցի քեզի. եւ նիւթոյն վրայ

<sup>1</sup> Գեորգ Սմիթ անգլացին այս նամակը 1874 տարին՝ Կինուելի հողոյն վրայ Գույունը գիւղոյն եւ Սենեքերիմայ պալատին փլատակներու մէջ գտած է: «Նամակն քար մըն է, որուն վրայ կուսակալն սեպագիր գրութեամբ իւր տեղեկագիրը թագաւորին կը խաւրէ: Ցիւեալ անդդիացի ասուրագէտն իւր Assyrian Discoveries գրքին մէջ (էջ 309, 5դ եւ 6դ տպագր.) սապէս կ'ըսէ. «Մեր հաւաքածութեածութեալ մէջ հետաքրքրական նամակ մը կոյ, զոր Պահիր-Բէլ Ամիդ (Ամադիյա) քաղաքին կուսակալն Սենեքերիմայ ուղղած է: Այս նամակիս մեացեալ մասը կը թարդմանեմ»: Որչափ գետեմք, նամակիս մեացեալ մասն տակաւին հրատարակուած չէ: Ամադիյա՝ ոչ թէ Ամիդ՝ այլ Կորդուաց հարաւոյ արեւմակողմը Ամադիա քաղաքն է անտարակոյս:

<sup>2</sup> Ճշգիւ. «Տուսպաս», արդի Անն քաղաքն:

<sup>3</sup> Արդիստիս թ. (Ք. ա. 714 իւր 685):

18. իսկ դուն վճիռ շտուիր: Եւ քու ձիերդ՝  
 19. որոնք գեսպանին յանձնուած էին՝  
 20. խաւըցի:

Ասուրախիղդինայ Ա. (Ք. ա. 682—668)  
 (բեկեալ) Բ. Հատուածակողման արձա-  
 նազրութիւնն<sup>1</sup>

- Աւան Ա. 1. Պատառեցի [զգեստս, ողբերու  
 ձայներ] հնչեցուցի,  
 2. առիւծի մը նման մնչեցի. սիրտս աղաղակեց:  
 3. իմ հայրենական տանս իշխանութիւնը գոր-  
 ծածելու, իմ քրմութիւնսկատարելու (°) համար  
 4. աղաչեցի զԱսուր, զՍին, զԸամաս, զԲէլ,  
 զՆարու եւ զՆերգաղ,  
 5. զԼստար Կինուեի եւ զԼստար Արբեղայ:  
 6. Անոնք իմ խօսքս լսեցին:  
 7. Իրենց հաւատարիմերախտեզն (ինծի) շառա-  
 գոյն տախտակ (°) մը յանձնեցին.  
 8. զօրացիր, քալէ, մի ուշանար,,  
 9. մենք քու քովէդ կ'երթանք, քու թշնամի-  
 ներդ կը նուաճնեք: [չտեսայ.]  
 10. Մէկ օր, երկու օր ետ չդարձայ. զօրացս երեսը[  
 11. յետս կոյս չնայեցայ. ձիերուն կազմածը, ձիոց  
 հարկիքը՝ [կը քաշէին, վար առնել շտուի.  
 12. որոնք իմ պատերազմական կահ ու կազմածս[  
 13. պատերազմի վրանս (°) չպարզեցի:

<sup>1</sup> Թէպէտ այս արձանագրութիւնն վեց սիւնէ կը  
 բաղկանայ, սակայն իւրաքանչիւր սեան վերին կէսերն կը  
 պակսին: Արձանագիրն՝ Անեքերիմայ մահուան վրայ ակ-  
 նարկութիւն մ'ընելով կը սկսի: Ասուրախիդդին՝ Ս. Գրոց  
 Ասորդանն, իր հայրասպան եղբարց վրայ կատարած յաղ-  
 թութիւնը հոն մեզի կ'աւանդէ: Տես բնադիրը ի Cuneif.  
 inscr. of West-Asia, հար Գ., 15: 16. եւ Budge,  
 The History of Esarhaddon, էջք 20-25. տես եւ  
 եր. Շրատէր՝ Keil. Bibl., հար Բ. էջք 140—143.

14. Շաբատ<sup>1</sup> ամսոյն սառամանիքէն, ցրտութենէն  
է-սաստիկ փոթորկէն չվախցայ: [բացի՝]  
15. փետրաւոր շահէն<sup>2</sup> թռչնոյ նման թեւերս  
16. որպէս զի թշնամիներս յերկիր կործանեմ:  
17. բուռն է-արագ ընթացիւք դեպ ի նինուէ  
ճամբայ ելայ<sup>3</sup>: [դակ զօրքն առջեւս  
18. Խանի-բաբբատ<sup>4</sup> երկրին մէջ անոնց<sup>5</sup> բովան-  
19. կանգնեցան. ընդդէմ իմոց գնացից ամէն կող-  
մանէ իրենց զէնքերը շարժեցին:  
20. Երկիւղ դիցն մեծաց՝ տերանց իմոց՝ զանոնք  
յերկիր կործանեց: [զարհուրեցան:  
21. Հզօր ճակատամարտիս յարձակումը տեսան,  
22. Խստար՝ կոռուոյ և ճակատամարտի տիկինն՝ որ  
իմ քրմութիւնս կը սիրէ,  
23. իմ քովս կեցաւ, անոնց լայնալիճը խորտակեց,  
24. անոնց յարդարեալ ճակատը ճեղքեց:  
25. Անոնց բանակին մէջ ըսին. «առ է մեր թա-  
գաւորն»:  
26. Իւր բարձր հրամանաւն՝ իմ կողմն կեցան է-  
ըսին . . . . \*

- Այս գ. 1. Խիլուհուի բնակչաց ծոծորակը  
առ ոտն կոխեցի . . . . .  
16. Յերկիր կործանեցի Մաննայի ապստամբ, ան-  
սաստ բնակիչները [զաշին<sup>6</sup>  
17. Եւ անոնց զօրքը. զիսպակախ (երկիր) Ասդու-

1 Յունուար 20 - Փետրուար 20, 681:

2 Ասորեստաներէն «իրեննու»:

3 Թուի թէ Ասուրախիդդին Սենեքերիմայ մահուան  
ժամանակ կապագովկիոյ մէջ էր:

4 Տես Թագղամթփաղսարայ Ա. Ճատուածակողման  
արձանագ. Ե. 34. ըստ որում Միլիդիա (Մելիտինէ) քա-  
ղաքն այն երկրին մէջ էր: Ըստ այսմ ճակատամարտն Մե-  
լիտինեայ մօտերը եղած է:

5 Այսինքն Ադրամելէքայ եւ Սանասարայ:

6 Ասդուզա անուան նախաւոր ձեւն պէտք էր որ

18. գաշնակից մը՝ որ չէր կարող զանոնք փրկել,  
զինուք ընդ լծով արկի:

Արշաւանք ի Քաղղէաստան, յԱրս-  
թիա եւ յԱսորիս:

Ա. եւ Դ. Հատուածակողմանը<sup>1</sup>

Սէ-Ն Ա. 1. Ասուրախիդդինա՝ . . . թագաւոր  
Ասորեստանի,

55. աւարող Արզանի<sup>2</sup> քաղաքին,

56. . . . \* ի վտակն Առւսրի<sup>3</sup> երկրին.

Սէ-Ն Բ. 1. զ. . . . \*, [զորդի Առւխիլեայ<sup>4</sup>],

2. Ասորեստան տարի.

3. Կինուեի ելքին դրան մօտ՝

4. արջերու (<sup>(5)</sup>), շուներու եւ կինձերու հետ

5. զանոնք<sup>5</sup> շղթայներու տակ դրի:

27. յերկիր կործանող բնակչաց Առնայի

28. ապստամբաց անսաստից,

29. որ զզօրս Խապակախայ

Ասդունզա կամ Ասքունզա բլար, զոր Երեմիայ (ԾԱ. 27)  
Ասքանազ (Աշխենազ)ի հետ պէտք է համեմատել: Աս-  
դունզա Ասսպուրականի Անձախի-Զօր գաւառին հետնոյն  
կը համարիմ:

<sup>1</sup> Տես Ա. Հ. Լէյարու Inscriptions in the  
cuneif. character, տիտկ. 20-29, եւ ԵԲ. Շրատեր  
Keil. Bibl., հոր. Բ. Էջ 124 եւն.

<sup>2</sup> Թուի թէ այս քաղաքն իւր անունը Արածանի  
գետէն առած է:

<sup>3</sup> Ինզիտի (Հանձիթ) վիճակին արեւմտակողմը՝ նաի-  
րեան երկիր մը, զոր Եզիդակտոսի (Առաստա-  
շփոթել: Տես Fr. Hommel, Geschichte Babyl. und  
Assyri., 1885, Էջ 774, ծանօթ. 3:

<sup>4</sup> Քրիտանական թանգարանին K. 2671? տախտա-  
կին համեմատ. Fr. Hommel, անդ:

<sup>5</sup> Այսպէս ըստ բնագրին:

30. (երկիր) Ասպաւզացւոյ՝ նիզակակցւոյ որ չեր  
կրնար զանոնք փրկել,  
31. զինուք ընդ լծով էարկ:

Ասուրբանիբաղայ (թ. ա. 668—իըլ 638)  
Մասսամայ Դլանին Տարեգրութիւնը<sup>1</sup>

- |   |          |   |   |
|---|----------|---|---|
| Սիւն Ա. 1. Ես Ասուրբանիբաղ՝   | .        | . | . |
| 2. Երիցագոյն արքայորդի ի կանանցէ  | .        | . | . |
| <br>Աիւն Բ. . . . .   |          |   |   |
| 126. Իմ չորրորդ արշաւանքիս՝ զօրքս խաղացուցի,<br>ընդդէմ Ախսերիոյ՝  | .        | . | . |
| 127. Մաննայի թագաւորին՝ ճամբայն բռնեցի: Ի<br>հրամանէ Ասուրայ, Ախնայ, Շամասայ,                               | .        | . | . |
| 128. Թամմանայ, Բէլայ, Կերովայ,  | .        | . | . |
| 129. Ախնիբայ, Կերգաղայ Ե-Կուսկուայ՝ Մաննայի<br>վրայ քալեցի, Հոն յաղթանակաւ յառա-<br>ջացայ: [որոց թիւն չկար, | .        | . | . |
| 130. Անոր քաղաքները՝ ամուրներն ու փոքրները՝   | [        | . | . |
| 131. առի մինչեւ ցիզիրտու. աւերեցի, քանդեցի,<br>հրով այրեցի: [արջառ եւ ոչխարներ                              | .        | . | . |
| 132. Այն քաղաքներէն մարդիկ, ձիեր, իշեան,  | [        | . | . |
| 133. կորդեալ հանեցի, յաւարի առի: Ախսերի<br>արշաւանացս գալլ  | [թողուց, | . | . |
| 134. լսեց, զիզիրտու իր արքայական քաղաքը   | [        | . | . |

<sup>1</sup> Արձանագրութիւնս գլանի մը վրայ փորագրուած  
է, որ ասանիչեան հատուածակողմ մըն է: Հնութեանց  
խուզիչ Որմիզդ Ռասամ 1878 տարին դատաւ զայն ի հիւ-  
սիսային պալատան Գույյունճըքի, որ Ախնու. Եկ մէկ արուար-  
ձանն էր: Տես ի Cuneif. inscr. of West. Asia.  
Հար. Ե. ախսեկ. 1-10. տես եւ Եր. Շրամերայ հաւաքա-  
ծոյ Keil. Bibl., Հար. Բ. էջ. 152-237:

- Այս գ. 1. փախաւ յիշտատտու<sup>1</sup> քաղաք  
նորա ապաւինի. նոն առաւ  
2. դադար: Այս վիճակին<sup>2</sup> տիրեցի. 10 օրուան  
եւ 5 օրուան ճամբայ  
3. յաւեր գարձուցի, աւերակաց աւաղ թափեցի:  
4. Ախսերի՝ ո՞ւ իմ ճոխութենէս չվախցաւ, ի հրա-  
մանէ իստարայ՝ [ըսած էր,  
5. որ Արքեռլայի մէջ կը բնակի, որ յառաջագոյն[  
6. “Ախսերիայ՝ Մաննայի թագաւորին մահը ես՝  
7. ինչպէս ըսած եմ” պիտ’ որ կատարեմ<sup>3</sup>, նու իր  
ծառայից ձեռքը զանի մատնեց:  
8. Իր երկրին մարդիկն անոր գէմ ապստամբու-  
թիւն մ'ըրին. անոր գիակը իւր քաղաքին մեծ  
փողոցին վրայ [թողուցին:  
9. նետեցին, իր մարմինը գետինը տարածուած[  
10. Անոր եղայրը, անոր գերգաստանը, անոր  
հօրը տան սերունդները զինուք ջնջեցի:  
11. Յետոյ՝ իր որդին Ուալլի անոր գահոյն վրայ  
նստաւ:  
12. Զգորութիւն Ասուրայ, Սինայ, Շամասայ,  
Ռամինայ, Բէլայ, . . . .  
13. Նինուէի իստարայ՝ թաղուհւոյն ի Կիդմուրու,  
14. Արքեռլայի իստարայ, Նինիբայ, Ներդաղայ ե-  
նուսկուի՝  
15. գիցն մեծաց՝ տերանց իմոց՝ տեսաւ նա  
16. եւ իմ լծոյս խոնարհեցաւ:  
17. Ինքն զինքն ի կեանս պահելու համար՝ խոստո-  
վանեցաւ իր յանցանկները, յաղերս անկաւ  
իմ ճոխութեանս:  
18. Զերիսիննի՝ իր ծնած մէկ որդին,  
19. Նինուէ խաւրեց, եւ նա ոտքերս համբուրեց:  
20. Շնորհս անոր շնորհեցի:

1. Գ. Ամիթայ թ. Գլանին համեմատ (Գ. 45) “յԱ-  
տրանա”, :

2. Այսինքն իստատտու քաղաքին վիճակին:

21. Հաշտութեան ողջունիւ իմ դեսպանու խրկեցի:
22. Իր երիկամունքէն սերած դուստր մը իբր երկրորդական կին ինձէ խրկեց:
23. Իր առաջուան ժամանակաց հարկը՝ զոր թագաւորաց իմ հարցս կառավարութեան ատեն
24. դադրեցուցած էին, իմ առջեւս բերին:
25. Անոր առաջուան հարկին վրայ 30 ձի
26. աւելցուցի, անոր վրայ դրի:

Արշաւանը յԵլամ, ի Բաքելաստան,  
յԱրարիա եւն:

- Ուն ժ. . . . .
40. Շարդուրի՝<sup>1</sup> Ուրարտուի թագաւորն՝
  41. որուն հարքն թագաւորք՝ իմ հօրս
  42. եղբայրութիւն յայտարարած էին,
  43. այն ատեն Շարդուրի այն նշանաւոր գործերը՝
  44. զրոնք դիքն մեծամեծք ինձի սահմանած էին, լսեց: [նոյց]
  45. Որդեոյ մը նման՝ իր հօրու “տէրութիւն”<sup>2</sup> ծա-
  46. եւ ըստ այնում
  47. ծանոյց՝ “ողջոյն”
  48. “աբքայի՝ տեառն իմում”.
  49. և յարդութեամբ՝ հպատակութեամբ իւր ծանր ընծայն
  50. իմ առջեւս տանել տուաւ:
- • • • •

1 Շարիդուրիս Գ. (Ք. ա. իբր 645-620):

2 Այս ախտղոսն եւ հետեւեալ տողերուն մէջ գործածուած խօսքերն՝ Ուրարտուայ թագաւորին կողմանէ բուն քաղաքական հպատակութիւն շեն յայտներ: Զեղաւուրարդացի թագաւոր մը որ Ասորեստանի թագաւորի մը քաղաքականօրէն հպատակ եւ անոր հարկատու եղած ըլլայ: Ուստի բովանդակ այս պարբերութիւնն՝ Շարդուրիս Գ.ի կողմանէ Ասուրբանիբաղի անձին նկատմամբ պատույ եւ յարդութեան ցոյց մը մեզի կը ծանուցանէ: Զայս կը հպատակէ վերագոյն 41 եւ 42 տողերուն բովանդակութիւնն:

Դ. Սմիթայ Ա. Գլանին Տարեգրութիւնը<sup>1</sup>  
(այլ ընթերցուած)

Աէ-ն Գ. 43. Չորրորդ արշաւանիս՝ զօրքս  
ժողվեցի.

44. Ախսերիի Մաննայի թագաւորին գէմ

45. Խաղացքս ուղղեցի:

46. Ի հրամանէ Ասուրայ, Աինայ, Շամասայ, Ուամ-  
մանայ, Բէլայ, Կարովայ, [թագուհւոյն]

47. Նինուեի Խատարայ՝ Կիտմուրիի աստուածային[

48. Եւ Խատարայ Արբեղայի, Նինիպայ, Ներդաղայ  
Եւ Նուսկուի՝

49. Մաննա մտայ Եւ յաղթողաբար խաղացի —  
քայլեցի:

50. Անոր ամուր քաղաքները Եւ փոքրները՝ որոնք  
անհամար էին,

51. մինչեւ Իզիրատու<sup>2</sup> քաղաքը՝ գէտի ի ներս,

52. աւերեցի, քանդեցի, հրով այրեցի: Մարդիկ,  
ձիեր,

53. Եշեր, արջառ Եւ ոչխար ի միջոյ քաղաքացն

54. այնոցիկ առեալ - հանեցի Եւ յաւար դասեցի:

55. Ախսերի արշաւանայս մօտենալը լսեց,

56. իւր արքայական քաղաքը զԻզիրատու թողուց,

57. յԻշտատի՝ իւր ապաւինի քաղաքը փախաւ,

58. հոն դադար առաւ: Այս վիճակին տիրեցի.

59. — 10 Եւ 5 օրուան գնացքի ճամբայն յաւեր  
դարձուցի,

60. աւերակաց աւազ թափեցի:

61. Ախսերի՝ որ իմ ճոխութենէս չլախցաւ,

62. ի հրամանէ Խատարայ՝ որ Արբեղայի մէջ կը  
բնակի, որն որ կանխաւ ըսած էր,

63. “Ախսերիի Մաննայի թագաւորին մահը ես՝

<sup>1</sup> Տես բնագիրը եւն՝ Գ. Սմիթայ History of Assurbanipal, 1871, էջք 84 եւն: Գլանն զարդիս  
ի Լուսոն Բրիտանական Թանգարանին մէջ է:

<sup>2</sup> Այլ ընթերցուած՝ իզիրտի:

64. ինչպես ըստած եմ, պիտ' որ կատարեմ ։ Կա իր  
ծառայից ձեռքը [նորա յարեան].
65. զանի մատնեց։ Իր երկրին մարդեկն ի վերայ]
66. անոր գիտելու իւր քաղաքին մեծ փողոցին վրայ  
նետեցին.
67. իր մարմինը գետինը տարածուած թողուցին։  
Անոր եղաւըը, անոր գերգաստանը,
68. անոր հօրը տան սերունդները զէնքով ջնջեցի։
69. Յետոյ Ուալլի՝ իւր որդին՝ անոր դահը նստաւ։
70. Զգօրութիւն Ասուրայ, Սինայ, Շամասայ,  
Ռամմանայ, Բէլայ, Նաբովայ, [ի Աիդմուրու,
71. Նինուէի Խստարայ՝ աստուածային թագուհոյն։
72. Արբեղայի Խստարայ, Նինիբայ, Ներդաղայ Ե-  
Նուսկուի՝ [իմ լծոյս խոնարհեցաւ։
73. գիցն մեծաց՝ տերանց իմոց, տեսաւ նա, Ե-
74. Ինքն զինքն ի կեանս պահելու համար՝ խոս-  
տովանեցաւ իւր յանցանքները, յաղերս անկաւ։
75. իմ ճոխութեանս։ Զերիսիննի՝ իր ծնած մեկ  
որդին,
76. Նինուէ խաւրեց, Եւ նա ոտքերս պագաւ։
77. Շնորհս շնորհեցի անոր։ Հաշտութեան ողջու-  
նիւ իմ դեսպանս։
78. Խրկեցի։ Իր երիկամունքէն սերած գուստը մը
79. Էնձի խաւրեց իբր երկըորդական կին։
80. Իր առաջուան հարկը՝ զոր թագաւորաց իմ  
հարցո կառավարութեան ատեն։
81. դադրեցուցած էին, իմ առջեւս բերին։
82. Անոր առաջուան հարկին վրայ 30 ձի աւել-  
ցուցի, անոր վրան դրի։

9. Սմիթայ Բ. Գլանին Տարեգրութիւնը<sup>1</sup>  
(այլ ընթերցուած)

Ալեքսանդրիայ  
Ալեքսանդրիայ

<sup>1</sup> Տես բնագիրը եւն՝ Գ. Սմիթայ History of

17. [արքային Մաննայ] գնացի:  
 18. . . . . \* նուածել (<sup>(\*)</sup>)  
 19. . . . . \*  
 20. . . . . \* [Ման]նացի  
 21. . . . . \* Ասուր  
 22. . . . . \* ըրի . . . . \*  
 23. Ախսերի արշաւանիս մօտենալը [լսեց]  
 24. Եւ [իր զօրքը] իրկեց:  
 25. Դէպ ի կատարած գիշերոյ՝ նենդութեամբ  
 26. ճակատ տալու համար յառաջ խաղացին,  
 27. զօրացոյ հետ պատերազմելու նպատակաւ:  
 28. Պատերազմի մարդիկս անոնց հետ կռուեցան,  
 29. զանոնք զարկին.  
 30. գաշտին երեք կրկնաժամու ճամբայ մը՝ ընդարձակ հարթավավայրը անոնց գիտեներովը լեցուցին: [գիցն մեծաց՝ իմ տերանցս,  
 31. Ի հրամանէ Ասուրայ, Սինայ Եւ Շամասայ՝[  
 32. որոնք զիս զօրացուցին, Մաննայի մէջ խաղացի գնացի,  
 33. Եւ յաղթանակաւ բոլոր կողմը քալեցի: Արշաւանէս դառնալուս՝ Ախուսիաս՝ [Ասդիաս,  
 34. բերդաքազաք մը, Պաշա . . . սու, Բուսուսու,  
 35. Ուրկիամուն, Ուպպիս, Սիխուս,  
 36. Նազիրինի, ութ ամուր քաղաքները՝  
 37. փոքրներով հանդերձ որոց ոչ գոյր թիւ,  
 38. մինչեւ Խղիրտի քաղաքն գէպ ի ներս՝ առի,  
 39. աւերեցի, քանդեցի, հրով այրեցի:  
 40. մարդիկ, ձիեր, իշեան, արջառ, ոչխարներ  
 41. այն քաղաքներէն [պուտ սահմանեցի:  
 42. դուրս հանել տուի, զանոնք ի կապուտ կողու  
 43. Ախսերի իմ արշաւանիս մօտենալը լսեց.  
 44. Ղաղիրտու իր արքայական քաղաքը թողուց,

Assurbanipal, 1871, էջը 89 եւ հետ աես եւ եր. Շրամերաց հաւաքածոյն Keil. Bibl., Հար. Բ., 1890, էջը 240—243: Գլանս զարդիս ի Լոնտոն Բրիտանական թանդարանին մէջ կը պահուի:

45. յԱմրանա՝<sup>1</sup> յիւր քաղաք ապաւինի փախաւ,  
 46. ևո՞ն գադար առաւ : Խղիրտու, Ուրմիատի,  
 47. Ուսբիա իր ամուր քաղաքները՝ պաշարեցի:  
 48. Այս քաղաքներուն մէջ բնակող մարդիկը  
 49. փակեցի, անոնց կեանքը սեղմեցի՝ նեղը ձգեցի:  
 50. Այս գաւառին տիրեցի, աւերեցի, քանդեցի,  
     հրով այրեցի: [աւերակաց աւազ  
 51. — 10 Եւ 5 օրուան գնացից ճամբայն աւերեցի, [  
 52. վրան թափեցի: Արշաւանէս գարձին՝ (քա-  
     ղաք) Պատտիրիի վիճակին քաղաքներուն՝  
 53. զորոնք թագաւորաց իմ հարցս կառավարու-  
     թեան ժամանակ Մաննացիք առած  
 54. իրենց սեպհականած էին, [աւարեցի:  
 55. տիրեցի, հրով այրեցի, անոնց կողոպուտը[  
 56. Այս քաղաքները Ասորեստանի միացուցի:  
 57. Արսիանիս<sup>2</sup> քաղաքին վիճակի՝  
 58. Աիքանանի քաղաքին մօտ՝  
 59. Խարսիշաղի երկրին մէջ, [ի Մաննա,  
 60. գրիւք առաջակացն յերկրին կումուրդացւոց[  
 61. յաղթահարեցի, հրով այրեցի: Զբահիսադի,  
     անոնց ամրոցին հրամանատարը՝ սպաննեցի,  
 62. կողոպուտը աւարեցի:  
 63. Խրիստիանա քաղաքին վիճակին  
 64. տիրեցի. անոր քաղաքները յաղթահարեցի,  
 65. հրով այրեցի, անոր կողոպուտը աւարեցի:  
 66. Ճակատամարտիս յարձակմամբն անոր վիճակը  
     աւերեցի,  
 67. անոր բովանդակ երկիրը փոքրկացուցի:  
 68. Ճոխ աւարաւ,  
 69. ծանր ընծայիւք ողջամբ ետ գարձայ,  
 70. Ասորեստանի երկիրը մոտայ:  
 71. . . . \* բուա, Շարբուիգը,

<sup>1</sup> Ուսասամայ Գլանին (Գ. 1) համեմատ՝ “յիշտատուն”,  
 և. Գ. Սմիթայ Ա. Գլանին մէջ (Գ. 57) “յիշտատին”:

<sup>2</sup> Հաւանականօրէն՝ Կապուտան ծովուն հիւսիսոյ  
 արեւմտակողմը՝ Հոգեաց - վանք :

72. Գուստնի, . . . \*ըռտի՝  
73. Քաղաքը ի սահմանս Ասորեստանի,  
74. զորոնք թագաւորաց իմ Հարցս կառավարու-  
թեան ժամանակ  
75. Մաննացիք առած էին,  
76. այս բնակավայրաց տիբեցի:  
77. Մաննացիները անկէ հանեցի:  
78. Զիեր, զէնքեր, անոնց պատերազմական կահ  
ու կազմածը  
79. ի կապուտ կողոպուտ Ասորեստան տարի:  
80. Այս քաղաքները նորէն ստացեալ կալայ,  
81. Ասորեստանի միացուցի:  
82. Ախսերի՝ որ իմ ձոխութենէս չվախցաւ,  
83. [Ասուր եւ] Խստար զանի իր ծառայից ձեսքը  
մատնեցին: [թիւն մ'ըսին եւն:  
84. Իր երկրին մարդիկն անոր դէմ ապստամբու-

Ծարունակութիւնը (տողք 84—102) տես  
Ռասսամայ Գլանին մէջ սիւն Գ. 8—26,  
եւ Գ. Սմիթայ Ա. Գլանին մէջ սիւն Գ.

65—82:

- 102 . . . . . Աղյուս օրերն Քիրիլլանդրի՝ Խշանն  
Մեղացւոց,  
Այժմ Դ. 1. Սարատի է-Պարիտիւ<sup>2</sup> Գա-  
գուտայ<sup>3</sup> որդիքըն, Խխաննին Շակաց,

Les origines de l'histoire, 2<sup>e</sup> éd., p. 643-644.

<sup>2</sup> Гюльбеков, разн. Фр. Лопеса де Алькала:

3 զամ - ինք, այլ բնիթերցուած զամ - ս - ինք եղ. սկզ.

Եր. Դրամեր իւր Keilinschriften und Geschichtsforschung (1878, էջ 159, ծանօթ.) գործոյն մէջ՝ Գագուանուան տակ Ա. Գրոց Գոռդը եւ ։ “Գորդ Շակաց, ծանչնալ կը միաէ։ Խակ Փր. Լըսորման (լիշ. դրժ., անդ, էջ 463-466)

2. Իմ ճոխութեանս լուծը նետած էին:
  3. Անոնց ամրոցներէն 75ը առի. աւարնին բարձեալ տարի:
  4. Զերենք եւս կենդանւոյն ձեռք բերի,
  5. Եւ Նինուէ՝ իմ տէրութեանս քաղաքը փոխագրեցի:
- \* . . . . .

Ասուրախիդդինայ Բ. (Ք. ա. իր 635—626)

✓ Խեցետախտակի արծանազրութիւնն՝<sup>1</sup>

- Համակառուր Ա. 1. [Ո՛վ Շամաս՝<sup>2</sup> տէր] մեծ՝ կը պաղատիմ քեզի, աստուած հաստատ վճռոյ, հեռացուր [մեր յանցանքը]:
- Կարիսսիայ քաղաքապետն [կաս] տարիսի<sup>3</sup> է որ առ Մամիտիարշու՝

Գ. Սմիթայ նման՝ նոյն անունը ի Գոդ կը տառաջըջէ. նա զգող՝ Շակաց պետն կը մեկնէ, եւ մեր Շակաչէն դաւառին անունը Գոդի Շակերէն՝ այսինքն Սկիւթացիներէն յառաջ եկած կը հաստատէ: Իսկ Գուգարը նահանգին անունն նոյն իսկ Գոդայ անունէն յառաջ եկած կը համարի նոյն հեղինակն (անդ, էջը 465—466): Համբաւոր հնախօսին ըստ ամենայնի համամետ ենք:

1 Գ. Սմիթ անգլիացի ասուրագէտն գտաւ. այս արձանագրութիւնը, որ երկու կոսորէ բաղկացեալ ըլլալով՝ տռաջինն S 2005 եւ երկրորդն S 4668 թուերով՝ Բրիտանական թանգարանին մէջ կը գտնուին: Զայն հրատարակեց նաև Ա. Հ. Ակյո յիւրում Babylonian literature, Լոնսոն 1878, էջը 20, 79 եւ հետեւ: Տես եւ եր. Շրատէր՝ Keilinschriften und Geschichtsforschung, 1878, էջը 518—520. Փր. Լընորման՝ Les Origines de l'histoire, 1882, 2 գ. տպագր., Բ. Հոր. ՄասնԱ., էջը 350—354: Bosawen, Babylonian dated tablets, տես ի Transactions of the Soc. of Bibl. Archeol. vol. VI, pp. 21—22:

<sup>2</sup> Արեւ դիք:

<sup>3</sup> Կիաքսար Ա., Ք. ա. 634—584:

1 October 634 q mmpfus

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻ ՄԱՄԻՒԹՅՈՒՆ, ոչ թէ ՄԱՄԻՒԹՅՈՒՆ :

Յ “Տախտակիս մնացեալ մասն կարի վնասուած ըլլաւ-  
լով, ընթերցումն անհնարին է. սակայն . . . նիւ Ստուգորդու-  
ակ Սեփարադայ մարդիկ, կը յիշուին անդէն, որոնք Սեւ  
ծովուն եզերբը կը բնակէին»: (Սեյս): *Sens Babylon. Litter.*,  
էջ. 20, 80: Այս Սապարդա՝ իր Սպերայ-վիճակ կընայ  
նկատուի:

13. Ծամաս՝ մեծութեան աչքն՝ անոնց ձեռքին  
մէջ համրեց

14. — 5 [Քաղաք՝ ի վիճակաց] Խորտում եւ Ախշա-  
սու Քաղաքաց :

15. . . . .

27. Կաստարիտի իւր զօրքերովն, Գիմիրրացւոց զօր-  
քերովն, Մաննացւոց զօրքերովն, [ապրակ],

28. Մեդացւոց զօրքերովն, Նոքա թշնամիք առհա-  
29. Խորտում Քաղաքին եւ Ախշասու Քաղաքին վրայ  
[յարձակեցան]: Ախշասուացւոց Խորտում Քա-  
ղաքը,

30. Խորտում Քաղաքին հետ Ախշասու Քաղաքը  
անոնց ձեռքն առաւ, անոնց ձեռքը ինկան:

Ասուանակիր Տարիներու Բ. Կանոնն՝ Հան-  
դերձ ծանօթութեամբը<sup>1</sup>

$$U_{\alpha} = - \frac{Q}{2\pi r^3} \left( \frac{1}{r} + \frac{1}{R} \right)^{\frac{3}{2}}$$

(Տամսիռամմանայ Դ. — 825—812 —  
Ք. ա. Ժամանակ)

814. Առշակնիշ՝ Կիրուլի երկրին։ Ցերկիրն ին-  
ստայի։

812. Համասկումում՝ Արբախա երկրին։ Ի Բաքեվն։

(Աղաղնիքարիայ թ. — 812—783 —  
Ժամանեակ)

811. ԲԵԼՔԱՍՏԱՃԱՐԱՄ՝ ՄԱՂԱՄՈՒԱյի: ԵՐԿՐԻՆ ԱՇՅ:  
 808. ԲԵԼ-ԴԱՆ (°) . . . \* պալատան պահակապան-  
 ներուն հարիւրապետն: ՅԵՐԿՐԻՆ ՄԱՆՆԱՅ:  
 807. ԶԻԼ-ԲԵԼ, ԲԱՐԲԻ-ԼՈՒՐ (°): ՅԵՐԿՐԻՆ ՄԱՆՆԱՅ:

<sup>1</sup> *Sku* Cuneif. inser. of West. Asia. *Cmp*  
<sup>2</sup> *mp* 52: *bp.* *Ըստէրայ հաւաքածոյին մէջ՝ հար Ա-*  
*էջը* 208-215:

Ք. ա.

803. Ասուր-ուր (օ)նիշի՝ Արբախաւ երկրին։ Յեզր  
ծովու։ Ժանախաւան։ [Դաքն Խուբուսկիա։  
802. Ադարմալիք՝ Ախի-Զու-ինս քաղաքին։ Ի քա-  
800. Ան . . . \* Ամիդի քաղաքին։ Յերկիրն Ա. Ա.  
797. Ասուրբէլուձուր՝ Կիրըուրի երկրին. Ի քաղաքն  
Մանյուստի։ [Գիրի։  
795. Ուկինաբուա՝ Տուսխան երկրին։ Ի քաղաքն[  
792. Բէլիքիշա(ա)նի՝ Մինինիս քաղաքին։ Յերկիրն  
Խուբուսկիայ։  
785. Մարգուկշարուձուր...\* ՅերկիրնԽուբուսկիայ։  
Մեծն աստուած զանի Գիրի քաղաքը հան-  
դիսութեամբ մոցընէ։  
784. Նաբուշարուձուր՝ Կուրբոն քաղաքին։ Յեր-  
կիրն Խուբուսկիայ։  
783. Ադարնաձիիր՝ Մազամուա քաղաքին։ Յեր-  
կիրն Խոտւ։<sup>4</sup>

(Սաղմնանասարայ Գ. — 783—771 —  
Ժամնանակ)

782. Նալբասսամիլի՝ Մժբին քաղաքին։ Յերկիրն  
Խոտւ։ [Ուբարտու։  
781. Սաղմնանասար՝ արքայ Ասորեստանի։ Յերկիրն  
780. Շամնիլու, Տուրտան։ Յերկիրն Ուբարտու։

<sup>1</sup> Ասսպուրական նահանդին հարաւակողմն՝ Աղբակ  
դաւառն։

<sup>2</sup> Աղձնեաց հարաւոյ արեւմտակողմը՝ Տուսխան քա-  
ղաքին վիճակին։

<sup>3</sup> 785 տարւոյն կցեալ ծանօթութիւններուն ամբող-  
ջութենէն Կ'երեւոյ թէ այս քաղաքն Խուբուսկիա վիճակին  
մէջն էր։

<sup>4</sup> Թուի թէ այս երկիրն Սաղմնանասարայ Բ. Նիմ-  
րուսայ Կոթողին 51դ տողին մէջ Ճիշուած Խդու (ասոր,  
Խորակ) երկրին հետնոյն էր, ուսաի եւ Զամուա երկրին փոքր  
մէկ վիճակին էր։

Ք. ա.

779. Մարդուկլիղանի. Բաբելոնուք<sup>(c)</sup>: Յերկիրն  
Ուրարտու: [կիրն Ուրարտու:  
778. Բէլմաւշտիշիր՝ պալատան հարիւրապետ: Յեր-  
777. Նաբուպուրուկին՝ պաշտօնեայ: Յերկիրն Խտու:  
776. Պանասուր-լա-խաբալի՝ հարիւրապետ երկրին:  
Յերկիրն Ուրարտու: [բարտու. յերկիրն Կահը:  
774. Խստարդուր՝ Մծբին քաղաքին: Յերկիրն Ու-

Յերայ Խոլով

(Ասորդանայ թ. — 771—753 — Ժա-  
մանակ)

769. Բէլմալիք՝ Արբախա երկրին: Յերկիրն Խտու:  
768. Աբալահ՝ Մաղամուա քաղաքին: Երկրին մէջ:  
765. Ագարմուկիննիշի՝ Կիրըուրի երկրին: Յերկիրն  
Խտութէայ: . . . .  
764. Զիդքիիլու՝ Տուսխան երկրին: Երկրին մէջ:  
762. Տաբբէլ՝ Ամիդի քաղաքին: Ասուր քաղաքին  
մէջ ապստամբութիւն:  
761. Ագարմուկիննախ Կինուե քաղաքին: Արբախա  
քաղաքին<sup>1</sup> մէջ ապստամբութիւն:  
760. Լաքիբու՝ - Կակ<sup>(c)</sup>զի քաղաքին: Արբախա  
քաղաքին մէջ ապստամբութիւն:

(Թագղաթփաղսարայ թ. — 745—727 —  
Ժամանակ)

745. Կերովքէլուձուր՝ Արբախա քաղաքին: Աիրու<sup>2</sup>  
ամսոյն 12 դ օրը Թագղաթփաղսար դահը  
ելու: . . . .

1 Այս քաղաքն՝ վերոյիշեալ Արբախա երկրին գրւ-  
խաւոր քաղաքն պէտք էր օր ըլլար:

2 Ապրիլ 20 - Մայիս 20:

743. Թագղաթ-փաղար՝ արքայ Ասորեստանի : Ի  
Քաղաքն Աբրամ<sup>1</sup>: Ուրարտիայ զօրաց ջարդ :
739. Սինտակկիլ՝ պաշտօնեայ: Յերկիրն Ուլլուբայ:...
736. Ադարմալիք՝ Մերէն քաղաքին : Ի ստորոտ  
‘Նալ<sup>2</sup> լերին: [Ուրարտու:
735. Ասուրաւլիմաննի՝ Արքախա երկրին: Յերկիրն[
733. Ասուրդանինան(ն)ի՝ Մազամուա քաղաքին:  
Յերկիրն Դամասկոսի:
729. ‘Նապիխարիլու՝ Կիրրուրի երկրին: Թագաւորն  
Բելայ ձեռքը կը բռնէ :
728. Դուրաստոր՝ Տուսխան քաղաքին: Թագաւորն  
Բելայ ձեռքը կը բռնէ :

(Սաղմանասարայ Դ. — 727—722 —  
Ժամանակ)

726. Մարդուկբելուձուք՝ Ամիդի քաղաքին: [Եր-  
կրին] մէջ:

Նոյնպիսի ցուցակի մը հատակոտորն<sup>3</sup>  
(Սարգոնի — 722—705 — Ժամանակ)

707. Աւագայրութիւն Շա-Ասուր-դուբրուի՝ կու-  
սակալի Տուսխան քաղաքին . . . . \* պալատ-  
ներն շրջապատեցան եւ . . . . \*
705. Աւագայրութիւն Ուպախիրբելայ՝ կուսակալի  
Ամիդի քաղաքին . . . . \* Միտկախազաի (°)  
Կուլումացին . . . . \*

1 Ասորաց հիւսիսակողման մէջ:

2 Տարօնոյ հարաւոյ արեւմտակողմն լեռ. մը:

3 Cuneiform inser. of West. Asia, Հար Բ. տիտղ 69: Եր. Շրատեր Keil.Bibl. Հար Ա. էջ 214 եւ 215:

Դարեհի Ա. (Հ. ս. 521—485)

Բազիտոսի (Պիտողոնի)ի արձնազութենէնի ա).

Ա. — Վանի Արմի ինացոց զամելազմին.

Պարսկական խմբագրութիւնը<sup>1)</sup>

Ավանդ Ա. 1. Ես Գարայովուն Հ.  
[Ժանզան որ մեծ, [Ժանդառոր] [Ժան-  
դառուն] որ]

2. Ըստ, [Ժանդառուն] ի Գարայուս, [Ժան-  
դառուն] երկրաց, Ալ(ի)շտ

3. առաջայ որդի, Ալշանց թռնեն,  
Աքեմենեանն:

13. Գարօնցական Հ. Յանցառուն [Կ'ը]ուէ.  
առանց (են) Նաշանդիք, որոնք իմ  
ովհանու [Ժինն] կը կազմէ

14. Կ. Առաջանցգդայի զօրու [Ժեանդի].  
[Ժանդառուն] եղաց, Գարայունանն,

Հօ[շանսան], Բայբէլասանն, Ա  
րարանան, Վարչիա, Եղիսանն:

15. սարհանան, Վարչիա, Եղիսանն:  
Որք առ. Ճայլան, Սոստրաց, Յու-  
նիս, Վարտսանն, Ար[ժ]իկս, Կա-

Մարական Խմբագրութիւն<sup>1)</sup>

Ավանդ Ա. 1. Ես Գարայուն խմբագրութիւնը<sup>1)</sup>  
[Ժանդառուն] մեծ, [Ժանդառուն] թա-

դայուաց, [Ժանդառուն] ի Պարսս,  
[Ժանդառուն] երկրաց, Ալ(ի)շտ

2. առաջայ որդի, Ալշանց թռնեն,  
Աքեմենեանն:

9: Եւ. Գարփիյանան արքայն կ'ըսէ.  
առանց (են) Նաշանդիք որոնք իմն  
կ'ան

10. ուանին. Որաւայդայի շնորհիւն. ես  
առանց վրայ [Ժանդառուն] թիւն  
ըրի. Գարփիյանան եւ. Շօշանան  
եւ. Բայբէլասանն եւ. Աս

11. որենսան եւ. Ալարիս եւ. Եղիսա-  
նոս եւ. Ճայլացիկս երկրու-  
թագան եւ. Յանիսան, Յանիսան

12. նիս եւ. Մարտսան եւ. Հարդի-

Բարձրական խմբագրութիւն<sup>1)</sup>

Ավանդ Ա. 1. Ես Գարայուն խմբագրութիւնը<sup>1)</sup>  
[Ժանդառուն] մեծ, [Ժանդառուն] թա-

դայուաց, [Ժանդառուն] ի Պարսս,  
[Ժանդառուն] երկրաց, Ալ(ի)շտ

2. առաջայ որդի, Ալշանց թռնեն,  
Աքեմենեանն:

4: Եւ. Այսպէս կ'ըսէ Պարփիյա-  
նիւնը, արքայն, առանց

5: Եւ. Այսպէս կ'ըսէ Պարփիյա-  
նիւնը, արքայն, առանց

6: Եւ. Այսպէս կ'ըսէ Պարփիյա-  
նիւնը, արքայն, առանց

7: Եւ. Այսպէս կ'ըսէ Պարփիյա-  
նիւնը, արքայն, առանց

8: Եւ. Այսպէս կ'ըսէ Պարփիյա-  
նիւնը, արքայն, առանց

9: Եւ. Այսպէս կ'ըսէ Պարփիյա-  
նիւնը, արքայն, առանց

10: Եւ. Այսպէս կ'ըսէ Պարփիյա-  
նիւնը, արքայն, առանց

11: Եւ. Այսպէս կ'ըսէ Պարփիյա-  
նիւնը, արքայն, առանց

12:

*Journal Asiatique* 4e Série, 1851, *Sixième fasc.*, 205 pp., 334, 548 fr.  
Fr. Spiegel, Die Altpersischen Keilinschriften. 2e édit., 1881, 42 p. 2-5, 12-14, 16-21,

卷之三

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱռավարության կողմէ

- Վաճառքական աշխատանք, 23 երկիր : 14. Հակոբ եւ Սասապիրացիք եւ  
[կ'լու]է Գալրա Առաւան եւ Մակեան եւ Ամուսնութագիք եւ  
հայր ՀՀ երկիրը : Եւ :
15. Գարեջավան արքայի կ'ըսէ. այս հաշունիքն (են) որ  
Նաշանդիկներն (են), որոնք իման կ'ա-  
նու անիբեւ . Նայուշի. Որանզգքայի  
Հպատակին, [թիւն ի  
եղան, ինձի Հարկեր ըմբին. ինչ ծառա-  
որ ինձմէ :
16. Նձի ընին, սունըքը բ ինձի բարեկն.  
ինչ որ ես անմանց գիւեր [թուկի]  
Հրամանային, զայն կասարեւ
17. Եղին, Ականք Բ. Եւ Գարեջավանու  
աղքանյի կ'ըսէ. զինը եւ ի բա-  
րեւն էի, օյն երկիրներն
18. Ժամանակ արքայի ցանու, .  
ինչ որ կատարեցաւ, .  
Եւ ինձմէ :
19. Մամոցդայի նարդշիւ, ինձի ծառայու-  
թան, ինձի Հարկեր ըմբին. ինչ ծառ-  
որ ինձմէ :
20. Գիշեր ու ցուցեկ անհնաց հնամակ-  
յաւ, այն կատարեցաւ, .  
Եւ առանք Բ. .  
5. . . . [կ'լու]է Գարեջավան շա-
6. Իքայն . մինչդեռ ես ի Բարեկըն-  
էկչ, այս երկիրներն (են) որի-  
ոնք ինձմէ :
7. Աղբատակին կան կացին, Պարս-  
կասանն, Չօշանան, Մարտա-  
սան, Ասորիսան, [Եղիշանան],  
Պարթեանան, Մատն, Մարդկանէ,  
Սան-
8. Առաջինացիք, Հակոբ :
9. Գարեջավան, լիւարտանորին կ'ըսէ. 21. . . . Եւ Գարեջավան արքայի  
առաջ Գարեջավանուն առէն, արդ-
- Առասապիրացիք, Սասապիրան եւ Աստիական արքայիք, Շամիք :
- Բարեյշիւ, Համարական, Աստիական արքայիք, Շամիք :
- Պարկի ամրութեան էլեւ Վարդան-  
ան, Ասորիսանն, Եղան, Վարդա-  
նան, Ասորիսանն եւ Վարդա-  
նան եւ Ասորիսանն եւ :
3. Կիսառան եւ Պարթեան աստան եւ  
Մարդկանէն եւ Սասապիրացիք, Շամիք :
4. . . . 4. . . . 4. . . .
5. . . . 5. . . . 5. . . .

14.  $\frac{d}{dt} \int_{\Omega} u(t) \varphi(t) dt = \int_{\Omega} u(t) \varphi'(t) dt$

- ան (Ժը կօյ) Ա  
34. բմանիլաժ<sup>ժ</sup>). զօն հակաս տուին.  
Առըլամազգա ինձ նորաստամա-  
սոցի հ
35. զարէ). Առշամազգայի շնորշիւ;  
բանակի այն [մ՝ զայն բանակի]  
ապօսումը
36. չարաւար զարիւս)։ Թուրավաշա-  
րաշա ամսոյն 8 դժ) օ [Ըլ անդ]  
եղաւ.
37. ճակառամարտն անձնից հետ ։ Գար  
[այաւաւ թ սպասութիւն կ'ըսէ.  
երկրորդ անգամ՝
38. սպասամբնիրի զումարիցան, քա-  
լեցին [Գարարկաց դէմ ճանի] աս  
սաւ
- ✓39. լու։ Տիղըաք<sup>ժ</sup> անուս ամէ ամերց (մը  
կօյ) ՃԱՐԱՆԻՐՅԱ . [Հօն ճակառ  
անի ին. Ա
40. ուրամազգա ինձի նորաստամարց  
եղաւ։ շնորշիւ; [Առ. թամազդաց  
բանակին] այն ին՝
41. այն սպասամբ բանակիւ չարաւա-  
շարիւս)։ [Թօսքավաշա չարաշա]  
մազին 18 դ
42. օրը անդ եղաւ. ճակառամարտն  
անոնց չեմ; [Վ. լուէ գարայս
25. եկան պատերազմ ընելու։ Այն  
ասնան Գաղտ արսիս անձնից հա-  
կանեցաւ։ Աւան (Ժը կոյ) Զուզա-  
մազի հ
26. անուն ի չարմինիւսպ. չոն Որո-  
մազքս ինձի օքնականն եղաւ.  
շնորշիւ; [Պատմազգապահի բանակին  
կ'ըսէ. 50.
27. այն իմ՝ ապօսամիաց այն բանա-  
կէն շանիլը սպաննեց։ (Ան<sup>4</sup>) -  
զիլլալ(ՈՒ) (ԱՆՌ) Սուրվար ամսոյն  
8 դ օրը
28. պասպէս պատերազմ ըրին; Եւ-  
լեցին [Գարարկաց դէմ ճանի] ամ-  
փական կամ մարտիցան ի մի-  
վայր գումարեցան, Պատարսեաց  
ճակառ առլին.
29. դէմ եկան պատերազմ ընելու։  
Ապա՝ ամերց (մը կոյ) Տիկրա-  
մանն՝ շնորշիւսպին ի մի-  
վայր գումարեցան, Պատարսեաց  
ճակառ առլին.
30. մէջ ։ չոն պատերազմ ըրին. Որու-  
մազքս ինձի օքնականն եղաւ.  
մազին ինձի օքնականն եղաւ.  
31. նախ այն իմ՝ սպասամբաց այն  
բանակէն ևանիլը սպասամբաց այն  
օրն (ԱՆՌ-ՊՈՒԼ(ՈՒ) (ԱՆՌ) Սուր-  
վարը
32. անգամ առանձնակըն 37

- |       |  |  |
|-------|--|--|
| 43.   | վառ շ.՝ սպասյին, կրտորդ, անգամ՝ գումարի ըրեցքն ըստ բարեկարգության],  | 32. ամսող օդայուն պատերազմ՝ ըլքն,  |
| 44.   | գեղ զարգարկաց պատերազմ՝ տառ-<br>լու, Ուլիկայի ամայի [անորամբ ամր]  | 33. գառսուսոց դէմ եկան օդաներազ<br>ընկելու, Ուլիկայի անորամբ ամրոց   |
| 45.   | աղ ժորմանիյա, առ հոգամագամ<br>[ինչի նպաստամուց եղաւ, Արդարանի առ ինքի Նորդանի առ ինքի, Ու-                               | (Ճր. կոյ) Հարթինիյանի<br>մէջ չոն պատերազմ՝ ըլքն, Ուս-<br>անզու ինձի օդաներանին եղաւ, Ու-<br>լամագդապի նորդինի, բառ           |
| 46.   | զբայի՛ իմ ային լաճակն զայն բա-<br>շանի [ապստամբ շարաւար զար-   | 34. մէջ չոն պատերազմ՝ ըլքն, Ուս-<br>անզու ինձի օդաներանին եղաւ, Ու-<br>լամագդապի նորդինի, բառ<br>Միկան (« ամսողն զ ոլը ձական |
| 47.   | շանկած անուններու շանկած անուններ :  | առ ինքն :  |
| <hr/> |  |  |
| հ)    | Արմեն անունն միւս այլ ձեւ :  |  |
| հ)    | պիս, « անպատճ աբուրու հակասութիւնուր, »  |  |
| ի)    | Վամ՝ զՊարտիկ բանակն Արմենինացիք չարաւար զարդինի, « որովհետոհ, » յևասահանի յարաւարին 519 բն կը դնէ : Ասս այս մ            | Հայոց են, անս 53 դ. առու :   |
| ի)    | Այս ամիսն Ապրիլ — Մայիս ամիսները կ'առնենք : Արդիւրդ պատերազմի առարին 519 բն կը դնէ : յևասահանի յարաւարին 519 բն կը դնէ : | Այս առջն ճականամարտն 519 Սորիլի իր 28 ին եղած կ'ըրեւ, ի :  |
| օ)    | Անձանօթ՝ անուն, սակայն թռուի թէ այս ամրոցն Տիոդիսի արքեւ եւան ճիւղյն սաօրին կողմանքն էր :                                | Անձանօթ՝ անուն, սակայն թռուի թէ այս ամրոցն էր :  |
| ի)    | Այս է՝ Արմենացիք Պարտիկ անդամ յարը են :  | Այս է՝ Արմենացիք Պարտիկ անդամ յարը են :  |
| յ)    | Հաւանականօթ՝ Աղձնաց արքեւ ելից Հարաւանկութիւններ :   | Դիցուանական կ'աղջիկ այս ամրոցն :   |
| կ)    | Դիցուանական կ'աղջիկ՝ բարեկարգության ձեւն էր Արքասանուր:  | d) Ասորեսառանեան Ուրագուր, ձեւն էր Բարեկարգության ձեւն էր Արքասանուր:  |



- կղաւ, շնորհիւ, Ասու  
55. բարձրդպին, իմ՝ սյն բանեակու զայի 43. չիւնսառճիաց սյն լանհակէն շա-  
[բանեակ առանտան]միւ չարաշար զար-  
կաւ.<sup>1</sup>
56. Անամականչյան ամսնային 15 դմ) օրու  
[անդր, եղանակ անային] չիւս չակառ-  
առամբարնաւ:<sup>2</sup>
57. Կ'ըսէ Պարզացավառւ [արգքային, եր-  
կրորդ, [անդրամ] ան  
58. պըսսառճինքին գուն մարդկացան, քաս-  
լեցին ընդդէ[ժ՛ Աւալընիսով ջառ-  
կաս] առալու : Աւ-
44. որէս սպասեացալ լըիին: Եւ<sup>3</sup> 2 դ  
անդրամ ապաստամբներն ի մի զայր  
գունճարեցան Աւասիս
45. սայիին դէմեկանի պատրիազմ ընե-  
լու: Անդա դաւաս. (Ժը կայ) Հասու-  
անիալուս անեան, չուն պատեր

d) Եմա երրորդ պարսուաթիւն Պարսուաթիւն

q) Թառիդարիակիւ ամիսն Մայիս—Յունիս ամիսներէն կ'առնուր, ուստաի երրորդ ճակատամարտն՝ 519 Մայիսի  
դէմ ի 29 ը եղած կ'երեւիւ:

d) Անիմասս խօսք, ողովչեանեւ. Արմենացւոց բանակն երրորդ ճակատամարտէն վերը Արմենիայի սաշչաւ-  
նազլու իները անցնելով՝ դէպի ի Բարեկըն կը քաւէր:

r.) Տաղաւու ին ՋԱՐԱՌինս ՀԱՍԱՎԾ Եսակառականի մէջ ճակառական. Արմենիացւոց Հետո, որոնց եւ առաջին  
անդրամ չուն յաղթեցիւ: Իսկ երեսորդ յաղթութիւնը առարտ. Արմենիայի մէջ, անողելու, սասէն  
ի զայր:

j) Այս ամիսն Գետեամբար—Յունուար ամիսներէն կ'առնուր: Ուստաի Արմենիացւոց անալին պարսուաթիւնն է:

518 Յուն արդի դէպի 5 ն եղած կ'երեւիւ,



Դարեհի Ա.

Պերսեպոլսի պալատան արձանագրութիւնն<sup>1</sup>

թ. = I.

1. Ես Դարայավաւշ՝ արքայ մ'
2. եծ. թագաւոր թագաւորա
3. ց, թագաւոր երկրացս այսո
4. ցիկ բազմաց: Վիշտասպայ
5. որդի, Աքեմենեան: Ասէ Դարա
6. յավաւշ արքայն. շնորհիւ Առւրամա
7. զդայի՛ այս երկիրներն (են) զորոնք ես
8. կը կառավարեմ այս պարսիկ զօր
9. քով, որոնք իմ առջեւո կը վախնային, ինձի տու
10. բք կը բերէին. Շօշատան, Մարատան, Բառ  
բելաստա
11. ն, Արարիա, Ասորեստան, Եղիպտո
12. ս, Արմինա, Կապադովիկիա, Սպարտա, Յո
13. նիացիք՝ որք ցամաքի եւ որ
14. ք ծովու, եւ երկիրք որ [Դրանդիա
15. ք յարեւ[ել]ս, Սագարտացիք, Պարթեւաստան,
16. նէ, Արիա, Բակտրիա, Սոդրիանէ, Խո
17. բասմիա, Սատտագիդացիք Առաւատ, Հ
18. նդիկք, Գանդարա, Շակը, Մակա:

<sup>1</sup> Պերսեպոլսի մէջ Դարեհի Ա. կանգնել առւած պալատան հարաւային պատին վրայ քանդակուած է այս արձանագրութիւնն. միայն հին պարսիկ լեզուաւ գրուած է: Տես Յ. Որբերդայ թարգմանութիւնը ի Journal Asiaticus, 4e série, Հար Փթ, 1852, էջ 140—141, եւ Փթ. Շքիկէլ' Die Altpersischen Keilinschriften, 2դ տպգր., 1881, էջ 48—51 եւ 79:

Digitized by srujanika@gmail.com

NR<sup>a</sup>)

卷之三

- |     |  |  |
|-----|--|--|
| 1.  | Ասուսած մեծ Նոր բանգղուհի առ առ առ                     | 1. Ասուսած մեծ Արամանցղաւ առ առ առ առ  |
| 5.  | որ Պարզացավայշ թագաւոր առ<br>ըստ, պահի լաւցանց թագաւոր | 4. որ Պարզավագավանա<br>թագաւոր ըստ, պահի լաւցանց                             |
| 6.  | ըստ, պահի լաւցանց թագաւոր                              | 5. թագաւոր ըստ, պահի լաւցանց   |
| 7.  | որ, պահի լաւցանց թագաւոր                               | 6. թագաւոր ըստ, պահի լաւցանց   |
| 8.  | առաք :   | 6. բազմոց կամանհաստաք :  |
| 15. | Առէ Պարագավայշ առ [րը]                                 | 12. Պարկիսավանան արքայի կ'ըսէ,   |
| 16. | այն, չորդշիւ Նոր բանցղուցիւ այ-<br>սու[քիկ]            | Հնորշիւ, Առ<br>13. մարդայ առանց (են) երկիրք՝ զո-<br>րնիք իս սասցայ բա-       |
| 17. | (են) երկիրք, զորս ևս գրաւեցի՛                          | 8. Ախու բանցղուայի՛, չհասկեալար-<br>կիրները սասցեալ կալոյ, բաց ի-            |
| 18. | բաց ի զարուկաստանէ, են (ա-<br>ննից)                    | 14. յ զարուկաստանէ, բնձի չհաս-<br>կանիք եցան, սոսըը                          |
| 19. | իշխնի, ինձի չարկեր բնին...*                            | 9. Պարկիսավանանէ՝ աննաց վեստ առէ-  |
| 20. | որ ինչ ժիշեն առաջար նացա], առ                          | 10. ըստ, թիւն կը գօրծածեմ, իւ, իսծի<br>կը բկեցն որէ ինչ բնշ, որ ինձմեն աննաց |
| 21. | բարին, օրէ չիք որ յինէն առ, [ան],                      | 15. եր ինձի բերին, ինչոր ինձմեննց<br>կը սանցուեցայ,                          |
| 22. | կառասիքանի, Պարսաստան, Շո-                             | 16. զարն կաստիքին,   |



- |  |   |   |
|--|---|---|
| բել[աստան, Ե]  | 21. իսոյրու, Բարեկաստան, Ասորես-<br>տան, Արարիս, Արարիս, Եղիս[տոս],                                 | 15. . . . . օ), Բարեկաստան, Ասո-<br>րեստան, Արարիս,             |
| 27. սորեստան, Արարիս, Եղիս[տոս],<br>Ար]ժ[ինս],                     | 22. տոս, Հարմիս, Եղիս[ <sup>շ</sup> տոս], Կառագովիլս,   | 16. Եղիս[տոս], Ուրաստու, Կապա-<br>տովիլս, Սակարդա, Յոնիս,       |
| 28. կապատովիլս, Սակարդա, Յոնիս,<br>Չափք [ոլք յայն]                 | 17. Վարդաս, Պակարդա, Յոնիս,   | 17. Չափք ոլք յայնից ծովուն, Սկովա-                              |
| 29. կոյս ձովուն, Ակուդրա, Յոնիս,<br>ցիք [թագակիրք, զուլյ]          | 23. Յոնիս, Չափք ոլք անդր քանի<br>շճովին,  | 18. սիլ, ս Յոնիսացիք՝ որսիք<br>պլուտուլ չփառալ (՞) կը կրէն, Լի- |
| 30. սջ, քուլ, Վացիյս, Կարիսակ,<br>կիք [թագակիրք, զուլյ]            | 24. Ակուդրա, Յոնիսացիք [թագակիրք,<br>Լիքւան]  | 19. Քուլ, երկիր Վաց(՞)ցուացոց,                                  |
| 30. սջ, քուլ, Վացիյս, Կարիսակ,<br>կիք [թագակիրք, զուլյ]            | 25. ցիք, քուլ, Վաւչիյսակ, Կարիսակ,<br>կիքան:  | Պարեհի Ա.   |
| Բազինուանի արծննազրութենէն.  |   | Բարեհի Ա.   |
| Բազինուանի Արևային Բարեւլցոց.                                      |   | Բարեհի Ա.   |
| Պար, խըրազք. <sup>1)</sup>   |   |   |
| Ավան Գ. 75 . . . . Կ'ըսէ Գա-<br>րարացան [աւ. 2] ար                 | Ավան Գ. 35 . . . Եւ Գարեցա-<br>կասս արքայն կ'ըսէ. մինչւշեն ես<br>զարսկաստանի եւ. Վարաստանի<br>մէջ է | 84. . . . . Այսուկա կ'ըսէ Գարի<br>գարսկաստան եւ. ի Մարտաստան    |
| 76. քայն, մինչդեռ ես ի Պարսս [եր.]<br>ի Մարտաստանի էլ, երկրորդ ան- | 36. ի, 2 գ. անգամ Բարեկաստանիք ան-<br>ստանիքացն, Վարդ մէջ Արակիս<br>անսոն, Հարմիսիքացն, Վարդ մէջ,   | 85. . . . .   |
| 77. Բարեկաստանիք անսոնամի յեւ-                                     |   |   |

կացին՝ ժիշէհչուք), 1. մարդ. Արտիս անհուն. Արյուինացի (9)	37. Կա Բարելաստանի Դու բաւլու կուշ- ուած քաղաքին մէջ յարեան. ան- կից նա ժաղավանի այսպէս առաջ անսց խօսցաւ. իւ լըսէ, և իւս Կար	Բարելանի ժողովուրդով եւս. Ահա Բարու գոգոնսուր (եւմ) որդի Սա- մունիացին, Ուստի Բարելաստանի ժողովուրդով իւնձմէ
78. Հաւդիսապիծ (որդին, ան Շետանց! Բարելաստանի մէջ Գուրաւա իս- շուած եր	38. Աւ ող ոննասոր (եւմ) որդի Սամու- նիացին! Եւ ժողովուրդով Բարե- լան լինացուց իւնձմէ առաստվեալ- յան եկաց, Արտիսին սցն	86.
79. կեր (ժըկոյ), անկից նա Շետանց. այսպէս առաց, ահա Վարուեռ- գոնն	39. Ար եւ այն Նաբուհինաց որդին Ազատ լուրդիւնական զօրչն իւնձմէ աս	
80.		

Φωνή της Εθνικής Λέσχης

Կարգեղոնիկ պիճակներ :

卷之三

*m) Shu B. Rppkprh Journal Asiatique, 4e série, 1851, 159 pp. 75—77, b. e. ΦP. ΣΡΗΗL.*

卷之三

وَالْمُؤْمِنُونَ هُمُ الْأَوَّلُونَ مَنْ يَعْمَلُ مِنْ حَسَنَاتِهِ فَلَا يُؤْتَهُنَّ أَثْرَاثَهُنَّ وَمَا يَكْفُرُنَّ بِمَا كَانُوا يَعْمَلُونَ

四庫全書

<sup>1)</sup> *Sku 6.  $\eta_{\tau p k \tau q}$ . Le peuple et la langue des Médes, t2, p. 142-145.*

卷之三

卷之三

81. պըսսամբելով՝ յեսու եկաց, առ 39. միկ գնաց, եւ Բարելոնը նա գրաս-  
այն Արախան գնաց. Բարելոնը չա-  
դրանե
82. Ե՛. Բարելոնի մէջ նա թագաւոր-  
եկաց։ Կ'ըսէ Դարացակամուշ արքան  
33. յե, ապա ես զօղքու Բարելոնի իր-  
ցի. Ակեղասիթրամանն Անդացիկ' իմ-  
ցի, ձասոցս, զածի մի ձատդոյն է) Երե-  
այսպէս ըսի. ա'զնա', զային լ'անակ'  
84. որ ի Բարելոնի, Հայր զային՝ (որ)  
ինձի Հ'ամասկիրոյ, Ազան [Ալիսոգա-  
փրաս] զօ
85. բօք Հուեց ոչոքի Բարելոնի։ Առա-  
րամազդան ինձի Նպաստականի  
եղան, Հնորշի։ Առարամազ-
86. գայի Ալիսոգի ի Բարելոնի։ Առա-  
րամազդան ինձի Նպաստականի  
եղան, Հնորշի։ Առարամազ-
87. գայի Ալիսոգի ի Բարելոնի։  
Առարամազ [Ալիսոգի անդամունը] ամսոցն  
[2] ՀՊ<sup>o</sup>
88. ԲԸ անդ՝ եղան արանց Հետու
- 89.
- 90.
- 91.
39. միկ գնաց, եւ Բարելոնը նա գրաս-  
այն Արախան գնաց. Բարելոնը նա գրա-  
սան. [Եկան ըրաւու եւ յեսու եկա-  
ցան ես անձնաց սկս ըրի, ոյս  
զանի ես իսկ իսկացաց, ա'զնա', զգուզակութիւ-  
ութիւնը ըսրի, որոնքի իման է՛ն լու-  
սութիւնը պարկու։
40. հացուոց վլույլ իրկեցի. Ակեղա-  
սաննան անուն Մարտիրոս իմ ծառացուն,  
զանի ես անձնաց սկս ըրի, ոյս  
կառակացաց, ա'զնա', զգուզակութիւ-  
ութիւնը ըսրի, որոնքի իման է՛ն լու-  
սութիւնը պարկու։
41. ոչէս իսկացաց, ա'զնա', զգուզակութիւ-  
ութիւնը ըսրի, որոնքի իման է՛ն լու-  
սութիւնը պարկու։
42. եղ անպատճառ զողբարդ Բարելոնի  
գնաց, Արամազդան ինձի օդնախան  
եղան, Հնորշի։ Արամազդան ինձի Ալի-
43. Դարացան Բարելոնը առաւ, առ-  
այնից ժաղադքէն լաստիրը ապան-  
նից՝ (Ան-՝) ԳՈՒԱԼ (ՈՎ) (ԱՆ-՝) Ար-  
քազահաս ամսոցն աշույն օրին այսու
44. ոչէս այն Արամազդան որ կ'ըսէլ՝ ահս  
Կարու գագոնարու եկմ, ու բանակ-  
ցաւ, եւ անորու մարդիկն կուսակիցը  
45. գլւանութիւնը, միասնեղ լունու, հցանը,  
շղթապի զարինու եցան, Յետոց եւ  
շղթամելիցի. ա'զնի Արամազդան եւ  
մարդիկ' ո՛լոր կուն,
46. անկիցք կլսաւուզը, անոր Հետ

E. m. 521-485

29. իսու անունն Վրբիկին [ացիթթ], ո՞ր  
առյակ, այսպէս ըստաւ, ևս ապօռ, 60. յավասսա արքային կ'լուէ, սոքաւ են 95.  
30. գործառող եմ, [Ապրուն]իստաց  
որդին, Կա Բարեկառիւլ ապըս կա-  
կառամարտիրուն մէջ բռնեցի, 96. բռնեցին ի գլխ
31. առարկեցու[ց և կ'լ]սէ Քարպատ-  
կաւ Հարքայն, ոյս Ճականացնարուն մէջ:
32. 9 Բարգաւորինը ես գելքացի այս  
Ճականացնարուն մէջ:

### Բազիստանի մեկնարք արձանագրութիւններէն ա)

Պարսկական<sup>1)</sup>

1. Այս Արքան (է), 2 ամ 3 եց,  
այսպէս չըստաւ, ակա 5 նախուգու-  
ղու օննառոր եմ, 7 Ապրուն 8 իստաց  
որ 9 դի, ես թշա 10 զաւոր եմ 11 ի  
Բարեկան:

Մարական<sup>1)</sup>

- 1 Այս Արքական (է), 2 ամ 3 եց,  
այսպէս չըստաց 3 ու 4 որ սնասոր՝  
բ 5 ու 6 հատուց, վլժակաւութիւն-  
որդի կ'արդուն կապահանցուց ես օ կը

Բարձրական<sup>1)</sup>

- 1 Այս Արքական (է), 2 ամ 3 եց,  
այսպէս չըստաց 3 ու 4 որ սնասոր՝  
բ 5 ու 6 հատուց, վլժակաւութիւն-  
որդի կ'արդուն կապահանցուց ես օ կը

### Բարքսէսի (Բ. ա. 485—465)

Երեքզուեան արձանագրութիւն ի Վասնա

Պարսկական խմբագրութիւն<sup>1)</sup>

1. Աստուած մեծ Առամզատ, ո՞ր  
մին առարկ'ը սանդէց, ո՞ր ժամու-  
թին սանդէց, ո՞ր բարի սկզբ սանդէց

Բարձրական խմբագրութիւն<sup>1)</sup>

1. Աստուած մեծ Առամզատ,  
մին 3 առարկ'ը սանդէց,  
ո՞րդի կ'արդուն կապահանցուց ես օ կը

Յ. խարհ սառցի, որ զայն երկիրն  
է, սառցի, որ զմարդի սառցի, որ  
է զառցից սառցի վասն երկիրն,  
Յ. որ զառցուած թառաւ որ  
7. արդար, միանի տառեցուն թ  
8. սպասոր, միանի ամենեցուն

卷之三

*k<sub>2</sub>*<sub>2,p</sub> 44-45, *P*<sub>2,p</sub>, *P*<sub>2</sub> = 1,  
8<sub>2,p</sub> 6, 0<sub>p,pkppq</sub> Le peuple *ku*, *k<sub>2</sub>*<sub>2,p</sub> 156-157, *P*<sub>2,p</sub> 6;

<sup>8)</sup> *Sku* Journal Asiaticque, 3e série, 1840, *Skur* p., *muan* p., *ləphu* p.; *Sku* hr. *Phi*. *Cjhk* *tl*. Die altpersischen Keilinschriften, 24, *unqpr.*, 1881, *kq* 66—67, *h qllwvphu* K., *wjL* hr. *kq* 78, 124;

<sup>a)</sup>) Journ. Asiat., *whq*, *θhu. b.*; *Ωηρκηητ*. Le peuple et la langue des Medes, *ληρ* 224—225.  
<sup>a)</sup>) Journ. Asiat., *whq*, *θhu. d.*; *Ψ. Ωηρκηητ*. Die Achämenideninschriften. Transcription des babylonischen Textes nebst Uebersetzung, *ληρ* 42—43; *θhu. d. θ*, K. *ωκω ωηρκηητ* br. *ληρ* 94.



# ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՈՒԲԵՔ

Նախիրեայ - Ուրարտուայ - Արմենաց - Արմենիայ

Հանեսալք

յասորեսատանեան եւ ի պարսիկ արձանագրութեանց,  
ի Հերոդոտոսէ եւ ի Քսենոփոնէ :

ծանօթաթիւնն: Որպէս զի ընթերցողն երկրաց  
(—վիճակաց) եւ քաղաքաց դիրքն իւր մոաց մէջ դիրաւ  
կարենայ նկարել, 1849 տարին ի Վենետիկ Ս. Ղազար  
տպուած Հայաստանի աշխարհագրական տախտակը  
մեզ ի օքնակ առնելով, Տարիսի միջորէականին վրայ՝  
չորս մասի կը բաժնենք զայն 39°—41° լայնութեան եւ  
երկայնութեան աստիճաններով: Այս չորս բաժնեքը հե-  
տեւեալ կերպով կը նշանակենք. Ա — արեւմտեան հիւ-  
սիսակողմն. Բ — արեւմտեան հարաւակողմն. Գ — ա-  
րեւելեան հարաւակողմն. Դ — արեւելեան հիւսիսա-  
կողմն: Եւ դարձեալ իւրաքանչիւր բաժինը հինգ մասէ  
բաղկացեալ նկատելով, կը նշանակենք զանոնք սապէս.  
ա — արեւելակողմն. բ — հիւսիսակողմն. գ — արեւ-  
մտակողմն. դ — հարաւակողմն. եւ — միջավայր իւրա-  
քանչիւր բաժնի: Հատ այսմ՝ իւրաքանչիւր տեղույ  
անունն այս երկօրինակ նշանագիրները իւր առջեւը  
նշանակեալ ունի: Աշխարհագրական անուանցս մէջ կան  
այսպիսիք, որոնց դժիգ վրայ ստուգութիւն չունինք. ա-  
սոնց վրայօք պարտուապատշաճ պահեատները ընելով,  
կը նշանակենք զանոնք աստէն պայմանաւ լոկ հաւա-  
նականութեան:

## Ա.

Արամինի երկիր. Ա, գ. — ԹԱՂՂՓ. Ա, Հայուա-  
շու., Դ., 79:

Արարտունի երկ. Ա, ա, Դ., գ. — ԱՆԴ., Դ., 82:  
Արդանա երկ. Գ., ե. — ՇԱՄՍԻՌ-ԱՄ. Դ.,  
ՀԵՐ., ԿԲ., Գ., 57: — Արդագանա, ԱԴԱՐԵՆԻՐ. Գ.,

- Քաղաքացիութեան, 8: — Բիտ-Արդարանի, ԹԱԳՂՓ  
Գ., ԵՒՐՈ-ՊԵՐ, Խորհրդական, 30, 35:
- Արիտիկնա քղք. Գ., բ. — ԱՍՏՐԱԾՆ, Տ-ՐԵՒՐ.,  
40: Իրիտիկնա, Խորհրդական, Պալ. ՄԵԴ ԱՀՅԱԴՐ., 57:
- Արուգու քղք. Ա, ա. — ԱՍՈՒԲՆ, Տ-ՐԵՒՐ., Ա, 46:
- Ազգունու երկ. Բ., է. — ԱՍՈՒԲՆ, ՄԻԿԱ-Վ, 49:
- Աղամինի երկ. Գ., գ. — ԹԱԳՂՓ. Ա. Հա-  
յուսածական, Գ., 79:
- Աղամի երկ. (Կիրսիի մէջ). Բ., գ. — ԱՍՈՒԲՆ.  
Տ-ՐԵՒՐ., Գ., 98:
- Աղաւս երկ. Գ., գ. — ԱՍՈՒԲՐԻՄԱ, Խոհ. Տ-ԻՐ.,  
յառա-Հայ-Հայ, 20. — ԹԱԳՂՓ. Ա, Հայուսածական, Գ., 70:  
ԱՍՈՒԲՆ. Տ-ՐԵՒՐ., Ա, 55: Տես Աւակյարա:
- Աղդուրի երկ. Գ., գ. — ԱԱՂԱԾ. Բ., ՄԻԿԱ-Վ,  
Բ., 49:
- Աիսուիսա քղք ամր (ի Մաննա). Գ., գ. —  
ԱՍՈՒԲՐԻՄ., Տ-ՐԵՒՐ. (այլ շաբաթ) Գ. Ադրայ Բ. Գլուխ,  
Գ., 33:
- Ակրանանի քղք. Գ., բ. — Անդ, Գ., 58:
- Ալամօւն երկ. (ի Կիրսի). Բ., է. — ԹԱԳՂՓ. Ա.  
Հայուսածական, Գ., 11:
- Ալարոդացիք. Գ., գ., գ. — ՀԵՐՈԴ., Գ., 94.  
Է., 79:
- Ալպայա երկ. Գ., գ. — ԹԱԳՂՓ. Ա, Հա-  
յուսածական, Գ., 80:
- Ալզի երկ. Ա, գ. — ԹԱԳՂՓ. Ա, Հայուսածական,  
Ա, 64. Բ., 90: — ԱԱՂԱԾ. Բ., ԵՒՐ. Կիր. Տ-ՐԵՒՐ., 42:
- Ալսարրա քղք (յԱշճնիս). Բ., գ. — ԱՍՈՒԲՆ.,  
Տ-ՐԵՒՐ., Գ., 109:
- Ալսարրա երկ. Գ., բ. — ԱԳԱԳՆԵՐ. Գ.  
Քաղաքացիութեան, 8: — Ալսարիրաց. ԱԱՐԳԱԾՆ,  
Տ-ՐԵՒՐ., 59, 63: Ալսարրաց. անդ, 166: Խորհրդական, Պալ.  
ՄԵԴ ԱՀՅԱԴՐ., 55: Խորհրդական, Պալ. ԺԴ. Արձետ Տ-ՐԵՒՐ.,  
55: Գլուխ, 32:
- Ամիդիք քղք (ի Բիտ-Զամանի). Բ., գ. — ԱՍՈՒԲՆ.,  
Տ-ՐԵՒՐ., Գ., 107, 109: — ՀԱՄՍԽԱՌԱԾ. Գ, ՀԵՅ. Կիր,  
Ա, 49: — Անունակը Տ-Ր., յառա-Հայ-Հայ, բարէ 800.  
յերայ Հայ, բարէ 762, 726, 705:
- Ամմաստուրի քղք. Բ., բ. — ԱԱՂԱԾ. Բ., ԵՒՐ.  
Կիր. Տ-ՐԵՒՐ., 143:
- Ամմասա երկ. Բ., գ. — ԹԱԳՂՓ. Ա, Հայուս-  
ածական, Գ., 77:
- Անդանու քղք ամր. Բ., գ. — ԹԱԳՂՓ. Գ.,  
ԵՒՐ. Տ-ՐԵՒՐ., 34:

- Անդիս երկ. գ., բ. — ԱԱՂՄ. Բ., ԿԵՐ. ԿԵՐ.  
ՏԵՐԵՒՐ., 182. — Անդիս. ԱԴԱԴՅՈՒԹԻ. Գ., ՔԱՂՋԱ-  
ՎՀԱՆԴԻՆԻ. 9. — Անդիս. ԱԱՐԳԱԾՆ, ԳԼՅ. 29: ՑԵ-  
ՐԵՑՆԻՐ. ՊՈՒՐ. 40, աղք 12—25: ԼԵԿԱՆ-ԿՈՒՅ ՀԵՐ ԿԵՐ,  
Ա. (Բ.), 38: Խորառ. ՊԱԼ. ԺԴ. ՄՀԿ ՏԵՐԵՒՐ. 8:  
Անդիսի երկ. Ա., ա. — ԹԱՂԳՂՓ. Ա., ՀԱ-  
ՐԱԿԱԴԻ. Գ., 74:

Ասատի երկ. Գ. ։ գ. ։ — ՇԱՄՍԻՌԱՄ. Գ.,  
ՀԵՐ ԿԵՐ, Գ., 57:

Ասպուզա երկ. Գ., գ. — ԱՍՈՒԲԱԽՈՒԴ. Ա.,  
ՀԱՐԱԿԱԴԻ. Բ., — գ., 17: ՀԱՐԱԿԱԴԻ, Ա եւ Գ., —  
Բ., 30:

Ասդիս քղք ամր (ի Մաննա). Գ., բ. — Ա-  
ՍՈՒԲԱԽ. (ՏԵՐԵՒՐ. ՊՈՒ ԸՆԲԵՐԸ) Գ., ԱԴԻԱ Բ. ԳԼՅԱՆ,  
Գ., 34:

Ասուրդափ քղք. Գ., գ. ։ — ԹԱՂԳՂՓ. Գ.,  
ԿԵՐ. ՏԵՐԵՒՐ. 28:

Ասուրդիկիշա քղք. Բ., ե. ։ — ԱՆԴ. 30:

Ասուրնաձիրնապլու քղք (ի՞ւ ափի թ) — ԱՍՈՒԲԱ-  
ՏԵՐԵՒՐ., Ա. 69:

Ասսա երկ. Բ., գ. — ԱՆԴ. Գ., 94, 97:

Աստանիս քղք. Գ., գ. — ԱԱՐԳԱԾՆ. ՏԵՐԵՒՐ. 113:  
Ատկուն երկ. Գ., գ. — ԱՍՈՒԲԱԾՆ. ՏԵՐԵՒՐ..  
Ա. 71:

Ատուրդինի երկիր. Ա., ա. — ԹԱՂԳՂՓ. Ա., ՀԱ-  
ՐԱԿԱԴԻ. Գ., 75:

Ատրանա քղք ամր (ի Մաննա). Գ., գ. —  
ԱՍՈՒԲԱԽ. (ՏԵՐԵՒՐ. ՊՈՒ ԸՆԲԵՐԸ) Գ., ԱԴԻԱ Բ. ԳԼՅԱՆ,  
Գ., 45:

Արափ երկ. Գ., գ. — ԱԱՐԳԱԾՆ. ՏԵՐԵՒՐ. 119:  
Արամալի քղք. Գ., գ. — ԱԱՂՄ. Բ. ՄԻՆ-  
ՔԵՐ. 56, 57:

Արանա քղք. Բ., ե. — ԹԱՂԳՂՓ. Գ., ԿԵՐ.  
ՏԵՐԵՒՐ. 32.

Արաքուտտու երկ. Գ., գ. ։ — ԹԱՂԳՂՓ. Գ.,  
ԿԵՐ. ԽԵԼԵՒՄԻՒՐ. 31:

Արբախա երկ. : Տես Արբախա:

Արբախա քղք. Գ., ե. — ՀԱՐԱԿԱԴԻ. ՏԵՐ., Ք-  
ՐԵՑՆ. ար. 761, 760, 745:

Արբակի երկ. Բ., ե. — ԱՍՈՒԲԱԾՆ. ՄԻՆՔԵՐ. 49:  
Արբակի քղք. Բ., ե. — ԱՍՈՒԲԱԾՆ. ՏԵՐԵՒՐ.,  
Բ., 112, 116:

Արբու քղք. Գ., գ. — ԱԱՐԳԱԾՆ. ՏԵՐԵՒՐ. 117:  
Արդուպա քղք. Բ., գ. — ԱՍՈՒԲԱԾՆ. ՏԵՐԵՒՐ.,  
Բ., 21:

- Արզանիքղք. Բ., գ. — ԱՍՈՒՐԱԽԻԴ. Ա. Ա  
և կ. Հայութավունու, Ա. 55:
- Արզանիքունուքղք. Ա. ա. — ԱԱՂԱ. Բ. ԿԵՐ.  
ԱԲԱ. ՏԵՐԵՒՔ. 43: Արզանիքու, ՄԻՒՆԿԵՐ. Բ. 48. 52.  
54: Արզանիքուն, ՊԵԼԱՎԱՐԵՐԻ ԳՐԵՆԻ ՄԵՋԻՐ. Բ. 6:  
Ա. ԱԵՐԵՐԵՐ. Բ. 12. Բ. 5. 6:
- Արիարմի երկի. Գ., գ. — ԹԱԳԱՂՓ. Գ. ԿԵՐ.  
ԽԵՐԵՐԵՐ. 31. 37:
- Արիգիքղք ամր. (ի Աիմիսի). Գ., ե. — ԱԱՂԱ.  
Բ. ՄԻՒՆԿԵՐ. Ա. 15. 17. 18:
- Արիմի երկիր. Բ., գ. — Աւրումաշէտ. ԹԱԳԱՂՓ.  
Ա. Հայութավունու, Բ. 101: — Արիմի. ԱՍՈՒՐԱ. ԲԵՒՆ  
ԱԲԱ. Գ. Աւրումի. ՏԵՐԵՒՔ. Բ. 13: Արումու, ՄԻՒՆ  
ԿԵՐ. 44. 45: — Արիմաշէ. ՇԱՄՍԻՌԱՄ. Գ. ՀԵՐ  
ԱԲԱ. Գ., 51:
- Արինիքղք. Բ., գ. — ԹԱԳԱՂՓ. Ա. Հա  
յութավունու. Ե. 77:
- Արիզիքղք երկիր (ի Աիբիսի). Բ. ե. — ԹԱԳԱՂՓ. Ա  
Հայութավունու. Գ. 11:
- Արձանիքա քղք (ի Աիբիսի). Բ. ը. — ԱՍՈՒՐԱ.  
ՏԵՐԵՒՔ. Ա. 60:
- Արմագալ-լի երկիր. Գ., գ. — ԱԱՐԳԱԾՆ.  
Տարեզր. 116:
- Արմափդ. քղք ամր (ի Մաննա). Գ., գ. — ԱԱՐ  
ԳԱԾՆ. ՏԵՐԵՒՔ. 61: Արմիդ. Խարուու. Պու. ՄԻՒ ԱՐԵ  
ՆԵՒՔ. 41: Տես Աւրմափի:
- Արմենիա. — ՀԵՐՈՒԴ. Ա. 72. 194. Գ., 93. Ե. 52:  
Արմենիա արեւելեան (մասն, վարեալ յըրոնտասաց),  
ՔԱՅԵՆ. ԱԵԼԱՎԱՆ. Գ., 5. Դ. 3. Արմենիա արեւմտեան  
(մասն, վարեալ ի Տիրիբազայ), անդ. Դ. 4. 5:
- Արմենք. — ՀԵՐՈՒԴ. Ե. 49. Է. 73:
- Արմինա. — ԴԱՐԵՆ. Ա. Պիտուանի աքանաքը,  
ՊՐՈՒՅԻՆ ԽԵՐԵՒՔ. Ա. 15. Բ. 30. 32: Արմենիյա, անդ,  
Բ. 33—34. 39. 41: Արմինա, անդ. Բ. 50. 52. 59,  
63: Պիտուանի աքանաքը. Թիւ I. 12: ԿԵՐԵՒՔ. ՌԻ  
ՊԱՆԱ. աքանաքը. NRa, 27: Տես Հարմինիյապ եւ Աւ  
րասպուտ:
- Արմինիյա (ազգագրական). — ԴԱՐԵՆ. Ա. Պիտ  
ուանի աքանաքը. ՊՐՈՒՅԻՆ ԽԵՐԵՒՔ. Բ. 29. Գ. 77—78.  
Դ. 28: Տես Հարմինիյար:
- Արուրիքղք (ի Կոռմիլի). Ա. ա. — ԱՍՈՒՐԱ.  
ՏԵՐԵՒՔ. Ա. 47:
- Արուրա քղք (ի Կոռմիլի). Ա. ա. — ԱՍՈՒՐԱ.  
ՏԵՐԵՒՔ. Ա. 47:

Արբապիսա երկ. գ., ե. — ԾԱՄՍԻԹԱՅ. դ., ՀԵՐ ԿԲՆ. Ա. 49: — Արբափա. ԱՆՎԵԼԻՇ ՏԵՐ ՀԱ-  
— ԵՐ Խ-ՀԱՅ, ահ 812, 803. յԵՐԱՅ Խ-ՀԱՅ, ահ 769, 735:

Արսիանիս քղք (ի Ամննա). գ., բ. — ԱՍՈՒՐԻ, (ՏԵՐԵՒ. այլ ըՆԹԵՐ) գ. ԱՓԲԱՅ Բ. Գ. ՀԱՅԱ, գ. 57:

Աւտիյարա երկ. գ., դ. — ԴԱՐԵԼ Ա. ՊԻՒ-  
Ք-ՀԱՅԻ ԱՐԵՆԻՆԻ. պՐՈՒՅԻՆ Ի-Բ-Ի-Ք, Բ. 59: Տես Աղաւա:

### Բ.

Բարարուրա երկ. գ., դ. — ԾԱՄՍԻԹԱՅ. դ., ՀԵՐ ԿԲՆ. գ. 45:

Բարիլու երկիր. գ., դ. — ԹԱԳՎԱՓ. գ., ԿԵՐ. ԽԵԶԵՐԻՆԻ. 32, 38:

Բարուտտա քղք. Ա. դ. — ԹԱԳՎԱՓ. գ., ԿԵՐ. ՏԵՐԵ, 27:

Բալա քղք. գ. դ. — ՍԱՐԳԱՆ. ՏԵՐԵՒ. 40: Խ-ՀԱՅԻ Դ-Հ. ՄԵՒ ԱՆՅԱ-Ք, 57: Գ. ՀԱՅԻ ԱՐԵՆԻ-Ք, 28:

Բարզանիստում քղք. Բ. դ. — ԱՍՈՒՐԻ, ՏԵՐԵՒ. գ. 104:

Բարսուա երկ.: Տես Պարսուա:

Բինզու քղք ամր. Բ. դ. — ԹԱԳՎԱՓ. գ., ԿԵՐ. ՏԵՐԵ, ՏԵՐԵ. 34:

Բիս-Արգաղանի երկ.: Տես Արգանա:

Բիս-Զամանի երկ. Բ. դ. — ՍԱՂԱՄ. Բ. ԿԵՐ. ԿԲԴԻ. ՏԵՐԵՒ. 143: ՄԵՆ-ՄԵՐ. Բ. 41:

Բիս-Զատափ երկ. գ. ե. — ԹԱԳՎԱՓ. գ., ԿԵՐ. ԽԵԶԵՐԻՆԻ. 29, 35:

Բիս-Կապսի երկ. գ. ա. — ԹԱԳՎԱՓ. գ., ԿԵՐ. ՏԵՐԵ. 18: ԿԵՐ. ԽԵԶԵՐԻՆԻ. 30, 35: ՏԵՐԵՒ. 56:

Բիս-Սանդիթուտի երկ. գ. դ. — ՍԱՐԳԱՆ, ՏԵՐԵՒ. 113:

Բիս-Տարանզափ երկ. գ. ա. — ԹԱԳՎԱՓ. գ., ԿԵՐ. ՏԵՐԵ. 18: ԿԵՐ. ԽԵԶԵՐԻՆԻ. 29, 35:

Բիտուրա քղք ամր.: Տես Պիտուրա:

Բուլիսանի քղք. Բ. դ. — ԱՍՈՒՐԻ, ՏԵՐԵՒ. Բ. 19:

Բունագիլու երկ. գ. դ. — ՍԱՂԱՄ. Բ. ՄԵ-  
Ն-ՄԵՐ. Բ. 76:

Բուսուտու քղք ամր. (ի Ամննա). գ. դ. — ԱՍՈՒՐԻ. (ՏԵՐԵՒ. այլ ըՆԹԵՐ) գ. ԱՓԲԱՅ Բ. Գ. ՀԱՅԱ, գ. 34:

Բուստու քղք ամր. գ. ե. — ՍԱՂԱՄ. Բ. ԿԵՐ. ԿԲԴԻ. ՏԵՐԵՒ. 186:

Բաւառութեակ. գ. է. — ԹԱՂՎԱՓ. գ. ԿԵՐ. ԽԵՂԻՄՈՒՄՅԱՆ, 31:

Բաւտաւնի երկ. գ. ։ — ՊԱՀԻՐ-ԲԵԼԱՑ  
ՀԱՅԻ, 10.

Բառ-բի-սա երկ՝ զ., թ. — ԱԱՂԱՅԻ Բ. Կիշը,  
կլնէ Տառեկար., 181:

9

Գալպուրիսի քղթ. Բ, գ. — ԱՍՈՒԲՆ. ԲՀ-  
ՀԱՆ ԱՅԻ, գ.

Գինգիրիք երկ. զ.՝ թ.՝ — ՇԱՄՍԻՌԱՄ. Դ.  
Հըմ կը կ, 50:

Գ. ինքիրդա երկ, գ.՝ թ., — Աւտ, գ., 61:

զ.ինգինա երկ. զ.՝ թ.՝ Անդ, զ., 59:

Գինական խոսք էրկ. գ. թ. թ. — Առաջ. գ. 58:

Գուղքի քղթամբ (իւնումիք). Ա. ա. — ԱՍՈՒՐՆԵ.  
Տ-ՐԵՒՐ, Ա. 46:

Գուշ կը բենաւս երկ. Գ. գ. — թԱՎՂՓ. Գ.  
Աէր. ԽԵԶԴ-ԴԵՐ. 31:

Գուսաների քղք. Գ. թ. — ԱՐԱՐԻ. (Տ-Ք-Հ-  
Ա-Հ Հ-Ա-Բ-Ե-Կ-Ե-Հ-.) Գ. Ա-Գ-Ի-Կ-Ի- Բ-Գ-Լ-Ա-Ն-Ի- Գ. 72:

9.

Դամի երկ. զ. զ. — ԱՅՆԵՔԵՐԻ ՀԱՅՈՒՅՈՒՆ.

Գախախնի երկ. Ա, դ. — ԹԱՎԳՎՓ. Ա, Հունվարի 10: Դ, 82. Ե, 22: Գախախնի, Կոմիտասի արձանագր., 6: — Գախախնի, ՍԱՂՄ. Բ, Ներ. Արք ՏԵՐԵՒՔ. 43: ՄԵԽԱԿԱՐ. Բ, 46, 47: Պալատական գրանցածակար., Բ, 5: Գախախնի, Ներ. ՑՈՅ պըտություն, 32: Առ Լեյտորու Ալ- 12 պըտություն, Բ, 3, 4:

— Գալա երկ. Գ., գ. — ԱՐՄՎԱՐԵՆ. ՏԵՐԵՒՆ. 113:  
 1. Գամկամուսա քղք (ի Խաղզեպիսպիսա), Բ., ե.  
 — ԱՍՈՒՐԵՆ. ՏԵՐԵՒՆ. Ա. 103. 110: ՄԴԱԿԱՎՈՐ, 48. 54:  
 2. Գամկամուսա քղք (ի Բիստ-Զամանի), Բ., գ.  
 — ԱՍՈՒՐԵՆ. ՏԵՐԵՒՆ. Գ. 105.

Գարիսերկ, Բ., Ե. — ԹԱԳՎՓ. Ա. Հայու-  
շել, Գ., 92: Դիբրացի, ԱՍՈՒՐՆ. ՏԵՐԵՅԻ. Բ., 104:  
Դիբրա, անդ, Բ., 111: Դիբրիս, անդ, Գ., 100: Դիբրա,  
անդ, Գ., 100: Դիբրա, ՄԻՆԻՉԵ, 49:

Դիմանմա երկ. Գ. բ. — ՇԱՄՍԻՌԱՄ. Հա-  
յուսական. Գ., 55:

Դիրա. Դիրացի, Դիրքիա: Տես Դարիա:

Դիրիք քղք. Գ. ե. — Անտառիք. Տուր. Հար-

լայ կողմ. ամ. 795, 785:

Դիրիք լիքակոսու երկ. Գ. դ. — ԱԱՐԳՈՒ-  
ՏԵՐԻՔ. 112:

Դուրգուկկա քղք ամր (ի Մաննա). Գ. գ. (ան-  
օնուրզուկկա). — ԱԱՐԳՈՒ-ՏԵՐԻՔ. 32:

### Զ.

Զազարուխա քղք. Բ. գ. — ԱԱՐԻՄԵ. ՏԵՐԻՔ. Բ.  
91, 92:

Զամբա երկ. Բ. գ. — ԱՆԴ. Գ. 102:

Զամուա երկ. Գ. գ. — ԱԱՐԱ. Բ. Կիր.  
կիրէ ՏԵՐԻՔ. 50: Պալաւառութիւն գուման արձանահր. Բ. 2:  
Տես Մազամուա երկ.:

Զանզուխնա քղք. Ա. ա. — ԱԱՐԱ. Բ. ՄԻ-  
ՆԻ-ՄԻ, Բ. 57:

Զարան երկ. Գ. գ. — ԱԱՐԳՈՒ-ՏԵՐԻՔ. 8:

Զիրիա քղք. Գ. գ. — ԱՆԴ. 61: Տես Խզիրիա:

Զիւարարդուսու երկ. Գ. գ. — ԱՆԴ. 110:

Զիկիրտու երկ. Ա. ա. Գ. գ. — ԱԱՐԳՈՒ-ՏԵՐԻՔ.  
ՏԵՐԻՔ. 34, 53, 105: Խորոշու պալ. ՄԻՆ Արձանահր. 37,  
45: Խորոշու պալ. Ժ. պ. արձէ ՏԵՐԻՔ. 8, 48:  
Զիկիրտի. Գ. վանի արձանահր. 29: Զիկիրտու. Լու-  
նաւայի Հըմ Կիր. Ա. (Բ.): 38: Յըմ արձանահր. տախտ.  
40, աղք 12—25:

Զիրտու քղք. Գ. գ. — ԱԱՐԱ. Բ. Կիր.

կիրէ ՏԵՐԻՔ. 166: Տես Խզիրտու:

Զուզա աւան. Գ. գ. — ՓԱՐԵՀ Ա. Պիտուանի  
արձանահր. Խորոշու կիրէ Բ. 25: Զուզու. անդ. Բա-  
րէ. իրէ Բ. 49:

Զուզարուրա երկ. Գ. գ. — ՇԱՄՍԻՌԱՄ. Գ.  
Հըմ. Կիր. Գ. 61:

Զուրզուկկա քղք ամր (ի Մաննա). Գ. գ. (ան-  
օնուրզուկկա). — ԱԱՐԳՈՒ-ՏԵՐԻՔ. Խոր-  
ոշուանահր. 48:

### Ի.

Իբիսիկնա քղք. Գ. գ. — ԱԱՐԳՈՒ-ՏԵՐԻՔ. Գ. վան-  
իկանահր. 28: Տես Արփափիկնա:

Իզզիշնա քղք. Բ. գ. — ԱԱՐԻՄԵ. ԲԻՒ-Մ  
կիր. գ.:

իդու երկ. գ. զ. — ԱԱՊԱ. Բ. 'ԵՒՇ. ԱԲԴ  
Տառելու, 51:

Իզիրիա քղք ամբ (ի Ամսնեա). Դ. դ. — ԱԱԲ-  
Գ.ԱՌ. Խոհեմազ. ուշ. ԱՄԵՐ Արքայական, 41: Տես Աւստիա:

Իզերտու. քղ.ք ամբ (ի Մանսա), Պ. գ. — ՍԱՐ-  
ԳՈՒՆ. Տարեկա. 61: Իզերտի, անդ. 82: Իզերտու, Խոր-  
սուդ. պալ. ՄԵԴ Առանձնաչեղ, 41: Իզերտի, անդ. 53: —  
Իզերտի, ԱՍՈՒՐԲ. Թիւառայ Գլանին Տարեկա. թ.  
131: Իզերտու, անդ. թ. 134: (Տարեկա. այլ ընթերց.)  
Գ. ՍԴԻԿ Ա Գլան, 51, 56: Իզերտի, (Տարեկա. այլ  
ընթերց.) Գ. ՍԴԻԿ թ. Գլան, Գ. 38: Իզերտու, անդ,  
Գ., 44, 46: Տես Զիրտու:

հձալա երկիր. Բ. դ. - ԱՍՈՒԻՄՆ, ՏՐԵՇԵՐԸ  
Ա, 106: Տես Զալա:

Իձամաք քղք (Նիբուր լեռան վրայ), գ., դ. —  
ԱԵՆԵՔԵՐԻՄ. Հարավային, գ., 67:

կայա քղք ամր. բ., ե. — ԱՅՈՒԲԻՆ. Տ-ՐԵՒ. բ., 116:

Խնդիրի երկը. (Խառայի մէջ). Բ. գ. — ԱԾՊՄ.  
Բ. ԱՀԿԱՆԻՒՅԻՆ, Բ. 42, 45, 65: Պալուստրի Գրանց-  
աբաններ, Բ. 5: Խնդիր. — Լեյտբուր թիւ 12. Ա. 18:  
Խնդիրի, Սովորութեաց այլքն ազնանիք, 10: — Խնդիր,  
ՇԱՄՄՍԽԹԱՅ. Դ. Հ. Ա. Արք, Բ. 12: — Խնդիր, ԹԱԳՎԱՓ.  
Դ. Նիշտուաց Տեխու, 34:

ինու քղբ. Բ, ե. — ԹԱՂԴՂՓ. Գ. ԿՈՒՐ.

Իշտատիք քղք (ի Ամենա). Պ., գ. — ԱՍԻՒՄԲ. Առաջայ Գլուխ Տարբեր զ. 1: զ. Ադրբ. Ա. Գլուխ, 57:

Խոտա. Երկիր. Բ. դ. — ԹԱՂԳՓ. Ա. Հա-  
ռամանցու. Գ. 92: — ՍԱՂՄ. Բ. Միհետու. Բ. 42:

Խաղիքը իս քղք ամր. Բ. ա. — ԱՍՈՒՄՆԵ  
Տառեւ. Բ. 16:

Խառարատի երկ. Բ. գ. — Աշ. Բ. 88:

Իւրեագի քղբ (ի Ալբանի). Բ., Ե. — Աշտ. Ա. 59:  
Իւր քղբ (ի Ալբանու). Բ., Ե. — Ազնումյուն. Բակու

Երիստիանաքղք. Գ., բ. — ԱՍՈՒՐԲ. Գ. ԱԴԻԿ.

Բ. Գլահն, գ. 63: Իրսիա քղբ. Բ. դ. — ԱՍԹԵՐԵՆ Տ-ՔՒՇ. 8-92, 94:

1

Լալսւկնա երկ, գ., գ. — ՍԱՐԳ-ԱՌԵ, Խոշոշութեա, 57: 1 այսու ինի, զատեն ուղանեածք, 28:

- Լուր... քղբ. Բ., ե. — ԹԱԳՎԱՓ. Գ., ՆԵՐ.  
Տակու, 31:
- Լուրսաւա երկ. Բ., գ. — ԱՍՈՒԻՄՆ, ՄԻԿԱՆ+Ա, 49:
- Լուսի երկ. (ի Աիրիսի). Բ., ե. — ԹԱԳՎԱՓ. Ա,  
Հարավայտու, Գ., 10:
- Լուսա երկ. Գ., բ<sup>o</sup>. — ԸԱՄՍԻԹԱՄ. Գ., Հըմ  
Աթու, Գ., 55:
- Լուսիա քղբ. Ա, գ. — ԹԱԳՎԱՓ. Գ., ՆԵՐ.  
Տակու, 27:
- Լուրի քղբ. Բ., ե. — ԱՆԴ, 31:

## Խ.

- Խալբուդա քղբ. (Նիրառ լեռան վրայ). Գ., գ.  
— ԱԵՆԵՔԵՐԻՄ, Հարավայտու. Գ., 67:
- Խաղիդիպիսա երկ. Բ., ե. — ԱՍՈՒԻՄՆ. Տարեփր.,  
Ա, 103:
- Խալուա քղբ. (ի Աիրիսի). Բ., ե. — ԱՆԴ. Ա, 60:
- (Խաղիւրբ. երկ. — ՔԱԵՆԱԹԱՄՆ, Առշան,  
Գ., 4:)
- (Խաղիւրբ, աշխարհ. — ԱՆԴ, Գ., 5, 6, 7:)
- Խատարու քղբ. (ի Աիրիսի). Բ., ե. — ԱՍՈՒԻՄՆ.,  
Տարեփր., Ա, 59:
- Խատու քղբ. (ի Աիրիսի). Բ., ե. — ԱՍՈՒԻՄՆ.,  
Տարեփր., Ա, 59:
- Խարգա երկ. Ա, ա, Բ, ա. — ԱՍՈՒԻՄՆ.,  
Տարեփր., Ա, 55: — ՍԱՂԱՄ. Բ, ՄԻԿԱՆ+Ա, Ա, 17:
- Խարիս երկ. Բ, ա, Գ., գ. — ԹԱԳՎԱՓ. Ա,  
Հարավայտու. Գ., 40, 62:
- Խարիսար քղբ. Գ., ե. — ՍԱՐԳԱՄՆ. Խարազու. Պալ.  
ԺԴ. ՀՀՀՀ Տարեփր., 7: Լարանայտ հարթ Աթու. Ա (Բ). 30:
- Խարմասա երկ. Բ, բ<sup>o</sup>. — ԱՍՈՒԻՄՆ. Տարեփր.,  
Ա, 55: — ՍԱՂԱՄ. Բ, ՄԻԿԱՆ+Ա, Ա, 17:
- Խարմիշանդա քղբ. Գ., ե<sup>o</sup>, — ԸԱՄՍԻԹԱՄԱՄ.  
Գ., Հըմ Աթու, Գ., 46:
- Խարսիշազի երկ. (ի Մաննա). Գ., բ. — ԱՍՈՒԻՄՆ.,  
Գ., Սդիա, Բ, Գլուխ, Գ., 59:
- Խարրունա երկ. Գ., գ. — ՍԱՂԱՄ. Բ, ՆԵՐ.  
Աթու Տարեփր., 168: Խարրանա, ԱՆԴ, 181:
- Խիմի երկ. (ի Աիրիսի). Բ., ե. — ԹԱԳՎԱՓ. Ա,  
Հարավայտու. Գ., 10:
- Խիմուա երկ. Բ, ե<sup>o</sup>. — ԱՆԴ. Գ., 77:
- Խիրանու քղբ. ամր. (ՋԱՂԱՆԻ, ի Աիրիսի). Գ.,  
ե. — ԱՍՈՒԻՄՆ. Տարեփր., Գ., 97:

Խուրսուկա. երկ. գ., ե. — ԱՍՈՒԻՐԵ. Տարեկը. Ա. 57. Բ., 80: — Խուրսուկիա. ԱՆԴՐ. Բ. Կեր. Կթէ Տարեկը. 44: Խուրսուկա. անդ. 161, 162, 177: Խուրսուկիա. ՄԻԼԱՆԻՆ. Բ., 64: Պալատիք Գրանց- եցանէր. Բ., 3: — Խուրսուկա. ԸՆՄՄԱԹԱՄ. Դ. Հըմ կթւ. Բ., 37: — Խուրսուկիա. Աշունիք Տ-ը. յուղա կողմ. ամբ 792, 785, 784:

Խոսքառակիա քղք. ամր. Գ., ե. — ԱԱՊ. Բ.  
ՄԻՆ-Ք. Ա., 20, 23: Խոսքառակիա. — Լեյտեր, թէ-  
12 բնակչութէ., Բ., 8: — Խոսքառակիա, ԱԱԲԳԸՆ.  
Տարիք., 78, 122: Խորոշու. պուլ. ՄԻԴ Անձնագիրն, 54:  
— Անուանակիը Տար., յարացած վաճառ, դրէ՛ 802:

Խառնուն քղք. զ., զ. — ԱԱԱԻՐՆ. Տ-ՔԵՐ...

կունդալըա երկ. զ. ե՛. — ԸԱՄՍԻՒԱԾԻ. Դ,  
ՀՀՌ ԿԲՀ, Գ, 47:

խունեսա քզք ամբ . Բ , գ . — ԹԱԳԴՓ . Ա ,  
Հ . . . . . , Ե . 99 :

四

სამყოლეო-ნიჩა-მ- დედა- და, და — სამყოლეო-

Առաջին երկիր. Գ., գ. — ԱԼԲԳԱՐԵ. Գլուխ աշ-  
խանչը, 28:

Կասաք (ազգագրական), — ՀԵՐԱԴ. (Պ., 92).  
Է., 67, 86:

Ապոփարա երկ. (Տիգրիսի արեւմտեան ձիւզցյն հարաւոյ արեւմտակողմբ). Բ. դ. — ԹԱԳԴՓ. Ա. Հ. ապոփարա, Ա., 72:

Կասիարի երկ. (արեւելեան Եփրատայ կեղբընին  
ձախակողմբ). Բ. թ. — ԹԱԳԴՓ. Ա. ԲԵՒԵԼ ՄԻՆ-  
+Մ: — ԱՍՈՒԲԱ., ԲԵՒԵԼ ԿԲԱ., Գ.:

(Ապակախ քղք. = երկիր. — թւղթափ. զ,

Կասովիա քղք. Ա, դ՝ — ԹԱԳԼՓ. Գ. ՆԵՐ. Տ-րե, 27:

Ապաստիթ[բառ] քղք. Ա, գ. — Թ.Ա.Գ.Ղ.Փ. Գ.,  
Եկեղ. Տ-էկեղ. 26:

Կարալլա երկ. զ., ե<sup>շ</sup>. — ԱԱՐԳԱՌՆ. — ՏԵՐԵՎԵ, 58, 64: Կարալի. անդ. 140: Կարալլա, Խորհուրդ. ԴՅԵ-ՄԵՆ ԱՇԽԱՆԴԻՔՆ. 55, 56: Կարալլամ, Խորհուրդ, գալ-ժԴ. ՀԵ-ՃԻ ՏԵՐԵՎԵՆ. 7: Կարալլա, անդ, 55: ԳԼՈՒ-ՀՅԱՆԴԻՔ. 33: Կարալլաւ, ՆԵՐԱ-ԴՐԱ ՏԵՐԵՎԵՆ. 12: ՑԵՍ ՏԵՐԵՎԵՆ, տախտ. 40, աղք 12—25: Լ-ՇՆ-ՀԵՐԵ-ՃԵՐԵ ԿԲՆ, Ա. (Բ), 29:

Կարանիա քղք. Բ., ե. — ԱՍՈՒԻՐՆ. ՏԵՐԵՎԵ, զ., 99:

Կարգու երկիր. Բ., ա., գ., գ. — ԹԱԳ-ՂԱՄԱ-ԴԱՄ Ա. ԽԵԶԵՆՔՆ ՏԵՐԵՎԵՆ ՏԵՐԵՎԵՆ. ՀԵ-ՃԻ ՏԵՐԵՎԵՆ. 2: ՏԵՐԵՎԵՆ ԿՈՐԴՈՎ.:

Կար-Զիպրա երկ. գ., գ. — ԹԱԳ-ՂԱՓ. գ., ՆԵՐԵ. ԽԵԶԵՆՔ-ՆԵՐԵ. ՏԵՐԵՎԵՆ. ՀԵ-ՃԻ ՏԵՐԵՎԵՆ. 31:

Կարսիթըսւտա երկ. Գ., բ<sup>շ</sup>. — ԸԱՄՍԻՒԾԱՄ. Դ., ՀԵՐԵ ԿԲՆ, գ., 5:

Կիբակի քղք. Բ., գ. — ԱՍՈՒԻՐՆ. ՏԵՐԵՎԵ, Բ., 88:

Կիբարուսա երկիր. Գ., բ<sup>շ</sup>. — ԸԱՄՍԻՒԾԱՄ. Դ., ՀԵՐԵ ԿԲՆ, գ., 1:

Կիբշու քղք (Կիբրու յերան վրայ). Գ., գ. — ԱԵՆԵՔԵՐԻՄ. ՀԵ-ՃԻ ՏԵՐԵՎԵՆ. Գ., 67:

Կիբունա քղք. Գ., գ. — ԹԱԳ-ՂԱՓ. Ա. ՀԵ-ՃԻ ՏԵՐԵՎԵՆ. Զ., 23:

Կիբրուա երկ. Գ., բ<sup>շ</sup>. — ԸԱՄՍԻՒԾԱՄ. Դ., ՀԵՐԵ ԿԲՆ, գ., 60:

Կիդարի երկ. Ա. ա. — ԹԱԳ-ՂԱՓ. Ա. ՀԵ-ՃԻ ՏԵՐԵՎԵՆ. Գ., 73:

Կինարու (= Աինարու) քղք. ամր. Բ., գ. — ԱՍՈՒԻՐՆ. ՏԵՐԵՎԵՆ. Ա, 106, 113: Աինարու, ՄԻՆ-ԴՐ. 42, 43, 48:

Կինակի քղք. Գ., բ<sup>շ</sup>. — ԸԱՄՍԻՒԾԱՄ. Դ., ՀԵՐԵ ԿԲՆ, գ., 1:

Կինգիստիլնզախա երկ. Գ., բ<sup>շ</sup>. — ԱՆԴ. Գ., 53:

Կինդուտաւս երկ. Գ., բ<sup>շ</sup>. — ԱՆԴ. Գ., 59:

Կինիխամանու քղք. ամր. Գ., ե. — ԱԱԳԱՄ. Բ. ՆԵՐԵ. ԿԲՆԻ ՏԵՐԵՎԵՆ, 186:

Կինուկա երկ. Գ., բ<sup>շ</sup>. — ԸԱՄՍԻՒԾԱՄ. Դ., ՀԵՐԵ ԿԲՆ, գ., 49:

Կիշիսիմ. քղք. Գ., ե<sup>շ</sup>. — ԱԱՐԳԱՌՆ. Խորհուրդ. ԴՅԵ-ԺԴ. ՀԵ-ՃԻ ՏԵՐԵՎԵՆ. 7: Լ-ՇՆ-ՀԵՐԵ-ՃԵՐԵ ԿԲՆ. Ա. (Բ), 30:

Կիպարարուտակա երկ. Գ., բ<sup>շ</sup>. — ԸԱՄՍԻՒԾԱՄ. Դ., ՀԵՐԵ ԿԲՆ, գ., 48:

Աիրզանու երկ, գ., ա. — ԱՍՈՒԲՆ.՝ ՏԵՇԵՐ.՝  
Ա. 57. Բ. 80. Կիրզանի, անդ, Բ. 129. գ., 123: Ա-  
ռաջուն.՝ ըշտահեր.՝ 9: Պալատարէ անդ.՝ ըշտահեր.՝  
12: — Կիրզանու, ԱԱՂԱ. Բ. Ներ. կնոք ՏԵՇԵՐ.՝ 44:  
Կիրզանի, անդ.՝ 180. Կիրզանու, անդ.՝ 181: Բարձրաւա-  
րութ.՝ ըշտահեր.՝ Ա.՝ Կիրզանա, ԱԻՆԱՐ.՝ Ա. 28: Կիր-  
զանի, անդ, Ա. 60, 61, 63: Առ Լեյտբու թե 12 ար-  
շականի, Բ. 7:

Արքինի երկիր. Պ. դ. — ԹԱՂՂԱՓ. Ա, Հայոց, Պ. 80:

Առաջին բարբ(?) զինի երկը. Բայց մասնաւութիւնը է

Կուկունու քղք. Բ. Ե. — ԱՍԹԻՒՐ. Տ-Ք-Ք. Բ. 110:

Կումարգացւոց երկ. (ի Մաննա). Գ. թ. —  
ԱՅՍԻՐԻՆ, (Տարբեր, այլ ընթերաց.) Գ. Ադրբայ Բ. Գ. Լազար  
Գ. 60:

Կարգութեա (կարգութեա) երկ. թ. ա. զ., դ. — ՔԱՐԳՈՒԹԵԱ, Աշխատա. թ. 1, 3: Տես Կարգութեա:

1

Հալիզոնք (Աւելին, Եկեղեցաց գաւառի բնակիչք).  
Եւ այս է ՀՈՐԻԶՈՆ. Եկելին, Բ. 856. Եւ 39:

Հարդա քղբ. գ. — ՊԱՀԻՔ-ԲԵԼԱՑ 11:

Հարմինիյապ Երկ . — ԴԱՐԻ Հ Ա ՊԻ-ԵՐ-ՆԻ  
12. Գ. 22, 24, 26, 29,

33, 38, 40, 48: Հարմինիյա, Կերպէլք Ուստառամա, N.Ra) արդիուսիք, 22:

Հարմինիյար (եղ., ազգագրական): — ԹԱՐԵՆ  
Ա. Գիտութեանի արդիուսիք, Մոր. Խթունքը, Բ., 22, գ., 36, 58:

## 2.

Հալա երկ. Բ., գ. — ԱՍՈՒԲՆ. Տարբեչը, Բ.,  
22, գ., 94: Տես իձալա:

Հաղպարիա քղք. ամր. (ի Մուձաձիր). Գ., գ. —  
ԱԱՂԱ. Բ., Կեր. Կիւն Տարբեչը, 178: Հաղպարիա.  
ահր, 178:

Հիբարա քղք. ամր. Գ., գ. — ԸԱՄՍԻՌԱՄ.  
Դ., Հըմ Կիւն Գ., 20, 25:

## III.

Մաղախիրու երկ. Գ., ե. — ԱԱՂԱ. Բ., Կեր.  
Կիւն Տարբեչը, 163, 164:

Մաղարա քղք. ամր. Բ., գ. — ԱՍՈՒԲՆ. Տարբեչը, Բ., 98, 100:

Մաղարանզու քղք. Բ., գ. — Ահր. Բ., 94:

Մաղամուա երկ. Բ., գ. — ԱԱՂԱ. Բ., Միւս-  
ահր, Բ., 75: Տես Զամնւա:

Մաղամուա քղք. Բ., գ. — Անունամիք Տարբ.,  
շառաւան, իւղան, ամք 811, 783. յառայ իւղան, ամք 768, 733:

Մաղանու երկ. Բ., գ. — ԱՍՈՒԲՆ. Տարբեչը, Գ., 101: Մաղանի, ահր, Գ., 101:

Մաղաւ երկ. Գ., գ. — ԱԱՂԱ. Տարբեչը, 112:

Մածիրարաւս երկ. Գ., բ. — ԸԱՄՍԻՌԱՄ.  
Դ., Հըմ Կիւն, Գ., 54:

Մաննա երկ. Գ., բ. Դ., Գ. — ԱԱՂԱ. Բ., Կեր.  
Կիւն Տարբեչը, 165, 168: — Մանա, ԸԱՄՍԻՌԱՄ.

Դ., Հըմ Կիւն, Բ., 39: — Մուննա. ԱԴԱԴՆԻՐԱԲԻ  
Գ., Քաղաքաց Ալէմասիու, 8: — Մաննա. ԱԱՂԱ. Տարբ.

Տարբեչը, 9, 33, 53, 56, 57, 60, 75, 76, 78, 83, 101,  
110, 111, 165: Խորուու. պու. Միւ Անունամիք, 36:

38, 39, 40, 44, 48, 50: Խորուու. պու. ԺԴ Ռ-Հէ Տա-  
րբեչը, 8, 48, 50, 51, 53, 54, 57: Գլանէ ունանեցը, 15, 31: Կեր. աղանեցը, 9, 12: Լանաւույի Հըմ Կիւն,  
Ա. (Բ.), 37: Ցըտ ունանեցը, տախտ, 40: տղք 12—25:

— Մաննա, ԱՍՈՒԲՆԱԽՈՎԻ. Ա. Հարուստ. Բ., Գ.,  
16: Հարուստ. Ա. Եւ Գ., Բ., 27: — Մաննա, Ա-

ԱՍՈՒԲՆ. Ուստառամա, Գլանէ Տարբեչը, Բ., 127, 129:  
Գ., 6: Գ., ԱԴԻԱ, Ա. Գլանէ, Գ., 44, 49, 63: Կեր. Բ.,  
Գլանէ, Գ., 17, 20, 32, 53, 60, 75, 77: — Ման-

Նացիք, ԱՍՈՒՐԱԿԱՆԻ Դ. Բ., ԽԵՂԵՐԱԿԱՆ. (Բ.) : 5, 27: —  
Մաննա, ԱՀԱ-ԱՆ-Ը. Տ-Ր. յառաջ Խ-Ձ, ամբ 808, 807:  
Մանտու[-ուր] քղք. Բ., ա. — ԹԱԳՎԱՓ. Գ.  
Նէր. Տ-Ւ. 26: .  
Մասաշուրու քղք. Գ. գ. — ԱԱՎԱՐ. Բ., Նէր.  
ԱԲԵՐ. Տ-ՐԵՒ. 169: .  
Մատիամի քղք. Գ., դ. — ԱՍՈՒՐԵ. Տ-ՐԵՒ.,  
Բ. 89, 91. Մատիատու, Բ., 89:  
Մատիենացիք. Գ., դ., զ., ե. — ՀԵՐԱԴ., Ա.  
72, 202. Գ. 94. Ե., 49, 52. Ե., 72: Տես Մատիանեան  
լերինք:  
Մատիենէ երկիր. Գ., դ., զ., ե. — ՀԵՐԱԴ.,  
Ե., 52: .  
Մարիբու քղք. Բ., դ. — ԱՍՈՒՐԵ. Տ-ՐԵՒ.,  
Ա., 111: .  
Մելզիս քղք. Ա., դ. — ԹԱԳՎԱՓ. Ա., Հ-  
Դ-Դ-Դ-Դ-Ը. Բ., 68, 78: .  
Միսա երկ. Գ., դ. — ՇԱՄՍԻՌԱՄ. Գ., Հ-Ը  
ԱԲԵՐ. Բ., 42: .  
Միսիանդիացիք (երկ.). Գ., դ. — ԱԱՐԳԱԾԵ,  
Խ-Ձ-Ձ-Ձ-Ձ. Պ-Ը. ՄԵՒ ԱՀԱ-ԱՆ-ՔԵՐՆ, 37: .  
Միտքիս քղք. (ի Աիրիսի). Բ., ե. — ԱՍՈՒՐԵ.,  
Տ-ՐԵՒ. Ա., 60: .  
Միրիսառ երկ. Բ., դ. — ԱԱՎԱՐ. Բ., ՄԵ-Մ-Մ-Մ-  
Բ., 41: .  
Մուձաձիրա երկ. Բ., ա., Գ., դ. — ԱԱՎԱՐ. Բ.,  
Նէր. ԱԲԵՐ. Տ-ՐԵՒ. 178: — Մուձաձիրի, ԱԱՐԳԱԾԵ,  
Խ-Ձ-Ձ-Ձ-Ձ. Պ-Ը. ՄԵՒ ԱՀԱ-ԱՆ-ՔԵՐՆ, 73: Գ-Ը-Ն-Ե արդաւոք, 27:  
Մուձաձիրու քղք. Բ., ա. — ԱԱՐԳԱԾԵ, Տ-ՐԵՒ.,  
126. Մուձաձիրը, Պ-Ը. 127: Մուձաձիրու. Խ-Ձ-Ձ-Ձ-  
Պ-Ը. ՄԵՒ ԱՀԱ-ԱՆ-ՔԵՐՆ, 72: Մուձաձիրի, Պ-Ը, 74. Մուձաձիր. Պ-Ը 77: Մուձաձիրու, Խ-Ձ-Ձ-Ձ. Պ-Ը. Ժ-Ը-  
Ժ-Ը-Ժ-Ը Տ-ՐԵՒ. 8: Լ-Ե-Ն-Ե-Մ-Ե Հըթ Աթզն, Ա (Բ.),  
39: Ց-Ը արդաւոք, տախա. 40, տղք. 12—25:  
Մուսրի երկ. Բ., դ. — ԱԱՎԱՐ. Ա., Ա-Ւ. Ա-Ւ-  
— ԹԱԳՎԱՓ. Ա., Հ-Ը-Ը-Ը-Ը. Ե., 67, 70, 74: —  
ԱՍՈՒՐԵ. Բ-Ի-Մ-Ա Ա-Բ-Ե-Ր. 83, 91: — ԱՍՈՒՐԱԿԱՆ-  
Դ-Ե-Ն-Ե Ա., Հ-Ը-Ը-Ը-Ը. Ա., 56:

6.

‘Ամիրի (Երկիրը). — ԹԱՎԳՎՓ. Ա., Հայություն, 9, 83, 97. Ե., 9, 29. Բ., 13: ԲԵԼԵՆԸ ՄԻՒՆ+Ր: Առաջաւուն աղաւունքը, 4: Սաբաւուն գետոյ այլին աղաւունքը, 9, 10: ԱՅՈՒՐԵՐ, ՏԵՐԵՐ, Բ., 6, 13, 15, 97, 117, 131. Գ., 120: ՄԻՒՆ+Ր: աղաւունքը, 44, 45, 47. Ք. 51, 52: Ա-Ն-Ց-Մ-Ի-Ր-Ի աղաւունքը, 7: Գալստունք աղաւունքը, 20: Արայ, աղաւունքը, Ա., 18. — ‘Աարիք, ԱԱՎԿԱՐ. Բ., ՄԻՒՆ+Ր: աղաւունքը, Բ., 63: ‘Աարիք. Գալստունք աղաւունքը, Բ., 2: ՑԱ-Ա-Ղ-Ա-Ն-Ք, 28: — ‘Աարիք, ԸԱՄՍԻՌԱԿԱՐ. Գ., ՀՐԵ ԱԲԵ, Ա., 53. Բ., 4, 5, 8, 20: ‘Աարիք, ահու, Բ., 33: ‘Աարիք, ահու: Բ., 36. Գ., 24, 64: — ‘Աարիք, ԱԳԱՄԴԵՆԻՐ. Գ., Ք-Ղ-Ա-Խ-Ա-Ր-Ի-Ր-Ի, 9: — ‘Աարիք, ԹԱՎԳՎՓ. Գ., ԵՒՐ. ՏԵՐ-Ա-Ղ-Ա-Ն-Ք, 36: ‘Աարիք, ՏԵՐԵՐ, 41: Տես ‘Աարիք, և ‘Աարիքի աստեղն ի պար:

‘Աաիրի երկ. (Խուբուսկիա վիճակն). գ. ե. — ԱԾՊՄ. Բ, Մէնամէրէ բնակչութ. Ա., 21: — ‘Եա՛րիրի,  
ԱԾՊԳ-ԲՆ, Տ-րէբէր., 78. ‘Եա՛րի, անդ, 122: ‘Եա՛րիրի,  
Խուբուսկիա վիճակն. ԱԾՊՀ Անահատէքն, 54:

“Ամամպանու երկը. Բ., գ. — ԱՅԱՀԻ. Բ., ՄՇՀ-  
+ բարձրացնելու համար, Բ., 41:

Կանի երկ. Պ., բ. — ԸԱՄՍԻՌԱՄ. Դ. ՀՀ  
կը. զ., 63:

66: 'Եիկասմա երկ. Պ., Պ. — ԱԱՐԳԱՄՆ, Տ-ՇԻՒ, 58

“Убийца брата. (б. Убийца). Р., р. — Федор Федоров.

Ախատուն քղք. (ի Ալբանի). Բ., թ. — ԱԱԱԲԲԵ. Տ-ՀՀՀՀՀ. Ա. 59, 62, 67:

‘Եիրառու երկ. Բ, Բ. — ԱՍՈՒԹԻՌԵ, Տ-ՇԵՐԵ, Ա., 112. ‘Եիրառի, Շ-Դ, Բ. 1, 2. ‘Եիրառու, Շ-Դ, Բ. 9, 15. ‘Եիրառի, Շ-Դ, Գ., 120. ՄԻՀԱՆ-ՔԵ Ա-ԸՆ-ԴԵՐԵ, 49. ‘Եիրառի, Ա-ԸՆ-ԸՆ-ԵՐԵ, Բ-ՇԵՐԵ, 7:

Արքունի երկ. Բ., գ. — ԱԱՓԲՆ. Տ-ՀԵՐ. Բ., 13, 101: ԱՀԱ-ՀԵՐ. ԱՅՆ-ՀԵՐ. 49:

*“Lam-sell kek-zi Sku h Wu-fu”*

21.

Հարաւու երկ. Բ. գ. — ԹԱԳԴՓ. Ա. Հ-  
առաջակա գ. 77:

Ըստ կարուի քղթ. գ. թ. — ԱՍՈՒԲԻ. (Տառչակ. այլ ընթեց.) գ. ԱԳԻՆ. Բ. Գ. Լ. Հ. Գ., 71:

Կուրպիբաս երկ. զ. թ. — ԱԾՂՄ. Բ. Դէմ.  
ԿՈՒՐ Տ-Ն-Ի-Ց-Ց-Ց-Ց, 171, 172:

11

Աւայիս քղք. Բ., և ԹԱԳԴՓ. Գ. Եկեղէն, 32:

Աւայաւս երկ. Պ. գ. — ՍԱԼԳԻՄԵ. ՏՐԵՒՅ., 121:  
Աւաստալ քղք ամր. (ի Սուխմի). Ա. գ. —

ԱՅԼԱՐ. Բ. ՄԻՒՆԴԻՔ. Բ. 45, 46: Ուղինա երկ. Դ. դ<sup>o</sup>. — ԹԱՂՎԱՓ. Ա. Հայոց գիտ. Թ. 81:

Աւդաքղը ամի՞ ք, դ՞ - ԱՍՈՒԲԻՄՆԵՐ, ՏԵՐԵՎԵՐ, ԳԵ. 119:

Ուզուլա երկ. Ա. աւ. — ԹԱԳՎԱՓ. Ա. Հայոց, Պ. 73:

Աւելա երկ՝ զ. թ. — ՀԱՄԱԲՈԱԾՎ. Դ. ՀՐԱ  
ԿԻՆ, զ. 53:

Աւելիաց երկ. թ. — Թ.Ա.Գ.Ղ.Փ. Ա. Հայուն  
Համբ., Պ., 78:

Աւագիքա Երկ. թ. 4. — ԱՅՍԻՐՆԵՐ. ՄԻՒՆԴ-  
49: — Աւագուբա. ԹԱԳԴԱՓ. Գ. ՆԵՐ. Տ-Ի-Դ-Ի. 25,  
28: Կ-Ի-Ռ. Խ-Ի-Դ-Ի-Խ-Ի. Վ-Ի-Հ-Ի-Վ-Ի. 43: Տ-Ե-Ց-Ե-Ց., 33: —

Աւագութա, Անդրեասիք Տ-ր., յեռոյ կ-լուն, բ-րէ 739:  
Աւագութա, Ք-ր. Գ. - Անդրեասիք Տ-ր., բ-րէ 114:

Աւազնիա երկ. գ., ե՞ - ԱՍՈՒՐԵԱ, Տ-ՇԻՇԵԱ, Ա, 55: - ԱՎԳԱ. Բ, ՄԻՀԱՆԻՔ, Ա, 18:

Աւելի քզք. (ի Դահ). Գ., դ. — Սևսեմբերիոն  
Հ. 3. Աւելիու. Հ. 13, 14: 'Ե-՛կ Ե-  
Հ. 16:

Աւ[հի]ամաքզբամբ. թ., դ. — ԳԱՐԵՎԱՆ Ա,  
ՊԵՏՐՈՎԻՆԻ ՌԵՎՈԼՈՒՑԻՐ., ՊՐԵԼՈՎԻՆԻ ԽՐԵՎՈՒՑԻՐ., թ., 44: Աւ-  
ամաք. անոր, ՀԱՅՈՎԻՆԻ ԽՐԵՎՈՒՑԻՐ., թ., 33:

Ումալիս քղք ամբ (յԱդանի). Բ, ե. — Ա-  
ԱՅԻՐԵՒ, ՏԵՐԵՒ, Գ. 97:

<sup>1</sup> Ը եւ Անշանագիրերն իրարու լծորդ ըլլալնուն համար, ի հարկին տես այս երկրորդ նշանագրին տակ եղած անունները:

Աւագիս երկ. Ա, ա, Դ, զ. — ՍԱՐԳԱՆ, Տ-  
բեր. 110: Խորհրդ. դուշ. ՄԻԴ Առյանդին. 37, 49:  
Խորհրդ. դուշ. ԺԴ. Շ-ՀՀ Տ-ԲԵՐ, 47:

Աւելամունի երկիր. Ա, ա. — ԹԱՊՂՓ. Ա.  
Հայություն. Դ, 74:

Աւագիս քղք ամբ. (ի Մահնա). զ., թ. — Առ ՍՈՒՐԲԻ, (Տ-Ք-Ք-Ք- այլ չներշնչ.) զ.. Ադմայ թ զ-լ-ն, զ., 35:

Աւարիա քղք ամը. (ի Մաննա). Պ. գ. — Աշտ,  
կ. 47:

Առաջնորդ եղի. զ., զ. — ԱՍԹԻՔՆ, ՏԵՐԵՆ.

ПІСОВАРНЯНІ РЯДИ. В., б. — М.Л.Ф.Л.Ф. Ф.,  
1975. С-пбірн., 30:

Աւաստըրա քղթ. Բ., ե. — Աշտ. 30:

Աւագասա երկ. գ. բ. — ԸՆՄՍԻՌԱՄ. գ.  
Հըմ կը կ. գ., 49:

Աւագախաքղք ամր. Դ., զ. — ՍԱՐԳՈՒՆ, Տ-

Աւրաս քղք ամի. (ի Գիղիլբունդա). Գ., թ. —  
ՀԱՄԱՅՆՈՒՄ. Գ., ՀՅԻ ԿԲՀ. Գ., 10:

Աւրարտի երկ. (երկելք.) Ա. ա. — ԱՍՊԻՐԱՆ. Աւագանութեանդր., 9: — ԱՎԱՋՄ. Բ., Եվր. Աբեն Տ-րէնէր., 44, 142, 144, 179: ԱՒԽ-ուր, Ա, 24. Բ., 48, 55: Գ-լ-ս-ս-ս-թէ Գրունց աշխանդր., Բ., 6. Աւրարտու, անդ. Գ., 3: Եմբ. Ցը աշխանդր., 30: Ա-ն-ն-ու փորոյ այբն աշխանդր., 12: — Աւրարտու, ԹԱԳ-Գ. Փ. Գ., Եվր. Տ-րէր. աշխանդր., 20: Աւրարտի. անդ. 24, 29, 35: Եմբ-ուրոյ Խոկետուն. աշխանդր., 45: — Աւրարտու. ԱԱՐԳԱՆ. Տ-րէնէր. 9, 41, 52, 58, 75, 79, 107, 123, 128: Աւրարտի, անդ. 178, 192: Խորհու-դ-ւ. ՄԴՀ Աշխանդին. 31, 37, 39, 42, 73, 76, 78, 113: Աւրարտու, Խորհու-դ. պաւ. Ժ. Գ. Ռ-ճէ Տ-րէնէնէն, 8, 47, 55: Աւրարտի, անդ., 56: Գ-լ-ս-թէ աշխանդը. 15, 23, 27: Աւրարտու, Լ-ուն-ույշէ Հըն Կիր, Ա. (Բ.), 42, 46: Ցը աշխանդը.. տախտ. 40, տղք. 12—25: — Աւրարտու, ԹԱԶ-ՏՐ-Բ-Է-Լ-Ը. Համար. — ԱԲնէնէնէն, 6: — Աւրարտի, ԱՍՊԻՐԱՆ. Շուստոյ Գ-լ-ս-թէ Տ-րէնէր.. Ժ., 40: — Աւրարտի. Աշխանդին բար.. առջայ կ-զ-ն, անդ. 780, 779, 778, 776, 774. յերոյ կ-զ-ն, անդ. 743, 735: — Աւրարտու. ԳԱՐԵՆ Ա. Գ-լ-ս-թէ աշխանդը. բ-բ-է-լ. կ-բ-նէնէն, աշխանդը.. Ա-ն- (Nra) 16:

Աւրարտինսաւ քղթ ամր. թ. ե. — ԹԱՎԴՓ.  
Ա. Հայութ, թ. 36, 45 և Աւրարտինս  
Աւրիմզան քղթ. գ. գ. — ԹԱՎԴՓ. գ. սէր.  
Խօնցելութ., 30:

Արքիմանուն քղբ ամր. (ի Ամհնա) . կ. . թ. —  
ԵՍՈՒՏՐԻ. (Տարեկ. այլ շնորհաց.) կ. Ադեայ Բ. Գևոն. .  
կ. , 35:

Աւրամիատի քղթ ամեն. (ի Մաննա). Գ. գ. —  
Աշխ. գ. 46:

Աւրումացիք, Աւրումի: Տես Արիմի:

Пу́рпш. фт.р. Р., к. — ф.Л.Ф.Ф. Ф. 'үз:

四

Պատգիրա քղք. զ. ա. — ՇԱՄՍԻՌԱՄ. Դ.  
ՀՅ. ԿԲ. Բ. 7:

Պատգեմի երկ. Գ. ա. — ԱԱՐԳԱԾԻՆ, ԵԽՎԵՐԵՎԱՆ  
ՀՅՈՒՆԴԻՆ. 12.

Պաղպարիք բար. Դ. գ. — ԱՍՈՒՄԲ. (Տ-րէկէ՛ր-  
ուն ընթաց.) Գ. Սկզբու Բ. Կալուն. Գ., 52:

Պահտիբի երկ. Բ<sup>2</sup>,<sup>3</sup> — Թ.Ա.Պ.Պ.Փ. Ա. Հ. Հ. Հ. Հ.

Պակտիւիկէ երկ. Դ., ա. — ՀԵՐԱԴ. գ. 93  
Պաշա...սու քղք ամբ. (ի Ամանս) Դ., գ. —  
ԱՍՈՒԻԲ. (Տարեկ. այլ ընթերց.) Գ. Սդիմ. Բ Գլուխ.  
գ. 34:

Պապաս Երկ. գ. դ. — ԱԱՐԳՈՒՆ. Խուզակ  
առ. Ամէ Խըշտէտէր. 57: Պապաս. Գլուխ բնակութ. 28

Պարզա քեզ. (ի օլիկիան). Դ. գ. — ԱԱԲ-  
9-95 Խուման ՄՀՀ Առաջնահանձ, 47:

Պարիսու քղք. թ. — ԹԱԳՂՓ. Գ. Եկ.

Տարբանի Երկ. զ., Ե՞. — ԸՆՄԱՆԻՑԱՐ. Դ.

կելէ Տ-րէն., 120, 172, 173, 185. — Պարսուա  
ԸՆՄԱՆԻԱՆ. Դ. Հըմ Կիւ, Բ, 40: — Պարսուա  
ԵՒԼԵԴՆԵՐ. Գ, Ք-րուն, Վ-րունուն, 8: — Պար-  
սուա, ԹԱՂՎՂՓ. Գ, Դէհ. Տ-րէն., 18: ԵՌ. ԽԵց-  
տիւն, 29, 35: — Պարսուա. ԱԱՐԳ-ԲՆ, Տ-րէն., 9:  
Պարսուան, Խ-րուն. Պ-ր. ՄԷՇ ԱՅ-Ն-ՆԻՒՆ, 58: Պար-  
սուա. Զարկ ա-նանչուն, 15:

Պիլաքինի երկ։ Ա. ա. — ԹԱՂԳՂՓ. Ա. Հունվար, 1951:

Պիտուրա քղթ ամբ. (ի Գիրա . Բ. , է: - Ե-  
ԱՌԻՄԵ, ՏԵՇԵ, Բ. : 104: Բիտուրա, մար, Բ. , 112:

Պիրուիս քղք ամբ. Գ, ա. — ՍԱԳՄ. Բ.  
Կէշ. Կէշ. Տ-ըշէշ., 183:

Պատրուկուզի երկ. թ. թ. — ԹԱԳՂՓ. Ա.  
Հ. 1995, թ. 11, 65. թ. 91:

11

Սալախամանու քղք ամր, զ., ե. — ԱՆԳԼ. Բ.,  
ԿԵՐ. ԿԵՐ. ՏԵՐԵՆ, 186.

Սալանիբաս քղթ ամր. (Ալբրեակի Կիրսիայ). Բ.  
է. — Առօնիբաս. Տարբեցու. Բ., 116:

Սալուրի քղբ. (յինզիսի). Տ., գ. — Աւազ. Տ., Մեծառ. Տ., 44:

Ամկոռակնի երկ. զ.՝ զ.՝ — թ.Ա.Գ.Գ.Փ. զ., Կէ՛ր.  
Խոշոշութեան, 31:

Ասոզանա երկ. գ., բ. — ԱՆԴՐ. Բ., ԿՈՒ.  
ԿԵՐԵՒ Տ-ՐԵՒՐ. 182:

Ասսիաշա երկ. Գ., է<sup>օ</sup>. — ՀԱՄԱԴՐԱՄ. Դ.  
Հըմ կիւլ. Գ., 5:

Ասապիրացիք երկ. Ա. բ. — Հեթոն Ա. 104.  
գ. 94. դ. 37. ե. 79:

புதிய பாடம் : (புதுப்புதலை) : 98 : 98 : —

Արթուր Քէք ասր. (թ Խոնդրակիս), Պ, 2, 1-  
ՍԵՐԻԱ. Բ, Մէնաւոր, Բ, 64:

Սիստեմաքղբամբ. (ի Ամսնեա). Գ. թ. — Ա-

ԱՐԵՎԻՆԻ, (Տարեկան, այլ ընթեց.) կ. Ադրբայ Բ. Գևորգ, կ., 35:

Սիրակոսա քղբ. Ա. մ. — Թ.ԱՊ.Պ.Փ. Գ. Կ.Հ.

Արմավիր երկ. Գ. Ե. — ԱՐՄԵՐԻ. ՏԵՇԵՐ. Ա. 55: — ԱՅՎԱՐ. Բ. ՄԻՇԱԿ. Ա. 15, 18:



## §.

*Sարշարրանիւ-ՀՈՒ(?) երկ. գ. գ. — ԹԱԳՎԱՓ*  
*Գ. ՆԵՐ. ԽԵցերուիր, 31: Sարշարրիւ-ՀՈՒ(?) անդ, 37:*  
*Տունիրունի երկ. Ա. ա. — ԱԱԳԱՄ. Բ. ՆԵՐ.*  
*ՑԼՇ աշտանադր, 30: Տես Տունիրու-ըի(՞):*

## §.

*Sա[բա՞] քղք. Բ. ե. — ԹԱԳՎԱՓ. Գ. ՆԵՐ.*  
*Տ-իր., 32:*

*Sայք (ազգագրական). Ա. ա. — ՔԱԵՆԱՓՈՒՆ,*  
*Արշամ, Դ. 4, 6, 7:*

*Sաշուխա քղք. Բ. ա. — ԹԱԳՎԱՓ. Գ. ՆԵՐ.*  
*Տ-իր., 26:*

*Sառուլա երկ. գ. ա. — ՇԱՄՄԻԹԱՄ. Դ.*  
*Հըթ ԿԲՀ. Բ. 40. Գ. 62:*

*Sարմակիսա քղք. (ի Դալա). Դ. գ. — ՍԱՐ-*  
*Գ-ԱՆ, Տ-իրէր.. 113:*

*✓ Sարուի քղք. (ի Դալա). Դ. գ. — ԱՆԴ:*

*Sիզրա քղք ամր. Գ. գ. — ԴԱՐԵՀԱ Ա. ՊԻ-*  
*ՆԵՐ-ԱՆԻ աշտանադր. պարունակին ԽԵցադր., Բ. 39: ԱՆԴ,*  
*մարական խմբագր., Բ. 29:*

*Sիդու քղք ամր. Բ. ե. — ԱՍՈՒԲՆ., ՄԻ-*  
*ՆԱԳ-Ը, 43: Sիդի. անդ. 48:*

*Sիլա քղք ամր. (ի Կիրսի). Բ. ա. — ԱՍՈՒԲՆ.,*  
*Տ-իրէր.. Ա. 60. 113:*

*Sիլուսինա երկ. (ԺԱՆԳԻԱ). Գ. բ. — ՍԱՐԳ-ԱՆ,*  
*Տ-իրէր.. 81: ԽԵցադր. պահ. ՄԻՆ ԱՇԽԱՆԴԻՐ, 45:*

*Sիկրակի երկ. Դ. ե. — ԹԱԳՎԱՓ. Գ. ՆԵՐ.*  
*ԽԵցերուիր., 37:*

*Sուախադի երկ. (ի Sիլուսինա Անգիոյ). Գ. բ.*  
*— ՍԱՐԳ-ԱՆ, Տ-իրէր.. 81: ԽԵցադր. պահ. ՄԻՆ ԱՇ-*  
*ԽԱՆ-ԴԻՐ, 44:*

*Sուալի երկ. Ա. ա. — ԹԱԳՎԱՓ. Ա. ՀԱՅ-*  
*Ա-Ն-Ի աշտանադր., Գ. 72:*

*Sումմի երկ. Գ. գ. — ԹԱԳՎԱՓ. Ա. Կօճա-*  
*լ-Ա-Ն-Ի աշտանադր., 5:*

*Sումուլը-ըի քղք. (Նիրուր լերան վրայ). Գ. գ.*  
*— ՍԵՆԵ-ՔԵՐԻՄ. Հ-Ա-Ն-Ա-Ն-Ի.. Գ. 66: Ն-Դ-Ե-Ն-*  
*Ն-Ե-Ն-Ի աշտանադր., 16:*

*Sունու-ըի երկ. Ա. ա. — ԹԱԳՎԱՓ. Ա. Հ-Ա-*  
*Ն-Ա-Ն-Ի.. Գ. 72: Տես Տունիրունի:*

*Sուսիսա քղք ամր. Բ. գ. — ԱՍՈՒԲՆ.,*  
*Տ-իրէր.. Բ. 2. 3. 6. 8, 12: Sուսիսան, անդ. Բ. 100,*

101, 102, 103: *Sauvage*, 227; p., 118: *Sauvage*,  
102-103, 48:

Տուախան երկ. Բ. գ. — Աշ-շահամիլ ուր. յա-  
շահ, յաշահ, ամ 795. յաշ, յաշահ, ամ 764. 728. 707.

Տուրուսակա քղբ. գ. գ. — Թ.Ա.Գ.Ղ.Փ. գ,  
Ալիք. Տ-իր. 23, 24: — ՊԱՀԻԲ-ԲԵԼԱՅ մ-ՍԻ-  
ՔԵՐՔ ՀԱՄԱՐԸՆ, 13:

Φ

Факультета юстиции. — В Ульяновске, Ульяновск.

三

Քանիւ քղք. (Եփուր լըրան վլայ). Գ., դ. Ան-  
նելքէնէլլու. Հ-----Հ-----, Գ., 68:

Քուա քղք. (Նիրուր լեռան վրայ). գ. դ. — ԱՀԴ:  
Քումանի երկ. բ. գ. — ԹԱԳՊՓ. Ա, Հ-  
73, 82. Զ. 24, 36:

Քուտաք քղք. Բ. Ե. — ԹԱԳՂՓ. Գ. ՄԻԴ.  
Տ-Կ-Հ., 32:

Քառամիկ երկ, Պ, դ՝ — ԱԱՊԱՌ, Բ, ուշաց  
ՀՀՀ, Պահանջմանք, Գ, 2:

LITERATURE

Առանձին լրտեսութեանք: — Թ.ԱԳ.ՂՓ. Ա. Հայուածուն, Բ., 69—70. Գ., 41, 72: — ԱՍՈՒԻՐԵՍ, Տ-րեւու. Ա. 48: — (Խորբուսկիզ) ՍԱՂՄ. Բ., Մէհմանուր, Ա. 21: — ԸԱՄՍԻՌԱՄ. Դ. Հ-ր Կիր, Բ. 46: — ՍԱՐԳԻՐԵՆ, Խոյշուու. Պ-ր. Մէհմ Աշուածուն, 41. (Պուճաձիր երկրին) 74: — (Խորդուաց հարաւակիսոմը) ՍԵՆԵ-ՔԵՐԻՄ, Հայուածուն, Գ. 75—81. Դ., 5:

*Upham, F., & — U.S.T., b., 77:*

Ալբորիա. Պ., դ. — ՍԱՐԳՈՒՆ, ՏԵՐԵՖԻ, 125:

Ամաղանս. Բ. գ. — ԹԱԳԴԱՓ. Ա. Հ-ու-  
շ-ի., Պ. 58: — Ամաղանի. ԱՍՈՒՄԵ., Տ-ԻՒՐ., Գ.  
100, 101, 104:

П.Иш. Ф., 4. — Ф.И.Ф. Ф., 2. — Г.И.Ф. Ф., 1.

Անիկոսու. զ. — Թ.Ա.Գ.Պ.Փ. Ա. Հ. մ. Հ. մ. Հ. մ. Հ. մ.

Արամու. Բ. գ. — Աշտ. գ., 81:

Արարդի (ի կիրիլ). Բ. — ԱԱՌԻՄՆ. Տ-ՐԵՒՐ,

U. 61:

Արդարիա. Դ. գ. — Եղբ. 115:

Արզան

U.P.( )-qawalibhaw. q., q. — ԱՐԵՎՈՅԱՆ ՏԵՐԵՐ. 120:

$\Gamma_{\mu\bar{\nu}}^{\mu\bar{\nu}} = \Gamma_{\mu\bar{\nu}}^{\mu\bar{\nu}} - \Gamma_{\mu\bar{\nu}}^{\mu\bar{\nu}}$

*Exhibit A (cont'd) - Summary of the 1990-91 Budget*

七二

Группы  $\langle h \rangle$  и  $\langle h^{-1} \rangle$  в  $\text{SL}(2, \mathbb{Z})$  генерируются элементами  $S_1, S_2$ .

Chap. L. 47

Արքանիս. Բ. գ. — Աշտ, գ. 101: Արքանիս,  
աշտ, գ. 103:

6.

Բարեկալա. Դ, դ. — ՇԱՄՍՈՒԹԵԱՄ. Դ, ՀՐ  
ԱՐՆ, գ, 3:

16.

Կամաց. Բ<sup>Հ</sup> — ԹԱԳԴՓ. Ա. Հայոց Տ. 58:

Ելամունի. Բ<sup>թ</sup> — ԸՆԴ, Ե, 68:

*By/with*, B<sup>o</sup> — U<sup>b</sup>T, T<sub>1</sub>, 58:

Библия. Г. — Г. 61:

Խամբին (ի Կումայի)։ Ա. դ. — ԱՍՏԻՇԵ. Տ-

11

Іншими словами,  $\Phi^{\circ} = \Phi_1 \Phi_2 \Phi_3 \dots$

**REFERENCES:** *J. Am. Chem. Soc.*, 69, 91.

*lubeloblob* (b. *lubelobuh*): *Ex. g.* — *Eliza*; *2d*: 18:

Խորը բարձր (ի պարզ  
խիստա, անո, Տ. 20:

## Ա.

Կասիարի (Մասիսն). Բ., դ. — ԱՍՈՒՐՆ., ՏԵՐԵՎ. Բ., 94, 95, 96, 96. Կասիարու. Դե՛ք, Բ., 97, 102. Կասիարի. Դե՛ք. Գ., 109: Կասիարի. Ուսուցչականիք., Ա. 17: — Կասիարի, ԱԱՂԱ. Բ. ԵԽԵ. ԿԱԶԻ. ՏԵՐԵՎ., 52:

Կասիարի (Ընտիտաւրոս). Բ., թ. — ԱՍՈՒՐՆ. ՏԵՐԵՎ. Ա., 106. Բ., 16:

Կիսպալ (Գալա երկրին մօտ). Գ., դ. — ԱԱՐԴԱՐՆ. ՏԵՐԵՎ. 114:

Կիսրա. Բ. — ԹԱՂԳՂՓ. Ա. Հայուածականի. Գ., 60:

Կորդուաց լերինք. Գ. — ՔՍԵՆՈՓՈՆ. Առաջ. Գ., 5. Գ., 1, 3:

## 2.

Չիլար. Գ. — ԾԱՄՍԻՌԱՄ. Գ. Հեթ ԿԲՆ, Գ., 67:

## Ա.

Մատիենացւոց լերինք. Գ. — ՀԵՐՈԳ. Ա. 189:

Մատնի. Բ., ե. — ԱՍՈՒՐՆ., ՏԵՐԵՎ. Բ., 110, 113:

Միլիանդրունի. Բ. — ԹԱՂԳՂՓ. Ա. Հայուածականի. Գ., 63:

## Ե.

Եալ. Բ., թ. — ԱՀԱՅՈՒՆԻՑ. Դար. յեպայ և ընժա. Դարէ 736:

Եիբուր, Գ., դ. — ԱՍՈՒՐՆ. ՏԵՐԵՎ. Ա. 70, 73: — Եիբուր, ՍԵՆԵՔԵՐԻՄ. Հայուածականի. Գ., 71:

Եուրանասի. Բ. — ԹԱՂԳՂՓ., Ա. Հայուածականի. Գ., 64:

## Ճ.

Հախիշարա. Բ. — ԹԱՂԳՂՓ. Ա. Հայուածականի. Գ., 62:

## Ո.

Ուախւս. Գ., դ. — ԱԱՐԴԱՐՆ. ՏԵՐԵՎ., 120:

Ուաւս. Գ., դ. — ԱԱՐԴԱՐՆ. ՏԵՐԵՎ., 54, 109: Խորհուրդ. Պալ. ՄԻԴ ԱՐԵՆԱԿԻՐՆ, 38, 42: Խորհուրդ. Պալ. ԺԴԻ ՄԵԴԻՆ ՏԵՐԵՎ. 50, 52: ԼԵՐԵՆԻՎՈՅԻ ՀԵՐԱԿԱՆ, Ա. (Բ.) 47:

- Աւրիանդա (Կաղաս). Ա., ա. — ՍԱՐԳԱՆ. Տ-  
ՔԵՐԵ, 117:
- Աւրիրա. Բ° — ԹԱՂՎԱՓ. Ա., Հ-  
Դ, 63:
- Աւլախա. Գ., գ. — ՍԱՐԳԱՆ. Տ-  
ԱԽԻՐԱ. Բ., ա. — ԱՍՈՒՄԱՆ. Տ-  
ԱՎԱՂԱ. Գ., գ. ԱԵՆԵՔԵՐԻՄ, Հ-  
Դ, 7:
- Աւսու. (ի Աիրիսի). Բ. — ԱՍՈՒՄԱՆ. Տ-  
Ա., 60:
- Աւրինի (ի Առումի). Ա., գ. ԱՀԵ, Ա., 47:
- Աւրուսու. Գ. — ԹԱՂՎԱՓ. Ա., Հ-  
Դ, 65:

## Գ.

- Պաձատու. Գ., գ. — ԱՍՈՒՄԱՆ. Տ-  
70, 73:
- Պանարի. Բ., ե. — ԹԱՂՎԱՓ. Ա., Հ-  
Բ., 37:

## Ա.

- Սիակ. Գ., գ. — ՍԱՐԳԱՆ. Տ-  
Սիզու. Գ. — ԹԱՂՎԱՓ. Ա., Հ-  
Գ., 64:
- Սիլդու. Գ. — ԱՀԵ:
- Սիսի. Բ° — ԱՀԵ, Գ., 65:
- Սիրա-ըի(°)-լի. Բ° — ԱՀԵ, Գ., 59:
- Սուիրա. Գ. — ԱՀԵ, Գ., 63:
- Սուլիանդի. Բ° — ԱՀԵ, Գ., 64:

## Տ.

- Տալա. Բ., գ. — ԹԱՂՎԱՓ. Ա., Հ-  
Ե, 69, 88:
- Տար(°)-խանա-ըի(°). Բ° — ԱՀԵ, Գ., 61:
- Տար(°)-խունա. Բ° — ԱՀԵ, Գ., 59:
- Տիրկախուլի. Բ° — ԱՀԵ, Գ., 60:

## Գ Ե Տ Գ.

- Արաբս. (Արմենից). Դ., դ. Դ., բ. Դ., ա. —  
ՀԵՐՈԴ. Ա., 201, 202. Դ., 40:
- Արշանիա. Ա., Բ., բ. — ԱԱԴԱ. Բ., ԴԻԴ.  
ԿԻԴԻ. Տ-ԵՒԵ, 143: Արձանիա. ՄԻԼԻ-Ե. Բ., 45:
- Տէս Պուրաստի:

Ψήγμαθ. Στις Σηρρούς:

Եդաստ: Տես Պուրատի:

Լուքիան. թ. 4. — ԱՍՈՒՐԻՆ. ՏԵՇԵՐ. թ. 20:  
ԿԵՆԹՐԻՎԵԼՈ. թ. 9. — ՔԱՂԵՑՈՓՈՆ. ԲԱՇԱ-

¶. 3: **կալվա**[*ալվա*] *մա.* Բ., դ. — **թւղթափ**. Գ., Եվր.

13,000 B-52s.

**Հարդառուս. Ա. Գ. — ՀԵՐԱՏԻ. Ա. Հ. Հ. Հ.**  
**Հարդառուս. Ա. Բ. — ՔՍԵՆՈՓՈԽ. Առաջ-ի,**

下，65

Знам. Р. б. — КОМПАНИЯ, С-РЕД., № 102.  
Знам. Р. б. — ОБЩЕСТВО ИМЕНИ

Եակը. Բ. Ա. — Խմլակը. Ա. Հայութը.

卷之三

— 1. Պարաստիք (Արզամարտ, Արձամարտ, Արդարամարտ, Երեսություն, \*Սահման-Սահման), Ա., Պ., Բ., բ. — ԹԱՂԳՓ. Ա., Հայություն, Պ., 71: — Պարաստու, ԹԱՂԳՓ. Պ., Երես. Տեսու, 32: — Եփրատ, ՔՈԵ-ԿՈՒՓՄԵ. Արշակունյաց, Պ., 5:

2. Առլենատ գետայն ազրերակունիքն . Բ , գ .

**Տեղերգառ. բ., ա. — ՔԱՅԵՆՈՓՈՒ. Աշում-  
Տ, 4:**

2. *Տիգրիսի* (արեւմտեան ճիւղոյն) ազգերակալութքն է, ու. — ԱՅՂԱՐ. Բ., Եկեղ. Կուռք Տուբէկը, 69, 92.

3. *Sphagnum* (արեւմտեան ջրազգոյն) համեն. Բ., գ.

— ԱՅՈՒԹԻՆԵՐ, Տ-ԵՒԹԻՆԵՐ, Բ, 127. Կ, 121: Ա-ԵՎ-  
ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-ԵՐ-

4. *Shqapbu* (արեւմ. եւ արեւել. ձիւզք միացեալք). Բ., դ. — ԱՍՈՒՐԻՆ., Տ-ՇԵՒՐ., Ա., 73:

Φωνήσ. Ή. Κ. Τ. η. — ΦΩΝΕΝΟΦΩΝ, Ερ-  
γαστ., Τ. 6:

• ० ८ १ ४

Ч. 50, 99, 100: — ф. 19. Ф. 11. 2-е — 2-е.,

Աւրին՝ օսով արեւմտից. — ԱՆ. Զ., 43—44:  
Կափիքիայ՝ օսով. — ԹԱԳՎՓ. Ա. Սպանութիւ-  
ուն այլն արձանիքն, 9: — ԱԼՂՄ. Բ., Մէջութիւն. Ա.  
26. Բ., 58—59: Պաշտառութիւն Պատուց արձանիքն, Բ., 2:  
Սպանութիւն այլն արձանիքն, 7:

Նախիսայ վերին Ծով. — ՍԱՂԱ. Բ., — ԼԵՐ-  
Դ, Խ- 12, Ա, 14—15: — ՍԵՆԵԳԵՐԻՄ, Հայո-  
ւուն, Ա, 13:

Արեւմասից՝ օսով. — ԸՆԹԱՌԱՅԻ. Դ. ՀՐԱ

( 11-1976-198-2 )

Տամայի օսով. — ԱԱՂՄ. Բ. Պատուացան

“ամերիկյան սառըին” օնութ. — ՍԱԳԱՐ. Բ. — ԼԵ-  
ՎՐԱՅԻ, թէ. 12, Խ., 14—15:

(4--5) 200



## Ա Ն Ռ Ի Ա Ն Ք

Նախեայ-Ուրարտուայ թագաւորաց  
յիշատակեալք ըստ յաջորդութեան ժամանակաց.

### Կուրիսի երկրին

Կիլիանափիրու (Սարուպի), որդի Կալիանտիրուայ.  
— Թ.Ա.Գ.Ղ.Փ. Ա. Հայունական, Բ., 17—25—26:

Ուրարտինաս բերդաքաղաքին

Սադիանափիրու՝ որդի Խատառուխեայ. — Թ.Ա.Գ.Ղ.Փ.  
Ա. Հայունական, Բ., 36. 44—45:

Դափանի երկրին

Ոինի. — Թ.Ա.Գ.Ղ.Փ. Ա. Հայունական, Ե. 22:  
Ասիա. — ՍԱ.Ղ.Մ. Բ., Նէր. Ցւո անհանդէ, 32:

Կիստունի քաղաքապետ (արքայի կ)

Բուրու՝ որդի Բուրայի. — ԱՍՈՒՐ. Տ-րեն, Ա. Հայունական,  
Ա. 67:

### Բիս-Զամանի երկրին

Ամմիրալա՝ որդի Զամանիայ. — ԱՍՈՒՐ. Տ-րեն, Ա. Հայունական,  
Բ., 12, 118, 119:

Զամանի՝ որդի Ամմիպալեայ. — ԱՍՈՒՐ. Տ-րեն, Ա. Հայունական,  
Բ., 47:

Իլանի՝ որդի Զամանիայ. — ԱՍՈՒՐ. Տ-րեն, Ա. Հայունական,  
Գ., 105:

### Սուպրի երկրին

Անիսիտի. — ԱՍՈՒՐ. Տ-րեն, Բ., 12:

Նիրդուն վիճակին

Լապտուրի՝ որդի Տուրուսիայ. — ԱՍՈՒՐ. Տ-րեն, Ա. Հայունական,  
Բ., 13. 98, 102. Գ., 110:

### Զալա երկրին

Ասիրամու՝ որդի Յափիրիայ. — ԱՍՈՒՐ. Տ-րեն, Ա. Հայունական,  
Բ., 22:

Դատի'. — Անդ., գ., 94:

Սինարու բերդաքաղաքին

Բուրրամանու. — ԱՍՈՒՐԻՆ. ՄԻՀԱԿ-ԱՐ, 42:

Արտիանու՝ եղբայր Բուրրամանուայ, Անդ.:

Ասաս երկրին

Գիրիդագի. ԱՍՈՒՐԻՆ., ՏԵՐԵՎ. գ., 94:

Ուրարտու երկրին

— Արամի. — ԱԱՂԱՄ. Բ., ԿԵՐ. ԿԵՐԻՆ ՏԵՐԵՎ.,

44: ՄԻՀԱԿ-ԱՐ, Ա., 24. Արրամի, Արրամու, անդ. 48.

Արրամու, անդ., Ա., 51: — [Արա]մի, Արամու, ՊԵԼԱ-  
ՄԱ-ԴԻ ԳԻՐԱՆԻ ԱՇԽԱՆԴՐ., Բ., 6. Արամի, անդ., ԿԵՐԻՆ ՀԱՆԻ  
ՀԵՐԵՆ: — Արամի, ԿԵՐ. ՑԼԻ ԱՇԽԱՆԴՐ., 30:

Շիդուրի. — ԱԱՂԱՄ. Բ., ԿԵՐ. ԿԵՐԻՆ ՏԵ-  
ՐԵՎ., 144:

Աւապինա. — ԸԱՄՄԻՌԱՄ. Դ., ՀԵՐԲ ԿԵՐ  
Բ., 26:

Շարդաւրի. — ԹԱԳԴ. Գ., ԿԵՐ. ՏԵՐԵՎ.,  
20, 26:

Աւշա. — ԱԱՐԳ-ԱՆ. ՏԵՐԵՎ., 40, 41, 52, 58,  
75, 79, 107, 117, 123, 138, 173: ԽՈՐՈՇ. ՊԵԼ. ՄԻՀ  
ԱՇԽԱՆԴՐ., 31, 37, 39, 42, 52, 72—73, 76: ԽՈՐՈՇ.  
ՊԵԼ. ԺԴԻ ԱՇԽԱՆԴՐ., 47, 55, 56: ԳԱԼԱՆԻ ԱՇ-  
ԽԱՆԴՐ., 27: ՀԵՐԲ ԿԵՐ ԼԵՐՆԱ-ՋԱՅ. Ա (Բ), 46: ՑԼԻ  
ԱՇԽԱՆԴՐ.:

Արգիստի. — ԱԱՐԳ-ԱՆ. ԽՈՐՈՇ. ՊԵԼ. ՄԻՀ  
ԱՇԽԱՆԴՐ., 113: — ՊԵՆԻ-ԲԵԼՈՅ ՆԱԽԱՐԻ Ա-  
ՄԵՐԵՒ, 15:

Շարդուրի. — ԱՍՈՒՐԲ. ԹԻՄՈՒՄՈՅ, ԳԵՆԻ  
ՏԵՐԵՎ., Ժ., 40, 43:

Իդա կամ Իդու երկրին

Նիկդիարա. — ԱԱՂԱՄ. Բ., ԿԵՐ. ԿԵՐԻՆ ՏԵ-  
ՐԵՎ., 51:

Նիկդիմա. — Անդ.:

Կասիարի (Մասիս) լեռնաշղթային մէջ

Ասուր-իտու-շիրու-րիահ. — ԱԱՂԱՄ. Բ., ԿԵՐ.  
ԿԵՐԻՆ ՏԵՐԵՎ., 53:

Խուբուսկիա երկրին (որ եւ Կամիրի, տես ի վայր)

Դագանա. — ԱԱՂԱՄ. Բ., ԿԵՐ. ԿԵՐԻՆ ՏԵՐԵՎ.,  
161—162: Դադա, անդ., 177:

Կակի. — ԱԱՂԱՄ. Բ., ՄԻՀԱԿ-ԱՐ, Ա., 64:

Դագի. — ԸԱՄՄԻՌԱՄ. Դ., ՀԵՐԲ ԿԵՐ. Բ., 37:

**Մադախիրու երկրին**

**Մադդուրի.** — ԱԱՂԱ. Բ., 'ՆԻՇ. ԿԻԴԻ. ՏԵՒՔՐ., 163:

**Մաննա երկրին**

**Ուղակի.** — ԱԱՂԱ. Բ., 'ՆԻՇ. ԿԻԴԻ. ՏԵՒՔՐ., 165:  
Իրանցու. — ԱԱՐԳԱ. ԱՆ, ՏԵՒՔՐ., 32: Խորսորդ.  
ԴԱԼ. ՄԻԴ. ԱԾՅԱՆՔՐ., 36:

**Աղա,** — ԱԱՐԳԱ. ԱՆ, ՏԵՒՔՐ., 54, 55, 56: Խորսորդ.  
ԴԱԼ. ՄԻԴ. ԱԾՅԱՆՔՐ., 37, 38: Խորսորդ. ԴԱԼ. ԺԴԻ  
ԴՐԱԴԻ ԵՐԱՆԱՔՐ., 49, 51, 52, 53:

**Ուլուսունու.** — ԱԱՐԳԱ. ԱՆ, ՏԵՒՔՐ., 57: Ուլուսունունու, անդ, 61, 62, 75, 111, 165: Խորսորդ. ԴԱԼ.  
ՄԻԴ. ԱԾՅԱՆՔՐ., 38—39, 40, 44, 50: Խորսորդ. ԴԱԼ.  
ԺԴԻ ԴՐԱԴԻ ՏԵՒՔՐ., 53, 54:

**Ախսերի.** — ԱԱՐԴԻՐԲ., Թիստայ, ԳԼՈՒ. ՏԵՒՔՐ., Բ., 133. Գ., 4, 6: Գ. ԱԳԻԱ. Ա. ԳԼՈՒ. Գ., 55,  
61, 63: Գ. ԱԳԻԱ. Բ. ԳԼՈՒ. Գ., 28, 43, 82:

**Ուպղի.** — ԱԱՐԴԻՐԲ., Թիստայ, ԳԼՈՒ. ՏԵՒՔՐ., Գ. 11: Գ. ԱԳԻԱ. Ա. ԳԼՈՒ. Գ., 69: (Երիսիննի.  
վերնոյն որդի. — ԱԱՐԴԻՐԲ., Թիստայ, ԳԼՈՒ. ՏԵՒՔՐ.,  
Գ., 18: Գ. ԱԳԻԱ. Ա. ԳԼՈՒ. Գ., 75:)

**Խարրանա երկրին**

**Սուլուսունու.** — ԱԱՂԱ. Բ., 'ՆԻՇ. ԿԻԴԻ. ՏԵՒՔՐ., 168:

**Հուրդերա երկրին**

**Արտասարի.** — ԱՆԴ., 171:

**Կիրզան երկրին**

**Ուպու.** — ԱՆԴ., 181:

**Սուա.** — ԱԱՂԱ. Բ., Բաբաշամանուսի առջանաքր., Ա.:

**Ասու.** — ԱԱՂԱ. Բ., ՄԻՆԱՄԱՐ., Ա. 28: Ասու,  
ԱՆԴ., Ա., 61:

**Կամիրի երկրին** (որ եւ Խութուսկիա. տես ի վեր անդր.)

**Կակիա.** — ԱՆԴ. Ա. 20—21:

**Ցանզու.** — ԱԱՐԳԱ. ԱՆ, ՏԵՒՔՐ., 78, 121—122.  
Խորսորդ. ԴԱԼ. ՄԻԴ. ԱԾՅԱՆՔՐ., 54:

**Առևխմի երկրին**

**Առւա.** (քաղաքի տէր). — ԱԱՂԱ. Բ., ՄԻՆԱՄԱՐ.  
Ա. 46:

. . . . . **երկրին**

**Խիրսինա՝ Միքտիարայի որդի. — ԸԱՄՍԻՌԱՄ,**  
Գ. Հարթ Կոբու. Բ., 38:

- Սասիաշա երկրին<sup>(\*)</sup>  
 Տիմասկա. — Անդ, գ., 4—5:  
 Կարսիբուտաս երկրին<sup>(\*)</sup>  
 Ախարա. — Անդ, 5:  
 Գիղիլըունդա երկրին  
 Պիրիսատի. — Անդ, գ., 14:  
 Զիբարու ամրոցին (ի գիղիլըունտա)  
 Ինգուր. — Անդ, գ., 19—20, 25—26:  
 Բարարուրա երկրին  
 Ախասիկ. — Անդ, թ., 45:  
 Խարմիշանդա քաղաքին  
 Ամախար. — Անդ, գ., 45—46:  
 Պարսանի երկրին  
 Զարիշու. — Անդ, գ., 46:  
 Խունդուր երկրին  
 Զարիշու. — Անդ, գ., 47:  
 Կիպարարուտակա երկրին  
 Ամնաշու. — Անդ, գ., 47—48:  
 Ուստասաս երկրին  
 Արդարա. — Անդ, գ., 48—49:  
 Ախնուկա երկրին  
 Առւմա. — Անդ, գ., 49:  
 Գինգիրիր երկրին  
 Տատահ. — Անդ, գ., 50:  
 Արիմա երկրին  
 Բիսիրային. — Անդ, գ., 51:  
 Ախրարուսս երկրին  
 Պարուստա. — Անդ, գ., 51—52:  
 Ուիլա երկրին<sup>(\*)</sup>  
 Ասպաստատակ. — Անդ, գ., 52—53:  
 Կինդիստիլինզափ երկրին  
 Ամամաս. Անդ, գ., 53:  
 Մաճիրաւս երկրին  
 Տարսիխու. — Անդ, գ., 54:  
 Լուկսս երկրին  
 Մամանիս. Անդ, գ., 54—55:

- Գ.իմամա երկրին
- Զանդար. — Անդ, գ., 55:
- Արմեռուրի երկրին
- Արտասու. — Անդ, գ., 56:
- Արդանա երկրին
- Գլուտա. — Անդ, գ., 56—57:
- Ասատի երկրին
- Աղաղանու. — Անդ, գ., 57:
- Գինխուխտա երկրին
- Ուրշի. — Անդ, գ., 58:
- Գինդինա երկրին
- Բարա. — Անդ, գ., 58—59:
- Ահնդուտաւո երկրին
- Արուա. — Անդ, գ., 59:
- Ափրու երկրին
- Գիռնակուս. — Անդ, գ., 60:
- Ջուզարուրա երկրին
- Զարանու. — Անդ, գ., 60—61:
- Գինդիրդա երկրին
- Խրտիձատի. — Անդ, գ., 61:
- Տաւրլա երկրին
- Բարզուտա. — Անդ, գ., 62:
- Կանի երկրին
- Սուա. — Անդ, գ., 62—63:
- . . . երկրին
- Վատիրիա. — Անդ, գ., 63:
- . . . երկրին
- Արտաշերարի. — Անդ, գ., 63:
- Զեկիրտա (Հաւանականօրէն Մաննայի մէջ) վիճակին
- Միտատափ. — ԱԱՐԴԱՆ, ՏԵՐԵՒ. 34, 53:
- 104—105: Խորոշու. դաշ. ՄԻՆ ԱՇԱՆ-ՔԷՐՆ, 45, 52:
- Խորոշու. դաշ. ԺԴԻ ԱՐԵՆԻ ՏԵՐԵՒՔԻՐՆ, 48:
- Ումիլդիս (Մաննայի մէկ) վիճակին
- Բագդատափ. — ԱԱՐԴԱՆ, ՏԵՐԵՒ., 57: Խոր-
- ոշու. դաշ. ՄԻՆ ԱՇԱՆ-ՔԷՐՆ, 49: Խորոշու. դաշ. ԺԴԻ
- ԱՐԵՆԻ ՏԵՐԵՒՔԻՐՆ, 47, 52.

## Կարայլա Երկրին քաղաքապետ

Առարի. — ԱԱՐԳԱԽԵ, ՏԵՐԵՎԵ, 58, 64: ԽԵՐ-  
ՎԵԼ. ՄԵծ ԱՅՆԻՆՔԻՆ, 55, 56: ԽԵՐՎԵՆ. ԴԵ-  
ՖԵ ՀԵ-ՏԻ ՏԵՐԵՎԵՐԻՆ, 55: ԳԵ-ՄԵ ՈՅՆԻՆՔԵ, 33:

Ամբողջականի. — ԱԼԲՐԴԻՆ, Տ-ՇԵՒ., 141, 143:

## Ալարիս Երկրին

(Պանսայի մէկ կու սակալութեան)

Դամուկնու. — ԱԱՐԳՈՒ, ՏԵՇԵՐ; 77: ԽԵՐ-  
ՎԵՐ; ՊԵՐ; ՄԵՐ; ԱՆԱՀԻԿԵՐ; 49:

## Մուժաժիր երկրին

• • • *kplkphn*

*Biblio. = Иллюстрированная Справка*, 136:

Առաջնային քաղաքապետ


Սիստանարդի. — ԱՐՄԵԴ-ԹԵ, Խորհրդ, ԴԱՀ. ՄԵԼ  
ԲՈՅՆԻ-ՀԵՒՆ, 58:

Դաի երկրին Ու կերպ բաղարին թագաւոր

Ամսիաբ. — ԱԵՆԵՖԲՐԻՄ, ԴԵՅԼԵՐԻ զ.Հ.՝

Ապուղա Երկրին

Առաջին բաղադրին թագավոր



# ԲՈՎԱՆԴԻԼԿՈՒԹԻՒՆ

Եջբ

Յառաջարանութիւն . . . . .

5

## Մ Ա Ս Ի Ն Ը Ա Տ Ա Զ Ի Ւ

ԱՍՈՐԵՍՑԵՍՆԵՍՆ ԱՐՁԵՄԵԿՐԱՏԹԻՒՔ

1. Ասուրուրայլիս	
Ադապնիրարեայ Ա. Վեմատախտակի արձանագրութենէն	83
2. Սաղմանասարայ Ա.	
Աւխտական Ըփուէին արձանագրութիւնն	84
Ասուրնաձիրարազայ բեկեալ Կոթողին արձանագրութենէն	85
Ասուրնաձիրարազայ Տարեգրութիւններէն	86
Ասուրնաձիրարազայ Մենաքարէն	86
3. Թագդաթագարայ Ա.	
Խեցեզէն Տախտակին արձանագրութիւնն	87
4. Ասուրիխախայ	
Խեցեզէն Տախտակին Տարեգրութիւնըն	87
5. Թագդաթիազարայ Ա.	
Հատուածակողման արձանագր.	88
Բեկեալ Մենաքարէն Հանեալ մասն	105
Կօնանլուի արձանագր.	106
Աւրնասագեացն այրին արձանագր.	106
6. Թագդաթագարայ Ա.	
Սուրնասագեացն այրին արձանագր.	108
7. Ասուրնաձիրարազայ	
Տարեգրութիւնըն	108 եւ 125
Մենաքարի արձանագր. (Տարեգրութեանց այլափոխութեացուածն)	123—124
Աստշնակերակ արձանագր.	128
Պալատուադայ Աւխտական արձանագր.	129

Բեկեալ Կոթողին արձանադր.ը	տես ի վեր
անդր՝ Սաղմանասար Ա.	
Արսոյ արձանադր.	130
Սուբնատ գետոյն այրին արձանադր.	131
8. Սաղմանասարայ Բ.	
Կիմրուտայ Կոթողին Տարեգրութիւնքն	132
Մենաքարի արձանադր.	140
Գալառուադայ Գրանց արձանադր.	147
Կիմրուտայ Ցլոյ արձանադր.	149
Առ Լէյարտայ թիւ 12 արձանադր.	150
Սուբնատ գետոյն այրին արձանադր.	151
9. Ըամսիսամինայ Գ.	
Հարթ Կոթողի արձանադր.	152
10. Ադաղնիրարեայ Գ.	
Քաղանայ Ա խմատախտակի արձանադր.	158
11. Թագդաթ փաղսարայ Գ.	
Կիմրուտայ Տախտակի արձանադր.	159
Կիմրուտայ Խեցետախտակի արձանադր.	161
Տարեգրութիւնքն	164
12. Սարդոնի	
Տարեգրութիւնքն	165
Խորսապատասայ պալատին Մհեծ Արձանադիրն	175
Խորսապատասայ պալատին Ժան սրահի Տարեգրութիւնքն	182
Գլանի արձանադր.	183
Կիմրուտայ արձանադր.	185
Լառնաքայի Հարթ Կոթողն	185
Ցլոց արձանադր.	186
13. Սենեքերիմայ	
Դէյլէօրի Գլանին Հատուածակողման արձադր.	187
Նասիթ-Շունուս ըլորյ արձանադր.	189
Պաշհիր-Բէլ կուսակալին առ Անենեքերիմ նար-	
մակն	190
14. Ասուրախիդդինայ Ա.	
(բեկեալ) Բ. Հատուածակողման արձանադր.	191
Ա եւ Գ Հատուածակողմանքն	193
15. Ասուրբանիրազայ	
Ռասսամայ Գլանին Տարեգրութիւնքն	194
Գ. Ամիթայ Ա. Գլանին Տարեգրութիւնքն (այլ	
ընթերցուած)	197

Գ. Սմիթաց Բ. Գլանին Տարեգրութիւնքն (այլ ընթերցուած) . . . . .	198
16. Ասուբախիդդինայ Բ. Խեցետախտակի արձանագր . . . . .	202
Անուանակիր տարիներու Բ. Կանոնն՝ Հանդերձ Ճանօթութեամբը . . . . .	204
<b>ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴԻ</b>	
ՊԵՐՍԻԿ ԱՐՁԱՆԱԳՐԱՒԹԻՒՆՔ	
17. Գարեհի Ա. Բագիստան (Պիսիդուն)ի արձանագրութենէն Վասն Արմինացւոց պատերազմն . . . . .	208
Պերսէպոլսի պալատան արձանագր. թիւ թու- ի Ապըշ-ի-Ռուսամ արձանագր. թիւ NRa)	217
Բագիստան (Պիսիդուն)ի արձանագրութենէն. Վասն Արախայի արքային Բարելացւոց . . . . .	218
81. Քսերքսէսի Երեքլեզուեան արձանագր. ի Վան . . . . .	224
Աշխարհագրական անուանք Կափեռայ-Ռւրարտուայ-Արմինայ-Արմենիայ .	227
Անուանք Ասիքեռայ-Ռւրարտուայ թագաւորաց	254



Արիպակակը

Աւղիդք

Էջք առջք

13.	1. Ճանե, Ronbinson	Rawlinson.
30.	29. Վեց	Հինգ.
40.	3. Ուստարուսաց	Ուստարուսաց.
41.	8. Ուշուբուրսիս	Ուշուբուրսիս.
42.	11. Մելիսա	Մելիսա.
43.	18. Ուղուբուրսիս	Ուղուբուրսիս.
47.	10. Աղա	Աղա.
49.	12. 8000	6000.
49.	16. Եսիանիս	Եսիանիս.
50.	2. Ուրսասու	Ուրսասու.
52.	16. Թագդամթփ. Ա.	Թագդամթփ. Գ.
55.	12, 17, 19. Աղա	Աղա.
60.	20. Մելիքասաց	Մելիքասաց.
67.	14. Ալարիսիս	Ալարիսիս.
70.	6. Ըսրիդուրեաց Ա.	Ըսրիդուրեաց Գ.
72.	30. Խճե. Արմինա	Արմէնինա.
98.	30. 1.	3.
110.	35. արեւ. մուսակողմիլ	արեւ. մուսակողմիլ.
122.	10. զարին,	զարին (—ունց սոսումիւրին)
190.	29. մեացեալ	մացալ.
210.	21. ասգիսացիք	ասգիտացիք.
211.	13. La peuple	Le peuple.
232.	40. ահը, զ., 100: Դէբբու:	(Քնչելիք):









